

2290



555

1290

2004







ՀՐԵՀԵՄՔԻ

ԵՍՏԵԳԵԳԻՏՏԱԿԵՆ

Ի ԱՐԵՑ

ԳՐԱՎԱՐԱՐ ԵԱՏԻԿԱՅ

卷之三

卷之三

卷之三

卷之三

卷之三

L-83 1212 948-0425

ՀՐԵՎԵԿԻՑ

ԱՍՏԵՂԵԳԻՏԱԿԵՆ

Ի ԱՅՐԵՑ


ԳՐԱՎՈՐ ԱԱՏԱՊԱՎՈՒԹ

ԳՐԵԱՑ

Հ. ՊՕՂՈՍ ՎԵՐԴԱՊԵՏ

ՅՈՎՆԵՆԵԼԵՎԸ

Ի ՄԻՒԹ-ԱՐԵԱՆ ՈՒԽՏԻՆ



Ի ԱՅԲԵԿ

Ի ՏՊԵՐԵԿԻ ՄԻՒԹ-ԱՐԵԱՆՑ

ՕՄԴ. 1841

# ԱՐԴՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ

ապահով մասն ԱՐԴՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ Բ  
միայի լեռազար ամ ով Եկատերի Հայր մաց միջ  
ինաց տաւա առ ձք ։ լորդոն գուաման չ շար  
- ով զբա ։ ընտապարս ըստիզմ մայթ Յանին գ  
ամանայ զրդառաւ ով մայթ լորդաբա ըստիզ  
Հայրակ սոսոկ ով ժայթ Յանին ըստիզ ուրծաց  
։ օլուսար միջաւ ։ Մ աղմամես մասն Ե  
ըստիմանաւ միջաւայ ։ միջաւամա ալլ  
սոյս ։ ֆու սովոր առ ով այլմայիս դոյ սովոր  
նիրի ով ապաս մասի ըստիմայ ըստիզ  
յամեզաւիս ամիսիմ դմի գ սոյս մի մաշ ով  
առ ով ով նիրս լիւս մասնաւար ով սոյս  
լոյմէժի օյտն բան զբա ։ լուսավիմ մըսայու  
նորադ ։ միջու սովորմ միջանիցով ։ յոյմակ  
ամիզար լումն մայու միջանայ ուժու գայման  
առ մայթ յանիք ով սոյս զբան մայզու ։ իշու  
։ դժմաս

լոյմէժ ։ ովսամբաւ առ աշու սէրայ ։  
զիմանար սիցամբաւ ։ ով սիցամիս ։ սիցա  
այ ։ մամն Յանիք լուսաւասաւ սուսն ։ նորադ  
զամբարմաս միջանար զու լուսաւաս մամն ։ ուս  
մամն օսու մասաւ ով նու ով մամն ։ ուսու

## ՅԵՌԵՎՇԵՐԵՎ

ԱՍՏԵՂ ԵԳԻՏՑՈՒԹԻՒՆ՝ մասն ԲՆԱԿԱ-  
ՆԻՆ՝ քան զայլ գիտութիւնս առաւել վայե-  
լուչ է բանաւոր մարդոյ, զի սա ուսուցանէ  
'ի զննութիւն երկնից պարապել, որք իւ-  
րեանց զարդուքն եւ լուսաւորօք դամենա-  
րուեստ խմաստութիւն եւ զիսոս վայելու-  
թեան ամենեցուն Երարշին պատմեն:

Աս անդստին յառաջին ժամանակաց  
եղիտ իւր սիրելիս եւ առ աղինս խակ՝ յորս  
զայլոց դպրութեանց կարի սակաւ եր փոյթ  
եւ ջան. զի զաչս 'ի վեր յերկինս ամբարձեալ  
սոցա եւ զղարմանալի տեսիլ անթիւ լուսա-  
ւորացն նկատեալ, որք ընդ մութ դիշերոյ  
վայելուչ յօրինեին զերեսս նորին, բաղում  
ջանիւք պէտ յանձին կալան զննել զայնո-  
սիկ, որչափ միտք նոցա եւ գիտութիւն հա-  
սաներ:

Արագէս ահա առ քաղգէացիս, եղիակ-  
տացիս, սինէացիս եւ յապոնացիս գտանեմք  
բաղում հմուտս յաստեղագիտութեան: Եւ  
առ հինան արարացւոց դտանին աստեղագէտք՝  
որոց թէպէտ ոչ էին գործիք կարեւորք 'ի զըն-

նութիւն լուսաւորաց եւ այլ եւս նպաստք ,  
սակայն բազում հմտութիւն ցուցին 'ի գի-  
տութեանդ յայդմիկ :

Եւ առ մեղ իսկ 'ի Հայաստան աշխար-  
հիս ոչ սակաւք պարապեցան 'ի զննութիւնն  
աստեղաց եւ սիրօղք ցուցան սմբն այսմիկ  
սքանչելի դիտութեան . որպէս մեծն Պա-  
վիթ Անյաղթ , Անանիա Շիրակունի , Անի-  
թար բժիշկ հերացի , Անիթար անեցի , այ-  
լովքն հանդերձ :

Իսկ յոր չափ պայծառութեան եհաս  
զարդիս աստեղադիտութիւն , քանիօն նոր  
դիւտիւք եւ ծանօթութեամբք աճեաց պայ-  
ծառացաւ եւ որբան բազմութիւնք իմաս-  
տնոց սմա հպատակեն եւ մեծապէս ջան զնեն  
յառաւել եւս պայծառութիւն եւ 'ի կատա-  
րումն ածել զնոյն՝ զայն չկարեմք աստ հա-  
մառօտիւք հատուցանել : Քանողի ոչ եթէ  
զրովանդակ աստեղադիտութենէ ինչ առեալ  
եմք ճառել , այլ զմիոյ եւեթ մասնէ նորին ,  
այսինքն դԳիսաւոր աստեղաց :

« Ծանօթութիւն այսց զարմանալի Լու-  
սաւորաց յոյժ օդտակար եւ զուարճալի՝ նս կա-  
րեւոր իսկ պիտոյ դիտեմք ամենայն համօրէն  
մարդկան՝ որոց միանգամ չեցեն կամք ըստ  
տղիտաց ոմանց 'ի վարանս մասնել 'ի տե-  
սանելն յանկարծ 'ի մէջ աստեղաց երկ-  
նից դիսաւոր մի մեծ կամ փոքր , եւ առ  
անդիտութեանն սնոտի կարծեօք համա-  
րել թէ չեք եւ ոչ դոյ դիսաւոր՝ որ յերեւել

իւրում յերեսս երկնից չլինիցի գուշակ կամ  
պատճառք շարեաց եւ աղետից :

Քանզի որպէս արեգական եւ լուսնոյ եւ  
բիւրուց աստեղաց սահմանս եւ կարգս եղ ա-  
մենիմաստ ճարտարապետ նոցա , զանխոտոր  
շրջանս եւ զբոլորմունս նոցին բանիւ հրամա-  
նի իւրոյ հաստատեաց եւ զելս եւ զմուտս ժա-  
մանակեաց , նոյն եւ զպայման ընթացից եւ ըզ-  
հանգամանս շարժմանն վարասմից նովին ի-  
մաստութեամբ սահմանեաց : Եւ նոցա շրջ-  
եալ ընդ այս աստուածակարդ ճանապարհ  
է ուրեք՝ զի մերձեալ դան երեւին որոց ընդ  
արեգակամբ բնակեալքս եմք , եւ է ուրեք՝ զի  
յայլ սահմանս ուղղեալ զգնացս իւրեանց մեկ-  
նին եւ աներեւոյթ լինին 'ի մէնջ : Եւ որպէս  
'ի դալ երեւել իւրեանց առ մեղ շածեն ինչ  
բնաւ զմեւք չարիս , սոյնարէս եւ 'ի մեկնեն առ  
'ի մէնջ չժողուն ինչ զինի իւրեանց մնասա-  
կարութեան հետս :

Ե հաւաստիս ճշմարտութեան բանիցս  
այսոցիկ եւ 'ի լրումն փափաղանաց ուսումնասի-  
րաց աղոյիս աշխատութիւն յանձն առեալ  
յօժարեցաք դալ յայս համառօտ ճառս , յո-  
րում ինչ ինչ 'ի զրոց եւ 'ի կենդանի բա-  
նից իմաստուն եւ քաջի առն յաստեղագի-  
տութեան Յովս . Յովհ . Ախրովիս , որ գլու-  
խին է աստեղագիտաց քաղաքիս Վեննայի եւ  
աստեղագիտական դիտանոցի նորին , հարց-  
մամբ եւ ընթերցմամբ տեղեկացեալ եղաք . առ  
այսու եւ 'ի դաղղիացւոց ճարտար աստեղա-

գիտաց ժամանակիս Արակոյի եւ Բռնդէքու-  
լանի եւ յանդղիացւոցն Ներշըլի եւ Եյրեայ եւ  
այլոց եւս առաք ծանօթութիւնս ինչ։ Եւ  
դրեցաք զայս ամենայն յառաջիկայ ճառսդ  
ռամկաց խօսիւք, զի որք մերոյս նախնի հա-  
րազատ դրոց բարբառոյ չիցեն հմուտ նոքա  
եւս իմասցին զմիտս դրելոցն 'ի սմա։

Արդ քանզի հայրենասէր առն սիրելի է  
եւ զսակաւ բանս՝ որ 'ի հրահանդս աղզին իցեն  
դրեալ սիրով յօժարութեամբ ընդունել 'ի  
հայրենասէր մատենադրէն եւ խնդութեամբ  
ընթեռնուլ, յուսամք զի եւ մերազդեայ  
ուսումնասէրք սիրով ընդունին այժմ զայս  
երախայրիս դոյզն հմտութեան մերոյ յաստե-  
զադիտութեան, մինչեւ յաջողեսցի մեղ 'ի  
դիազողադոյն ժամանակի դՀամօրէն Աստեղա-  
դիտութեան դիրս ընծայեցուցանել։

---



"L'apparition des comètes suivies de ces longues traînées de lumière a, pendant long-temps, effrayé les hommes ... La lumière des sciences a dissipé ces vaines terreurs que les comètes ... inspiraient dans les siècles d'ignorance".

M. Laplace, *Expos. du Système du Monde. L. I. Chap. XII.*

Երեւել գիսաւորաց երկայնաձիգ լուսեղէն արտնովն իւրեանց՝ ընդ բազում ժամանակս զարհութեցուցանելը զմարդիկ : ... Խակ լոյս գիտութեանց փարատեաց զայս սնոտի արհաւիրս՝ զոր գիսաւորք ... 'Ի ժամանակս անդիտութեանն պատճառէին :

Լոբան, Անեն. Դրեց աշխարհէ.  
Գի. Ա. Գ. Վ. Ժ. Բ.

# ՄԵՍՆ ՇՈՒՐԻՒՆ

ԳՅԱՎԱՐԱՔ ՍԱՏԿՊԱՅԻ ԱՐԱՅ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԼԱՆ

## ՆԵԽԵԳԻՏՏԵԼԻՔ

 ԵՄԵԼՈՐՆԵՐԻ, ԵՐԿՆԱՍՅԲՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ՝ կամ  
աստղեր են, որոնք հասարակօրէն իրենց  
մէջ տեղը թանձր՝ կամ աւելի պայծառ մաս՝ կամ  
պորտ ունին ու անոր բոլորտիքը լուսեղէն գոլորշիք՝  
կամ մշուշի նման լուսի շրջանակ մը ամէն դիաց  
շրջապատած է. որով իրենց բոլորտիքը մազն՝ կամ  
գէսի փունջի (Քիւսիւնէ) մը նման կերևնայ:

Ասկից առին ասանկ աստղերը իրենց անունը՝  
գէսուտուր՝ կամ վարսուտուր և կամ վարսում. որ է՝ գէս՝  
կամ վար այսինքն նազ առնեցող, նազն՝ \*) :

Ասոնց հասարակօրէն պոչտուր աստղ կըսենք,  
ինչու որ աս աստղերը գրէթէ միշտ իրենց մէկ գիէն  
դուրս ձգած ու երկնցած լուսեղէն շառաւիղ մը  
ունին, որ շատ հեղ պոչի պէս իրենց ետևէն կեր-  
թայ. ուստի և անոնց պոչը (ագէն, պատպը) կըսւի:

\*) Եւրոպացիք կըսեն ասոնց Քոմէդա, որ Հոռմի  
+նմի (չօմη), գէս, նազ բառէն ելած է, ու հոռմե-  
րէն կըսւի Քոմէդէս (չօմդրդէս), նազն, գէսուտուր:

Հին ատենները աս լուսէ շառաւիղը՝ կամ աստղէն դուրս երկնցած մասը միայն ան ժամանակը կըսւէր պոչ երբոր անոր արևելեան դին էր ու անոր քալած ատենը ետևէն կերթար, իսկ թէ որ անոր արևմտեան դին, կամ արեգական հակառակ դին կըլլար ու անոր քալած ժամանակը առջևէն կերթար՝ ան ատենը կըսւէր գիսաւորին Խորություն։ Իսյոց հիմական աստեղաբաշխերը ան լուսեղէն երկայն մասին միշտ պոչ՝ կամ տուտ կըսեն՝ թէ գիսաւորին առջևէն երթայ ու թէ ետևէն :

Գիսաւորները մոլորակ աստղներէն<sup>(\*)</sup>) տարբեր են, զի գիսաւորները կըտեսնենք երբոր արեգական

<sup>(\*)</sup> Առլորդի ասով կանուանէին հիները՝ արեգակը, լուսինը, լուսնթագը, արուսեակը, երեակը, հրատը ու փայլածուն, ինչու որ կրտեսնէին՝ որ ասոնք իրենց դիրքը՝ կամ կարգը դէպ 'ի հաստատուն՝ կամ անմօլար աստղերը ամէն օր կըփախեն, ու իբր թէ ասոնց մէջը ասդին անդին կըմոլորին։ ՏԵս ՅԱՆԿՈՒՄ ԱՐԵՎՈՐՈՒ. առ ՎԱՀԵ+Ա. պատմ. յառաջն. Եր. 605 և 606։ Իսյոց նորերը արեգակը բոլորովին դուրս կըհանեն մոլորակ աստղերուն կարգէն։ իսկ լուսինը երկիրին արբանեակը կըդնեն. որով կըմնան երկիրը, լուսնթագը, արուսեակը, երեակը, հրատը ու փայլածուն։ Վասնցմէ 'ի զատալ ուրիշ հինգ մոլորակ աստղներ գտան, այսինքն, Ուրանոս, Դեմետր, Պալլաս, կամ Վ.թենաս, Ներա ու Եստիա։

Մոլորակ աստղ ըսելով յատկապէս կիմանանք յութ երկնային մարմին մը, որ արեգական բոլորտիքը գրեթէ կըրածե՝ կամ քիչ մը երկայնաձև ճամբու վրայ շրջան կընէ՝ կըպրարափ։ ու իր լոյսը ու տաքութիւնը արեգակէն կառնէ։ Վաստեղագէտ՝ կամ հմուտ շըլլովը ու աղէկ շիդիտողը դժուարաւ կընայ որոշել մոլորակ աստղերը հաստատուն աստղերէն։ բայց հմուտները կըտեսնեն՝ որ մոլորակները հաստատուն աստեղաց

մօտիկ են . իսկ երբոր անկից կը հեռանան , մեր աչքէն ալ աներեսյթ կը լլան : Ի՞սոյց որովհետեւ մոլորակ աստղերը արեգակն դրէթէ միշտ միօրինակ հեռաւորութիւն ունին , անոր համար ամէն ժամանակ կերևնան :

Երբոր գիսաւոր մը տեսանելի կը լլայ՝ նախ առաջին տկար լուսով ու անանկ պղտիկ է՝ որ պարզ աչքով չերևնար՝ հապա հեռադիտակով (ովհարդիւնութ) կը տեսնըւի . ետքը կը մենծնայ՝ կը պայծառանայ , անկից ետեւ նորէն կամաց կամաց արեգակն հեռանալով լուսը կը տկարանայ ու

պէս չեն ցոլար , ան պայծառ փայլուն լոյսը չունին՝ ինչպէս հաստատունները , հապա իրենց լոյսը տկար՝ կամ գեղնագոյն է : Աս ալ կոյ՝ որ եթէ հեռադիտակ (ովհարդիւն) մը գնես դեպ ՚ի հաստատուն աստղ մը՝ կը տեսնես անիկա իրը լուսեզէն կէտ մը . իսկ նոյն հեռադիտակով մոլորակի մը նայիս նէ՝ կը տեսնես ու կը գանես անիկա գեղնագոյն լուսով բոլորակ մարմին՝ կամ անիւ մը : Իրենց շարժումն ալ հաստատուն աստեղաց պէս չէ . ինչու որ մոլորակները արեգական ձգողական զօրութեանը հետեւելով ու հնապանդելով անոր բոլորակիքը կը պարտարին . իսկ հաստատուն աստղերը ամէն մէկը մէյ մէկ մէնծ արեգակ բլալով մեր արեգակին բոլորակիքը պարտելու հարկ ու կարօտութիւն չունին՝ որ անկէ լոյս ու շարժում ընդունին : Աս բաներուս վրայ աստեղաբաշխութեան մէջը ընդարձակ ծանօթութիւններ պիտի գտնեն ուսումնասուերները :

Աս տասնըմէկ մոլորակները արեգական բոլորակիքը աս կարգով կը պատրատին՝ փայլածու (♂), արուսեակ (♀), երկիր (♂), հրատ (♂), ւստիա (♀), շերա (♂), Դեմեար (♀), Աթենաս (♀), լուսնթագ (♀), երեւակ (♂) ու Ուրանոս՝ կամ երկին (♂): Տեսանելի երիտրանոյ Տակուան 1:

պղտիկ կերևնայ , մինչեւ մեր տեսութենէ աներեղիթ կըլլայ :

Իր երենալու ժամանակին սկիզբը՝ արեգակէն շատ հեռու ըլլալով դիսաւորը՝ իրեն շարժումը ու յառաջ քալելը շատ կամաց կըլլայ . բայց քանի որ կըմօտիկնայ , կըտեսնենք՝ որ իր շարժումն ալ կըշուտնայ . ինչու որ արեգական աւելի մօտ կուգայ , որ է իր շարժմանը շուտութեանը պատճառը :

Հասարակօրէն դիսաւոր մը պարզ աչքով այսինքն առանց հեռադիտակի՝ 6, շատը 7 ամիս կերենայ . իսկ հեռադիտակով 15, ինչուկ 18 ամիս կըտեսնըւի :

Դիսաւորաց դրսի տեսիլքը ու գոյնն ալ շատ զանազան է . ոմանք կըլլան արծաթագոյն , ինչպէս որ 1577ին երեցած դիսաւորն էր . ոմանք կըլլան կրակի պէս կարմիր , ինչպէս էին 876ին , 906ին ու 1103ին երեցած դիսաւորները . ոմանք կըտեսնըւին ուկեգոյն դեղին , ինչպէս կըդրեն 1618ին տեսնըւած դիսաւորին համար . ու ոմանք կըլլան կանաչագոյն , ինչպէս էր 1811ին մենծ դիսաւորը :

Ո՞ի և նոյն դիսաւորը քիչ ժամանակի մէջ զանազան տեսիլքով կամ ձեռով կերենայ ու շուտ շուտ կըփոխւի . այսինքն՝ երբեմն կըլլայ պոչով , երբեմն առանց պոչի . երբեմն մէջի դին՝ կամ պորտը պայծառ ու երբեմն աղօտ ու անյայտ :

Երեգական շատ մօտիկ եղած ժամանակը դիսաւորը՝ անոր ճառագայթներուն պայծառութեանը համար՝ շատ պղտիկ կըլլայ . ու երբոր արեգակէն հեռու կըլլայ՝ աւելի մենծ կերենայ :

Երբեմն հանդիպած է՝ որ դիսաւորը արեգակին ճառագայթներուն մէջը մնած՝ անտես եղած ժամանակը պոչով էր , ու ետքը անոնցմէ գուրս ելած ժամանակը առանց պոչի էր :

Հիները միայն յատուկ երկայն պոչով երեցած աստղին՝ որ մէկ աստեղատունին կամ համաստե-

զութիւնին \*) առջևեն մէկալին առջևը անցնելով  
կըքալէր՝ կըսէին գէստուուլ տադուլ : Ի՞սյց նորերը  
աստղին յատուկ տարածած պու ունենալուն չեն  
նայիր, հապա գէստուուլ տադուլ՝ կամ Վահետո կը-  
կոչեն ան աստղերը՝ որոնք մասնաւոր կերպով շար-  
ժում մը ունին, երկնից ընթարձակութեանը մէջը եր-  
կայն կամ հաւկըթաձեւ ճամբու (ծիրի) վրայ կը-  
քալեն ու իրենց ընթացքին մէջը այնչափ կըհեռա-  
նան երկրագունտէն, որ անոր բնակչացը շատ ժա-  
մանակ աներեւոյթ կըմնան :

Աս երկնային մարմինները՝ կամ գիսաւորները  
թէպէտ միայն մոլորակաց սահմանին մէջը չեն շար-  
ժիր, հապա անկից դուրս ալ կելլեն ու երկնից ամեն  
դիերը կը շրջին, բայց իրենց շարժմանը ու շրջանին  
պատճառը՝ ինչպէս նաև մոլորակաց ալ՝ արեգակն  
է, և ուղղակի կըսւի՝ թէ գիսաւորները արեգական  
բոլորտիքը կըպտըտին ու արեգակը իրենց երկայ-  
նաձեւ ճամբուն մէկ դիացը մէջ տեղն է. ինչպէս  
վարը պիտոր ցուցընենք :

Գիսաւորաց քիչ ժամանակ մեղի տեսանելի  
ըլլալը, իրենց զանազան կերպ ձեր ու տեսիլը,  
անկարծակի երևնալը, ցեղ ցեղ փոփոխութիւն-  
ները՝ որ քիչ ատենւան մէջ մի և նոյն գիսաւորին  
վրայ կըլլան, իրենց երբեմն շուտ ու երբեմն հան-  
գարտ շարժիլը՝ կամ քալելը ու ուրիշ կարգէ  
դուրս հանգամանքները պատճառ տըւին Հիներուն  
ու Վորերուն անոնց բնաւորութեանը, կազմուած-  
քին, ճամբուն, շրջանին՝ կամ ընթացքին ու ազ-  
գեցութիւնին վրայ զանազան կարծիքներ դանելու  
ու գրելու : Ասոնց ամենուն վրայ կարգով խօսինք :

\*) Տես վարը ԴԼ. և. ծանօթութեան մէջ :

## ԳԼՈՒԽԸ ԱՌԵՔՆԿԱ

‘Եակնեաց իաբծէները գիստուբաց մըայ:

**Ա**ստեղաբաշխութիւնը հին աստենները անկատար ըլլալուն՝ հիները ինչպէս ուրիշ երկնային մարմիններուն վրայ՝ նոյնպէս գիսաւոր աստեղաց վրայ ալ զանազան սխալ ու երբեմն այլանդակ կարծիքներ ունեցան: Վնոնցմէ միայն մէկ քանին աս բանիս վրայ շիտակ ծանօթութիւններ արւին:

Ոմանք կըկարծէին՝ որ գիսաւորները ուրիշ աստղներէն գուրս ելած դոլորշիներ՝ կամ մանր փոշիի նմանն մասեր են մեր մետէորաներուն՝ օդային երեւութներուն պէս, ինչպէս է ամպը, մշուշը, ձիւնը, և այլն, միայն աս տարբերութիւնով՝ որ մետէորաները մեր միժնոլորտին մէջը կըդոյանան, իսկ գիսաւորները անկէ գուրս՝ կամ վեր:

**Պ**լուտարքոս իբրև ստոյդ կըդնէ՝ թէ գիսաւորները միայն արեգական ճառագայթներէն ձեւացած երեւութներ են, ու իրօք գոյող՝ կամ իրական բան մը չեն. ինչպէս է ծիրանի գօտին, սուտ արեգակները, և այլն, որոնք կըձեւանան արեգական լուսին ուրիշ մարմիններէն ետք զարնըւելովը՝ կամ բեկընկւելովը:

**Չ**ենոն փիլիսոփան ալ աս կարծիքը ունէր, կըկարծէր՝ թէ գիսաւորները արեգական ճառագայթներուն ուրիշ մարմիններէն բեկընկւելուն դորձքն են: Դարձեալ կըսէր, թէ որ աստղները իրարու շատ մօտ կըկենան՝ իրենց ճառագայթները իրարու հետ կըմիացընեն, ու աս միաւորութենէ գուրս կելլէ՝ կամ մեղի կերենսյ երկայնաձեւ աստղի երեսյթ՝ կամ պատկեր մը: Իսայց աս կարծիքին դէմ ելան նաև հիները, որոնք կըսէին՝ թէ երկու

աստղներու իրարու մօտիկնալովը կարելի բան չէ՝ որ գիսաւոր աստղի նման պատկեր մը դուրս ելլէ :

**Վրիստոտէլ** հին փիլիսոփաներուն գլուխը՝ (որ ըստ իրեն պատմելուն հեղ մը ահազին մեծութիւնով գիսաւոր մը տեսաւ, որուն պոչը երկինքին իրեք մասին մէկին վրայ տարածած էր՝) կըկարծէ՝ որ գիսաւորները միայն օդային երևոյթք (Երևանաց յօդն) են \*), որոնք կըգոյանան երկրի խորունկ փռսերուն ու ուրիշ մասերուն վրայէն վեր ելած չոր ու հրային գոլորշիքներէն, որ օդին վրայ գունտ՝ կամ կոշտ կըձեւանան ու հոն կըբռնկին, ու այնչափ ասդին անդին կըպտրտին՝ ինչւան որ կըբարակնան՝ կըցրուին ու կոչնչանան : **Վս** կարծիքը շատ ժամանակ ընդունելի եղած էր նախնեաց մէջը :

**Վրիստոտէլին** աշկերտները՝ կամ ճեմականք գիսաւորները մեր մթնոլորտին մէջը գոյացած հասարակ մետէորայ կըսեպէին :

**Պլինիոս** բնադէտը տասւերկու տեսակ գիսաւորներ կըդնէ . այսինքն՝ մազով կամ գիսաւոր, մօրուքաւոր, պոչաւոր, եղջ իւրաւոր, բաշաւոր, (կամ ձիու մազի եէլէի ձևով) նիզակաձեւ, թրաձեւ, վահանաձեւ, և այլն : Ու կըսէ՝ թէ ասոնց ամէն մէկ տեսակը զատ զատ յատկութիւններ ունի, ինչ պէս՝ բաշաւորները շատ շուտ կըքալեն . նիզակաձեւները գեղնագոյն կըլլան . մազաւորները ամենէն աւելի երկայն ժամանակ կերենան, և այլն : **Վրիստոտէլ** աս տասւերկու տեսակը միայն երկու տեսակի՝ կամ կարգի մէջ կըբերէ կըդնէ, այսինքն՝ գիսաւոր՝ կամ մազով ու մօրուքաւոր :

**Վնակքսագորաս** իմաստասէրը կըդնէր՝ որ մոլրակ աստղերը իրենց ընթացքին մէջը երբեմն եր-

\*) “Յօդո լինին երևմունք . . . կամիաք, որ են գիսաւորք, : Յաւուլ Արքադուքտ. առ Վալեն. պատ. յաշ. աշ, էր. 613:

բեմն դիպուածով իրարու մօտենալով՝ մէկզմէկու հետ կըմիանան՝ խումբ կըլան, ու քիչ մը ատեն ետքը դարձեալ իրարմէ կըղատւին. ու աս դատւածները դիսաւոր աստղեր են :

Պիւթագորեանք կըսէին՝ որ դիսաւորները շարժական՝ ասդին անդին քալող աստղներ են մոլորակներուն պէս, ու մենք ատեն ատեն կըտեսնենք անոնք իրենց ընթացքին մէջը :

Աս՝ կամ ասոր նման կարծիքը ունէր ‘Դիմոկրիտէս փիլիսոփան :

Աենեկա կըդրէ՝ որ Արտեմիդորոս փիլիսոփան կըսէր՝ որ չէ թէ միայն հինդ աստղերը (որ են ան ատենները ճանչցըւած հինդ մոլորակները, այսինքն՝ երևակ, լուսնթագ, հրատ, արուսեակ ու փայլածու,) մոլորակ՝ կամ ասդին անդին քալող են, ինչպէս որ մենք կըտեսնենք, հապա ուրիշ անհամար աստղներ ալ կան, որոնք անծանօթ ճամբաններու վրայ կըքալեն, ու կամ իրենց աղօտ լուսին պատճառովը մեղիչեն երևնար, և կամ անանկ դիրքով շրջանակներու վրայօք կըպտըտին՝ որ մեղի մինակ ան ատեննը կընան երևնալ՝ երբոր երկրի շատ մօտիկ են : Ու որ ստուգիւ դիտնայինք՝ որ Արտեմիդորոս աս աստղերով դիսաւորները կիմանար, կընայինք ըսել՝ որ ինքը հիններուն մէջը աս բանիս վրայ շիտակ կարծիք ունեցողներուն մէկն է :

Ապողոնիոս մինտացին կըկարծէր՝ որ դիսաւորները պէտք է մոլորակ աստղերուն կարդը դնել, ու կըսէ՝ որ աս կարծիքը քաղդէացիներէն առած է :

Եպիգենէս կըդնէր՝ որ քաղդէացիները դիսաւորաց վրայ որոշ բան մը չէին դիտեր. ու կըսէ՝ որ ըստ իրեն կարծեացը դիսաւորները վառած օդ են, որոնք տեսակ մը պտըտցընող քամիէն յառաջ կըշարժին ու զանաղան պտոյտներ կընեն :

Ու պէտք շատ հին աղգեր՝ տգիտութեան ժամանակը՝ դիսաւորները, առանց մասնաւոր քննու-

Թիւն ու գիտողութիւն մը ընելու՝ աշխըքիս ու մարդկային կենաց տեսակ տեսակ դիպուածներու ու պատահարներու իրքեւ չար գուշակ կըսեպէին. բայց հռովմայեցիները աս բանիս մէջը շատ նշանաւոր են. որովհետեւ՝ ինչպէս իրենց Լիւիոս պատմիչին գրածներէն կըտեսնենք, իրենք աւելորդապաշտութեան մէջը շատ յառաջ գացած ու անուանի էին \*): Իրենց մեծերը ու իշխանները՝ որ հասարակօրէն (մօտայի համար) հռոմերէն կըխօսէին՝ իրքեւ առակ ըրած կըսէին. \*\* Հիկայ գիտաւոր մը՝ որ չարիք չերէ, \*\*): Ա. Տ. Կիկերոն՝ որ ուրիշ բաներու մէջ հանձարեղ ու հմուտ կերևնայ, յայտնի ու անտարակոյս կըդրէ, թէ “Վ. մէն գիտաւորները պատերազմ ու քաղաքացւոց կոիւ կըդուշակեն,,,: Ու թուղթի մը մէջ իր Վ. տտիկոս բարեկամին ասանկ կըդրէ. “Գիտաւորները նորերս Ակտաւիանոսին պատերազմին ժամանակը մենծ մենծ թշուառութիւններու գուշակ եղան,,,: “Եղնպէս Պլինիոս ալ կըդրէ. “Գիտաւորը զարհուրելի, անհաշտ ու չարագուշակ աստղ մըն է,,,: Ու կըկարծէ աս իմաստուն մարդը՝ որ եռանկիւնի ձև ունեցող գիտաւոր-

\* ) Հռովմայեցիները իրենց աւելորդապաշտութիւնը ամէն բանի մէջ կըցուցընէին. ինչպէս իրենց պատմութիւնը կարդացողները կըտեսնեն։ Հռոմիայն մէկը յիշեմ. բու (պայշտ) թռչունէն անանկ կըվախնային՝ որ եթէ յանկարծակի ասանկ թռչուն մը իրիկուն ատեն տունի մը վրայ գար կենար, որուն մէջը հիւանդ մը ըլլար՝ ընտանիքը անմիջապէս կըսկսէին վախնալ ու ըսել թէ հիւանդը քիչ ատենէն պիտոր մեռնի։ Պլինիոս կըպատմէ՝ որ հեղ մը Հռովմ մենծ շփոթութիւն ելաւ ու մենծ վախ ինկաւ ամենուն սիրտը՝ ինչու որ բու մը յանկարծ թռչելով եկաւ կեցաւ իրենց կապիտողին ըսւած հռչակաւոր տաճարին վրայ։

\*\*) Օ'նձեւ հոμիւրուս, օստից և հակոն գրքեւ,

Ները մասնաւորապէս վնասակար են գիտութիւններու : “Ասե Առւետոն կըսէ .” Աղաւգիոս կայսեր մահուան մասնաւոր նշան եղաւ գիսաւոր աստեղ Երևալը,,:

Երբոր Յուլիոս կայսեր մահուանէ ետքը գիսաւոր աստղ մը երեցաւ , Օգոստոս կայսրը կարծեց որ ան աստղը Յուլիոսին հոգին երկինք կըտանի . ու ասոր համար ’ի պատիւ աս դիսաւորին տաճար մը շինել տրւաւ Հռոմ՝ ան աստղը իբրև բաղդաւոր սեպելով : Դիսաւորին ալ անուն դրին հռոմայեցիները “Վատղ Յուլիոսի,,: Վարձեալ Ա երգիլիոս բանաստեղծը կրպատմէ՝ որ Յուլիոս կայսեր մահուանը ժամանակը չէ թէ մէկ դիսաւոր՝ հապաշտ դիսաւորներու խումբեր երեցան աս մէծ մարդուն հոգին Ողիմպոս լեռան վրայ՝ կամ երկինքը տանելու համար :

Հռոմայեցւոց բանաստեղծներուն դրոցը մէջ կըդտնըւին շատ խօսքեր դիսաւորաց չարագուշակ ըլլալուն վրայ , որոնցմով կըցուցընեն՝ թէ ինչ չափ կըվախնային դիսաւորներէն , ու ինչ ահու դողու մէջ կիյնային երբոր երկինքը դիսաւոր մը կերեար : Վանիղիոս բանաստեղծը կերգէ . “Շողացող մազերով դիսաւորները կերգեն կըդուշակեն պատերազմներ , մենծ մենծ հրդեհներ և յանկարծական խռովութիւններ , նաև գաղտուկ դաւաճանութիւնով ծագած կոիւներ,,: Աղաւդիանոս կերգէ . “Ոչ երբէք երեցաւ դիսաւոր մը՝ որ երկրի վրայ չարիք մը՝ պատիժ մը չիրերէր : Վահկանաւորդներու ալ վնասակար է՝ ժողովրդոց ալ վնասակար է . ինչու որ իր սպառնացող մազերովը կըդուշակէ նաւողներուն համար սաստիկ մրրիկներ ու քաղաքներու համար թշնամիներ,,: Տիրուղղոս կանուանէ դիսաւորները “Զար նշաններ պատերազմի,,: Թարդունք ուրիշ հռովմայեցի հեղինակ-

ներուն խօսքերը, որ իրենց տղիտութենէ ծնած աւելորդապաշտութիւնը կը յայտնեն :

Առողջ հին հռոմայեցւոց մէջէն միայն Ա Ես՝ պասիանոս կայսրը ցուցուց՝ որ գիսաւորներէն վախ մը չունի: Երբոր ասիկա Պարսից հետ պատերազմ ունէր, աստղաբաշխները՝ կամ Անհեծինէրը եկան գուշակեցին՝ որ ան ատենը (յամի տեառն 70.) երեցած երկայն ու շատ մազերով գիսաւորը չարիք կը դուշակէ: Խսկ Ա Եսպասիանոս կայսրը, ինչպէս կը պատմէ: Դիոն Կասսիոս, խնտալով ու ծաղը ընելով երեսը մէկ դի դարձուց ու ըստ . “Անիկա ինծի համար չէ՝ հապա Պարսիկներուն հարուստ թագաւորին համար է, որ ան գիսաւորին պէս թառ ու կնճռած մազեր ունի, իսկ ես կնտակ (պառ գլուխ) եմ,,:

Հռոմայեցւոց տէրութիւնը վերնալէն ետքը Երապները սկսան գիտութիւններու՝ մանաւանդ աստեղաբաշխութեան ետևէ ըլլալու . բայց աս գիտութեան ամեննեին յառաջացում մը չխորւին, հապա այնպէս՝ կամ ան վիճակի մէջ թողուցին՝ ինտոր որ Հռոմըներէն առեր էին, ուստի գիսաւորաց վրայ ալ մասնաւոր գիտելիք մը չեղրեցին:

Չիները՝ որոնք ամէն երեելի գիտուածները մասնաւոր յիշատակարաններու մէջ կընշանակէին, շատ հին ատեններէն սկսան ամէն մէկ գիսաւորին երենալը իր ժամանակին գրել, այսինքն թէ աս՝ կամ ան գիսաւորը՝ աս՝ կամ ան աստղին քովը՝ տարւոյն աս՝ կամ ան օրը երեցաւ: Ըամի տեառն 240 առջի հեղ տեսան ու զննեցին գիսաւոր մը, ու անկից ետքը ամէն երեցած գիսաւորները բաւական զգուշութիւնով կը դիտէին ու կը զննէին: Իրենց ընդհանուր աստեղաբաշխական դիտողութիւնները սկսան Քրիստոսի թուականէն 1000 տարիի չափ առաջ: Չինաց գիսաւորներուն վրայ գրած դիտողութիւն-

Ները կրնան ամէն ժամանակ աստեղաբաշխութեան օգտակար ըլլալու, ու ըստ մասին եղած են:

Ա երը գրածներնէս կերևենայ՝ որ դիսաւորաց վրայ հիներուն մէջը չորս գլխաւոր կարծիք եղան, առաջինը կըսէր՝ որ դիսաւորները երկնային մարմիններ՝ կամ աստղեր են մոլորակներու նման ու երկնից վրայ ասդին կըքալեն, ասի ուղիղ կարծիք էր Պիւթագորասէն ու Դիմոկրիտէսէն ելած: Երկրորդը կըզնէր՝ թէ դիսաւորները մեր մետէորաներուն՝ կամ օդերևութներուն նման են, միայն մեր մթնոլորտէն վերը կըլլան: Երրորդը կըդնէր՝ թէ դիսաւորները մեր մթնոլորտին մէջը երեցող մետէորաներ են: Իսկ չորրորդը կըսէր՝ թէ դիսաւորները իրօք ըլլող՝ կամ դոյացող բան չեն հապա արելին ճառագայթիցը դործքն են:

Աս կարծիքները հին ատենները ոչ քննըւեցան՝ իրաւը սուտէն զատելու համար, ու ոչ տարածեցան, անանկ որ Պիւթագորասին ու Դիմոկրիտէսին կարծիքը բոլորովին մոռցըւեցաւ ու հետեւողներ չիդտաւ նախնեաց մէջը: Ասկից կըտեսնըւի՝ թէ հիները աստեղաբաշխութեան աս մասին, այսինքն պոչաւոր աստղերուն վրայ նոր աստեղաբաշխերուն օգնութիւն մը չըրին: Իրենցմէ մինակ աս կիմանանք՝ թէ զանազան ժամանակ երեցած են դիսաւոր աստղեր ցեղ ցեղ բաներու նման. ինչպէս՝ վարդի, արեգական, պնակի, վահանի, տակառի, ձիու, վառած կանթեղի, մօրուքի, եղ ջիւրի, արմաւի ծիւղի, փողի, նիղակներու կապոցի, թուրի, շամիուրի, աւելի, գաւազանի, հողմահարի (Եկլէտակէ), և այլն: Աս ամէն նմաննութիւնները կըգտնենք իրենց գիրքերուն մէջը:

Իոլոր աս հիներուն մէջը Անեկա փիլիսոփան՝ Աերոն կայսեր վարժապետը՝ առջինը եղաւ, որ դիսաւորաց վրայ յիշատակաց արժանի ու ճշմարիտ կարծիք ու դատում դուրս հանեց: Արդ աս իմաս-

տունը կըդրէ այսպէս \*). «Գիսաւորները մոլորակ աստեղաց պէս բնութեան մշտնջենաւ որ գործքերուն մէջը կըդասեմ։ Ինչու համար պիտի ստիպինք ընդունելու՝ թէ այնչափ անթիւ աստղերուն մէջը՝ որոնք մեր գիշերները կըպայծառազարդեն՝ մինակ հինգ մոլորակներուն հրաման եղած է ասդին անդին շարժելու։ — Իրաւցընէ ժամանակ մը պիտի գայ՝ որ ան բանը՝ որ հիմայ մեղի դեռ մութ ու գաղտուկ է՝ պայծառ ու յայտնի պիտի երևնայ մեր առջին, ու ան ատենը մեր յաջորդները պիտի զարմանան՝ որ ասանկ պարզ ու դիւրին բաները մեղմէ անծանօթ մնացեր էին։ Պիտի գայ մարդ մը որ պիտի ցուցընէ՝ թէ դիսաւորները որ դիերը կըպրտըտին, ինչու անանկ ուրիշ աստղերէն զատւած՝ կամ մոլորած կըշրջին, քանի հատ են ու ինչընութիւն ունին . . . : Խեկալէտ մենք մենծ հմտութեան հասած կըսեպենք, բայց մեր յաջորդները պիտի իմանան՝ որ մենք անդէտ տղոց պէս միայն դիտութեանց տաճարին սեմին վրայ հասած էինք։ Բայց ասոր համար չիյուսահատինք, հապա շնորհակալութեամբ դոհ ըլլանք ան բաներով՝ որոնք գտանք ու ճանչցանք, ու չիզարմանանք որ ան բաները՝ որոնք անանկ խորունկ ու գժուար են՝ շատ ժամանակ անցնելէն ետքը պիտի յայտնըւին՝ դուրս ելլան,, \*\*)։

Աս դլուխը լմբնցունելէն առաջ կուզեմ համառօտիւ գրել՝ թէ ինչպէս հին ժամանակաց հե-

\* ) Խնդիր+ բնաբան. Գիր+ է։

\*\*) Աս երկայն խօսքը հոս գրինք չէ թէ մինակ լենեկային գիտաւորաց վրայ ունեցած կարծիքը ցուցընելու համար, հապա անանկ բանիբուն մարդու մը բարեմտութիւնը իբրև օրինակ մեր առջին դնելու համար, որով աշխատինք օրէ օր չի-

զինակները ու պատմիչները ամէն առթի մէջ փոյթ էրտանին գիսաւորներուն երևնալը միշտ ուրախական՝ կամ տրտմական մեծ դիպուածի մը հետ միացընել՝ կամ անոնք ասոնց իբր գուշակող ցուցընել։ Յստ Պլինիոսի՝ Քրիստոսէ 480 տարի առաջ Հոռմատանի Արաթոն քաղքին քովը ըլլող մենծ պատերազմին ժամանակը երևցաւ գիսաւոր մը . ու 469 տարի առաջ երևցաւուրիշ գիսաւոր մը Դիմոկրիտէսին ծննդեանը ժամանակը՝ կամ տարին։ Յստ Տուկիդիտէսի՝ Քրիստոսէ 431 տարի առաջ երևցաւ գիսաւոր մը պեղոպոնիսական՝ կամ Առուայի պատերազմին սկիզբը։ Յստ գրելոյ Աննեկայի երևցան գիսաւորներ Քրիստոսէ 412 տարի առաջ Ակեդոնիայի Երքեղայոս թագաւորին ծննդեանը ժամանակը . 356 տարի առաջ մեծին Եղեգսանդրի ծննդեանը ժամանակը ու 130 տարի առաջ Ոչիրդատին ծննդեանը ատենը։ Յովսեպոս Հրէից պատմիչը կըդրէ՝ որ յամի տեառն 70ին երևցող գիսաւորը՝ որ բոլոր տարին տեսնը եցաւ՝ երուսաղեմիաւերը կրգուշակէր։ Դարձեալ ըստ ուրիշ պատմչաց՝ մեծին Կարոլոսի՝ Ճինկիզխանին՝ սուլթան Պայազըտին ու ուրիշ մեծամեծ մարդկան ծննդեանը ու մահուանը տարիները, նաև սաստիկ պատերազմներու ու շարժերու ատենը երևցան մենծ ու լուսաւոր պոչով գիսաւորներ։ Եյս ամենայն գրած ժամանակնին աս խելացի հեղինակները չեն հոգար՝ եթէ գիսաւորները, որ աս՝ կամ ան մեծ մարդու ծնունդը՝ կամ մահը պիտոր գուշակեն՝ քանի մը տարի առաջ՝ կամ ետքը երևնան։

դիտցածնիս դիտնալու՝ իմանալու, ու նոր նոր քննութիւններով մեր նախնեացը չիգտածը չիմացածը իմանալու՝ սորվելու ու սորվեցունելու։ Ես է ճշմարիտ յառաջադիմութիւնը՝ որ մեզ իւրաւցընէ գիտուն ու բարեբախտ կընէ։

Բայց չիզարմանանք՝ լսելով որ ՚Վրիստոսէ առաջ ու հին պատմիչներ ասանկ կարծիքներ ունեին. ինչու որ կան վեշտասաներորդ՝ ինչւան եօթնետաս- ներորդ դարուն մէջն ալ (ըսեմ՝ ինչւան մեր ժա- մանակն ալ) հեղինակներ ու պատմիչներ որոնք գիսաւորներուն երենալը ու մեծամեծ մարդկան մա- հը կուղեն մէկտեղ բերել, իբր թէ ան գիսաւոր- ները ասոնց մահուանը գուշակը՝ կամ թէ յառաջըն- թացը կանուանեն: Բայց մենք այնպիսի տղիտա- կան ու աւելորդ խօսքերը թողունք ու գրենք աւելի հարկաւոր գիտելիքները:

## ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ

“Ա” ասուեղբաշխներուն իտրծեանելը գիտութաց  
վըայ:

**Տ**ասնըեօթներորդ դարուն սկիզբները դանըւած- նոր հեռաղիտակներով\*) արեգական բիծերը\*\*) քըն- նելով ան ատենեան աստեղաբաշխները՝ կարծիք հա-

\*) Հեռաղիտակը դատաւ առջի հեղ յամի տեառն 1609 Յովհան. Լիբերտոհայմ Նեմյէ աչքնոց շինող մը Ֆիլէմէնկի՝ կամ Օլանտայի Միտակէլ- պուրի քաղաքը. կամ բատ այլոց՝ Զաքարիաս Լանսէն անունով մէկ մը նոյն քաղաքը:

\*\*) Թմէ որ (աչքին պահպանութեանը համար գու- նաւոր շիտակ ապակիով ծածկած) հեռաղիտա- կով արեգական երեսը՝ կամ մակերեսոյթը կը- դիտեի՝ շատ հեղ կրտեսնրւին իր վրան մենծ ու պղտիկ սեագոյն անձեւ բիծեր, որոնք շատ անգամ իրենց ձեւը ու տեղը կրփոխեն: Վասնց ինչ ըլլա- լուն ու ինտոք դուրս ելլելուն՝ կամ գոյանարուն վրայ աստեղաբաշխները զանազան կարծիքներ ունին, որոնց տեղեկութիւնը աստեղաբաշխու- թեան մէջը կըդտնեն կարդացողները:

նեցին որ գիսաւորներն ալ ասանկ բիծեր՝ կամ  
արեգական արտաշնչութիւններն են:

Նեվելիոս՝ կամ Նեվէլ Տանցքայի աստեղաբաշխը՝ որ ամէն հեռադիտակով երկնից վրայ  
երեցած բաները աչաց տեսութեան խարեւութիւն՝  
կամ սխալանք կըկարծէր, շատ ընդդիմացաւ վերը  
ըսած կարծիքին, ու կըսէր՝ թէ գիսաւորները պէտք  
է սեպել ամէն մոլորակներէն ելած գոլորշիններու  
բաղադրութիւն մը:

Կալիկոսը ու Ուոթմանը ըսին՝ թէ գիսաւորները մինակ մեզի պինտ մօտիկ ըլլող մոլորակներուն, այսինքն է արուսեակին ու լուսինին արտաշնչութիւնները՝ կամ գոլորշիններն են:

Կեփլէր կըդնէ՝ թէ ինտոր որ համատարած ծովը պարապ չէ՝ հապա իր մէջը անթիւ կէտ ձուկեր ու հրէշներ կան, ասանկ ալ լցծ եթերին՝ կամ օդին անսարհմանընդարձակութիւնը պարապ չիկրնար ըլլալ, ուստի հոս ալ կըդտնըւին գիսաւոր աստղեր, որոնք ստեղծւած են նոյն եթերը մաքրելու համար: Խնչու որ եթերը տեղ տեղ դէշ գոլորշիններով լեցւելով կըթանձրանայ ու կըխտանայ: Խնչպէս որ եղաւ 1547ին օգոստոսի 24էն ինչւան 'ի 1548 ապրիլի 28. բոլոր աս ատենւան մէջը երկինքը միշտ աղօտ՝ կամ մութ էր: Ու ասիկա, այսինքն՝ աս մթութիւնը կրնար շատ հեղ հանդիպելու, կըսէ Կեփլէր՝ թէ որ ամէն իժիր գիսաւորներ չերևնային ու եթերին աղտոտութիւնը չիմաքրէին: Աս գիսաւորները թէպէտ շատ են, կըսէ, բայց մենք օդին անշափ ընդարձակութեանը համար ամէնքն ալ չենք կրնար տեսնել, հապա մինակ մեզի մօտիկ ըլլողները կըտեսնենք:

Վաև կըկարծէ Կեփլէր՝ որ գիսաւորները կլոր ձևով թափանցիկ մարմիններ են, որոնցմէ արեգական ճառագայթները թափանցելով՝ կամ անցնելով՝ անդնց պոչը կըդոյացընեն՝ գուրս կըհանեն:

Ինչպէս թէ որ՝ օրինակի համար՝ (Տախտակ Ա.) Ձ. Գ. ապակիէ գնտակի մը վրայ՝ Ա. արեգակին ճառագայթները իշնալու ըլլան՝ կրծեացընեն երկայն եռանկիւնը՝ կամ բրդաձե պատկերը Բ. Գ. Գ. ասանկ ալ՝ կըսէ Գեփլէր՝ կըլայ գիսաւորաց պոչին կազմութիւնը:

Ոյն Գեփլէրը սկսաւ յայտնապէս սորվեցը նել՝ թէ գիսաւորները ոչ չար ու ոչ բարի գիպուածներու գուշակող՝ կամ նշան կրնան ըլլալ. մանաւանդ թէ յիմարական բան մընէ՝ կըսէր՝ գիսաւորի մը երենալէն կարծիք հանել՝ որ անիկա բոլոր աղգի մը՝ և կամ մէկ քանի մասնաւոր անձանց վիճակին ու որպիսութեանը վրայ աղգեցութիւն մը կրնայ ընել:

Գիսաւորաց շարժմանը ու ճամբուն վրայ բան մը չիգրեց չիսորվեցուց Գեփլէր \*):

\*) Գեփլէր, Տիքոն՝ կամ Դիքո Պլահէ, ու Նելգոն անանկ մէնծ անուն ունին աստեղագէտներուն մէջը՝ որ հոս արժանի կըսեպէմ իրենց վրայ ընթերցողներուս քանի մը կարծ ծանօթութիւններ տալ. մանաւանդ որ իրենց անուննին՝ առաւելապէս Նելգոնինը՝ աս գըքիս մէջը տեղ տեղ պիտոր յիշենք:

Տիքոն Պլահէ ծնաւյամի 1546ին Տանիմարքայի Կնուտագրուփ տեղը. իր հայրը Շվետիցեղէ մը յառաջ եկած էր: Պղտիկուց սկսաւ իր մէնծ բաղձանքը չափաբերական՝ կամ մաթեմաթիգական գիտութեանց վրայ ցուցընել: Երբոր տասնըշորս տարւան էր՝ հեղ մը եղաւ խաւարումն արեգական (Երկրի). ինչպէս որ աստեղագէտները յառաջագոյն ծանուցած էին. ասկից անանկ մէնծ սէր ինկաւ իր սիրտին մէջը աստեղագիտութեան վրայ՝ որ ալ անկից ետքը ինքը զինքը բոլորովին անոր տրւաւ: Խել մը ատեն աս գիտութեան ետևէ ըլլալէն ետքը շատ գործքի մէջ իր հմտութիւնը ցուցուց. ու Տանիմարքայի թագաւորին

Յակ. Պէրնուիլի կրդնէ՝ թէ գլխաւոր մոլու  
ռակ մը կայ՝ որ արեգական բոլորտիքը իր շրջանը

Տրամանսովը, որ իրեն առաստ թոշակ (Եւլէֆէ) ալ  
կուտար, սկսաւ աստեղաբաշխական դիտանոցներ  
դնելու զանազան տեղեկութիւններ ու վարդա-  
պետութիւններ դուրս հանել : Մասնաւոր կար-  
ծիք հանեց աշխարքիս դրեցր վրայ, որ ուրիշ  
դիրքերէն մեր կարդացովներուն ծանօթէ է . շինեց  
ուղիղ ցուցակ մը հաստատուն աստեղաց, զանա-  
զան դիտեր ըրաւ լուսոյ ու դիսաւորաց ընթաց-  
քին՝ նաև լուսոյ բեկրեկմանը վրայ . աստեղաբաշ-  
խական դործիքներն ալ ուղղեց : Ասոնք ըրած-  
ժամանակը միանդամայն և բնալուծութեան (քի-  
միայի) ու ուրիշ դիտութեանց՝ նաև բանաստեղ-  
ծութեան ետեւէ ալ կրլար՝ բայց իր ատենաւան  
աստեղադիտական աւելորդակաշտութիւններէն  
ազատ չեր : Ա եռաւ յամի 1601ին :

Յուն. Գ.է.է.լ. ծնաւ 1571ին Ա իրդէմ-  
պէրկի Ա իլ տեղը ազնուական ծնողացմէ . բայց  
հօրը աղքատութեանը համար ինչւան իր 18 տա-  
րին շիկրցաւ ուսմանց ետեւէ ըլլալ : Հօրը մեռ-  
նելին ետեւ գնաց թփապինկի համալուարանը, ուր  
սորվեցաւ փիլիսոփայութիւն, չափարերութիւն  
ու աստուածաբանութիւն . բայց իր սիրելի ուսումը  
միշտ աստեղաբաշխութիւնն էր : Հոսկից զնաց  
Աղիրիսայի Արաց քաղաքը չափարերութեան վար-  
ժապետ ըլլալու համար . ուր իր աստեղաբաշխա-  
կան քննութիւնները յառաջ կրտանէր : Աս ա-  
տենները Տիքո Պրահէ Նեմցէստան եկաւ . որուն  
հետ ծանօթութիւն ըրաւ ու բարեկամացաւ  
Գ.է.վլէր . ու անկից ետքը՝ ալ սկսաւ զանազան  
դիտեր ընել աստեղաբաշխութեան մէջը, մանա-  
ւանդ մոլորակ աստեղաց վրայ, որանց ընթացիցը  
զանազան օրէնքները՝ կամկանոնները քննեց հաս-  
տատեց, որ և կրսւին Գ.է.է.լ. անք օրէնք . նաև ու-  
րիշ շատ բանի մէջ մենծ պայծառութիւն տրւաւ  
աստեղաբաշխութեան . ինչպէս աստեղագիտու-

կընէ չորս տարւան ու 157 օրւան մէջ , աս մոլորակը՝ որ իր անբառ հեռաւորութեանը՝ կամ իր բոլո-

թիւն կարդացողները կիմանան: Ուստի հասարակ կարծիք է իմաստնոց մէջը՝ թէ աստեղադիտութեան հիմակւան ատենո այդչափ յառաջ երթարւն պայծառանալուն սկիզբը Քեփլէր եղաւ. անոր համար Քէկէնսպուրի քաղաքը , ուր յամի 1630ին մեռաւ, իրեն արձան՝ կամ յիշատակարան կանգնրւեցաւ :

Խոսկու Նէլոն՝ կամ Նէ-Շն ծնաւ յամի 1642ին Խնկիլդերրայի Առևլուգօրի դեղը ու տառերկու տարեկան ըլլալով գնաց Արանդհեմի դպրոցը , ուր յայտնի ցուցուց իր սէրը փիլառփայական ու չափաբերական գիտութեանց վրայ: Ետքը գնաց Քէյմպրիի համալսարանը , ուր լուսոյ ու ուրիշ բնաբանական ու չափաբերական նիւթերու վրայ զանազան գիւտերը ըրաւ: — Նեղ մը երբոր իր պարտեղին մէջը խնձորի ծառի մը տակ նստեր էր՝ յանկարծ խնձոր մը ինկաւ ծառէն իր առջին: Վարիկա տեսնելով սկսաւ մտմտալ՝ թէ ինչու համար երկրի վրայ ըլլող մարմինները՝ երբոր ուրիշ մարմինէ մը վեր շեն բռնըրւիր՝ կիյնան: Կատ մտածելով դտաւ մարմնոց ընդհանուր ծանրողութիւնը, կամ թէ՝ մարմիններուն զիրար բնականաբար իրենց քաշելը , ինչպէս նաև երկնային մարմիններուն ու մոլորակներուն (որոնց մէկը երկիրն է) իրարու վրայ ունեցած ձգողական զօրութիւնը, որ և եղաւ բնաբանութեան ու աստեղադիտութեան պինտ մենց ու սքանչելի գիւտերուն մէկը ու բաւեցաւ Նէլոննեան օրէնտ ընդհանուր ծանրողութեան (Յիողութեան) մարմնոց: Ուրիշ շատ քննութիւններ ըրաւ ու ծանօթութիւններ տրւաւ չափաբերութեան ու աստեղաբաշխութեան համար: Գիսաւորաց վրայ ալ շատ տեղեկութիւններ գրեց , որոնց վրայ զատ պիտի խօսինք առ գրքին մէջը , ինչպէս կրտեսնես: Աւասանկ հմտութիւններով իրեն անունը անմահ

բակին՝ անիւին պղտիկութեանը համար անտեսանելի է՝ ունի իրեն ընկեր՝ կամ արքանեակ զանազան երկնային մարմիններ, որոնք իրարմէ աւելի՝ կամ պակաս հեռաւորութեամբ անոր բոլորտիքը կը-պտըտին. ու իրենց ընթացքին մէջը երբեմն երեւակ մոլորակին չափ երկրի կրմօտենան և ան ատենը տեսանելի կըլլան, և ահա ասոնք են ան աստղերը՝ զոր կանուանենք Շէստ-որ, կամ Պոչտո-որ: “Կարձեալ սոյն Պէրնուկյլի՝ որ իր ժամանակը իմաստուն կըսեպւէր՝ կըսէ իր գիսաւորաց վրայ դրած գիրքին մէջը 1680ին երեցող գիսաւորին համար. “Ղիմէ որ աս գիսաւորին մարմինը երկնից բարկութեանը նշանը ըլլալ,:

Կարդեսիոս՝ կամ Տէքարդ փիլիսոփան կըդնէ՛թէ գիսաւորները աստղեր են, որոնք առաջ հաստատուն աստեղաց կարգէն էին ու անոնց պայծառութիւնը ու փառքը ունեին, բայց կամաց կամաց աղտով՝ բիծերով ու կեղևներով լցուելով՝ անանկեղան որ՝ իրենց լուսը բոլոր կորսնցուցին. անկից ետքն ալ չիկրնալով հաստատուն աստեղաց մէջը իրենց տեղերնին պահել՝ աս աստղերէն մղւեցան վոնտըւեցան վերի պատւաւոր կողմերէն, ու աստին անդին պտըտելով ու աւելի վար իջնալով հասան մինչև երեւակ մոլորակին մօտերը. ուր արեգական լոյսը իրենց վրայ գալով ու լուսաւորելով մեղի տեսանելի կըլլան:

Տէքօն կամ Կիքո Պրահէ կըդնէ՛ որ գիսաւորները մեր երկինքին օդէն՝ կամ եթերէն կըգոյանան՝ երբոր ասիկա տեղ տեղ կըթանձրանայ՝ կըխտանայ, բայց մետէորայ՝ կամ օդային երեղյթ-

ներ չեն ու մեր միջնոլորտին մէջը չեն դոյանար, հապա անկից վեր՝ ու ճշմարիտ երկնային մարմիններ՝ աստղեր են: «Աաե ըսաւ՝ թէ գիսաւորները մեզմէ աւելի հեռու են՝ քան թէ լուսնկան. բայց ասալ գրաւ՝ որ մէյ մը կըդոյանան կերևնան ու դարձեալ կոչընչանան<sup>\*)</sup>:

Ուրիշ քանի մը աստեղաբաշխեր կըսեն՝ թէ ան դոլորշիքը՝ որոնք երկինքին ընդարձակութեանը մէջը կըժողվին՝ գիսաւոր աստղ ձևաւորւելով կերթան՝ կամ կըձգւին դէպ ՚ի արեգակը, որ անոր մէջը ինտոր ղալկինի մը մէջ եռան ու մաքրընին, ու ետքէն երկինքին վրայ իբրև մոլորակ աստղեր երենան:

Ոմանք ասոր գէմ կըսեն՝ թէ գիսաւորներուն սկզբնաւորութիւնը արեգակէն է, որուն մէջէն իբրև բուլքէ (օճախէ) կամքուրայէ մը վեր կելլեն

<sup>\*)</sup> Տիքոնի ժամանակէն սկսան աստեղաբաշխերը կամաց կամաց իրենց կարծիքները գիսաւորաց վրայ իբր թէ շտկել: Խնքը ու նաեւ ուրիշ աստեղաբաշխ մը՝ Մէսղլին անունով, ըսին՝ թէ գիսաւորները կլոր ճամբար արեգական բոլորտիքը կըպտըտին: Աս դրութեանը թէպէտ առջի մասը սխալ էր, ինչպէս վարը պիտի գրենք, բայց երկրորդ մասը, այսինքն՝ գիսաւորաց արեգական բոլորտիքը պտըտիլը ստոյգ էր: Աւ թէպէտ քիչ մը ատեն ալ գտնըւեցան քանի մը աստեղաբաշխներ՝ որոնք կըդնէին՝ թէ գիսաւորները երկրի գոլորշիքներէն ելած կազմած մետէորաներ են. բայց Տիքոնի անունը իրենց միտքը կամաց կամաց դարձուց ու սկսան այնուհետև սորվեցընել՝ որ գիսաւորները թէպէտ գոլորշիներէն կազմած են՝ բայց աստեղաց գոլորշիներէն՝ կամ արտաշնչութիւններէն, որով և ան ատենւընէ սկիզբն եղաւ ըսելու՝ թէ գիսաւորները երկնային մարմիններ են:

փամիուշտի՝ կամ օդապարիկ գունտի պէս, ու հոն կըմնան՝ ինչւան որ կըպատռին՝ կըկորսըվին:

Դասմինիկոս Վասսինի խտալիացի աստեղաբաշխը 1652ին երեցած դիսաւորը զննելով ու դիտելով՝ իր ատենւան տիրող կարծիքներուն դէմ սկսաւ հաստատել՝ որ դիսաւորները դիպուածուլ մը դուրս ելած մարմիններ չեն, հապա տեսակ մը մոլորակ աստղեր են բայց շատ անկանոնաւորութիւններ ունին:

Այսկելիոս 1664ին դիսաւորը դիտած ատենը տեսաւ նոյն վայրկենի մէջ լուսինը ու պզտիկ ամպ մըն ալ որ արեւէն լուսաւորած էր. ասով իրեն կարծիք ըրաւ՝ թէ դիսաւորը լուսինին պէս հաստատուն՝ կամ խիտ լցու չունի՝ հապա տեսակ մը ամպի կընմանի. ուստի ըստի՝ որ դիսաւորները՝ ինչպէս նաև արեգական բիծերը՝ սոյն արեգակին արտաշընչութիւնները՝ կամ դոլորշիններն են:

Աստուրնիոս կըգրէ՝ թէ երբոր հեռացոյցով կամ հեռաղիտակով մը 1680ին դիսաւորը կըդիտէի՝ տեսայ ու խմացայ՝ որ իր մէջ տեղը աւելի լուսաւոր էր քան թէ իր բոլորտիքը. ու ինձի անանկ երեցաւ՝ որ աս դիսաւորը պայծառ լուսով լուսաւորած ու կըոր աստղի չինմանիր, հապա աւելի կընմանի աղօտ՝ կամ տկար կրակով վառւած ածուխի մը, կամ թէ անձեւ զանգուածի մը՝ որուն նիւթը ծխախառն լուսով լուսաւորած էր:

Ես ասանկ ու այսչափ ու ալ աւելի կարծիքներ եղան դիսաւորաց վրայ ինչւան՝ Եւվդոն՝ մենծ փիլիսոփային ժամանակը:

Ես դլուխը լմնցընելէն յառաջ կուղեմ կարդացողներուն զբոսանքի համար մէկ քանի հեղինակներուն դիսաւորաց համար դրածները կարծ 'ի կարծոյ յիշել:

Տասնըվեցերորդ դարուն վերջերը ֆրանսըզ հեղինակ մը (Անդրեաս Ֆրոմոն) կըդրէ՝ որ դիսաւ

ւորները իբրև յառաջընթաց՝ կամ գուշակ են արխստոտէլեան իմաստասիրութեան վերցըւելուն, որ ան ատենները իր յարդը շատ կորսնցուցած էր:

Փորտունատոս | իկեառս իտալացի բժիշկը կը-կարծէ՝ որ ան լուսեղէն սիւնը՝ կամ Ալեն լուսոյ՝ որ իսրայէլացւոց շգիպտոսէն ելած ժամանակը ճամբան իրենց առջեւն կերթար, գիսաւոր աստղ մըն էր, որ երկինքէն վար ինջած էր իսրայէլացւոց լուսատու ըլլալու համար:

Ուրիշ հեղինակ մը կըսէ՝ որ Աստուած գիսաւորները ոչինչէն կըստեղծէ ու անոնք հրեշտակաց ձեռքովը ասդին անդին շարժել՝ կամ պտըտցընել կուտայ մարդիկոց սիրտը վախ դնելու ու ապագայ պատերազմները ցուցընելու համար:

Սպանիացի հեղինակ մը (Ա ալտերամա) կըսէ՝ թէ սատանաները զգիսաւոր աստղերը դժոխին կրակէն դուրս կըհանեն՝ որ զմարդիկ վախցընեն:

Իոդինոս երեելի հեղինակ մը տասնընթես-ըորդ դարուն մէջը կըդրէ՝ որ գիսաւորները ա՛ն անուանի մարդիկոց հոգիներն են, որոնք իրենց երեւելի սրամտութեանը ու իմաստութեանը համար մեծանուն եղած էին, ու բնական բան մը կըսեպէ՝ որ այսպիսի գիսաւորաց երեւալը՝ կամ ան երեելի հոգիներուն աշխարքէն՝ որ է երկրի վրայէն պակ-սիլը միշտ թշուառութիւնի ու դժբախտութիւնի գուշակող ըլլայ, ինչու որ՝ կըսէ, յայտնի է՝ թէ երկրի վրայ մնացած մարդիկները պակաս խելք ունին, ու անխելքութիւնը միշտ դժբախտութիւն է ու թշուառութիւնի պատճառ: Ո՞վ կամ ո՞ր խելացի մարդը կրնայ ասանկ առասպելները հաւանելի կարծիք սեպելու: Ուստի թէպէտ ։ Իիչէիօլի՝ շատ հիներուն հետ գիսաւորները մեծամեծ մարդկան մահուանը գուշակող կըկարծէ. բայց Իոդինոսին աս վերը դրւած կարծիքը ծիծառլին ու խելլուարլին բան կըսեպէ:

Ստանիսլաւոս Լուպիենեցքի լեհ հեղինակը  
 1668ին գիրք մը դուրս հանեց՝ թագավորութիւնն-  
 բաց անունով՝ Երկու մենծ հատոր բաժնած, ասոր  
 մէջը ժողվեց զանազան աստեղաբաշխներուն զննու-  
 թիւնները ան դիսաւորաց վրայ՝ որոնք 1664ին ու  
 1665ին Երևածած էին : «Ա,աև գրեց ան ամէն դիսա-  
 ւորներուն վրայ՝ որոնք ջրհեղեղէն Ետքը ինչւան իր  
 ատենը Երևածած էին : Հոս կը յարմարցընէ ամէն մէկ  
 դիսաւորին Երևնալը նոյն ժամանակւան հանդիպած  
 դիպուածներու, ու կըդնէ որ դիսաւորները թէ ու-  
 րախական ու թէ տրտմալի դիպուածներու դուշա-  
 կող կրնան ըլլալ : Ասկից աւելի ինչ կրնանք պա-  
 հանջել կամ ուզել տամնը վեցերորդ դարուն փի-  
 լիսոփիայէն, կըսէ իմաստուն աստեղաբաշխը Ռոն-  
 դէքուլան :

## ԳԼՈՒԽ ԵՐԵՌՈՒԴԻ

Գլուխութեաց բնաւորութեանը վըայ :

**Ո**նչւան՝ ի հոս գրեցինք հնոց ու Ետքի ժամանակաց  
 ցեղ ցեղ կարծիքները դիսաւորաց վրայ, որոնք  
 հմուտ աստեղաբաշխներուն ընդունելի չեն. բայց  
 ասոնք ալ կըսոստովանին՝ որ ինչւան հիմայ յայտ-  
 նի ու ստոյգ բան մը չեն կրնար ըսելու աս զարմա-  
 նալի Երկնային մարմիններուն վրայ. այսինքն թէ  
 ինչ է իրենց բնական կազմութիւնը, ինտոր կը-  
 գոյանան իրենց լուսեղէն շրջանակը՝ կամ բոլոր-  
 տիքը ու պոչը, ու ուսկից կըլլան իրեն մեծութեա-  
 նը ու ձեին տարբերութիւնները ու փոփոխութիւն-  
 ները : «Գլուխութեաց տեղեկութեան աս կտորին  
 համար, կըսէ Արակո անուանի աստեղաբաշխը ու  
 բնագէտը, ուրիշ բան չիկրնար գրւելու՝ բայց եթէ  
 ինքնադիւտ ենթագրութիւններ, անհիմն կար-

ծիբներ ու ստոյդ առասպելներս \*): Դարձեալ կըսէ, “Աստեղաբաշխութեան ան մասը՝ որ գիսաւորաց շարժման ու ընթացքին վրայ կըխօսի՝ 150 տարիէ որ շատ մեծ յառաջադիմութիւններ ըրաւ ու պայծառացաւ։ բայց իրենց ընաւորութեանը ու բնական կազմուածին վրայ եղած ծանօթութիւնները միմին ու անորոշ են,, \*\*): Ասոր համար մենք ալ հոս մէկ քանի դիտողութիւնները ու հասարակ կարծիքները կարծառու ծանուցանենք։

Ասոր աստեղաբաշխներուն մէջը իրեւ ստոյդ՝ կամ հաւանական բան կըսեպւի՝ որ գիսաւորները իրենցմէ լցու չունին՝ մութ մարմին են ու իրենց լցու մոլորակաց պէս արեգակէն կառնեն։ Դարձեալ աս ալ ստոյդ կըսեպւի՝ որ գիսաւորները շատ թոյլ ու տկար զանգուածով մարմին են, որոնց վրայ շատ կերպ փոփոխութիւններ կըլլան։ Աստեղաբաշխներուն դիտողութիւնները կըցուցընեն՝ որ գիսաւորաց պոչը ու շոգիէ շրջանակը՝ շատ լցի ու կակուղ նիւթէ մը բաղադրած են ու պէտք է որ ասոնք՝ ինչպէս նաև գիսաւորաց միջակէտը՝ քիչ խտութիւն ունենան։ Դարձեալ կըցուցընեն՝ որ արեգակը մենծ ազդեցութիւն ունի գիսաւորաց վրայ, որովհետեւ իրենց ձեւ ու տեսիլը արեգական մօտիկնալու ու անկից հեռանալու ժամանակը շատ կըփոխիւի։

Ա, եվդոն՝ կամ Ամեդն գիսաւորներուն բնաւորութեանը ու կազմութեանը վրայ խօսելով՝ ըստ

\*), „Sur cette branche de la théorie de comètes on n'aurait à présenter, que des hypothèses gratuites, des opinions sans bases réelles, des véritables romans“*M. Arago, Annuaire du Bureau des Longitudes pour 1832.*

\*\*) ՀՅԱԿԵՂԱՔՆԵՐԸ. ՏԵՐԵՒԹՅ. ԽՈՐԻՇՎՈՅ. ՚Ի ԳԼԵՐԱՅ ՀԵԿՈՆՆ. ԱՌԱՆ Ե. ՅԵՐ. 10:

թէ՝ գիսաւորները մոլորակ աստեղացնման երկնային մարմիններ են։ Խրենց ընթացքին մէջը արեգական շատ կըմօտիկնան, ու անով արեգական տապը՝ կամ սաստիկ տաքութիւնը քանի որ կերթայ աւելի կազդէ ու կըներգործէ իրենց վրայ . ասով իրենց մթնոլորտը՝ որ է լուսեղէն բոլորտիքը՝ կընդարձակի ու կանօսրանայ՝ կըրարակնայ, ու ասկից կըպատճառի իրենց անանկ մէծ շոգիէ շրջապատը \*): Խակ իրենց պոչը կըպատճառի, կըսէ Կեվդոն, աս շրջապատին դէպ 'ի մէկ դի երկննալէն, ինտոր որ մեր օդին մէջը մուխը դէպ 'ի վեր կելլէ . ինչպէս վարը պիտի դրենք :

Աս կարծիքը ուրիշ կերպով մը կընանք այսպէս մէկնել։ Օանազան փորձերէն գիտենք՝ որ արեգական ճառագայթները կրնան մղիչ՝ կամ հրող զօրութիւնով աղղեցութիւն մը ընել անանկ նուրբ շոգիներու՝ կամ մշուշի մը վրայ՝ ինչպէս է հասարակօրէն գիսաւորը շրջապատող դոլորշիքը,

\*.) Երեգական գիսաւորի մը վրայ պատճառած տաքութիւնին սաստիկութիւնը՝ ըստ կարծեաց Կեվդոնի՝ յայտնի ցուցրնելու համար դնենք օրինակ մը։ 1680ին երեցած գիսաւորը, որ իրեն արեւամերձութեան ժամանակը արեգական 166 հեղաւելի մօտիկ էր քան դհողագունոր, մեր ամառան մէջ ունեցած տաքէն 27556 հեղ աւելի տաքութիւն կառնէր անկից։ Վաչափ տաքութիւնը՝ կամ տապը, որ շիկացած՝ կրակ դարձած երկաթին տաքութենէ երկու հազար հեղ աւելի սաստիկ է, բոլոր մեր հնարելի տաքութեան չափը կանցնի, ու մեր երկրին վրայ եղած էակները կոչնչացընէ։ — Վա տեղը վեր 'ի վերոյ կըծանուցանեմ՝ որ Կեվդոն կրդներ՝ թէ արեգակը ահագին մէծ կրակի դանդուած մըն է. բայց առ կարծիքը հիմայ ընդունելի չէ։

կամ թէ՝ բոլոր գիսաւորին մարմինը։ Տաքութիւնին բնական գործն է՝ ամեն մարմինները թուլցընել՝ կամ տարածել ու ծաւալել։ նաև՝ շատ մարմիններուն կարծրութիւնը՝ խտութիւնը կակզցընելըց՝ կամ թոյլ ընել, իսկ լոյժ մարմինները (ջուրը և այլն.) օդի՝ կամ չառէ<sup>\*)</sup> փոխել։ Գիսաւորները իրենց արեգական աւելի՝ կամ պակաս մօտիկ ըլլալուն չափին համաձայն աւելի՝ կամ պակաս ջերմութիւն կրնդունին անկից։ Աս ասանկ ըլլալով՝ կրնանք ըսել՝ թէ հաւանելի բան մըն է՝ որ գիսաւորները արեգակէն հեռու եղած ատեննին իրենց մակերեսութին՝ կամ վրայի ամէն մասունքները կրխտանան, ըսէ թէ՝ իրարու աւելի կրմօտենան՝ իրարու հետ պինդ կրկպչին։ Խսկ երբոր կրսկսին կամաց կամաց արեգական մօտենալ՝ ասոր ծաւալիչ զօրութիւնը կրսկսի իրենց վրայ ներդործել՝ աղդել ու անշոգիի նման մշուշը դուրս կրհանէ, որով բոլոր գիսաւորը բոլորած՝ շրջապատած է։ Երբոր քիչ մըն ալ աւելի կրմօտենան՝ արեգական տաքութիւնը աւելի ևս կազդէ իրենց վրայ, ան գոլորշիքը աւելի կանօսրանան կրբարակնան ու իրենց թեթևելութեանը համար արեգական ճառագայթիցը տղդեցութիւնովը դէպ'ի յառաջ կրհրւին։ Ասանկով

\*) Ասու (Gas, Gaz), օդպին՝ կամ օդանման նուրբ նիւթ՝ կամ հեղանիւթ մըն է, անդոյն՝ անտեսանելի ու կշռելի, այսինքն՝ ծանրութիւն ունեցող, և կրնայ ամանի մէջ դոցւիլ ու պահւիլ։ Տաքութիւնը զինքը կրտարածէ կրծաւալէ, իսկ ցրտութիւնը կրծողվէ կրխտացընէ։ Ասոր վրայ երկայն կրխօսի բնաբանութիւնը (Քենցան)։ Իր անունը կրկարծըւի թէ Նեմցէի Giesch կէլ՝ կամ Ծանչէ կէլ բառէն ելած է, որ շատ գաւառներու մէջ քրէնու նշանակութեամբ կրգործածւի։

կելլեն աս գոլորշիքը գիսաւորին բոլորաիքէն ու կը-  
կաղմեն՝ կրձեացընեն իրենց երկայնաձև պոչը՝ որ  
զրէթէ միշտ անոնց արեգակին հակառակ դին  
եղած կողմն է, ինչպէս որ նոյն մղիչ՝ կամ հրող  
զօրութիւնը պէտք է որ պատճառէ: Աւ որով-  
հետեւ աս պոչը ձեւացնող գոլորշիքն ալ գիսաւորին  
շարժմանը հաղորդած՝ կամ մասնակից են ու անոր  
հետ կըշարժին՝ անոր համար պէտք է որ պոչը ա-  
մէն հեղ շիտակ չըլայ, հապաիր ծայրը ծռի դէպ ՚ի  
ան կողմը՝ ուսկից որ գիսաւորը կուգայ, ու աս  
ծոռութիւնը այնչափ աւելի աղէկ ու յայտնի կերե-  
նայ՝ որչափ որ պոչը երկայն է:

Դարձեալ գիսաւորներուն արեգական ու ու-  
րիշ երկնային մարմիններուն՝ մանաւանդ մոլորակ  
աստեղաց հետ ունեցած հաղորդակցութիւնը ու  
յարաբերութիւնը ասանկ կըծանուցանէ: Վեվդոն:  
Գիսաւորները երբոր արեգական կըմօտիկնան, կը-  
սէ, անոր մմնոլորտէն կըզատեն՝ կըհանեն մասեր  
ու կտորներ՝ ու անոնք իրենց կըքաշեն, ու արեգ-  
ակէն ետ դարձած՝ կամ հեռանալու ատենը մոլո-  
րակի մը տոջեւէն անցնելու ըլան նէ՝ մոլորակը ա-  
նոնց արեգակէն առած գոլորշիներուն՝ կամ մա-  
սունքներուն մէկ բաժինը իրեն կըքաշէ ու անով իր  
լոյծ մասունքը դարձեալ կաւելնան: Վսկից կերե-  
նայ՝ որ Վեվդոն գիսաւորները արեգական ու մոլո-  
րակներուն հաղորդակցութեանը պահպանիչը ու  
միջնորդը կըսեպէր:

Հերշըլ մեծանուն աստեղաբաշխը կըդնէ՝ թէ  
գիսաւորները գեռ անկատար դոյացած մարմիններ  
են ու իրենց բոլորտիքը լոյծ ու բարակ նիւթ մը  
շրջապատած է: Վստեղաբաշխութիւնը կըսորվե-  
ցընէ՝ որ երկնից ընդարձակութեանը մէջը կըդտնը-  
վին զանազան անկանոն ձևերով մշուշային բիծեր՝  
լուսեղէն մասունքներ, որոնք կերենայ թէ լոյծ  
նիւթէ մը գոյացած են: Վարդ Հերշըլ կըկարծէ՝

որ գիսաւորները իրենց գոյանալու ժամանակը ու իրենց ընթացքին մէջը աս բիծերը շրջապատող լոյծ նիւթէն իրենց մթնոլորտը՝ կամ լուսեղէն շրջանակը կառնեն, ու արեգական մօտիկցած ժամանակնին աս նիւթը կանօսրանայ՝ կըբարակնայ ու կըտարածի՝ կըծաւալի. ան ատենը իրենց մէկ մասը արեգակէն հեռանալով կըցրուի՝ կըկորսրւի, իսկ բուն գիսաւորաց մարմինը կըխոտանայ՝ կըթանձրանայ ու կամուրնայ: Առջի լոյծ ու բարակ մասը՝ զիսաւորին լուսեղէն շրջանակն է, իսկ ետքի թանձր ու խիտ մասը անոր միջակէտը՝ կամ պորտը:

Ոմանք գիսաւորաց կազմութիւնը ու բնական գոյութիւնը ասանեկ կըմեկնեն: Ծակալէտ և ինչւան հիմակ ունեցած հմտութիւններնեւս գիտենք՝ որ երկնային ու երկրային մարմինները մէկզմէկ կըքաշեն, կամ որ նոյն է բնական ծանրողութեամբ իրարուկերթան, ինչպէս գտաւ ու սորվեցուց ։ Եվդոն: Իսայց կարելի է որ անոնցմէ մէկ քանին, որոնք բնաբանները ու աստեղաբաշխները դեռքնած չեն՝ աս օրէնքէն՝ կամ կարգէն դուրս ըլլան. ինչպէս ինչւան հիմայ եղած փորձերով չեկրցան գտնել բնաբանները լոյսին ու ջերմութիւնին նիւթերուն վրայ ծանրութիւն մը: Արդ թէ որ իրացընէ առանց ծանրութեան՝ կամ ծանրողութեան մարմիններ կըգտնըւին՝ կընայ ըլլալ որ նաև ներհական՝ կամ հակադրական ծանրութիւնով մաքրմիններ գտնըւին, որ է ըսել՝ անանկ մարմիններ՝ որ չէ թէ միայն ուրիշ մարմինները իրենց չեն քաշեր՝ հապա զանոնք իրենցմէ մէկդի կըվարեն՝ կըմղեն:

Աս ասանեկ ըլլալով՝ թէ որ արեգակը դէպ 'ի գիսաւորաց միջակէտը՝ կամ թանձր մասը դրական ծանրութիւն ունի, այսինքն՝ անիկա իրեն կըքաշէ, ան ատենը յայտնի կըլլայ որ գիսաւորները մոլորակաց պէս արեգական բոլորտիքը պտըրտող երկ-

Նային մարմիններ են: «Դարձեալ՝ թէ որ գիսաւորաց միջակետը՝ մէջ տեղի թանձր մասը դէպ ՚ի իրեն լուսեղեն բոլորտիքին շոգիներուն՝ կամ շրջանակին (մթնոլորտին) վրայ դրական ծանրողութիւն ունի, որ է անիկա իրեն կըքաշէ, ան ատենը կիմացւի՝ թէ իրեն մշուշային մթնոլորտին կլոր ձեռվ գնտածե ըլլալը ատ ձգողութենէ կամ քաշելէն կըպատճառի: Աւ եթէ որ արեգակը՝ ու չէ թէ գիսաւորաց միջակետը իրենց աս շոգիէ շրջանակին վրայ հակադրական ծանրութիւն ունի՝ կամ անիկա իրմէ ետք կըմղէ, ան ատենը կրնայ ըսւիլ որ գիսաւորաց պոչ՝ որ միշտ գիսաւորին արեգական ներհակ դին կըլլայ՝ նոյն շրջանակին նիւթէն արեգակին մղող դօրութիւնովը այսպէս երկնցած է:

Վ.ս կարծիքին՝ կամ ենթադրութիւնին միտքը աս է՝ թէ գիսաւորները երկնային մարմիններ՝ կամ աստղեր են, որոնք արեգակին ձգողական՝ կամ քաշողական ու վանողական (հրող) զօրութիւնովը իրենց մամնաւոր յատուկ ձեւը ու կազմուածքը կառնեն:

Վ.հա աս կարծիքներէն ու խօսքերէն կերեւնայ՝ որ գիսաւորաց բնաւորութեանը ու ներքին կազմուածքին վրայ ինչուկ հիմայ վարպետ աստեղաբաշխներն ալ հաստատուն ու անտարակուսելի բան մը չիկրցան իմանալ ու գրել. բոլոր դրածնին մտածութիւններ, կարծիքներ ու մակարերութիւններ են \*):

\* Եթբով՝ Աննայի անուանի աստեղաբաշխը՝ գիսաւորաց բնական կազմութեանը վրայ խօսելէն Ետքը՝ կրտէ. «Վ.ս բաներուս հիմակւան հանդամնացը նայելով աղջկ կրլլայ՝ որ գիսաւորները դիտենք ու աս գիտողութիւններէն հանած ծանոթութիւնները քննենք՝ անոնցմավ հմտանանք,

Վա կտորիս վրայ ետեի եկած գլխուն մէջն ալ  
մէկ քանի տեղեկութիւններ կրնան ունենալ կար-  
դացողները։ Հոս աս պէտք է գրենք՝ որ եղած են  
գիսաւորներ՝ որոնց պայծառութիւնը արեգական  
լուսին կըշաւասարէր։ գարձեալ տեսնըւած են գի-  
սաւորներ՝ որոնց պայծառութիւնը լուսինին լուսը  
կըմթնցընէր։ Նաև եղած են գիսաւորներ՝ որ չնիկ  
աստեղէն, որ պինտ պայծառ հաստատուն աստղն  
է, աւելի լուսաւոր էին։ Բայց անանկ գիսաւորներ  
ալ եղեր են ու կան՝ որոնք իրենց լուսին տկարու-  
թեանը համար հազիւ խիստ աղէկ գիտակով կը-  
տեսնըւին։ Վհա այսքան զանազանութիւն ունին  
գիսաւորները իրենց բնական հանգամանացը գիէն։

Քան թէ զանազաննոր Ենթադրութիւններ մտա-  
ծենք գիսաւորաց վրայ, որ անօդուտ բան մըն է։  
Խնչու որ շատ նոր նոր բաններ կըտեսնըւին ու կը-  
դիտւին գիսաւորներուն վրոյ՝ որ մեր Ենթա-  
դրութիւններուն ու կարծիքներուն դէմ կելլեն։  
Ինչպէս 1824ին Երեցող գիսաւորը ունէր երկու  
պոչ, որոնց մէկը դէպ 'ի արեգակը գարձած էր՝  
ու մէկալը անոր ներհակ դին էր. աս բանս մեր  
Ենթադրութեանը դէմ է, որով կըսենք թէ գի-  
սաւորներուն պոչը իրենց արեգական գարձած  
կողմը չըլլար։ Առյնպէս ուրիշ գիտողութիւն  
մ'ալ ըրաւ Նեմելիս աստեղագէտը իրը 1650ին,  
որ մեր Ենթադրութեանը դէմ կելլէ. այսինքն  
գտաւ՝ որ որչափաւելի գիսաւոր մը արեգական կը-  
մուտնայ՝ այնչափ աւելի իր լուսեղէն շընանակը<sup>1</sup>  
կընեղնայ կրպպտիկնայ։ Վա բանս նաև Իէնկիրէ  
դիտեց գտաւ, որ և 1828ին Լնքէի գիսաւորին  
վրայ ալ տեսնըւեցաւ։ Վըդ աս ամենայն դիտ-  
ւած ու տեսնըւած հանգամանքները հիմակւան  
Ենթադրութիւններուն՝ կամ բնդունելի կարծը-  
ւած կարծիքներուն դէմ բլարով՝ պէտք է որ  
զանազան գիտողութիւններ բնենք ու անսնցմով՝  
որչափ որ կարելի է ճշմարիտ խմանանք։

Աստեղաբաշխներուն գիսաւորաց վրայ ունեցած վէճերնուն մէկն ալ աս է՝ թէ արդեօք գիսաւորները կրնան շատ տարիներէն ետքը բոլորովին անտեսանելի շոդի գառնալ, ցրուիլ ու կորսըւիլ ոչընչանալ : Քանի մը երեւելի աստեղագէտներ՝ չէ՝ կըսեն : Խոկ անոնց դէմ ինոնդէքուլան ու ուրիշներն ալ շատ հաւանական կըսեպեն աս բանը : Տեսնենք՝ թէ ինտոր կըսոսի ասոր վրայ ինոնդէքուլան \*): “Որովհետեւ, կըսէ, գիսաւորները մեզի տեսանելի եղած ատեննին անանկ կերեւնան՝ որ ուրիշ բան չեն՝ բայց եթէ մէկտեղ ժողված՝ բարդած գոլորշիք, անոր համար կըհետեւի՝ որ ամէն մէկ հեղ արեգական մօտիկցած ժամանակնին իրենց մէկ մէծ մասը արտաշնչութեամբ կորսընցունեն . անանկ որ ետքը ետքը պիտոր սպառին վերջանան, կամ յընդարձակութեան երկնից պիտի ցրուին տարածին, և կամ իրենց միջակէտը՝ որ է մէջի թանձր մասը՝ պիտոր խտանայ ու կարծրանայ, որ արեգական տաքը ալ չիկրնայ զինքը նրբացընել ու իրմէն շոդիներ դուրս հանել : Ասի անչափ աւելի շուտով կըլսայ գիսաւորի մը վրայ՝ որչափ աւելի իր ճամբան՝ կամ շրջանը կարճ է . ինչու որ աս կարծութեանը պատճառով՝ շուտ՝ կամ առանց երկայն միջոցի կըդառնայ արեգական մօտ կուգայ ու շատ հեղ անոր սաստիկ ջերմութեանը ուժին կըհանդիպի,, :

“ Անքէի գիսաւորին ճամբան շատ կարճ է ու իր շրջանը շուտով (Յ տարւան՝ ու 115 օրւան մէջը) կընէ . ինչպէս վարը պիտոր ծանուցանենք . ու ամէն մէկ հեղ երեւնալուն իր զանդուածը՝ կամ մարմինը կըպղտիկնայ, անոր համար տարակոյս չիկայ՝ որ ետքը ետքը կամ բոլորովին պիտոր սպառի

լմրննայ , և կամ անանկ պղտիկնայ՝ որ անտեսանելի պիտոր ըլլայ : Ասիկա երբոր 1819ին երեցաւ շատ աստեղաբաշխներ զի՞ւքը դիտելով անանկ կը սեպէին՝ թէ իր շոգիէ շրջանակը կըցրուէր ու իր մէկ մասը կըկորածւէր , :

“Երբոր ալլէյի դիսաւորը 1682ին ու 1759ին տեսնըւեցաւ՝ հին ատենները երեցած ժամանակը ունեցած զարմանալի մեծութիւնը ու պայծառութիւնը չուներ . որով և կըհաստատէր ան կարծիքը որ կրդնէ՝ թէ աս գիսաւորը իր շրջանին դադրելուն՝ կամ վերջանալուն մօտ է : Ասկից ուրիշ բան մը հարկաւոր չէ գիսաւորաց անանկ քիչ ետ գառնալուն պատճառը գտնելու համար , նաև աս պատճառը տալով կրնանք իմանալ թէ ինչու համար մէկ քանի գիսաւորներ , ինչպէս՝ 1532ին ու 1770ին երեցող ները՝ որոնց շրջանին ժամանակը ճանչցրւած կը սեպէի՝ նորէն չիդարձան ու չիտեսնըւեցան , :

Ուրիշ կարծիք մըն ալ կայ աստեղագէտներուն մէջը գիսաւորաց վբայ , որն որ հիմնայ աւելի ընդունելութիւն գտած է , աս կարծիքն ալ հոս կարծ իսօպով յիշենք : “Եւվզոն ու անոր ժամանակակիցները կրդնէին՝ որ գիսաւորները արեգական շատ մօտ եղած ատեննին՝ անկից անանկ զարհութելի մէծ տաքութիւն կրնդունին , որ ոչ մեր խելքովը կրնանք ըմբռնել հասկընալ և ոչ մեր երկրի վըայ հնարելի տաքութեան մը նմանցընել : Խոկ ասոր գէմ երբոր իրենց արեգակէն հեռանալուն վերջին սահմանը կըհասնին՝ անանկ մենծ ցրտութեան մէջը կըմտնեն՝ որ մեր երկրի բոլոր մարմինները՝ մանաւանդ թէ օդն ալ քարի պէս կըպաղեցընէր կըսառեցընէր : Բայց հիմակւան աստեղագէտներուն կարծիքը աս կտորիս մէջը բոլորովին ուրիշ կերպ է , ասոնք կըսորվեցընեն՝ որ գիսաւորին խիտ մթնոլորտը՝ կամ անիկա շրջապատող օդը անանկ բնաւորութիւն ունի՝ որ գիսաւորին մարմինը սաստիկ տաքին աղդե-

ցութենէն կըպահէ, ու աս մթնոլորտին վրայ անանկ տաքութիւն մը կայ՝ որ երբոր գիսաւորը արեգակէն կրչեռանայ ու անկից սաստիկ տաքութիւն չառնուր՝ ան մթնոլորտին տաքութիւնը կըսկսի կամաց կամաց դուրս ելլելիք թէ գործել՝ ու բոլոր գիսաւորին վրայ տարածիլ, և ասանկ իր վրայի եղած տաքութիւնը ու ցրտութիւնը իրեն եղանակացը՝ կամ թէ օդին բարեխառնութեանը այնչափ ծայրէ ծայր փոփոխութիւն ու շփոթութիւն չեն ըներ: — Ասկից կուզեն աստեղագէտները իրը կարելի բան ցուցընել՝ որ գիսաւորները բնակիչ կրնան ունենալ: Աս բանիս վրայ հոս խօսիլը մեր վախճանին դէմ ու աւելորդ կըսեպեմ:

## ԳԼՈՒԽ ՉԱՐՔԱՐԴ

Գլուխութաց յենի վըայ:

**Ա**թիսաւորները՝ ինչպէս տեսնողներուն յայտնի է՝ ուրիշ երկնային մարմիններէն տարբեր ձեւ մը ունին: Իրենց վրայ կըտեսնենք իրեք մաս. նախ՝ ըստ մեծի մասին կլոր՝ բայց երբեմն նաև ուրիշ ձեւով լուսադիմութիւն մը, երկլորդ՝ աս շրջանակէն աւելի պայծառ ու թանձր՝ կամ խիտ մաս մը նոյն շրջանակին մէջ տեղը՝ կամ մէջ տեղին մօտ, որ և կըսւի մըլովիտ՝ կամ պոլոտ գլուխութաց: ու երրորդ՝ աս շրջանակէն դուրս ելած ու անկից քիչ մը տկար լուսով երկայն ճառագայթ մը, որ է գլուխութաց: Կըթուի՝ թէ աս իրեք մասանց մէջէն առջինը, այսինքն լուսեղին՝ կամ շողիէ մշուշանման շրջանակը՝ գիսաւորաց բուն էական մասն է, որովհետեւ ինչւան հիմայ դեռ առանց աս շրջանակի գիսաւոր մը տեսած չեն աստեղաբաշխերը. բայց առանց միշտակէտի ու պոչի շատ տեսած են:

Արդ գիսաւորաց աս լուսեղեն շրջանակով՝ կամ  
բաշխե՞ւ՝ զոր նախնիք գիսաւորին նաև՝ կամ գեղա  
կը կոչեն՝ անանկ բարակ ու թափանցիկ է՝ որ իրեն  
ամեն դիացէն իր ետեր ըլլող մանար աստղերը  
կը տեսնը ին : Աս շրջանակը շատ հեղ գիսաւո-  
րին միջակէտին կպած չէ՝ հաղա անկից քիչ մը հե-  
ռու է, անանկ որ միջակէտին բոլորտիքը պինտ ա-  
ռաջ մթին ու աւելի բարակ՝ կամ նուրբ շրջանակ  
մը կը բոլորէ ու անկից ետքը կուդայ ան աւելի լու-  
սաւոր շրջանակը : Վանաւանդ թէ շատ գիսաւորներ  
տեսնը ած են՝ որոնք երկու՝ նաև իրեք լուսաւոր  
շրջանակներ ունեին, որ ուրիշ մութկեկ շրջանակ-  
ներով՝ կամ օղերով իրարմէ զատւած էին : Ասիկա  
աղէկ կիմանանկք՝ երբոր կը մտածենք երկինքին մթնո-  
լորտին վրայ մեր հողագունաին բոլորտիքը երկու-  
իրեք կարգ իրարու վրայ շարւած ամպեր ու մջեր-  
նին պարապ օդ, որն որ ամպերու պէս յատկութիւն  
բնաւորութիւն չունի լոյսը ետք զարնելու ցոլա-  
ցընելու :

Պոչ ունեցող գիսաւորներուն շրջանակը գեպ  
՚ի արեգակը գարձած դին զոյ է, իսկ անոր ներհակ  
դին՝ որ է պոչին գուրս ելած տեղը՝ բացւած՝ կամ  
կոտրած է, ու իր ծայրերը իրը երկու լուսեղէն գե-  
տի նման յառաջ երթալով ու յետոյ իրարու հետ  
միանալով՝ գիսաւորին պոչը կը ձեւացընեն :

Գիսաւորաց շրջանակը իրենց միջակէտէն շատ  
մենծ է, երբեմն իր տրամագիծը միջակէտին տրա-  
մագիծէն 1000 հեղ աւելի մենծ է :

Յամի 1811ին երեցած գիսաւորին շրջանակը  
ունէր 10000 մղոն \*) թանձրութիւն՝ կամ հաս-

\*) Աս գիրքին մէջը ճշն ըսելով Նեմցէի աշխար-  
հադրական մղոն կիմանանկք, որ կընէ չորս իտա-  
լական մղոն՝ կամ չորս հաղար քայլ :

տութիւն. ու իր միջակէտին մէջ տեղէն 12000 մղոն հեռու էր: 1807ին երեցած դիսաւորին շրջանակը ունէր 12000 մղոն հաստութիւն, իսկ 1799ին երեցածինը՝ 8000 մղոն:

Հատ անգամ զանազան փոփոխութիւններ կրլան աս շրջանակին վրայ, ինչպէս Շոկոդէր աստեղաբաշխը դիմեց տեսաւ 1799ին ու 1807ին երեցած դիսաւորաց շրջանակները՝ որ մէկ օրւան մէջը մէյմը կըմենծնային կընդարձակէին ու մէյմըն ալ կըպղտիկնային՝ կընեղնային:

Դիսաւոր աստեղաց աս շոդիէ լուսեղէն մշուշանման շրջանակին՝ կամ բոլորտիքին ինտոր ու ուսկից դոյանալուն հաւանական պատճառ՝ ինչպէս վերը (Գ.Լ. Գ.Օ.) ըսածներնէս ալ կերևնայ, աս կուտան աստեղաբաշխերը՝ որ արեգակին սաստիկ տաքութիւնը՝ որ ամեն ամուր մարմինները կրկակղցընէ, ու լոյժ մարմինները (հեղանիւթները) շոդի կըդարձնէ, դիսաւորին ամուր մարմիննէն ալ նոյն տաքութիւնով շոդիք դուրս կըհանէ, որոնք անոր բոլորտիքը կըժողվին՝ կըմնան:

Դիսաւորներուն հշալիքալ՝ կամ պրոդը (ըժուայլոց՝ հարմինը, ինտիլ) որ իր ձեւին ու պայծառութեանը՝ կամ լուսաւորութեանը դիաց մոլորակ աստեղաց կընմանի, ըստ մէծի մասին պղտիկ ու կլորէ, բայց մէծն ալ կըլլայ. ինչպէս 1798ին դիսաւորին միջակէտը ունէր 27 մղոն տրամադիծ, 1805ինը՝ 30 մղոն, 1807ինը՝ 1000 մղոն ու 1811ինը՝ 900 մղոն: Ասիկայ բոլոր դիսաւորին պինտ լուսաւոր մասն է, թէպէտ իր լուսը մոլորակաց լուսին պայծառութեանէ շատ տկար է: Բայց կան դիսաւորներ՝ որոնց միջակէտը մոլորակաց պէս պայծառ լսու կըցոլսցընեն:

Աստեղաբաշխները տարակուսի մէջ են՝ թէ արդեօք դիսաւորաց միջակէտը անչափ բարակութիւն ունի՝ որ իր ետերը ըլլող աստղերը կարենան

երևնալու : Այս թէպէտ ոմանք կըհաստատեն՝ թէ քանի մը աստեղագէտներ գիսաւորաց միջակէտին ետեր ըլլող աստղերը անոր վրայէն տեսած են, բայց Արակո ու ուրիշ հմուտ աստեղաբաշխներ չեն հաւնիր աս կարծիքին :

Ինչպէս վերը ըսինք՝ տեսնըւած են շատ գիսաւորներ՝ որոնք աս մէջի լուսաւոր մասը կամ պորտը չունէին . ու ասանկ գիսաւորները ըստ վարպետ աստեղաբաշխից միայն լուսեղէն շոգիներու քաղուած են :

Աս միջակէտը ու շոգիէ շրջանակը՝ կամ պարունակը՝ որ զմիջակէտը կըբոլորէ՝ մէկանց գլուխութին գլուխութին կըտին : Այս աս գլուխը երբեմն շատ մեծ կըլայ . ինչպէս 1811ին գիսաւորին գլխոյն տրամադիծը 140000 մղոնէն աւելի էր, ուստի և իբր ութսուն հեղ աւելի մեծ էր քան թէ երկրի տրամադիծը :

Գիսաւորաց երրորդ մասը՝ կամ անոնց շրջանակէն դուրս երկնցած ճառագայթը՝ հասարակօրէն պուլ կըտի, անոր համար գիսաւորները նաև պուլառ տափակ կանուանենք : Աս պոչին գոյանալուն վրայ ալ աստեղաբաշխներուն կարծիքները զանազան են \*): Հասարակ կարծիքը ան է՝ որ աս պոչերը ինչ եղանակով ու ինչպէս որ գոյանան՝ միշտ իրենց գոյանալուն պատճառը արեգակն է :

\*). Օանագան աստեղաբաշխից՝ գիսաւորներուն պոչին գոյանալուն վրայ հանած կարծիքները մտածեւ լով՝ աղւոր կըտէ Արակո (Ա Էրը ՀԵՍՈՆ ՊԵՂԸ). “Պէտք էր զրեթէ ամբողջ գիրք մը գրել միայն համառօտ տեսութիւն մը յօրինելու համար բոլոր ան կարծիքներուն ու դրութիւններուն վրայ՝ որոնցմով փորձեցին աստեղաբաշխները ու բնաբանները գիսաւորաց պոչին գոյանալուն կերպը՝ կամ եղանակը մեկնելու,, :

Կեվդոն կըդնէր որ գիսաւորաց պոչը բուն անոր մասունքներէն կըպատճառի երբոր ասոնք սաստիկ շուտութիւնով արեգակէն մէկդի կըվանելին՝ կամ կըհրւին։ Խնտոր որ մուխը մխող մարմինէ մը շիտակ վեր կելլէ օդին վրայ, բայց թէ որ մխող մարմինը կըսկսի յառաջ երթալու ան տեղէն՝ ուր սկսած էր մխելու, ան ատենը մուխն ալ դէպ՚ի մէկդի՝ կամ քալող մարմինին ետևի դին՝ կըծոի, ասանկ ալ գիսաւորէն դուրս ելլող նիւթը՝ կամ շողիքը պէտք է որ դէպ՚ի ետևը ծոռղ պոչ մը կազմէ։

Հատ աստեղաբաշխներ ալ կարծեցին որ գիսաւորին պոչը իրեւ վեր ելլող գոլորշի մըն է, որ անծանօթ զօրութիւնով մը արեգակէն ետ կըվարփի իրը թեթև նիւթ մը՝ որ օդին մէջը դէպ՚ի վեր կելլէ, կամ արեգակին վանողական զօրութիւնովը անկէ մէկդի կըվարփի, ինչպէս վերը գրեցինք։ Կամ թէ՝ արեգակէն առատութեամբ դուրս ելլող նիւթերը գիսաւորին պոչը իրենց հետ մէյտեղ յառաջ կըվարեն։

Ուրիշ աստեղաբաշխներ ասոնց դէմ կըսեն՝ թէ աս կարծիքներու դէմ կելլեն զանազան տեղեր ու զանազան կլիմաներու տակ ընտիր հեռագիտակներով եղած զննութիւնները ու փորձերը, որոնցմէ յայսնի կըլսայ որ գիսաւորները իրենց վրայ յատուկ պոչ շունին ու իրենք ալ իրենցմէ լուսատու չեն, հապա իրենց պոչաձեւ շառաւիղը մեր մթնոլորտին մէջը գիսաւորէն ետ ձգած ու մեր հողագունտին վրայ զարկած լուսի նիւթէն ու անոր տարածւելէն կըպատճառի։ Օի քանի որ երկրի մակերեւութէն վեր կըբարձրանանք ու կըդիտենք գիսաւորները՝ այնչափ պղտիկ ու աղօտ կերենան իրենց պոչերը, անանկ որ եթէ 4000 գրկաչափ բարձրութիւնով երկրի մակերեւութէն վեր ելլենք նոյնինք նէ՝ գիսաւորները բոլորովին առանց պոչի

կերևնան. մանաւանդ թէ իրենք գիսաւորներն ալ չէ թէ միայն առանց պոչի՝ հապա շատ պղտիկ՝ ճերմակ ու առանց ճառագայթի լուսաւոր կէտ մը կերևան: Այրբեմն նաև երկրի մակերեւութին վրայէն նոյն ժամանակի մէջ գիսաւորին ու անոր պոչին մեծութիւնը զանազան տեղերէն գիտելով զանազան կերպով կերևան. որով յայտնի կը լսյ՝ որ գիսաւորին պոչին լուսաւորութիւնը մեր մթնոլորտին մէջը գիտողին ու գիսաւորին դրիցը որպիսութենէ կը պատճառի: Աս կարծիքը ընդունելի չէ:

Գիսաւորաց պոչը հասարակօրէն խիստ երկայն կը լսյ, անանկ որ երբեմն երկինքին վրայ 100 աստիճան տեղ կը նդարձակի, մանաւանդ թէ երբեմն աւելի երկայն է քան թէ երկրի ու արեգական մէջ տեղը եղած ընդարձակութիւնը՝ կամ հեռաւորութիւնը: Խնչպէս՝ 1680ին երեցած գիսաւորին պոչը 70 աստիճան՝ կամ 41 միլիոն մղոնէն աւելի երկայնութիւն ունէր. ուստի և երկինքին հինգ մասին մէկ մասէն աւելի տեղ բռնած էր. 1769ին գիսաւորին պոչը ունէր 16 միլիոն մղոն երկայնութիւն. 1811ին երեցած գիսաւորին պոչը ունէր 22 միլիոն մղոն երկայնութիւն: Տես վարն ալ (Պ. 1. 1.):

Որչափ աւելի գիսաւոր մը արեգակին կը մօտիկնայ՝ հասարակօրէն իր պոչն ալ այնչափ աւելի կը մենծնայ, ու ասոր գէմ որչափ որ գիսաւորը արեգակէն կը հեռանայ՝ այնչափ ալ իր պոչը կը պղտիկնայ: Այրբոր գիսաւորը իր արևամերձութեան տեղը կուգայ, կամ արեգական շատ մօտ է՝ ան ատենը իր պոչը խիստ մենծ ու երկայն է: Ի՞այց հոս պէտք է գիտնալ որ գիսաւորին մեզմէ շատ հեռու ըլլալէն՝ իրեն պոչն ալ աւելի պղտիկ ու կարճ կերևնայ՝ քան զոր է:

Գիսաւորները ու իրենց պոչը երկինքին վրայ զանազան դիրք ունենալնուն՝ մեր երկրին նկատ-

մամբ կրնան իրենց պոչին ձևերը շատ տեսակ ըլլալու, թէպէտ և բուն պոչին վրայ փոփոխութիւն մը չըլլայ: Վասր համար հիները գիսաւորաց պոչը այսպէս զանազան ձեռվ տեսնելով՝ զանոնք երրեմն մօրուքոր աստղ՝ երրեմն պոչաւոր աստղ, և այլն, կանուանէին. դի թէ որ գիսաւոր մը անանկ դիրք մը ունի դէպ ՚ի երկիրը՝ որ իր պոչը շտկէ շիտակ անկից ետք դարձուցած է, ուստի և իր միջակէտը մեր աջքին ու գիսաւորին պոչին մէջ տեղը կըմնայ, ան ատենը չիկրնար պոչը իր բոլոր երկայնութիւնովը մեզի երենալ, որով և գիսաւորը իրբեւ մօրուքոր աստղ մը կերենայ ընդարձակ լուսաւոր մշուշով մը բոլորած ու առանց պոչի:

Հատ գիսաւորաց պոչը իրենց ձևը շատ հեղ փոխած են, ինչպէս որ աստեղաբաշխներուն դիտողութիւններէն կրաեսնենք. մէկ քանին քիչ օրւան մէջ կերկըննային ու կըկարծըննային. երբեմն կըծուէին, երբեմն երկու ճիւղ՝ կամ պոչ կըլլային, երբեմն իրենց լըսը պայծառ ու ճառագայթաւոր կըլլար ու երբեմն տկար: Հատ հեղ ալ կըտեսնըէր գիսաւորաց պոչին դէպ ՚ի ճոթէն յանկարծ ճառագայթներ ելել, որոնք դարձեալ մէկանց անյայտ կըլլային: Երբեմն ալ կըտեսնըէր իրենց վրայ ալիքներու ձեռվ շարժում՝ կամ ճօճում մը. երբեմն իրենց ճառագայթները մէկանց կերկըննային՝ ետքը կըլլայննային ու դարձեալ մէկանց կըկարծըննային, ինչպէս որ կըլլայ հետևայդին՝ կամ հետևայդին լոյնին երեցած ժամանակը \*): Վասնկ

\*.) Հետևայդ՝ կամ հետևայդին լոյն բաւած երեղյթը զարմանալի ու աղւոր մետէորաներուն մէկն է շիկադոյն կարմիր՝ կամ կրակի գոյն լուսով, որն որ հիւսաւային երկիրներուն վրայ՝ բայց աւելի հիւսաւային բևեռին մօտ տեղերը կըտեսնըէր. հոս աւելի պայծառ ու աղւոր կըլլայ ու շատ հեղ

զանազան երեսութներուն պատճառը գիսաւորաց  
բուն պոչէն չէ, հապա մեր երկրին միջնոլորտին ան-

կերենայ՝ քան թէ դէպ 'ի հարաւ երթալով. ու  
իր վերջին սահմանն է փորթուկալի երկիրը, ան-  
կից անդին ինչւան հիմայ չէ տեսնըւած. իսկ հիւ-  
սիսային երկիրները շատ տեսնըւած է: Կեղսիսս  
բնարաննը Շվետի Աւբսալա քաղաքը (որիբ 60 աս-  
տիճանի հիւսիսային լայնութեան տակն է) 16 տար-  
ւան մէջ 224 հեղ աս երեւյթը տեսաւ ու դիտեց:  
Հասարակօրէն ասոր երենալու ժամանակը ձևովը  
ու գարնանային գիշերահաւասարին ատեններն է.  
ու կրսկսի երենալ արեւը մարը մոնելէն քանի մը  
ժամ ետքը՝ երբեմն քիչ մը կանուխ ալ, բայց  
կես գիշերէն ետքը ամեննեին շիսկսիր: Իր տեսողու-  
թիւնը երբեմն երկայն է ու երբեմն կարծ, մինչեւ  
դէպ 'ի արշալոյսն ալ կը քշէ: Երբոր աս երեւյթը  
կրսկսին նախ առաջին կամարաձև՝ կամ կիսարշ-  
լորի ձևով ճերմակ լոյս մը կերենայ, որուն մէկ  
մասը՝ կամ վարի գին քիչ մը մուժկեկ կը լսայ.  
աս մուժ մասէն յանկարծ կրսկսին զանազան  
գուներով սիւնաձև լուսի ճառագայթներ դուրս  
ցաթկել, որոնք իրենց աեղերը շուտ շուտ կը փոխին  
կերկրննան, կը կարճնան, մէկանց անտես կը լսան  
ու նորէն կերենան: Հիւսիսային բեւեւին մօտ տե-  
ղերը եղած հիւսիսային լոյսերը՝ ինչպէս բնախօս-  
ները ու ճամբորդները կը գրեն՝ շատ հիանալի տե-  
սիլք մը կունենան. բոլոր երկինք կը ակով ու բո-  
ցով ծածկած կերենայ, ուսկից հաղարաւոր ձևե-  
լով լուսեր կը ծագեն՝ ասդին անդին կը տարածին  
ու գիշերը ցորեկւան պէս կը լուսաւորեն: — Հե-  
ներուն մէջն ալ ծանօթ էր աս երեւյթը, ինչպէս  
ոմանք Վրիստոտէլին՝ Աննեկային ու Պինիսոսին  
դրածներէն կիմանան. բայց որոշ ու յայտնի զն-  
նութիւններ կը գտնենք Քրիստոսի թուականին  
հինգերորդ դարը սկսելէն ետքը: — Աս զարմա-  
նալի մետորային բնախօսները զանազան պատ-  
ճառներ կուտան: Տես Հասարակութիւն. Վ.Հ.Ա.Պ.Հ.Ա.Հ.

Հաւասար ու փոփոխական ըլլալէն, նաև գոլորշիներուն լուսին ճառագայթները անհաւասար ցոլացունելէն ու ուրիշ ասանկ պատճառներէն է: Իսյց մէկ քանի նոր աստեղագետներ ասոր դէմ կըդնեն՝ թէ աս ճօճումը բուն գիսաւորին մարմինին՝ կամ պոչին վրայ է: Աս կարծիքին քննութիւնը իրենց թողունք:

Գիսաւորաց պոչը շատ հեղ շիտակ չըլլար՝ հապա դէպ'ի ան կողմը ծուած կըլլայ՝ ուսկից որ գիսաւորը կուգայ, կամ թէ՝ որն որ գիսաւորը կըթողու յառաջ կերթայ: Ասկից կերենայ՝ որ գիսաւորին պոչը իր շարժմանը ատենը աւելի հակառակութիւն կըկրէ ան նիւթէն՝ կամ եթերէն<sup>\*)</sup>) որն որ գիսաւորին քալած տեղը՝ կամ ճամբուն վրայ երկնից ընդարձակութեանը մէջը կըդտնըւի՝ քան թէ նոյն գիսաւորին գլուխը՝ կամ մարմինը: Աւ ասիկա աւելի կըհաստատուի մեր միտքին մէջը՝ թէ որ մտածելու ըլլանք՝ որ պոչին ծուութիւնը աւելի դէպ'ի իր ծայրը կըլլայ, կամ քանի որ միջակէտէն ու

Եր. 351: Ետքի ժամանակաց բնաբաններուն մէջէն Շ. Ալէր բնախօսուր կըդնէ՝ թէ հիւսիսային լրյուր կըպատճառի՝ գիտաւորաց պոչին պէս՝ արեգական ճառագայթիցը զօրութիւնովը՝ երբոր ասոնք մեր մթնոլորտին՝ այսինքն՝ հողադաշտը շրջապատող օդին մասանցը վրայ կազդեն: Իսյց նորերը Ֆիրանքլինէն ետքը իրը հաւանելի կրսեպեն՝ թէ առ երեւութին պատճառը ելեքդրականութիւնն է, որուն վրայ տես ընդհանուր բնաբանութեան մէջը. թէպէտ ասովլ ալ հիւսիսային լուսին ամեն երեսոյթները՝ կամ հանդամանքները չեն մեկնուիր:

\* ) Աս եթերին հակառակութեանը՝ կամ գիմագարձութեանը վրայ տեսս վարը Գ. Լ. Ե. գրածներս:

զլիեն կըհիուանայ այնչափի իր ծռութիւնն ալ կաւելնայ: Աս տեսնելով կրնանքը ըսել, կըսէ Արակո, ինչպէս նաև ամէն դիտողութիւններն ալ կըհաստատեն, որ գիսաւորաց պոչին նիւթը աւելի թոյլունուրը է՝ քան թէ իրենց շոգիէ շրջանակին նիւթը: Աս պատճառով ալ շատ հեղ իրենց պոչին ետեր ըլող աստղերը կըտեսնըւին:

Տեսնըւած են շատ գիսաւորներ երկու՝ իրեք՝ ու ալ աւելի պոչով: զո՞ր օրինակ 1744ին երեցած գիսաւորը ունէր վեց պոչ, որոնց ամէն մէկը դրէթէ չորս երկրաչափական՝ կամ աստղաբաշխական աստիճան լայնութիւն ու երսուն՝ ինչւան՝ քառուն՝ կամ քառսունըըրս աստիճան երկայնութիւն ունէր: իրենց քովի դիերը՝ կամ կողերը՝ շատ լուսաւոր էին՝ իսկ մէջի դիերը տկար լոյս ունէին, ու երկու պոչին մէջ տեղերը անանկ մութ էր՝ ինտոր որ երկնից մէկալ մասերը: 1577ին երեցած գիսաւորը ունէր չորս պոչ, որոնց մէկը մենծ էր ու արեգակին ներհակ դին էր, իսկ մէկալ իրեք պղտիկ պոչերը արեգական դարձած էին: 1824ին երեցած գիսաւորը ունէր երկու պոչ, որոնց մէկը՝ կամ պըղտիկը արեգական դին էր, իսկ մէկալը անոր դէմը: Աս բանս ալ ըստ ոմանց աստեղաբաշխից՝ լուսոյ ընկրեկման՝ կամ մեր աչքին ու գիսաւորին դրիցը ներգործութիւնն է, իսկ ըստ այլ աստեղաբաշխից արեգակին ձգողական ու վանողական զօրութեանը գործն է, որուն վրայ հոս աստեղաբաշխ շրլոյներուն համար երկայն խօսիլը անօգուտ կըսեպեմ:

Օքրմանալի բան մըն ալ ունին գիսաւորաց պոչերը՝ որ մէկանց սաստիկ շուտ շարժմունք մը կընեն՝ կերկրննան ու կրկարձնան. ինչպէս 1811ին մենծ գիսաւորին պոչը մէկ երկրորդական վայրկենի մէջ մէկ միլիոն մղոն տեղ կերկրննար ու դարձեալ ետք կըղառնար՝ կրկարձնար, կըսէ Վլատնի աստեղադէտը: Ուէ որ ասի ստոյդ է՝ ան ատենը կի-

մանանք՝ որ աս շարժումը հասարակ լուսին շարժում  
մէն՝ կամ տարածւելէն շատ աւելի չուտ է\*): Առ  
բանը տեսնրւած է նաև 1756ին, 1607ին ու 1618ին  
երեցած դիսաւորներուն պոչին վրայ:

«ու աս ալ պէտք է գիտնալ՝ որ դիսաւորի մը  
պոչին երկայնութիւնը շատ հեղ օդին զանազան  
տեղ զանազան պայծառութիւն՝ կամ մաքրութիւն  
ունենալուն՝ աւելի կամ պակաս կերեւայ, որով  
հետեւ մաքրութ օդին մէջը տեղի որոշ կրտսենքուի  
նոյն պոչին պինտ բարակ մասն ալ: Ուստի պէտք չէ  
զարմանալ թէ որ զանազան տեղերու աստեղա-  
բաշխերը մի և նոյն դիշեր՝ մի և նոյն դիսաւորին պո-  
չին երկայնութիւնը մէկ կմի կու համաձայն չեն դներ:

Առ դլախը լմնցընելէն առաջ աս ալ ծանու-  
ցանենք՝ որ քանի մը դիսաւորներ տեսնրւած են  
սուանց պոչի: ինչպէս էին՝ 1585ին, 1702ին ու  
1763ին երեցողները ինչպէս է նաև Կաքէի դիսա-  
ւորը, ու ուրիշ քանի մը դիսաւորներ:

**ԳԼՈՒԽԾԻ ԳԵՐԱԲՐԴ**  
Պահանջման շարժումնեն ու ճամբան ՀՀոյ:

**ՍՅՈՒՔԾ ՊՐԱՀԵ ԱՍՏԵՂԱԲԱՇԽԻՆ ԺԱՄԱՆԱԿԻԷՆ ԵՄ**  
քը, որ՝ ինչպէս վերը (Գ. Հ.) դրեցինք՝ ցուցուց  
թէ դիսաւորները մետէորայ, կամ օդային երեցին  
չեն՝ հապա ճշմարիտ երկնային մարմին ու աստղ  
են, յայտնի սորվեցուցին աստեղաբաշխերը՝ թէ

\* Առօին շարժումը՝ կամ ծաւալիլ ինչւան հիմայ  
ովնա շուտ շարժումը կրտսեպի: զի մէկ երկրոր-  
դական վայրինի մէջ 42000 մղոն՝ ուստի և մէկ  
ամբողջ վայրինի (Բարձրէշէ) մէջ 2620000 մղոն  
տեղ կրտսել՝ կամ կրտսածի:

գիսաւորները արեգական բոլորտիքը կըպտըտին  
մասնաւոր որոշ օրէնքով ու կարգով, որ մոլորա-  
կաց շարժմանը ընդհանուր օրէնքին նման է, միայն  
աս տարրերութիւնով՝ որ մոլորակաց ճամբան գրէ-  
թէ կլոր է, իսկ գիսաւորաց ճամբան՝ կամ շարժ-  
մանը ու շրջանին գիծը շատ երկայնաձև ու երկայն  
տարածած՝ կամ հաւկըթաձև է, ինչպէս ահա Տախ-  
տակ Ա. Չեւ 2. կըցուցընէ:

Ա. Ա. Բ. Գ. Դ. Երկայնաձև ճամբուն՝ Ետ-  
րեգական մօտիկ եղած Ա. կէտը՝ կամ մասը և կամ  
ծայրը կըսւի գիսաւորին արեւամերձութեան տե-  
ղը՝ կամ կէտը, հոռմերէն հերիէլքն՝ այսինքն ա-  
րեւամերձութեան՝ մերձաւորութիւն արեգակին՝ կամ  
մերյանէտ: Երբոր գիսաւոր մը իր ընթացքին մէ ջը հոս  
Ա. կըհասնի՝ ան ատենն է իր արեւամերձութեան ժա-  
մանակը. հոս հասնելէն ետև ալ աւելի շիկրնար  
արեգական մօւենալ: Իսկ աս ճամբուն արեգակէն  
պինտ հեռու ըլլող մասը՝ կամ կէտը Գ. կըսւի գի-  
սաւորին արեգակէն շատ մեծ՝ կամ եսքի հեռաւո-  
րութեան տեղը՝ կամ կէտը ու ժամանակը, հոռմե-  
րէն աֆիլքն, այսինքն հետապնդութիւն արէդանիէն,  
կամ հետապնդ: Երբոր գիսաւոր մը հոս Գ. կըհասնի՝  
ան ատենն է իր արեգակէն պինտ հեռու եղած տե-  
ղը անկից ալ աւելի արեգակէն շիհեռանար:

Արդ աս լսածներէս ու քաշւած ձեւն ալ  
(Տախտ. Ա. Չեւ 2.) կերենայ՝ որ Ե. արեգակը  
աս երկայնաձև Ա. Բ. Գ. ճամբուն մէկ գիսացը մէ-  
ջի կողմը կըկենայ, և աս կէտը՝ ուր է Ե. ըստ աստե-  
ղաբաշխից կըսւի՝ Հաւաքան ճանապարհի գիսաւորաց:  
Ասոր ներհակ դին Օ՝ ճամբուն երկրորդ Գ. ծայրէն  
նոյնչափ հեռաւորութեամբ՝ որչափ որ Ա. Ե. ունի  
է նոյն ճամբուն երկրորդ վառարանը: Ու որ արեգա-  
կը հոս՝ այսինքն Օ. կէտը ըլլար՝ ան ատենը գիսաւորը  
Գ. հասած ժամանակը պիտոր ունենար իր արեւամեր-  
ձութիւնը՝ իսկ Ա. հասած ժամանակը պիտոր ունե-

նար իր պինտ մեծ հեռաւորութիւնը արեգակէն։ Աս երկու կէտերը Ա. ու Գ.՝ կըսւին դիսաւորաց ճամբուն երկայնութեանը՝ կամ մեծ առանցքին գոգութեան իշտելը (իշտու գոգութեան)։

Այն Ա. Բ. Գ. Դամբուն մէջը Ա. Էնմինչև Գ. ըլլող գիծը անոր Երկայնութեանը՝ կամ մեծ առանցք է, իսկ Բ. էն ինչւան՝ ի Դ. ըլլող կարծ գիծը՝ անոր լոյնութեանը՝ կամ դուք առանցքն է։ Աս երկու առանցքին մէջ տեղը կ է գիսաւորաց ճամբուն կենդրոնը<sup>\*</sup>)։ Երբոր գիսաւոր մը՝ օրինակի համար ըսենք Դ. էն սկսելով քալել՝ Ա. կըհասնի՝ ան ատենը իր շրջանին կէսը ըրած է։ Ա. սկից յայտնի է՝ որ գիսաւորի մը ճամբան որչափ մենձ՝ կամ երկայն է՝ այնշափ ալ ուշ ու երկայն կըլլայ իր շրջանին ժամանակը։ Եւ որովհետեւ ամէն մէկ գիսաւոր զատ զատ ժամանակի մէջ իրեն շրջանը կընէ՝ անանկ էնէ ամէն մէկը իր մասնաւոր երկայնութիւնով ճամբան ունի<sup>\*\*</sup>)։

Գիսաւորները միայն ան ատենը մեր հողւ գունտին վրայէն կըտեսնըւին՝ երբոր իրենց երկայնաձև ճամբուն վրայ քալած ժամանակնին կըսկսին իրենց արեւամերձութեանը տեղը՝ կամ արեգական մօտենալու։ Իսյց բուն արեւամերձութեանը կէտը

\*) Ալենդրոն հոս անյատկապէս կըսւի, ինչու որ հաւակը թագածն շրջանակին մէջ տեղը ըլլալուն, կըր գծի՝ կամ կատարեալ շրջանակի կենդրոնին պէս, որ է յատուկ Ալենդրոն՝ կամ Թշուկու, Նոյնշափ՝ կամ միօրինակ հեռաւորութիւն չունի ան հաւկըթաձև գիծին ամէն մէկ մասէն։

\*\*) Ասուեղագեաները գիսաւոր մը երկրի երեւելի եղած ատենը՝ որչափ որ անիկա կըտեսնեն՝ իրենց ընտիր հեռագիտակներով անոր քալած տեղը՝ ու որոշ ժամանակի (ժամի, վայրկենի) մէջ ըրած ընթացքը՝ նաև շարժմունքին շուտութիւնը վնաելով ու մենց զզ ուշութեամբ հաշուելով, ու ասով

կամ անոր շատ մօտ հասնելով՝ արեգական պայծառ ճառագայթներուն մէջը կը ճածկը ու մէղի չեն երևար. յետոյ դարձեալ անկից գուրս ելլելով՝ ու իրենց ճամբուն վրոյ յառաջ երթաղով՝ կամ առևամերձութեան տեղին հեռանալով քիչ մը ատեն ալ կը տեսնը ին ինչ ան որ շատ հեռու երթաղով բոլորովին անտեսանելի կը լան\*):

Կամ գիսաւորներ՝ որ իրենց ճամբան՝ կամ շրջանը հաղարաւոր տարիներու մէջ կը լմնցընեն. կամ թէ՝ մէյմը եղած տեղերնին հաղարաւոր տարիներէն ետքը կը դառնան՝ կը հասնին, որովհետեւ

իր ճամբուն մէկ կտորը Ծորուն վրայ գիսաւորը իւրենց կը տեսնը (ի) շափելով՝ կիմանան իր բոլոր ճամբուն չափը՝ բնիժացըին տեսդաւթիւնը, վերադարձին ժամանակը, և այլն: — Դարձեալնոյն հաշիւով իր ճամբուն մէծ ու փոքր առանցքին, կամ երկայնութեանը ու յայնութեանը (որ է Տախտ. Ա. Չեւ 2. Ա. — Գ. զիծին ու Ի. — Գ. զիծին) չափն ալ կիմանան: Օրինակի համար, 1680ին երեցող մենծ գիսաւորին ճամբուն մէծ առանցքին կէար ճիշտ հաշիւով դասած են 8908541000 մէսն, իսկ փոքր առանցքին կէոր 48111400 մզմն. որով և գիտեն՝ թէ իրեն ճամբուն մէծ առանցքը՝ կամ երկայնութիւնը 185 հեղին աւելի երկայն է. քան զփոքր առանցքը՝ կամ բայնութիւնը:

\*.) Հետեւ աստեղաբարաշխերը, Հետմիջիոս, Տէօրիքը, և այլն, կրդնեին՝ թէ գիսաւորները կը քային ծուռ զծի՝ կամ ճամբուն (բայ աստեղաբարաշխից՝ իու հծէ, կամ սահմարտէ՝ կամ ուրիշ լեզուով բաելով՝ բարութելով) վրայ, սրուն ձեւը տես Տախտ. Ա. Չեւ 3: Եւ որովհետեւ առանկ զծին՝ կամ ճամբուն երկու ծայրը իրարու չեն իդար՝ չեն միանար, անոր համար իր վրայ քալող մարմինը՝ կամ ասալու մէյմ'ալ չիկրնար դասնալ՝ առջի եղած տեսյու դալ, հակա երկնից ընդարձակութեանը մէջը անհատանելի ճամբոյ ընելով կերթայ կը քորսրի: Առ

անհամար մղոններով հեռու տեղեր պիտոր քալեն կան ուրիշ գիսաւորներ՝ որ մէկ քանի հարիւր տարիի մէջ իրենց պտոյտը կը լմնցընեն. մէկ քանին ալ 100. կամ 80. կամ 75. կամ 50. ու ալ քիչ տարիի մէջ իրենց պտոյտը կը նեն: Շատ կարծ ճամբայ պտրտող գիսաւորներ ալ կան: Հոս դնենք քանի մը օրինակ:

1680ին երեցած գիսաւորը իր ընթացքը կը լմնցընէ 8813 տարւան մէջ. 1763ինը՝ 7334 տարւան մէջ. 1769ինը՝ 2089 տարւան մէջ. 1807ինը՝ 1713 ու կէս տարւան մէջ. 1811ին մենծ գիսաւորը՝ 3065 տարւան մէջ՝ 1264ին ու 1556ին երեցած գիսաւորը, որ գուցէ 1848ին դարձեալ պիտի երենայ, իր շրջանը կը լմնցընէ 292 տարւան մէջ: Ասոր դէմ Հալէյի գիսաւորը իր շրջանը կը լնէ 76 տարւան մէջ. (Օլպէրսի գիսաւորը՝ 74 տարւան մէջ. Փիէլայի գիսաւորը՝ 6 տարւան ու 270 օրւան մէջ. Քլաւզէնի գիսաւորը՝ 6 տարւան ու 220 օրւան մէջ. իսկ Լնէքէի գիսաւորը 3 տարւան ու 115 օրւան մէջ \*):

Գիսաւորները իրենց շրջանին՝ կամ ընթացքին կողմանէ մոլորակներէն ասով ալ կը տարրե-

կարծ իքին սխալ ըլլալը հիմայ յայտնապէս ցուցւած է, ինչու որ գիսաւորաց վերադարձին, որ հիմայ ստոյգ բան է, յայտնի դէմ կերէ: Տես աս կտորիս վրայ նաև ետքը երկրորդ մասին առջի դլխուն մէջն ալ:

\* ) Արովչետե Հալէյ, Օլպէրս, Պիէլը ու Լնէքէ, ինչպէս նաև Քլաւզէն՝ կամ Քլաւզն աստեղաբաշխները քանի մը գիսաւորաց շրջանին ժամանակը ճիշտ հաշւելով անոնց վերադարձը յառաջագոյն ծանուցին, անոր համար աստեղաբաշխութեան մէջը աս գիսաւորները իրենց անունավը կանուանվին: Եսոնց վրայ վարը՝ մանաւանդ երկրորդ մասին մէջը երկայն պիտի խօսինք:

ըին՝ որ մոլորակներու պէս ամէնքն ալ արևմուտքէն դէպ 'ի արևելք չեն երթար՝ հապա ումանք արևելքէն արևմուտք կըպտըտին։ Արևմուտքէն դէպ 'ի արևելք գացողները կըսւին ուղղագիտաց գիտութ։ իսկ արևելքէն դէպ 'ի արևմուտք պտըտողները յեղախաղաց գիտութ։

Հոս իրեք բան ալ հարկաւոր կըսեպեմ ծանուցանել։ մէջմը՝ երբոր գիսաւորները իրենց ընթացքին մէջը կըսկսին արեգական ու երկրի մօտիկնալ՝ 'ի սկզբան իրենց շարժումը միշտ շուտցընելով կերթան դէպ 'ի արեգակը, ինչւան որ անոր պայծառ ճառագայթներուն մէջը կըմտնեն՝ աներեւոյթ կըլան։ Քիչ մը ատեն ետքը ան ճառագայթներէն դուրս կելլին՝ ու իրենց աներեւոյթ ըլլալէն առաջ եղած տեղերնուն ներհակ դին կերենան։ Ետքը կըսկսին միշտ կամացցընելով իրենց շարժումը արեգակէն հեռանալ, կամ արեգակէն հեռանալով իրենց շարժումը կըկամացցընեն։ օրէ օր աւելի կըպտիկնան՝ այսինքն մեզի պզտիկ կերենան ու պինտ ետքը բոլորովին անտեսանելի կըլան։ Ուրովիշետե գիսաւորաց շարժումը ու պտոյտը արեգակին ազդեցութենէ կըլայ, անոր համար արեգական մօտ եղած ժամանակնին իրենց շարժումը աւելի շուտ է քան թէ անկից հեռու եղած ատեննին<sup>\*)</sup>։

<sup>\*)</sup> \* ասարակաբար գիսաւորաց շարժումին շուտութիւնը խելքէ մաքէ դուրս է. ոմանք մէկ օրւան մէջը երկնից վրայ 120 աստիճան տեղ կըքալեն, ուստի և գլեթէ տասը հեղ աւելի շուտ կըշարժին քան թէ լուսինը։ Օրինակի համար, Ալլէյի դիսաւորը իր պինտ շուտ շարժելու ատենը՝ որ է արեգական մօտեցած ժամանակները՝ մէկ ժամի մէջ 59500 աշխարհագրական մղոն տեղ կըքալէ. իսկ պինտ կամաց քալած ատենը՝ որ է արեգակէն հեռացած ժամանակները՝ մէկ ժամի մէջ 980 աշխ. մղոն տեղ կերթոյ։ 1680ին երեցող մենծ դի-

Արկրորդ՝ ինչպէս վերը (Պ.Լ. Պ.Վ.) ըստնք  
Երկնային մարմինները իրենց ձգողական զօրութիւ-  
նովը իրար իրենց կրքաշեն. և որովհետեւ գիսաւոր-  
ները թոյլ ու տկար զանգուած՝ կամ մարմին ունին՝  
անոր համար երբոր իրենց ընթացքին մէջը մոլորակ  
աստեղ մը կրմօտիկնան՝ անկէ քաշւելով՝ իրենց  
ընթացքը քիչ մը կրփոխեն, երբեմն շուտ՝ երբեմն  
ալ կամաց կրքալեն՝ ուստի և իրենց գալու տեղը  
երբեմն շուտ ու երբեմն ուշ կրհասնին:

Աս է պատճառը՝ որ երբեմն աստեղաբաշխ-  
ներուն քանի մը ծանօթ գիսաւորաց ընթացքին  
վրայ ըրած հաշիւը որոշ չելլեր. ինչու որ անոնք  
գիսաւորին կանոնաւոր ընթացքին հաշիւը կրնեն.  
(կամ աղէկ խօսելով՝ աղէկ հեռադիտակներ գտնը-  
մելէն առաջ կրնէին,) բայց անիկա իր ընթացքին  
մէջը մոլորակի մը հանգիպելով՝ աս մոլորակը իրեն  
ձգողական զօրութիւնովը գիսաւորին ընթացքը  
կուշացընէ, որ անիկա որոշ ատենին չիկրնար գալ  
հասնիլ իր արեգական պինտ մօտիկ ըլլալու տեղը՝  
ինչպէս որ պիտի հասնէր՝ թէ որ մոլորակ աստեղէն  
չարգելւէր:

Աս բանս յայտնի կերենայ Հալէյի գիսաւո-  
րին վրայ՝ որ առվարպետ աստեղաբաշխին ըրած հա-  
շիւէն տարիի մը չափ աւելի ուշ երեցաւ, որուն  
պատճառը ուրիշ բան չէր՝ բայց եթէ մոլորակի մը

սաւորը իր արեւամերձութեանը ժամանակը մէկ  
վայրկենի մէջ 4320 մղոն տեղ կրքալէր: Աս շու-  
տութիւնը 18 հեղ աւելի մենծ է քան զան շու-  
տութիւնը՝ որով երկիրը արեգական բոլորտիքը  
կրպարտի, ու միայն 583 հեղ աւելի կամաց՝ կամ  
քիչ է քան զան շուտութիւնը՝ որով լոյսը կըծա-  
ւալի, ինչպէս վերը (Եթ. 43. Ճանապարհուան Նէլլ)  
ըստնք:

ձգողական զօրութենէ արգելվիլը։ Հիմայ քաջ աստեղաբաշխները ու չափաբերները իրենց բարակ ու ճիշդ հաշխներով կըքննեն՝ կըհաշուեն ու կորոշեն ծանօթ դիսաւորի մը զանազան մոլորակներուն առջևէն անցած ժամանակը անոնցմէ ունենալու արգելքին ու իրեն ընթացքին շփոթութեանը չափը ու որպիսութիւնը։

Երրորդ՝ քանի մը դիսաւորաց անկանոն՝ կամ փոփոխական (շփոթ) ընթացքին նայելով աստեղաբաշխները կըսեն՝ թէ աս շփոթութիւնը մոլորակաց ձգողական զօրութենէ շիպատճառիր՝ հապակը պատճառի տեսակ մը օդին՝ կամ օդային՝ և կամ եթերային նիւթին դիմադարձութենէ՝ որով բոլոր երկնից ընդարձակութիւնը՝ մեր մթնոլորտէն՝ կամ երկրագունուր շրջապատող թանձր օդէն վեր՝ լեցւածէ։ Աս եթերին դիմադարձութիւնը մոլորակներուն ընթացքին արգելք՝ կամ փոփոխութիւն մը շիկրնար ընել, ինչու որ ասոնք թանձր ու ամուր զանգուած՝ կամ մարմին ունին, բայց դիսաւորները՝ որոնք միայն շոգիներու քաղուած մը կըսեպին ուստի և թոյլ ու տկար զանգուած են՝ կրնան իրենց ընթացքին մէջը աս եթերին դիմադարձութենէն արգելիլ ու շփոթիլ։

Եւ թէ իրաւցընէ աս եթերին դիմադարձութիւնը թանձր զանգուածով՝ կամ ամուր մարմինի մը ընթացքին արգելք՝ կամ շփոթութիւն շիկրնար ընել՝ ու թոյլ զանգուած ունեցողին կընէ՝ յայտնի է աս օրինակէն։ Եթէ որ իրեք գնտակ՝ մէկը կապարէ՝ երկրորդը սունկէ (Յանլառի) ու երրորդը բարակ թեպուրէ՝ նոյնչափ վառօդով մէկ հրացանէ նետւելու ըլլան՝ թէպէտ ՚ի սկզբան միօրինակ շուտութիւնով իրենց ընթացքը օդին մէջը կըսկըսին, բայց կապարէ գնտակը իրեն ամուր զանգուածին պատճառով աւելի շուտ հեռու կերթայ, զի օդէն այնչափ չարգելիր, ինչպէս որ կարգելին

մէկալ թոյլ զանգուածով մարմինները՝ կամ դընտակները:

Աս կարծիքը աւելի բացայացտ կըցուցէ Ենքէի դիսաւորին անկանոն ընթացքէն: Ենքէ աստեղաբաշխը՝ որ իր դիսաւորին համար հաշուած ու ըսած էր՝ թէ իր ընթացքը Յ տարւան ու 115 օրւան մէջ կըկատարէ՝ աղէկ ու որոշ հաշուելով՝ թէ անիկա ինչ արգելք ու շփոթութիւն կրնայ ունենալ իր ընթացքին մէջը մոլորակներուն աղգեցութենէ, նշանակեց անոր 1822ին՝ 1825ին ու 1829ին արևամերձութեան ժամանակը: Ի՞այց աս դիսաւորին ամէն մէկ անգամ երենալուն՝ ան հաշուին ու երեցած ժամանակին վրայ աւելի տարբերութիւններ ու շփոթութիւններ գտնըւեցան՝ քան թէ մոլորակաց աղգեցութենէ կրնար ըլլալ: Աս բանս քննելով ինքը Ենքէ՝ ինչպէս նաև ուրիշ անուանի աստեղաբաշխներ գտան՝ որ աս շփոթութիւնը ստուգիւ եթերին՝ կամ օդային նիւթին դիմադարձութենէ պատճառած է:

Թէպէտ աս դրածներնէս կրնայ երենալ՝ որ Եթերին դիմադարձութիւնը դիսաւորին ընթացքին շուտութեանը խափանում՝ կամ արգելք պիտի ընէ ու անի պիտոր ուշացընէ. բայց ասոր ներհակը կըլլայ, այսինքն՝ աս դիմադարձութիւնը դիսաւորին ընթացքը կըցուտցընէ: Ա եր՝ ի վերոյ մտմտալով ասիկա հակառակ ու անհաւանելի բան մը կերենայ. ինչու որ հասարակօրէն կըկարծըւի՝ թէ ինչ որ բանի մը դէմ կելլէ կըդիմադարձի՝ անոր ընթացքը միայն կուշացընէ: Ի՞այց աս տարակոյսը կըվերցըւի՝ թէ որ կըմտածենք՝ թէ երկնային մարմին՝ կամ պոչաւոր աստղ մը շրջապատող ու անոր դէմ ելլող միջոցի՝ կամ առարկայի մը աղգեցութեանը գործքը նշյն աստեղ միջախոյս՝ կամ կենդրոնախոյս զօրութիւնը կըտկարացընէ. կամ որ նոյն է՝ ան աղգեցութիւնով արեգական ձգողական զօրութիւնը ան

աստեղ վրայ կաւելնայ ու կըմենծնայ <sup>\*</sup>): Աս ասանկ ըլլալով՝ պէտք է որ նոյն աստղը արեգական մօտենայ ու իր ընթացքը՝ կամ ճամբան կարձընայ ու պղտիկնայ, որով և իր շարժումը շուտնայ ու իր շրջանին ժամանակը կարճ ըլլայ. ինչու որ ինչպէս յայտնի է՝ որչափ որ երկնային մարմինները արեգակին մօտ են՝ այնչափ աւելի շուտ կըշարժին ու կըպտըտին անոր բոլորտիքը: Ուրեմն գիսաւոր աստեղ մը ընթացքը կըշուտնայ՝ երբոր արեգական աւելի կըմօտիկնայ, և որովհետեւ՝ ինչպէս ցուցուցինք՝ եթերին ընդդիմութիւնը անիկա արեգակին կըմօտիկցընէ, անոր համար պէտք է ըսել՝ որ ասդիմադարձութիւնը գիսաւորին շարժումը կըշուտցունէ: Աս կարծիքին համաձայն քննեց գտաւ լնքէ աստեղաբաշխը՝ որ եթերին դիմադարձութիւնը իր (լնքէեան) գիսաւորին ընթացքը՝ այս-

\* ) Որպէս զի մարմին մը, ինչպէս երկնային մարմինները՝ մոլորակները, գիսաւորները, և այլն, բոլլրակածեւ շրջան ընեն՝ կամ ուրիշ մարմինի մը բոլորտիքը պարտին՝ պէտք է որ երկու զօրութիւն իրենց վրայ ներգործէ ու ազդէ. մէյ մը՝ իրենց 'ի բնութենէ՝ կամ 'ի ձեռաց արարչին առած սիրնեական պարունիւնը, որ անոնք շիտակ յառաջ կըվարէ կըմղէ, կամ իրենց ուղիղ շարժում կուտայ. մէյ մըն ալ՝ յէռունիւն պարունիւն՝ կամ յէռունիւն ան մարմինին՝ որուն բոլորտիքը կըպտըտին, որ անոնք իրեն կըքաշէ: Վա՞նի զօրութիւնը կըպատճառէ մարմնոց մէջունոյս՝ կամ ինդրունիոյս և կամ սիրնեական շարժունքը, իսկ երկրորդը՝ իրենց մէջունոյն կամ բոլորունիոյն շարժունքը: Ուղորակաց ու դիսաւորաց համար առ կենդրոնը՝ կամ միջակէտը և կամ միջահակ շարժման պատճառը արեգակին է: Վայր վրայ ընդարձակ ծանօթութիւններ կըգտնեն ուստիմնասէրները ընդհանուր ընաբանութեան ու աստեղադիտութեան մէջը:

ինքն մէկ անգամ երկրի ու արեգական մօտիկնաւլէն ինչւան երկրորդ անգամ մօտենալը՝ երկու օրի չափ կը շուտցունէ \*):

## ԳԼՈՒԽ ԱԵՅԵԲՈՐԴ

Մ' ինչւ հիմայ երևած գիտաբաններուն լիւլ:

**Ը**ատ հին ատեններէն սկսած՝ մանաւանդ թէ զանազան աղջերու պատմութիւնները գրւելու սկսելէն՝ ունինք ծանօթութիւններ գիսաւոր աստեղաց երենալուն վրայ, բայց աս ծանօթութիւնները աստեղաբաշխական հմտութեանց համար անանկ մութ ու խառն՝ ի խուռն են՝ որ երբեմն մարդ չիկրնար իմանալ՝ թէ արդեօք ան գրածները գիսաւոր աստեղաց վրայ կրխօսին՝ թէ հիւսիսայդի՝ կամ օդային երեւութի՝ կամ մետէորայի մը վրայ: Են ծանօթութիւններուն մէջը և ոչ մէկ վեր՝ ի վերոյ յիշատակ կրգտնըւի երկնից ան կէտերուն՝ կամ տեղերուն վրայ՝ ուր որ ան գիսաւորները երեւցան: Ուստի ան հարիւրաւոր գիսաւորներէն՝ որոնց վրայ պատմիչները կրյիշատակեն և ոչ մէկ շահ մը կրնան գտնել աստեղաբաշխները որ աստեղադիտութեան աս մասին օգնելու կարող ըլլայ: Ոիսյն՝ ինչպէս վերը յիշեցինք՝ Չիներուն քանի մը ծանօթութիւնները գիսաւորաց վրայ աստեղաբաշխից աս կտորիս մէջը փոքր օգուտ մը կրնան տալ: Ի՞այց յամի 1472ին երեցաւ գիսաւոր մը և ան

\*.) Աս է հիմակւան աստեղաբաշխից հասարակ կարծիքը աս կտորիս վրայ, թէպէտ ոմանք մէկ քանի պատճառներ կրդաննեն ասոր դէմ, որսնց ստուգութիւնը զանազան նոր գիտազութիւններով դուցէ ժամանակներ անցնելէն ետքը կիմացւի:

ատենը կապրէր մարդ մը , որ փոյթ տարաւ ան ատենւան անկատար հմտութեանց օդնածին չափ գիտել ու քննել նոյն գիսաւորը : Աս մարդը կըս-  
ւէր Այւլէր , իր ծննդեանը տեղն էր Քենիկս-  
պէրկ գեղը թուրինկիայի մէջ . և որովհետեւ Քե-  
նիկսողէրի լատիներէն կըսւի Իւճիօմոնս (լւատին արքու-  
նի) , անոր համար ըստ ան ատենւան սովորութեան  
աս մարդն ալ անուանեցաւ Իւճիօմոնկանոս : Աս  
անունով իր յիշատակը անմահ թողուց աս մենծ  
մարդը . ինչու որ ինքը առջինը եղաւ՝ որ սկսաւ գի-  
սաւորաց վրայ աստեղաբաշխական զննութիւններ  
ընել ու գրել , իրենց տեղը երկնից վրայ դիտել  
որոշել , իրենց հեռաւորութիւնը չափել , և այլն :  
Աւ անոր օրերէն ինչւան մեծին Աւելոնի ժամա-  
նակը 20 գիսաւոր երեցան , որոնց վրայ հմուտ-  
ները աստեղաբաշխական ծանօթութիւններ գրե-  
ցին \* ) :

\* ) Իւճիօմոնդանսին գլխաւոր արդիւնքը աս կտո-  
րիս մէջը ան եղաւ՝ որ սորվեցուց նոր եղանակ մը  
գիսաւորները ըստ աստեղաբաշխական կանոնաց  
զննել ու դիտել , ու իրենց ճիշդ ու որոշ դիրքը  
երկնից վրայ գտնել : Եւ ասի կըլլայ , ըստ , երե-  
ցած գիսաւորը մօտիկ ըլլող հաստատուն աստե-  
ղաց հետ բառուտքելով , այսինքն իր դիրքը՝ կամ  
կեցւածքը ու տեղը դէպ ՚ի երկու հաստատուն  
աստեղաց դիրքերը՝ կամ կեցւածքը քննելով ու  
գտնելով : Օրինակի համար , դնենք որ՝ Տախ-  
տակ Ա . Զեւ Կ . Գին քովը գիսաւոր մը կըտես-  
նըւի , իսկ Դին քովը ու Շին քովը մեյմէկ հաս-  
տատուն աստղեր կան : Թէ որ կըդիտուի ու կը-  
դանըւի Դին Գ.Էն ու Շին նոյն Գ.Էն ունեցած հե-  
ռաւորութիւնը , կամ թէ ըսենք՝ եթէ որ աս-  
տեղաբաշխական կանոններով կը չափուի Ա . Գ.  
գ. Ճին՝ կամ շրջանակին ու Շ . Գ. շրջանակին  
մեծութիւնը՝ անկից կիմացւի Գ. գիսաւորին տե-

Պատմագիրքներուն ու աստեղաբաշխներուն դրոցը մէջը կըդանենք 500 գիսաւորէն աւելի՝ ուրոնք մինչև հիմայ երեցած են: Համէ 240էն ետքը քննըւած գիսաւորներուն թիւը կըհասնի ինչւան 200: Տայց աս թիւը շատ պակասաւոր՝ ու քիչէ. ինչու որ հին ատենները՝ երբոր դեռ աղէկ դիտակներ չեին դտնըւած՝ գիսաւորները միայն պարզ աչքով կըդիտւէին, անոնցմէ ալ միայն մեծ ու արտաքոյ կարդի տեսիլք ունեցողները ժամանակագրութիւններուն ու պատմագիրքներուն մէջը կըզրւէին: Նեղինակ մը աղէկ կըսէ. թէ որ հին ատենները գիսաւոր աստղ մը աղէկ երենալու ալ ըլլար՝ մարդիկ միայն ան ատենը որոշ կըդիտէին ու կըքննէին՝ երբոր գիսաւորը իրեն արտաքոյ կարգի տեսիլքով զիրենք կըստիպէր անիկա դիտելու. իսկ պարզ աչքի երեցող պղտիկ գիսաւորները չեին դիտւեր:

Եւ թէպէտ ամէն գիսաւորները՝ որոնք հեռաղիտակով ալ կըտեսնըւէին՝ գիրքերու մէջ նշանակած ըլլային, անով ալ ամէն գիսաւորաց թիւը

դը՝ կամ գիրքը երկնից վրայ. որովհետեւ՝ ինչպէս կենթագրուի՝ և ու Ի հաստատուն աստղերուն դիրքը արդէն յայտնի է դիտող աստեղաբաշխին:

Ասանկ սորվեցուց թեճիտմոնդանոս՝ գիսաւորներուն եղած տեղը ու իրենց գիրքը դիտել գտնել, ու աս սորվեցուցած կերպը ինքը ՚ի գործ դրաւ՝ 1472ին երեցած գիսաւորը դիտելով: Նոյն դիտողութեան ժամանակը դիտեց ու քննեց աստեղաբաշխական միջոցներով գիսաւորին երկրագունոտէն ալ ունեցած հեռաւորութիւնը, որուն եղանակը թէպէտ իր ժամանակը անկատար էր, բայց ետքէն աստեղաբաշխները կատարելագործեցին, ինչպէս ընդհանուր աստեղագիտութեան մէջը կըսորվին ընթերցատէրները:

չենք կրնար գիտնալու . ինչու որ՝ ինչպէս յայտնի է կրնան ցորեկն ալ այնչափ գիտաւորներ երենալ որչափ որ գիշերը կերենան . և ահա աս ցորեկը երեցած գիտաւորները մեզի անտեսանելի են արեին պայծառութեանը պատճառէն : Ասոր ստուգութիւնը յայտնի եղաւ յամի 406ին՝ երբոր ցորեկ մը արեգակը խաւարելով՝ գիտաւոր աստղ մը երեցաւ երկինքը :

Դարձեալ՝ շատ գիտաւորներ մեզի չեն երենար, ինչու որ մեր հօրիզոնէն վեր չեն ելեր ու երկինքին հիւսիսային կիսակամարին վրայ չեն իգար՝ որ մեզի տեսանելի ըլլան : Հարաւային կիսակամարին վրայ տեսանելի եղած գիտաւորները հին ատենաները մեզի համար այնպէս էին՝ ինչպէս թէ չերեցած ըլլային . զի ան ժամանակները եւրոպացիները ու կրթած ազգերը ան դիերը չեին երթար, ան տեղած բուն բնակիչներն ալ անանկ տգէտ էին՝ որ ասանկ բաներու վրայ ծանօթութիւն մը չունէին :

Դարձեալ շատ դիւրաւ կրնայ հանդիպիլ՝ որ գիտաւոր մը պղտոր ժամանակներ երենալով ու ամպերու ետեւ մնալով՝ մեզի ամեննեին չիտեսնըւի : Եաւ լուսինին լոյսն ալ գիտաւորին տեսնըւելուն արգելք կընէ : Ասկից՝ ի զատ կրնան շատ գիտաւորներ ալ ըլլալու՝ որոնք արեգական ու երկրի մօտիկցած ատեննին անանկ դիրք մը կունենան՝ որ մեզի անտեսանելի կը լլան :

Աս պատճառները մտածելով կրնանք համարձակ ըսելու՝ որ գիտաւորաց թիւը ո՞չ հինգ հարիւր՝ ո՞չ հինգ հազար և ո՞չ յիսուն հազար՝ հազար անթիւանհամար է . անանկ որ ըստ հաշուելոյ մէկ քանի աստեղաբաշխից 6000000էն աւելի են . իսկ ըստ այլոց՝ քանի մը միլիոն գիտաւորներ երկնից ընդարձակութեանը վրայ կը պտըտին :

Գիտաւորաց ասչափ շատութեան պատճառը ըստ աստեղաբաշխից աս է՝ որ իրենց ծամբաները՝

կամ ծիրը մոլորակ աստղերուն ճամբաներուն պէս կլոր շրջանակ չէ, հապա երկայնաձև ծիր է, ինչպէս վերը (Գ. Ե.) ըսինք: Ճնութիւնը երկնից ընդարձակութեանը մէջը հազարներով աւելի երկայնաձև շրջան ընող մարմիններ արտադրեց քան թէ կլոր շրջանակի վրայ քալող, որպէս զի քիչ տեղ խափանւի ու իրեն գործքերն ալ երկայն տևողութիւն ունենան: Աս բանս անկից յայտնի է՝ որ մի և նոյն միջակէտի բոլորտիքը երկու հաւասարաչափ շրջանակ՝ կամ կլոր դիմ չեն կրնար դրւիլ, բայց անհամար երկայնաձև՝ դիմեր կրնան դրւելու: Ինչպէս՝ երկրագունտին արեգակէն ունեցած հեռաւորութեան տեղւոյն մէջը միայն մէկ մոլորակի ճամբայ կրնայ դրւելու. բայց նոյնչափ տեղւոյ մէջը անբաւ երկայնաձև ճամբաներ կրնան դրւելու, որոնք իրարմէ մենծ ու պղտիկ են ու երկնից ամէն դիերը կրտարածւին, որով իրարու չեն հանդիպիր ու իրար չեն կրտրտեր:

Աս գլուխը լմբնցունելէն առաջ կըծանուցանեմ որ նախ՝ 1769էն ինչւան 1807, որ է 37 տարւան մէջ և ոչ մէկ գիսաւոր երեցաւ պարզ աչօք տեսանելի, կամ՝ որն որ աստեղաբաշխ չըլլող պարզ աչքով տեսնէր. բայց նոյն տարիներու մէջ աստեղաբաշխները իրենց հեռագիտակներովը 36 հատ գիսաւոր տեսան ու զննեցին:

Երկրորդ՝ 50 տարիի չափ կայ՝ անանկ մենծ փափագ մտաւ աստեղաբաշխից սիրտը աս երկնային մարմինները՝ կամ գիսաւորները երկնից վրայ փնտուելու գտնելու՝ որ հիմայ տարի չանցնիր՝ որ երկու իրեք գիսաւոր չիգտնեն չիդիտեն:

Երրորդ՝ եթէ հին ատեններէն 'ի վեր ամէն ժամանակ աստեղաբաշխները փշոթ տարած ըլլային՝ երկնից վրայ գիսաւորներ փնտուելու գիտելու, մինչև հիմայ շատ աւելի գիսաւորաց վրայ ծանօթութիւններ կըդանէինք գրոց մէջը:

## ԳԱՐԱԿԻ Ե ՕԹՎԵՐՈՒԴԻ

ԼԱՇԱՆ ՀԵՅՄ ԵՐԵՎԱՆ ԱՆՆ ԳԵՂԱՊԱՐԵՐՈՒ:

**Ա**տքի քսան՝ կամ քսանըհինդ տարւան մէջը երեցած զիսաւորներուն շատը այնպէս պղտիկ էին ու այնպէս տկար լոյս ունէին՝ որ առանց հեռադիտակի պարզ աչքով չէին կրնար տեսնըւելու, մանաւանդ թէ մէկ քանին այնչափ պղտիկ էին՝ որ երբեմն երբեմն հեռադիտակով ալ չէին տեսնըւեր։ Կաև ան երկու մեծ գիսաւորները՝ որ 1807ին ու 1811ին երեցան՝ թէպէտ մենծ էին, բայց հին ատենան երեցած մենծ գիսաւորներուն հետ համեմատելով կրնան պղտիկ սեպւելու։

Աս մենծ գիսաւորներուն ցուցակը հոս զնենք, որոնց վրայ զանազան պատմիչներ ու հեղինակներ իրենց դրոցը մէջը ծանօթութիւն կուտան։

**Չ**ինմատիններուն ժամանակագրութեանը մէջը կըպատմըւի, ինչպէս կըդրէ ԾԱՅՎԵՆՈԴ<sup>\*</sup>), մէկ մեծ գիսաւորի մը համար, որ իրեն պայծառութիւնովը բոլոր աստղերը անտեսանելի կրնէր ու դիշերը կատարեսլ ցորեկի պէս կըլուսաւորէր։

Վրիստոսի ծննդենէ 1200 տարիի չափ առաջ երեցաւ շատ մենծ գիսաւոր մը, որուն համար կըկարծըւի՝ թէ 1680ին երեցած մենծ գիսաւորը ըլլայ։

480 տարի առաջ երեցաւ մենծ գիսաւոր մը՝ որուն պոչը ուրիշ գիսաւորներուն աննման ծուռ էր։

469. 466. 431. 430 ու 414 տարի առաջ երեցան նոյնպէս մենծ գիսաւորներ։

\*.) Ա Պատում. Սինէացառաց։

**371** տարի առաջ երեցաւ մենծ գիսաւոր մը,  
որուն համար կըգրէ Արիստոտէլ՝ թէ իր պայծառ  
ու լսյն պոչը երկնից տեսանելի մասին երրորդ  
կտորը բոլոր կըծածկէր :

**204** տարի առաջ երեցաւ մենծ գիսաւոր մը՝  
որ արևելքէն ինչուկ արևմուտք կըհասնէր :

**183** տարի առաջ երեցաւ շատ մենծ գիսաւոր  
մը, որ 80 օր տեսանելի էր :

**150** տարի առաջ երեցաւ գիսաւոր մը արեգ-  
ակին մեծութեանը չափ՝ որ բոլոր գիշերւան մու-  
թը ցորեկւան պէս կըլուսաւորէր :

**130 — 129** տարի առաջ երեցաւ սոսկալի  
մենծ գիսաւոր մը, որ 70 օր տեսանելի էր, ամէն  
գիշեր կերենար երկինքը պայծառ : Ասկից վեց  
տարի ետքն ալ երեցաւ շատ մենծ գիսաւոր մը :

**65** տարի առաջ երեցաւ գիսաւոր մը որ շատ  
զարմանալի մեծութիւն ունէր :

**60** տարի առաջ ցորեկ ատեն երեցաւ գիսա-  
ւոր մը՝ երբոր խաւարումն արեգական եղած էր,  
ինչպէս կըպատմէ Անենեկա, որն որ նաև Պոսիդո-  
նիոս տեսաւ : Կրնայ ըստիլ՝ որ աս գիսաւորը անոր  
համար ցորեկ ատեն երեցաւ՝ որ արեգակը խաւա-  
րած էր, չէ թէ իրեն մեծութեանը՝ կամ պայծառ  
լուսին համար :

**43** տարի առաջ՝ Հուլիոս կայսեր մահւընէ  
քիչ մը ետքը երեցաւ գիսաւոր մը՝ որուն լցոր  
անանկ պայծառ էր՝ որ կէսօրւան ժամանակն ալ  
կըտեսնըւէր : Հռովմայեցիք կըկարծէին՝ որ աս  
աստղը եկած է Հուլիոսին հոգին առնելու ու շաս-  
տուածոց քովը տանելու համար\*) : Աս պատճառէն  
նոյն գիսաւորին անուն գրին՝ Աստղ Հուլիոսի : Աս  
գիսաւորը 1680ին երեցածին հետ նոյն կըկարծըւի :

\*) Առետանին՝ ՚ի Հուլիոս Հուլիոյ կայսեր :

Վասնցմէ՝ ի զատ պատմագիրքներուն ու ժամանակագրութիւններուն մէջը կըդտնըւին 45 զիստոր աստղ՝ Քրիստոսի ծննդինէ առաջ երևցած, որոնց մէկ քանին շատ մենծ ու պայծառ էին \*):

Խակ Քրիստոսի ծննդենէ ետքը յամի 60ին՝ Աերոն կայսեր ժամանակը երևցաւ գիսաւոր մը, որ՝ ինչպէս Աննեկա կըդրէ՝ արեգական ծագած ժամանակը անոր լոյսը կըմթնցընէր։ Վահկա վեց ամիս տեսանելի էր։

Դարձեալ կըդրէ նոյն իմաստունը \*\*) թէ անգամ մը մենծ գիսաւոր մը երևցաւ լուսնոյ մեծութեանը չափ, որ բոլորովին կարմիր էր ու շատ պայծառ լոյս ունէր։ Կամ յամի 70ին ալ երևցաւ մենծ գիսաւոր մը, ինչպէս վերը յիշեցինք։

Համի 304ին երևցաւ գիսաւոր մը՝ որ վեց ամիս միօրինակ տեսանելի էր։

367ին երևցող գիսաւորը անանկ պայծառ էր՝ որ ցորեկն ալ կըտեսնըւէր։ Քանի մը աստեղաբաշխներ կըսեն՝ թէ ասիկա գուցէ արուսեակ մոլորակն էր։

\*.) Քրիստոսի ծննդեանը տարին երեցող աստղը, որն որ մոգերը տեսան, կերեայ՝ որ գիսաւոր աստղ չէր. ինչու որ պատմագիրները բան մը չեն յիշեր՝ թէ անիկա պոչաւոր աստղ էր։ Ո՞իայն մէկ քանի հին հեղինակներ կըկարծեն՝ որ աս աստղը գիսաւոր՝ կամ գիսաւորի նման էր. որոնց մէջը Արտիմինէս (Գ.Ի. Ա. ԸՆԴԵԼԻ ԿԵՊՈՒԹԻ) կըդրէ. «Կարծեմ որ ան աստղը՝ որ արեւելքին կողմը տեսնըւցաւ՝ նորատեսակ էր ... ու անանկ՝ ինչպէս որ գիսաւորներ կերեւան զանազան ձևերով, այսինքն՝ մօրուգքաւոր, դերանաձեւ, տակառաձեւ, և այլն, ։ Տայց սուրբ Տարսեղ ասոր գէմ (Շահ ՚է ԶՆԱՆԴԻՆ ՔՐԻՍ.՝) կըսէ, թէ ան աստղը գիսաւոր չէր։

\*\*) ԽՈՆԴԵԼԻ ԲՆԵՔՆ. Գիր+ Ը.:

874ին երեցող գիսաւորը շատ կարմրագոյն էր: Ասանկ էր նաև 906ին երեցածը:

1032ին մարտի ամսոյն մէջը երեցաւ գիսաւոր մը նիզակի (Տպանի) մը երկայնութեամբ, ինչպէս ան ատենաւան պատմիչ մը կըգրէ . որ և առջի գիշերէն սկսելով ինչւան առտու կըշղար իրեք գիշեր:

1066ին երեցաւ մենծ գիսաւոր մը՝ զոր ան ատենաւան հեղինակները պարհութելէ գիսաւոր կանուաննեն . ասիկա առաջ առանց պոչի՝ ու լուսինին չափ մեծ էր . բայց ետքէն ունէր երկայն պոչ: Օատկի օրերէն ինչւան մայիս ամիսը կըտեսնըւէր քառուն օրի չափ:

1265ին երեցաւ գիսաւոր մը, որուն վրայ ասանկ կըդրէ Անտթէոս Փարիզեցի ժամանակադիրը. “Ես տարի երեցաւ անանկ նշանաւոր գիսաւոր մը, որ հիմայ ապրող մարդիկներէն մէկն ալ ասկից առաջ անանկ բան տեսած չէր . ինչու որ մենծ ճաճանչներով արևելքի դիէն ելլելով մինչև կիսագունտին կէսը դէպ ’ի արևմուտք ամէն դի իր լուսովը կըծածկէր” : Յետոյ կըդնէ՛ թէ իրեք ամիսի չափ տեսնըւեցաւ: Ես հեղինակն ալ իր ուրիշ ժամանակակիցներուն հետ գիսաւոր աստղերը չարեաց ու մեծամեծ մարդկան մահուանը գուշակող կըսեպէ:

1337ին տեսնըւեցաւ չորս ամիսի չափ մենծ գիսաւոր մը . ու ասոր աներեւոյթ ըլլալէն առաջ երեցաւ ուրիշ պայծառ գիսաւոր մըն ալ :

1402ին երեցան երկու մենծ գիսաւորներ . մէկը տեսնըւեցաւ մարտի մէջ ու անանկ պայծառ ըլլյու ունէր՝ որ ցորեկւան ժամանակը չէ թէ միայն իր գլուխը՝ կամ մարմինը՝ հապա պոչն ալ յայտնի կերևնար . ու՝ ինչպէս ան ատենաւան ժամանակադիր մը կըսէ՛ աս պոչը երկու գրկաչափ երկայնութիւն ունէր: Երկրորդ գիսաւորը երեցաւ

յունիսի մէջ, որ երկայն ժամանակ մէկ քանի ժամ միօրինակ կըտեսնը էր արեղական մարը մտնալէն առաջ:

1450ին\*) Երեցաւ շատ մենծ՝ դիսաւոր մը՝ որ բոլոր ամառը տեսանելի էր: «Յանի մը հեղինակներ կըգրեն՝ թէ հեղ մը աս դիսաւորը լուսնոյ լրման ժամանակը անոր առջևէն անցաւ ու անիկա մթընցուց: Իսյց աս կարծիքը՝ կամ պատմութիւնը ան ժամանակւան պատմիչին՝ կամ ժամանակագրին խօսքը աղեկ չիհասկընալէն յառաջ եկած է: Ինչուոր աս ժամանակագիրը, որ է Կէորդ Փրանզէս Ատամպօլի Հոռմըներուն կայսեր մէծ հանդերձապետը, իր ժամանակագրութեանը մէջը ասանկ կըգրէ. «Ամէն իրիկուն անմիջապէս արեւը մարը մըտնելէն ետքը կետեսնը դիսաւոր մը, որուն ձեր շիտակ թուրի մը կընմանէր, որ և կամաց կամաց դէպ'ի լուսինը կըմօտենար: Ուսնոյ լրման դիշերը հասած էր ու ըստ պատահման նոյն ատենը եղաւ խաւարումն լուսնոյ, ինչպէս որ ըստ կանոնաւոր ընթացից ու ըստ բոլորակաձև ճամբուն երկնային մարմնոց պէտք էր որ ըլլայ. և ոմանք՝ որոնք լուսնոյ խաւարումը կըտեսնէին ու նոյն ատենը դիսաւորը երկայն թուրի ձեւով կըդիտէին՝ որ արեւմուտքին կողմէն կելլէր ու դէպ'ի արեւելք կերթար ու լուսինին կըմօտիկնար, կարծեցին՝ որ արեւմուտքին քրիստոնեայ բնակիչները պիտի միաբանին այլազդներուն դէմ պատերազմի երթալու ու անոնց պիտի յաղթեն: Այլազդներն աղ աս բաները տեսան, անոնք ալ մենծ վախի մէջ ինկան ու սկսան պնհանդիստ ըլլալ . . . .: Աս խօսքերէն յայտնի կըտեսնես՝ որ Փրանզէս և ոչ բառ մը կըգրէ աս ճանօթութեան

\*) Ան պատմադիրներուն հետեւլով կըդնենք աս դիսաւորը 1450ին և ոչ 1454ին, ինչպէս ետքի հեղինակներէն ոմանք կըդնմն:

մէջը՝ թէ լուսնոյ խաւարումը դիսաւորէն պատճառեցաւ \*):

1472ին երեցաւ մենծ դիսաւոր մը, որ երկրի պինտ մօտ եղած ժամանակը մէկ օրւան մէջը 120 աստիճան տեղ կըքալէր երկնից վրայ : Աս դիսաւորը առջինը եղաւ՝ որուն վրայ աստեղաբաշխական դիտողութիւն ըրաւ Իեզիումոնդանոս, ինչպէս վերը (Գ.Լ. Օ.) գրեցինք : Ասոր վրայ ասանկ կըդրէ պատմիչ մը. “1472ին՝ տարւոյն սկիզբը մենծ հրային դիսաւոր մը տեսնըւեցաւ երկայն ու սե բիծերով իրեն արևեմտեան դին . ու երբ գեռ ասիկա կըտեսնըւէր՝ ուրիշ դիսաւոր մ’ ալ երեցաւ հրային պոչով որ դէպ ’ի արևելք կըմենծնար ու կերկըննար,,:

1532ին երեցած դիսաւորը բոլոր ցորեկը ամէն մարդկան տեսանելի էր, ինչպէս կըպատմէ Կարտանոս : Ասիկա շորբորդ դիսաւորն է՝ որ ցորեկւան ժամանակը տեսանելի եղաւ \*\*):

\*) Եթէ որ սառողիւ դիսաւոր մը լուսինին առջեւն անցնելով՝ կամ առջեր գալով անիկա մթնցունելու ըլլար, ան ատենը ստոյդ բան մը պիտի սեպւէր աստեղաբաշխից մէջը՝ որ դիսաւորներուն մարմինը՝ կամ գոնէ միջակէտը շատ խիտ է :

\*\*) Պատմիչներուն ու մատենադիրներուն խօսքերէն կերենայ՝ որ հին ատենները շատ երեցած են դիսաւորներ ցորեկւան ժամանակը : Ինչպէս Վ. Տիմիանոս Ո. Արքիեղինոս (Խ. Խ. Գ. Պատմու.) կըդրէ. “Յորեկ ատեն տեսնըւեցան աստղեր՝ որոնք դիսաւոր՝ կամ մազով կանուանւին, ինչու որ հրային կնճռեալ մազերով ասդին անդին կըտարածին . . . որոնց համար ոմանք կըկարծեն՝ թէ երկրի չոր գոլորշիքները բարձրանալով ու օդին մէջը մանելով՝ անանկ կըլվառին ու ան ձեւերը դուրս կըհանեն,,: Կաև Հերովդիանոս հոռոմ պատմիչը կըդրէ թէ “Յորեկ ատեն աստղեր կերենային միշտ . որոնցմէ ոմանք երկայն տարածւած

1577ին երեցող գիսաւորը մենծ գիսաւորներուն կարգը կրնայ դրւիլ, որուն համար հեղինակ մը կըգրէ. “1577ին երեցաւ զարհութելի գիսաւոր մը ... որուն չարագուշակ փայլմանը՝ կամ բոցին ետևէն եկան շատ մենծ չարիք,,,: Ասիկա ունէր չորս պոչ, որոնց մէկը՝ որ էր իր մենծ՝ կամ գլխաւոր պոչը արեգական կողմը չէր ու երեսուն աստիճան երկայնութիւն ունէր: Խակ մէկալ պոչերը պղտիկ էին ու արեգակին դարձած էին: Աս գիսաւորը գտաւ՝ կամ տեսաւ Դիկո Պլահէ առջի հեղ արեգակը մարը մանելէն առաջ \*):

1618ին երեցած գիսաւորին պոչը զարմանալի մեծութիւն մը ունէր, ինչու որ երկինքին վրայ 100 աստիճան տեղ կրտարածէր, իրեն ճողը հողմահարի (Եկեղապէտ) ձև էր: Ատամազօլ՝ ինչպէս նաև ուրիշ շատ տեղեր ալ երբոր գիսաւորը դիտողին գլխուն վրայ՝ կամ վերնակէտն էր՝ պոչին մէկ մա-

Էին՝ ու անանկ կրթուեր՝ թէ օդին մշջը կախւած կրկենան,, : , , Առեզօք Դմէզօս սυνεշց ձթլուորտ, ձեզօս ծէ ուս մղկօս հեղալասմենօս, աչ էն մէսա ձեզօս հօմասթաւ ծօքենց<sup>44</sup>. Ի Պատմ. Գիր+ Ա. Հայուն Առ- մոդ. Հայուեր հառվայեց :

\* ) Յառաջւրնէ ճանչցրւած՝ կամ տեսնրւած գիւսաւոր մը երկնից վրայ փնտուելու մէջը ու ամենեին անծանօթ գիսաւոր մը ըստ պատահման երկնից վրայ նայւած ժամանակը գտնելու մէջը մենծ տարբերութիւն կայ, կրսէ Վրակո (Խորհրդ է մէ. հիւսու- Աշան 1. . Յօդ. 11.) : Ինչու որ գիւսաւոր մը նոր գտնրւելու համար՝ պէտք է որ աւելի պայծառ ու թանձր լցու ունենայ՝ քան թէ արդէն գտնրւած ու ճանչցրւած գիսաւոր մը տեսնրւելու համար : Ասկից յայտնի է՝ որ աս 1577ին գիսաւորը շատ մենծ ու պայծառ էր, ինչու որ արև մարը չիմտած առջի հեղ տեսնրւեցաւ :

ուղ գեռ հորիզոնէն՝ այսինքն եղերտքէն վեր ելած չէր ըլլար : Ամէն անգամ կէսօրւընէ ժամ մը ետքը կըսկաէր հորիզոնէն վեր ելլել : Ասիկա մենծ ու նշանաւոր գիսաւորներուն մէկն է \*) :

1652ին երեցաւ գիսաւոր մը՝ որուն մեծութիւնը լուսնոյ չափ էր : Իր պոչը պղտիկ էր, բայց ուրիշ գիսաւորներուն պոչէն տարրեր աս ունէր՝ որ իր ծայրը՝ կամ վերջը սրածայր էր : Հեվելիոս իր հեռագիտակովը գիտեց գտաւ ասոր միջակէտին տրամադիծը՝ երկիրէն 100000 մղոն հեռու եղած ժամանակը՝ 825 մղոն մեծութեամբ :

1680ին երեցաւ գիսաւոր մը՝ որ ինչւան հիմայ տեսնըւած գիսաւորներուն մէջը ամենէն մեծն է . իր պոչը ունէր 70, ըստ այլոց 90 աստիճան երկայնութեան, որ է ըսել՝ բոլոր երկինքին հինգ մասին մէկ մասէն աւելի տեղ տարածած էր : Իր գլուխը իշեն արևամերձութենէն առաջ արուսեակէն չորս հեղ աւելի մենծ էր : Վալուխը հորիզոնէն վեր ելլելէն հաղիւ վեց ժամ ետքը պոչը բոլորովին վեր կելլէր : Ու երբոր գիսաւորը իրիկւան արեւը մարը մտնալէն ժամ մը ետքը հորիզոնէն վար կիջնար՝ իր պոչին մէկ մասը բոլոր

\*) Ատեփանոս Ո.օշքա՝ Եհհայի անուանեալ՝ հայաղղի վարդապետը Եհհաստանին Ատանիզութեանը քաղաքը՝ իր ձեռադիր Ժամանակադրութեանը մէջը այսպէս կըդրէ . “Յամն 1618. Ո.Ա.Հ. գիսաւոր աստղ՝ ի ոկիզըն նոյեմբերի յարեւմուտս երեւցաւ, շատ պայծառագոյն քան զլրումն լուսնի, որ զսարսափելի տուտն ունէր : Ի կոստանդնուպոլիս միւս աստղ նման դաշոյի երեւցաւ,, : Ետքը ան ժամանակաց աւելսրդապաշտական կարծեացը համաձայն կըդրէ . “Գուշակը եղեն երկոքեանն մեծի արեան հեղմաննն, որ յիւրոպէ յետոյ եղեն,, :

զիշերը նոյն հորիզոնէն վեր կըտեսնըւէր՝ կըցուլար: Օարմանալի բան մըն ալ կըդրէ՝ Ա, Եվդոն աս գիսաւորին ասանկ երկայն պոչին համար, այսինքն թէ միայն երկու օրւան մէջը գոյացաւ ու դուրս ելաւ: “Աս բանս յայտնի ապացոյց է, կըսէ Հէրշլ<sup>\*</sup>), որ աս պոչը արտաքոյ կարդի մեծ զօրութիւնի մը ազդեցութենէն ու գիսաւորին վրայ ներգործելէն ասանկ շուտով ու այնպիսի մեծութեամբ դուրս ելաւ: և աս զօրութեան սկիզբը՝ կամ աղբիւրը արեգակէն էր, ինչպէս որ պոչին դիրքը՝ կամ շտկութիւնը կըցուցընէր,: Խնչան հիմայտեսնըւած ու դիտւած գիսաւորներուն մէջը ասիկա արեգական ամենէն աւելի մօտիկցաւ: ինչու որ իր արեամերձութեանը ժամանակը արեգակէն միայն 28600 մղոն հեռու էր: բայց իր հեռակէտն ալ կամ իր ետքի հեռաւորութիւնը արեգակէն չափէ դուրս մեծ է: այսինքն 8533 միլիոն մղոն: Ա, Եվդոն (իրեն կարծիքին համաձայն) հաշուեց ու ցըցուց՝ որ աս գիսաւորը արեգակէն իրը քսանըրութը հաղար հեղ աւելի տաքութիւն կառնու՝ քան թէ մեր հողագունտը, ուստի և արեգակին մօտ եղած ատենը երկու հազար հեղ աւելի տաքցած է քան թէ կրակ կտրած՝ կամ շիկացած երկաթի կտոր մը: ինչպէս վերը (Պ. Վ. Ճանօվուս-Էլեան Թէջը՝) գրեցինք: Աս գիսաւորը մասնաւոր անունով կըսէի՝ ԱՌԵԴ ԳԼՈՒ-ՄԻ: Առմինիկ, Վասսինի կըդնէր՝ թէ աս գիսաւորը 1577ին երեցած գիսաւորին հետ նոյն է: բայց ինչպէս կար. Լիդրով<sup>\*\*</sup>) կըցուցընէ՝ աս կարծիքը ծուռ հաշիւի վրայ հաստատած էր<sup>\*\*\*</sup>):

<sup>\*</sup>) Ա-սսամ Վաստեղաբէր. Պ. Վ. Ժ. Համ. 487:

<sup>\*\*</sup>) Լիւսու վասն բիստա. Հալեյ, Եր. 51:

<sup>\*\*\*</sup>) Ա երբ յիշւած Ատեփ. Ա-օչքա վարդապետը կըդրէ նոյն դիրքին մէջը. “Յամն 1680. Ա-ՌԵԴ”.

1689ին երեցող գիսաւորին պոչը ունէր 68  
աստիճան երկայնութիւն, որ և՝ ինչպէս ան ատեն-  
ան տեսնողները կըդրեն՝ թուրի մը պէս ծռած էր:

1695ին երեցաւ գիսաւոր մը, որուն պոչին եր-  
կայնութիւնը 40 աստիճան տեղ կըտարածէր երկ-  
նից վրայ:

1744ին երեցած գիսաւորին լոյսը՝ ինչպէս  
Շեզու աստեղաբաշխը կըսէ՝ շնիկ աստղին լոյ-  
սէն աւելի պայծառ էր. քիչ մը ժամանակ ետքը  
գրէթէ արուսեակին պէս լուսաւոր էր, անանկ որ  
շուրջ եղած տեղերը կրնար առանց հեռադիտակի  
կէսօրւլնէ ժամ մը ետքը յայտնի տեսնըւիլ: Իր  
միջակէտը՝ կամ թանձր մասը լուսինէն տասնըորս  
հեղ աւելի մենծ էր: Իր պոչին երկայնութիւնը իրը  
եօթը միլիոն մղոն էր: Առ պոչը վեց կտոր՝ կամ մաս  
բաժնըւած էր՝ որոնց ամէն մէկը չորս աստիճան  
լայն ու 39 ինչւան 40 աստիճան երկայն էր: Ու-  
մանք աս վեց մասերը իրրեւ զատ զատ պոչեր սե-  
պելով կըսեն՝ թէ աս գիսաւորը վեց պոչ ունէր,  
որոնք և հողմահարի նման տարածեալ՝ կամ բաց-  
ւած էին: Հայնսիոս աստեղաբաշխը աս գիսաւորին  
մասնաւոր հանգամանացը ու պոչին ձեխն վրայ գրեց  
ու անիկա նկարեց. ուսկից կերենայ նախ՝ թէ անի-  
կա պինտ աղւոր ու մենծ գիսաւորներուն մէկն է.  
Երկրորդ՝ թէ իր պոչին ձեխն ու երեւելի ըլլալուն

գիսաւոր աստղ յոյժ մեծ և սքանչելի ընդ բա-  
զում ամիսս երեւեցաւ, (զոր ես Ա. ինքն տեսի):  
Գուշակ ահազին պատերազմաց, որք զկնի հե-  
տեւեցան,,,: — Առ 1618ին ու 1680ին երեցող  
մեծ գիսաւորաց պէսպէս պատահարներու գու-  
շակող ըլլալնուն վրայ ան ատեննան հեղինակնե-  
րուն հանձարած ու գրած խօսքերը կրնան գիր-  
քեր լեցունել. բայց ես անօգուտ կըսեպեմ ա-  
նոնցմէ մէկ քանին ալ յիշելու հոս:

կողմանէ Հալեյի գիսաւորին հետ՝ ինչպէս որ աս հեղու 1835ին երեցաւ՝ շատ նմանութիւն ունի: Հայնսիոսին տրւած ծանօթութիւններէն կիմանանք՝ որ աս (1744ին) գիսաւորէն բարակ լցու մը դուրս կելէր և կերկրննար կրտարածէր իր միջակէտին ան կէս մասին վրայ՝ որ արեգական դին էր, ու ետքը երկու մաս բաժնըւելով դարձաւ ան դիէն ու ծռեցաւ դէպ ’ի արեգական ներհակ դին ու գիսաւորին պոչին հետ միացաւ ու տարածեցաւ: Ասոր վրայ տե՛ս նաև վարը Հալեյի գիսաւորին ետքի երենալուն վրայ խօսած տեղերնիս:

1769ին երեցած գիսաւորին պոչը 97 աստիճան՝ կամ ըստ Հէրշըլի՝ \*) տասնըվեց միլիոն ֆրանսըղի մղոն երկայնութիւն ունէր. որուն վրայ ալ մէկ քանի մասնաւոր գիտելիքներ գտան աստեղաբաշխերը, որ աւելի իրենց ծանօթութեանը համար հարկաւոր է:

1770ին երեցող գիսաւորը ուրիշ ամէն երեղող գիսաւորներէն աւելի մօտեցաւ երկրի. իր հեռաւորութիւնը երկիրէն միայն 602000 մղոն էր. ուստի միայն վեց հեղ աւելի հեռու էր անկից քան թէ լուսինը:

1807ին երեցած գիսաւորը նոր ատենները տեսնըւած մենծ գիսաւորներուն մէկն է, զոր մէկ տարիի չափ գիտեցին աստեղաբաշխները: Իր պոչին երկայնութիւնը մէկ ու կէս միլիոն մղոնէն աւելի էր, ու երկու մաս բաժնած էր, որոնց մէկը դէպ ’ի հարաւ ծռած էր, իսկ մէկալը շիտակ կերթար: Ի՞այց իր լուսաւոր շրջանակին բարձրութիւնը՝ կամ միջակէտէն ինչւան իր ծայրը ունեցած լայնութիւնը միայն 20000 մղոն էր: Աս գիսաւորին շրջանին ժամանակը 1713 ու կէս տարի կըսեպւի:

\*) Ուսումնական Աստղագիտութեան Պատութեան համար 487:

Ասոնցմէ՝ ի զատ երեցան մէկ քանի գիսաւորներ, որոնց վրայ հարկ չեմ սեպեր գրելու. միայն 1811ին գիսաւորին ու մեր օրերը երեցող քանի մը գիսաւորներուն վրայ կուղեմ համառօտիւ խօսիլ \*):

1811ին գիսաւորը ետքի ատենները երեցող պինտ մենծ գիսաւորներուն մէկն է: Ասիկա յամի 1811ին մարտի 25ին առջի հեղ տեսաւ Գյոժէրկ աստեղաբաշխը հարաւային Գրանսայի Ա իվիէր քաղաքը: Աս ատեն դեռ արեգակէն ու երկիրէն շատ հեռու էր ու երկինքին հարաւային դին ըլլալով՝ հիւսիսային երկիրներու վրայէն դժուարաւ կրտեսնըւէր: Ո՞յսիսի 20ին շատ յառաջ եկաւ դէպ 'ի հիւսիսային կողմերը ու երկրի ծիրին՝ կամ ճամբուն մօտիկցաւ. բայց այնչափ ժամանակւան մէջը երկիրը իր ճամբուն վրայ 60 աստիճան տեղ յառաջացած ու գիսաւորէն հեռացած էր: Ուստի աստեղագէտները միայն ինչւան յունիսի երկուքը դիտեցին անիկա ու անոր ընթացքը: Կոյն օրը իրիկւան արեգակին ճառագայթներուն ետևը գնաց ու անտես եղաւ. բայց օգոստոսի սկիզբները տկար լուսով երեցաւ ու աստեղաբաշխերը նորէն սկսան հեռադիտակով զննել անիկա:

Կոյն օգոստոս ամսոյն կէսէն ետքն ալ կերենար գիսաւորը առանց միջակէտի՝ իրը խտացած մշուշ մը: Աս ամսուն 23էն ետքը սկսաւ դէպ 'ի հողագունտը գալ մօտենալ ու բոլոր Արոպա տեսնըւիլ:

Աեպտեմբերի 10ին, որ իրեն արեամերձութեանը ժամանակին ու տեղւոյն մօտ էր, ունէր գի-

\* ) Հալէյի՝ Կնքէի ու Պիէլայի գիսաւորներուն վրայ՝ որոնք ետքի տարիներս երեցան՝ զատ դլխու մէջ ու երկրորդ մասին մէջը երկայն պիտի խօսինք:

սաւորը հոս՝ Տախտակ ին . Չեւ 1. նշանակած ձեր, ուր իր տասը աստիճանի չափ մեծութեամբ պոչը երկու եւ . զ ճիւղ բաժնըւած էր, որ բ. գ. դ մութ միջոցով իրարմէ զատւած էին : Աս միջին միջոցը՝ կամ մասը շերտի մը պէս դիսաւորին ա . ա գլուխը շրջապատած էր . անանեկ որ՝ դիսաւորին լուսեղին շրջանակը անոր գլխուն հետ միացած չէր՝ հապաւանկից զատւած էր : Աս օրս ալ՝ որ դիսաւորը հեծ տրջ ըսւած աստեղատան \*) ետևի ոտքին

\*) Երկնից ընդարձակութեանը վրայ՝ ինչպէս աղւոր ու պայծառ գիշերները՝ մանաւանդ ձմեռը՝ կրտեսնենք, կերենան անթիւ անհամար աստղեր : Աս աստղերը տեղ տեղ մէկզմէկու մօտ՝ կամ մէկտեղ ժողված՝ զանազան ձեւրով կամ կարգերով խումբեր կրկազմեն : Աստեղագէտները հին ատեններէն 'ի վեր զանազան աստեղաց վրայ աւելի որոշ ծանօթութիւններ տալու համար՝ աս մէկտեղ՝ կամ մէկ մասնաւոր շարքով երեցող ու ուրիշներէն զատւած աստղերու խումբերը աստեղատան՝ կամ համաստեղունիւն անուանեցին, ու ամէն մէկ աստեղատունին՝ իրեն ձեւին՝ կամ ուրիշ յարմարութեանը նայելով՝ զատ զատ անուններ տրւին, ի՞ո՞ր արջ, մեծ արջ, վեշպ, ծառ, իտրապ, օյակալ, բաժակ, և այլն, որոնց ամէն մէկուն վրայ Երկնագունտի տեսութեանը մէջ մասնաւոր ծանօթութիւններ կրնան զանել ուսումնասէրները : Աս աստեղատուններուն մէջը մասնաւորապէս ծանօթեն՝ ու կերեւայ՝ թէ շատ հին ատեններէն իրենց մասնաւոր անունները առին՝ տասւերկու հատը, որոնք և մեր զսդիակոսին՝ կամ կենդանակամարին և կամ կենդանաբերին տասւերկու կենդանակերպները՝ կամ աստեղատունները կըսւին, որ են՝ Խույ, Յուլ, Երեսուր, և այլն, որոնց վրայ մեր ազդին մէջը ըլլոյ ուրիշ գրքերէն (ինչպէս՝ Հաստրոկոմու . Աշխարհունիք : Ի՞նչն . Տեսունիւն Երիտանույ, և այլն, )

երկու պղտիկ աստղերուն մէջ տեղն էր, յատուկ՝  
կամ խիտ լուսով լուսաւորած միջակէտ չունէր:

զանազան ծանօթութիւններ կըդանեն կարդա-  
ցողները:

**Հ**իները աս տասւերկու աստեղատուննե-  
րէն՝ ի զատ ունեին նաև ուրիշ 36 աստեղատուն,  
ուստի մէկանց 48 հատ: Ասոնցմէ 21 հատը կե-  
րենայ երկնից հիւսիսային կիսագունտին վրայ, իսկ  
15 հատը հարաւային կիսագունտին վրայ: Իսյց  
նոր աստեղաբաշխները չե թէ միայն հիւսիսային  
կիսագունտին վրայ ուրիշ շատ աստեղատուններ  
գտան՝ կամ որոշեցին, հապա իրենց ճամբորդու-  
թիւններուն ժամանակը հարաւային կիսագուն-  
տին վրայ ալ ուրիշ շատ աստեղատուններ որո-  
շեցին: Երկրի հիւսիսային կիսագունտին բնակիչ-  
ները՝ այսինքն աստեղաբաշխները՝ երկնից նոյն կի-  
սագունտին հիւսիսային բնեռուէն կրսկան աստե-  
ղատունները համրել. ինչու որ հոն աեղերը ըլլող  
աստղերը բոլոր տարին գիշերները կրտեմնրւին:  
Հոս առաջին աստեղատունը՝ կամ համաստեղու-  
թիւնն է ինչը արջ. որուն մենած աստղերուն մէկը  
կրսեպւի բնեռույն աստղ: Ասիկա բուն բնեռուէն 1  
աստիճան ու 49 վայրկեան հեռուէ. բայց յատուկ  
բնեռուն վրայ մեզի տեսանելի աստղ չըլլալուն՝  
աստեղագետները ասիկա որոշած են իբր բնե-  
ռույն աստղ հիւսիսային կիսագունտին համար:

**Ա**ս հաստատուն՝ կամ անշարժ աստղերուն  
բաժանումը զանազան խումբեր՝ որ և կրսւին աս-  
տեղատունն, ու առ խումբերը՝ կամ աստեղատուն-  
ները զանազան կենդանիներու՝ մարդկան ու  
բնութեան մէջը ըլլող ուրիշ բաներու անուննե-  
րով անուանելը, որոնց հետ շատ հեղ ոչինչ  
կամ շատ քիչ նմանութիւն ունին, անյարմար ու  
տղայական պատճառներէն սկսւած բան է. կրսէ  
իմսատուն աստեղագետը Հերշը (Ուսումն Ա-  
ռելլէիդ. Գ.Լ. Դ. Համ. 252). բայց մինչուկ հիմնյ  
աստեղաբաշխներուն մէջը ընդունելի են, ու

Անպտեմբերին 12ին արեգական պինտ մօտ  
եղած օրը՝ այսինքն իր արևամերձութեան ժամա-

իրենց՝ ինչպէս նաև ծովու վրայ ճամբորդու-  
թիւն ընողներուն ալ մենծ օգնութիւն է մէկ  
ասաղը մէկալէն դիւրաւ զատելու ու անոր վրայ  
իր մասնաւոր անունովը որոշակի խօսելու:

Առ աստեղատուններուն ամէն աստղերը  
միօրինակ ու միաշափ մեծութիւն ու պայծա-  
ռութիւն չունին, հապա ոմանք մենծ ու ոմանք  
պղտիկ են: Ուստի աստեղաբաշխերը զանազան  
կարծեր բաժնած են անոնք. այսինքն պարզ աշ-  
քով տեսնրւողները ինչւան եօնը կարծ: Իրդ՝ ա-  
ռաջին կարծեր ինչւան պատճեց կարծ: Արդ՝ ա-  
ռաջին կարծեր աստղ կրուին անոնք որ իրիկւան՝  
դեռ երկինքը այնշափ մութ չեղած ժամանակը՝  
բայց առանց լուսընկայի՛ կրսկին տեսնրւիլ՝ երբ-  
որ արեգակը հօրիզոնէն՝ կամ եղերաքէն 12  
աստիճան վար ինջած է: Առ առջի կարդի աստ-  
ղերուն թիւը 18 է: Երբերդ կարծերը կրս-  
կիսին տեսնրւիլ՝ երբոր արեգակը եղերաքէն 13  
աստիճան վար ինջած է ու լուսին չիկայ: Ասոնք  
68 հատ են: Այսպէս արեգակին ամէն մէկ աս-  
տիճան եղերաքէն վար ինջնալուն՝ նոր կարդ մը  
աստեղաց կրսկի երենալ: Երբերդ կարծեր աստ-  
ղերուն թիւը 200ի չափ կայ. ասանկով քանի որ  
կարդերը առաջ կերթան՝ կամ պղտիկ աստղե-  
րու կարդ կուգայ՝ այնշափ ալ ամէն մէկ կարդին  
մէջը ըլլող աստղերուն թիւը կաւելնայ. ուստի  
երստ Հերշըլի մինչեւ հիմայ աս եօթը կարդին  
մէջը համրած են աստեղաբաշխերը 15 ինչւան  
20 հազար աստղեր: Առ բաժանումը աստեղաց  
զանազան կարդերու վրայ՝ ըստ վարպետ աստե-  
ղագիտաց՝ հաստատուն կանոնով որոշած բան չէ,  
հապա՝ ինչպէս Հերշըլ (Քըր յէլլու Հէրին  
մէջը, Գ.Լ. Ժ.Ա. Հայ. 583.) կրոէ կամաւոր ու  
անհաստատ է:

նակն էր . ինչու որ աս օրս անկից միայն 21 միլիոն  
մղոն հեռու էր, իսկ երկիրէն 33 միլիոն մղոն : Այն  
ամսոյն 15ին երկիրին պինտ մօտ եղած օրն էր, ո-  
րովհետեւ անկից միայն 25 միլիոն մղոն հեռաւո-  
րութիւն ունէր : Ասկից ետեւ ալ օրէ օր աւելի կը-  
պայծառանար ու պարզ աչքով ալ կըտեսնը էր :

Աս սեպտեմբեր ամիսէն սկսելով ու հոկտեմ-  
բեր ամիսին մէջն ալ մեր հորիզոնէն վար չէր իջ-  
նար, ուստի մեզի համար բոլոր գիշերը տեսանելի  
էր : Այն հոկտեմբերին մէջը իր լուսին պինտ մենծ  
պայծառութեանը ժամանակն էր ու իր աղւոր տե-  
սիլքովը միլիոնաւոր մարդիկ գիշերները՝ արեգա-  
կին ծագելէն առաջ կըզմայլեցընէր :

Աս ամսոյն 7էն սկսելով իր պոչին պայծա-  
ռութիւնը ու երկայնութիւնը շատ աւելցաւ ինչւան  
'ի նոյն ամսոյն 15ը, որ իր պինտ լուսաւոր ու պայ-  
ծառ եղած օրն էր, պոչին երկայնութիւնը 15 մի-  
լիոն մղոն (ըստ Հէրշըլի \*) 36 միլիոն ֆրանսըզի  
մղոն) էր, իսկ լայնութիւնը՝ կտոր տրամագիծը բուն  
գիսաւորին գլխուն մօտը 200000 մղոն՝ ու գէպ 'ի  
իր ծայրը 1200000 մղոն էր : Ասոր նման աղւոր՝  
պայծառ ու մենծ պոչով գիսաւոր շատոնցւընէ չէր  
տեսնըւած, որուն պատկերը՝ ինչպէս որ հոկտեմ-  
բերի մէջ պարզ աչօք կերևնար՝ կըդտնես Տախտ :  
Ա. Զեւ 2:

Հոկտեմբերի 16էն սկսաւ գիսաւորը մեծ շու-  
տութեամբ հեռանալ երկիրէն ու լոյսն ալ տկա-  
րանալ . ու դեկտեմբերի մէջը դրէթէ ան ձեռվ կե-  
րևնար՝ ինչպէս որ սեպտեմբերի սկիզբները ու իրեն  
արեամերձութեանը ատենը երեցեր էր : Անկից ետ-  
քը օրէ օր արեգակին ճառագայթներէն ծածկըւ-  
լով քիչ մը ատեն անտեսանելի եղաւ :

Երկրորդ տարին՝ այսինքն՝ 1812ին յունվարի մէջ հեռաղիտակով կըտեսնըւէր։ Աս ամիսին մէջը սկսաւ քալելու դէպ 'ի հարաւ։ բայց որովհետեւ երկիրն ալ իր ընթացքին պատճառովը անոր կըմօտիկնար՝ անոր համար կէս տարիէն ետև յուլիսի ետքերը ու օգոստոսի սկիզբները քանի մը հեղեցաւ։ բայց քիչ մը ատեն, ու անկից ետքը երկիրէն շատ հեռանալով։ բոլորովին անտեսանելի եղաւ։

Աս գիսաւորին միջակէտը պղտիկ ու կարմրագոյն էր ու շատ մենծ պայծառութիւն ունէր։ իր բոլորտիքը՝ կամ շոգիէ լուսաւոր պարունակը կանաչագոյն կապուտակ էր ու դէպ 'ի մէջ տեղը՝ այսինքն միջակէտը կարմիրի կրղարնէր։ իսկ պոչք գեղնագոյն էր։

Աս պոչք գիսաւորին գլխոյն լուսաւոր մասին կպած չէր՝ հապա միջակէտէն հեռու լայն շերտի՝ կամ գիծի պէս անոր վրայ փաթթըւած էր առանց անոր կպչելու։ Միջակէտին ու աս շերտին մէջը մնացած տեղը անանկ մութ էր՝ որ Հէրշըլ աստեղարշնը անոր մէջէն պղտիկ աստղեր տեսաւ։ Աս մութ միջոցին՝ կամ տեղին մեծութիւնը՝ նոյն տարի (1811ին) հոկտեմբերի 6ին՝ ինչպէս չափեց գտաւ նոյն աստեղարշնը՝ 50000 մղոն էր, իսկ միջակէտը՝ մութ միջոցը ու լուսեղէն շրջանակն ալ մէկտեղ առնելով՝ որ է ըսել՝ բոլոր գիսաւորին գլխուն տրամագիծը՝ ինչպէս վերը (Գ.Լ. Գ. Ե. 37) ըսինք՝ 140000 մղոն էր։

Իրեն պինտ մենծ հեռաւորութիւնը արեգակէն 8800 միլիոն մղոն կըսեպէի, իսկ երբոր իր մերձակէտը կըհասնի՝ կամ արևամերձութեանը ժամանակը՝ միայն երկրագունտին արեգակէն ունեցած խիստ մեծ հեռաւորութեանը չափ է իր հեռաւորութիւնը անկից, սյսինքն 21 միլիոն մղոնէն քիչ մը աւելի։

Բատ ուղիղ հաշումի աստեղագիտաց իր բոլոր շրջանին ժամանակը 3065 տարի է : Ի սկզբան անդ մէկ քանի նշաններու նայելով աստեղաբաշխերը կարծեցին՝ որ ասիկա 1301ին Չինմաչին երեցող դիսաւորին հետ նոյն է, ուստի և իր շրջանը 510 տարւան մէջ կընէ ու յամի 2321ին դարձեալ պիտի երենայ, բայց ետքէն աւելի ճիշդ հաշուելով գտան իրեն շրջանին ստոյդ ժամանակը՝ ինչպէս ըսինք՝ 3065 տարի : Բատ այսամ և չափեցին գտան իրեն ճամբուն երկայնութեանը՝ կամ մեծ առանցքին կէսը (որ է՝ Տախտակ Ա. Չեւ 2. Ա՝ կամ Դ. — Լ գիծը) 4405870000 մղոն, իսկ լայնութեանը՝ կամ Դ. — Լ գիծը) 4359220000 մղոն, որով և յայտնի է որ աս ճամբուն երկայնութիւնը իր լայնութիւնէն դրէթէ տասը հեղ աւելի մենծ է :

Եղին տարին (1811ին) երեցաւ ուրիշ գիսաւոր մը, որուն ձեւը ու պղտիկութիւնը առջի մեծ դիսաւորին բոլորովին դէմն էր . ոչ պոչ ունէր ու ոչ միջակէտ, և միայն աստեղաբաշխական զօրաւոր դիտակով կրտեսնըւէր :

1819ին երեցան չորս դիսաւոր, որոնց մէկը Խնքէի դիսաւորն էր. երկրորդը արեգական շատ մօտեցաւ, իսկ երրորդը յունիսի 12էն ինչւան յուլիսի 19 տեսանելի էր. յունիսի 26ին արեգակէն միայն 14 միլիոն մղոն հեռու էր. որ ըսել է՝ թէ երկրագունտէն աւելի մօտեցաւ անոր : Ասիկա շատ մենծ ու նշանաւոր դիսաւոր մը չէր, բայց ետքի ժամանակներս պարզ աչքով աղէկ տեսնըւողներուն մէկը եղաւ. որուն պատկերը կրտեսնես Տախտակ Բ. Չեւ 3. որ պարզ աչքով տեսնըւած չափովը ու մեծութեամբը չէ, հապա շատ մենծցունող հեռադիտակով տեսնըւածին համաձայն նկարւած է :

Աս տարւան չորրորդ դիսաւորը՝ Վլաւղէնի դիսաւորն էր, որուն վրայ վարը պիտոր խօսինք :

1823ին ու 1824ին ալ երեցան պայծառ լուսով գիսաւորներ : 1824ին երեցածը ուներ երկու պոչ, ինչպէս վերը գրեցինք, որոնց մէկը արեգակին դարձած էր, իսկ մէկալը անոր ներհակ կողմն էր : Երկու պոչն ալ գրէթէ մի և նոյն պայծառութիւնը ունեին, բայց արեգական դին ըլլողը աւելի երկայն ու աւելի նեղ էր քան թէ մէկալը : Առ կտորիս վրայ մէկ քանի աստեղաբաշխական գիտելիքներ կան, որոնք աստեղաբաշխից ու ընդհանուր աստեղագիտութեան կըթողում :

1825ին երեցան չորս գիսաւոր, որոնց մէկն էր Ենքէի գիսաւորը : Իսկ երրորդը՝ որ պարզ աչքով ալ տեսանք՝ ուներ բարակ ու երկայն հաւկըթածեւ պոչ մը, ինչպէս որ Տախտակ ։ Ձեւ 4. կըտեսնըւի, որ պարզ աչքով երեցածին պէս նկարւած չէ՝ հապա շատ մենծցընող հեռադիտակով տեսնըւածին համաձայն \*):

1826ին երեցան հինգ գիսաւոր, բայց պղտիկ էին . 1827ին երեցան իրեք պղտիկ գիսաւոր . իսկ 1830ին երկու պղտիկ գիսաւոր :

1835ին՝ Հալլէյի գիսաւորին երեցած տարին՝ բաժան աստեղատան քովը տեսնըւեցաւ զօրաւոր

\*) Առ տարիները և գիպտոսի (Մալթա) կողմերը կրպտուեմ անուանի ճամփորդը Քիւբբէլ, որ 1825ին հոկտեմբերի 8ին կըզրէ Գահիբոսէն, որ է հոնտեղաց մայրաքաղաքը, այսպէս . “Եղիպտացիները կըկարծեն՝ որ հիմնյ երեցող գիսաւորը պատճառէ ան մենծ գետնաշարժին՝ որն որ հոս օգոստոսի 21ին զգացինք, ու անկից ՚ի զատ նաև շատ վնասակար ազդեցութիւն ունի ծիերուն ու էշերուն վրայ, որոնք հոս հիմնյ շատ կըմեռնին : Բայց բուն սայսդը ան է՝ որ աս կենդանիները կերակրոյ պակառութենէ կըմեռնին, որովհետեւ աս տարի Նեղոս գետին առատանալը քիչ ըլլալուն՝ խոտը ու արմատիրը քիչ են,,:

Հեռադիտակով պղտիկ գիսաւոր մը լուսաւոր մշուշի նման առանց պոչի, որուն արևամերձութեան օրն էր մարտի 10ին։ Ա եննայի աստեղաբաշխական գիտանոցին տեսնըւեցաւ աս գիսաւորը ապրիլի 27ին բոլորակ մշուշի նման առանց ճառագայթի՝ բայց պայծառ։

1839ին յուլիսի 14ին Հռոմայու աստեղաբաշխական գիտարանէն Վեշտ աստեղատան աստերուն մէջը տեսնըւեցաւ պղտիկ գիսաւոր մը։

Կոյն տարի գեկտեմբերի 3ին առջի հեղ աեւսաւ կալէ աստեղաբաշխը Պերլին քաղաքը գիսաւոր մը, որ նոյն ամսոյն 9ին սրատես աչօք առանց հեռադիտակի ալ կրտեսնըւէր։ Իր պոչը՝ հեռադիտակով նայելով՝ կէս աստիճան երկայնութիւն ունէր։ Դեկտեմբերի 28ին թէպէտ և լուսնկային լսութ քիչ մը կրլուսաւորէր՝ բայց գիսաւորը պարզ աչքով՝ ալ տեսնըւեցաւ արշալուսէն առաջ իբր չորրորդ՝ կամ հինգերորդ կարգի աստղ մը, բայց պոչը պարզ աչաց չէր տեսնըւէր։

Վասր երկրի պինտ մօտ եղած ժամանակը նոյն ամսոյն 8էն ինչւան 'ի 12ն էր, և որովհետեւ աս երկրամերձութեան ատենը երկիրէն 15 միլիոն մղոն հեռու էր ու անանկ ալ պարզ աչօք կրտեսնըւէր, անոր համար պէտք չէ ասիկա պղտիկ գիսաւորաց կարդը դնել։ Դեկտեմբերի ետքնըր երկիրին ու արեգական մէջ տեղն էր, այսինքն՝ երկուքէն ալ հաւասար հեռաւորութիւն ունէր։ Վարեամերձութեանը օրն էր 1840ին յունվարի 3ին։ Վա ամսոյն 16ին իր պոչին երկայնութիւնը 500000 մլոնէն աւելի կերեւար։

Վա գիսաւորը յիշատակելու արժանի պարագայ մը ունի՝ որ իր ընթացքին՝ կամ ճամբուն անկէտը՝ կամ տեղը, ուր ինքը երկրի ճամբուն վրայօքը հարաւէն հիւսիս կանցնի՝ աս ճամբէն միայն մէկ միլիոն մղոն հեռու է։ Ուստի թէ որ հանդիպած

ըլլար՝ որ չէ թէ 1839ին դեկտեմբերի մէկին՝ հապա 48 օր ետքը՝ այսինքն 1840ին յունվարի 18ին առ յիշւած կէտին վրայ հասած ըլլար՝ երկիրին ու արեգական մէջը յարմար դիրք ունենալով՝ անպատմելի վայելութեամբ աղւոր տեսարան մը ցըցուցած կըլլար մեր աչացը, ու ետևէն եկած գիշերներն ալ իր պոչին երկայնութիւնը՝ մեծութիւնը ու պայծառութիւնը աւելի կըլլար՝ քան թէ 1811ին երեցած մենծ գիսաւորինը:

1840ին յունվարի 25ին դտաւ նոյն կալէ աստեղաբաշխը ուրիշ գիսաւոր մըն ալ Անշառ աստեղատան մէկ աստղին քովը, որուն լցու տկար էր ու ինքն ալ պղտիկ կերենար, ասոր պատճառը աւելի արտաքին պարագաները՝ մանաւանդ մթնոլորտին շողիներն էին՝ քան թէ բուն գիսաւորին պըզտիկութիւնը։ Երենալուն առջի օրերէն սկսելով իր ընթացքը շատ շուտ էր. մէկ ժամի մէջ 45000 մղոն տեղ կըքալէր։

Կոյն տարի մարտի 7ին տեսաւ նոյն աստեղաբաշխը երկրորդ գիսաւոր մը կարտու աստեղատան քովը, որուն պոչն ալ յայտնի կերենար, որ և ունէր երկու աստիճան երկայնութիւն։ Վաղիլի սկիզբը արեգակէն միայն 15 միլիոն մղոն հեռու էր, որ է իր արեւամերձութեանը չափը։ Վրեւամերձութեանը օրն էր ապրիլի 2ին։ Գտնըւած օրը երկրագունատէն 29 միլիոն մղոն հեռու էր, իսկ ապրիլի կէսին 36 միլիոն մղոն։ Մարտի վերջերը հեռագիտակով նայելով կըտեսնըւէր գիսաւորին պայծառ պոչը ու միջակէտը, բայց պարզ աչքով բան մը չէր տեսնըւէր։ Պոչին երկայնութիւնը 5 աստիճան էր։ Վաղիլի սկիզբները աներեսոյթ եղաւ ու անկից ետև չիտեսնըւեցաւ։

Թէ որ աս գիսաւորը եօթը ամսով առաջ, այսինքն 1839ին օգոստոսի մէջ ան տեղը ըլլար ուր որ 1840ին մարտի սկիզբը տեսնըւեցաւ՝ ան ա-

տենը իր յարմար կեցուածքին պատճառով շատ պայծառ ու աղւոր տեսիլք պիտոր ունենար: Ասանկ պիտի ըլլար՝ թէ որ իր երևնալէն հինգ ամիս ետքը նոյն տեղը երեցած ըլլար. ինչու որ յուլիս ամսոյն մէջէն սկսելով իր ըշար ու պայծառութիւնը պիտոր աւելնար ու շատ գիշերներ բոլոր հիւսիսային կիսագունտը պիտոր լուսաւորէր. մինչուկ ետքը ետքը միայն իրեք միլիոն մղոն հեռու ըլլալով երկրագունտէն՝ իր բոլոր պայծառութիւնը ու աղւորութիւնը մեր աշացը առջին պիտի ցուցը նէր. բայց անկից ետքը շուտ մը պիտի անցնէր հարաւային կիսագունտին վրայ՝ ան կողմը լուսազարդելու համար:

Կալէ աստեղաբաշխը աս դիսաւորին ճամբուն՝ կամ շրջանին հանգամանքը գիսաւորաց ցուցակին մէջը ըլլող ուրիշ գիսաւորներուն շրջանին հետ բաղդատելով գտաւ՝ որ 1097ին երեցած գիսաւորին շրջանը, որն որ Պուրքհարդ աստեղաբաշխը Շիներուն գրած պակասաւոր ծանօթութեանցը օդնութեամբը հաշւած էր, նոր երեցած գիսաւորին ճամբուն հետ շատ նմանութիւն ունէր: Աւելի ևս քննելով նոյն ցուցակը գտաւ կալէ՝ որ յամի 1468ին աշնան մէջը երեցած գիսաւորը, որուն վրայ Շենկրէ ալ գրած էր, անանկ հանգամանքներ ունէր՝ որ աս 1840ին տեսնըւածին շատ նման էին: Խրենց արեամերձութեանը տեղերը իրարու շատ համաձայն էր: Ո՞էկ բան մըն ալ կայ՝ որ 1097ին երեցող գիսաւորին վրայ երկու պոչ տեսնըւեցաւ. նաև նոր գիսաւորն ալ մարտի 11ին իր մեծ պոչին երկու դին երկու պղտիկ պոչ ունէր: Արդ՝ 1097ին ու 1468ին մէջը 371 տարի կայ, ասանկ ալ 1468ին ու 1840ին մէջը 372 տարի կայ, ուստի կրնայ ըստիլ՝ որ աս տարիները երեցող գիսաւորները մէկ գիսաւորին զանազան հեղ վերադարձը՝ կամ ետ դառնալը՝ երենալն է: Վուցէ աս

տարիներէն՝ ի զատ ուրիշ հեղ ալ դարձած եկած է աս գիսաւորը արեգական մօտ. ուստի կրնանք յուսալ՝ որ աստեղաբաշխերը իր շրջանին ատենը երկայն քննութիւնով որոշակի պիտի իմանան<sup>\*</sup>):

Առ աէտք է գիտնալ՝ որ աս դարուս մէջը՝ այսինքն 1800էն ինչւան՝ ի 1840 պարզ աչքով ու դիտակով 54 մեծ ու պղտիկ գիսաւորներ տեսնըւցան:

## ԳԼՈՒԽ ՈՒԹԵՐՈՒԴ

Գլուխութեաց ապահովութեան մէջ եղանակացը ու երկնական առաջարկութեան մըայ:

**Ճ**իշեր՝ ի վերոյ մտածող մարդկան խորհուրդը ու խօսքն է՝ թէ գիսաւորները աշխարքիս վրայ եղած պատահարներու ու դժբաղդութիւններու, ինչպէս՝ պատերազմներու, թագաւորաց ու անուանի մարդկան մահուանը, և այլն, գուշակ՝ կամ իմացընող ու յառաջընթաց են: Ասանկ անհիմն մտածութիւններու վրայ երկայն գրելու հարկ չիկայ. ասկից առաջ յիշածներս հերիք են:

Իսյց սորված մարդիկներ ալ կըդտնըւին՝ որ իբրև ստոյդ բան մը կըսեպեն՝ թէ գիսաւորները մեր օգին՝ կամ երկրին բնական հանդամանացը վրայ զանազան ազդեցութիւններ ունին ու մեր եղանակները կըփոխիսն: Աս կարծիքն ալ միայն նախապաշարեալ մտաց ծնունդ կրնայ ըստիլ, ուստի և անստոյդ ու անհաւանելի է, որ բուն ճշմար-

<sup>\*</sup>) Ա արք զատ պիտի զրենք՝ թէ ինչ ճամբով կիմացւի նոր երեցող գիսաւորի մը ուրիշ հեղ աեսնըւած գիսաւորի հետ նոյն ըլլալը:

տութիւնը չիքննելէն յառաջ կուգայ, ինչպէս առ  
զլխուն մէջը պիտօր ցուցընենք: \*)

Հասարակօրէն կրսւի՝ թէ գիսաւորները եր-  
կրի վրայ տաքութիւնը կաւելցընեն: Աս խօսքին  
պարապ ըլլալը ցուցընելու համար դնենք հոստաս-  
նըթօթներորդ գարուն կէսէն ետքը մինչև 1786ը  
Եկող ան տարիներուն ցուցակը՝ որոնք յիշատակի  
արժանի են իրենց ամառւան ու ձմեռւան արտաքոյ  
կարգի եղանակացը պատճառովը, ինչպէս նաև ի-  
րենց մէջը գիսաւոր աստղներ երևնալուն համար:

\*) Աս կոորիս վրայ աղւոր խօսք մը կրսէ քաջ առ-  
տեղագէտը 1իդքով (ի Պիտուանուն ի վերայ  
ժեւական եւ 94.), որն որ արժանի կրսեպէմ  
հոս գրել: «Ն նախապաշարումը՝ որով կրսւի՝  
թէ գիսաւորները մեր օդին ու տարւոյն եղանա-  
կացը վրայ աղգեցութիւն ունին աւելի հաստա-  
տած է մարդկան միուքին մէջը, քան թէ ան  
կարծիքը՝ որով կրչամարւի՝ թէ առ երկնային  
մարմինները մարդկային կենաց վիճակին վրայ  
կազդեն: Անոր համար աւելի գժուար է ան նա-  
խապաշարման դէմ պատերազմիլը ու անիկա  
յրելը. բայց սակայն պէտք է հաստատ յուսալ որ  
յայտնի եղած գործքը պարապ ու անհիմն կար-  
ծիքներու վրայ միշտ յաղթող կրնայ ըլլալու: »Das Vorurtheil, denn mehr ist es nicht, daß die Kometen auf unsere Witterung und Jahreszeiten Einfluß haben, ist aber, wie möglich, noch fester gewurzelt, als das von der Einwirkung dieser Himmelskörper auf die Schicksale der Menschen. Es wird daher auch desto schwerer zu bekämpfen seyn. Indes darf doch wohl die Hoffnung nicht aufgegeben werden, daß offensbare Thatsachen über bloße, auf nichts gegründete Meinungen, am Ende den Sieg davon tragen werden«. S. J. Littrow, Direktor der Sternwarte in Wien: »Über Kometen«. S. 94.

Գիսաւորի  
տարի.

Տարիին եղանակը:

1632*	Աստիկ տաք ամառ :
1665	Աստիկ ցուրտ ձմեռ :
1680	Աստիկ ցուրտ ձմեռ :
1682*	Տաք ձմեռ :
1683	Ցուրտ ամառ :
1683	Աստիկ ցուրտ ձմեռ :
1684	Ցուրտ ամառ :
1689*	Տաք ձմեռ :
1695	Ցուրտ ամառ :
1699	Աստիկ ցուրտ ձմեռ :
1701*	Աստիկ տաք ամառ :
1702*	Աստիկ տաք ամառ :
1704*	Տաք ձմեռ :
1706	Աստիկ ցուրտ ձմեռ :
1718*	Աստիկ տաք ամառ :
1718	Աստիկ ցուրտ ձմեռ :
1723*	Աստիկ տաք ամառ :
1729	Աստիկ ցուրտ ձմեռ :
1737*	Աստիկ տաք ամառ :
1744	Աստիկ ցուրտ ձմեռ :
1748*	Աստիկ տաք ամառ :
1764*	Տաք ձմեռ :
1766	Աստիկ ցուրտ ձմեռ :
1769*	Տաք ձմեռ :
1771	Աստիկ ցուրտ ձմեռ :
1774*	Աստիկ տաք ամառ :
1781*	Աստիկ տաք ամառ :
1783*	Տաք ձմեռ :
1784	Աստիկ ցուրտ ձմեռ :
1785	Աստիկ ցուրտ ձմեռ :

Վ.ս ցուցակին մէջը 153 տարւան մէջը (որ է՝ 1632էն ինչւան 'ի 1785) կրդտնենք 15 տարի, (որոնք աստղով նշանակած են,) որոնց մէջը գիսաւորները մենծ տաքութիւն պատճառած են, ու (յայտնի է՝ որ պատահմամբ միայն) նոյն չափ ալ այսինքն 15 տարի՝ որոնց մէջը գիսաւորները մենծ ցրտութիւն պատճառած են։ Վրդ՝ աս տեսնելէն ետքը ի՞նչ ըսենք։ գիսաւորները մեր հողագունտին մօտիկցած ժամանակին ցրտութիւն կըպատճառեն՝ թէ տաքութիւն։ յայտնի է՝ որ ո՞չ ցրտութիւն և ո՞չ տաքութիւն։ զի իրենց մէկ անգամ երենալուն տարին աւելի տաք կրդտնենք, իսկ ուրիշ հեղ երենալուն՝ աւելի ցուրտ։ կամ պէտք է ըսել՝ որ գիսաւորաց ազգեցութիւնը մեր երկրին եղանակացը ու օդին վրայ՝ թէ որ ըլլալու ըլլայ՝ մեզի բոլորովին անզգալի է։

Ուրիշ եղանակ մ'ալ կրնայ բանեցւիլ զիսաւորաց մեր երկրին՝ կամ եղանակաց վրայ ունեցած ազգեցութիւնը քննելու համար։ Շատ քաղքըներ աստեղաբաշխական գիտանոցներու վրայ աստեղագէտները ջերմաչափ գործիքով \*) օրը

\*) Գէրմալսէ հոգեկուը գտնըւած է օդին տաքութեանը ու ցրտութեանը ստոյդ չափը՝ կամ աստիճանը որոշ իմանալու համար։ Վ.ս բանիս գիւտը ան հմտութենէ՝ կամ ուսմանէ ելած է, և կամ անոր վրայ հիմնած է՝ որ ջերմութիւնը՝ այսինքն տաքութիւնը ամէն մարմինները՝ մանաւանդ օդեղէն՝ կամ օդանիւթ ու լոյժ՝ կամ ջրային մարմինները՝ կրտարածէ՝ կրնդարձակէ ու կըծաւալէ։ Վրդ՝ սրպէս զի իմացւի՝ թէ օդը քանի աստիճան՝ կամ որչափ տաքութիւն իր մէջը առած է և ունի, կըշինւի աս գործիքը, որն որ զանազան կերպով կըշինւն բնաբանները, բայց հասարակը ու շատ գործածւածը ասանի է. ապա-

իրեք հեղ, այսինքն՝ առտըւան՝ կէսաւուր ու իրիկան՝ կըդիտեն ու կըգրեն տաքին ու ցուրտին սաստ-

կիէ բարակ ու ճիշդ շխտակ վողի՝ կամ խողովակի մը մէջը, որուն տակի դին պարապ զնտակի մը կերթայ կրվերջանայ՝ կըցըրնեն մաքուր մնդիկ (ծէլո) մինչեւ իր կէոր, ու մէջի օդը տաքութեան՝ կամ կրակի զօրութեամբ դուրս հանելն ետքը՝ խողովակին բերանը բոցի ուժով կըփակցընեն կըդոցեն։ Աս մնդիկով լեցւած դործիքը կրակի քով՝ կամ տաք օդի տանիս նէ՝ կըսկսի մնդիկը վեր ելլել, իսկ ցուրտ տեղ զնես՝ կամ ցուրտ օդի տանիս նէ՝ վար կինջնայ։ Աս ելլելուն ու ինջնալուն որոշ չափը տեսնելու ու իմանալու համար՝ նոյն ապակիէ խողովակը զանազան աստիճաններ կրբաժնը մասնաւոր կանոնով, ու իր աստիճանները բարակ տախտակէ՝ կամ արոյրէ շերտի մը վրայ նոյն խողովակին ետևը կընշանակւի։ Ասոր վրայ երկու զլիսաւոր կէտ՝ կամ սահման կայ. մէկը՝ որ է պինտ վերինը՝ կրուի հէտ եւասցնան, զի ան աստիճանի տաքութեան մէջը ջուրը ան աստիճանի ցրտութեան մէջը կըսկսի պաղիկ՝ սառիլ։ Աս կէտէն վար ըլլող աստիճանները՝ ցրտութեան՝ կամ սառուցի սառիժաններ են. իսկ անկից վեր ըլլողները դառնութեան սառիժաններ են։ Երբոր աս գործիքը բաց տեղ կըդնես՝ օդին տաքութեան ու ցրտութեան աստիճանները՝ կամ չափը մէջի մնդիկին վեր ելլելն ու վար իջնալէն կիմացւի, որովհետեւ մնդիկը տաքնալով կընդարձակի վեր կելլէ ու պաղելով կըքաշի՝ վար կինջնայ։ Մնդիկի տեղ կընայ բարկ օղին կամ օդի (բուն) ալ դրւիլ, որ նոյն գործիքը կընէ։ Աս գործիքը գտաւ կամ ծանոյց կուռնելիոս Տրէպպէլ օլանտրդ բնաբանը ու գործիադէտը 1630ին։ Իր աստիճաններուն բաժա-

կութեանը ու նուազութեանը աստիճանները, որով և կարելի կը լսյ համեմատել ու իմանալ ամէն մէկ տարւոյն տաքութեանը ու ցրառութեանը չափը:

Ա եննայի աստեղաբաշխական դիտանոցէն եղած զննութիւնները 1800էն ինչւան 1830ը կը ցուցընեն՝ որ տասը սաստիկ տաք տարւան մէջը 14 դիսաւոր երեցած են. տասը ցուրտ տարւոյ մէջ երեցած են\* 16 դիսաւոր ու տասը միջին՝ կամ ոչ սաստիկ տաք ու ոչ սաստիկ ցուրտ տարւոյ մէջ երեցած են 20 դիսաւոր։ Ասկից պիտի հետեւէր՝ (ինչւան հիմայ հասարակ մարդկան մէջ տիրող կարծիքին դէմ,) թէ դիսաւորները աւելի ցրտութիւն կը պատճառն քան թէ տաքութիւն։ Բայց աս հետեւութիւնն ալ շխտակ չէ, ինչու որ 1805ին շատ ցուրտ էր, սակայն նոյն տարին երկու դիսաւոր երեցած են. 1808ին նոյնպէս շատ ցուրտ էր, բայց նոյն տարին ալ չորս դիսաւոր երեցած են։ Դարձեալ 1825ը, 1826ը ու 1827ը մէկանց ունէին 12 դիսաւոր. սակայն ասոնցմէ և ոչ մէկը արտաքոյ կարգի մենծ տաքութիւն՝ կամ ցրտութիւն ունէր, ու իրեքն ալ միջակ տարիներուն կարդը կրնան դրւիլ։

Ասանկ օրինակներ ուրիշ տեղերու աստեղաբաշխական դիտարաններէն ալ կրնայի բերել, որոնք՝ ինչպէս բերած օրինակներս ալ՝ նոյն բանը կը ցուցընեն. այսինքն թէ դիսաւորներէն տարիներուն եղանակացը վրայ աղղեցութիւն՝ կամ փոփոխութիւն մը չի պատճառիր։

Նումը զանազան կանոններով կը լսյ, որն որ իրեք բնախօս՝ Գարնհայդ, բԷոմիւր ու Կեղսիս՝ իրենց մասնաւոր հաշիւովը զանազան կարգով՝ կամ թիւով որոշած են. ինչպէս բնդհանուր բնաբանութիւնը կը սորովեցունէ, ուր և աս դործիքը շնուրու եղանակն ալ կը դանըւի։

թէ որ քննելու ըլլանք ան պատճառները՝ ուրոնց համար կըդնեն ումանք՝ թէ գիսաւորները մեր երկրին եղանակացը ու պտղաբերութեանը վրայ աղղեցութիւն կընեն, կիմանանք՝ որ ինչւան հիմակ եղած զննութիւններէն հանած հետևութիւննիս ստոյգ է. այսինքն թէ՝ գիսաւորները մեր օդին ու հողագունտին վրայ աղղեցութիւն մը չունին: Գիսաւոր մը իրեք կերպով պիտի կարենար մեր եղանակներուն փոփոխութիւն մը պատճառելու. կամ իրեն ձգողութիւնովը, կամ ջերմացուցիչ ճառագայթմերովը՝ որ երկրի վրայ կըձգէ և կամ իրեն պոչին շոգիներուն անմիջական աղղեցութիւնովը, թէ որ հանդիպի՝ որ աս պոչը մեր հողագունտին դէմը ելլէ՝ կամ մեր մթնոլորտին մէջը մտնէ: Արդ մենք կըսենք՝ թէ և ոչ մէկ կերպով կրնան գիսաւորները իրենց աղղեցութիւնը երկրի վրայ բանեցընել: Ասիկա օրինակով մը մեկնենք ու ցուցընենք:

1811ին մենծ գիսաւորը՝ ինչպէս շատ մարդ կըսիշէ՝ շատ աղոր ու պայծառ պոչ մը ունէր, ուրուն երկայնութիւնը՝ ինչպէս որ վերը (Պ. 1.) գրեցինք՝ պինտ մենծ եղած ատենը 20 ինչւան 22 միլիոն (41 միլիոն ֆրանսըզի) մղոն էր: Առանց քըննելու՝ թէ արդեօք ասիկա դէպ ՚ի երկիրը դարձած՝ կամ ուղղած էր՝ հերիք է միայն ծանուցանել՝ որ ոչ մէկ կերպով մը կրնար մեր երկրին հասնելու. ինչու որ 1811ին հոկտեմբերի 15ին՝ երբոր երկրի պինտ մօտիկ եղած ժամանակն էր՝ անանկով ալ 23 միլիոն (47 միլիոն ֆրանսըզի) մղոն հեռու էր անկից: Խւ ոչ իրեն ջերմացուցիչ ճառագայթմերը զօրութիւն մը ունէին մեր եղանակացը վրայ զգալի փոփոխութիւն մը պատճառելու. ինչու որ իր իիստ պայծառ եղած ժամանակը իրեն լրյուր մեր լրացեալ լուսինին լրյուին տասը մասին և ոչ մէկ մասը ունէր: Արդ՝ քննըւած ու յայտնի բան է որ լուսնկան իր

լրման ժամանակն ալ (օդին փոփոխութիւն մը չի-  
պատճառելով) ջերմաչափ գործիքներուն վրայ ա-  
մենևին զդալի՝ կամ յայտնի աղդեցութիւն մը չը-  
նէր, թէպէտ և լուսնոյ լսութ պինտ մենծ այրող  
հայլիի՝ կամ ապակիի մէջ տեղը հազարաւոր հեղ  
մէկ տեղ ժողվրւի՝ կամ սաստկացւի \*) :

\*) Այսու հայելի կրուին անանկ մենծ հայլիները՝  
որոնց ողորկ ու բարակ մակերեսոյթը՝ կամ երեսը  
իրենց վրայ իյնող արեգական ճառագայթները  
այնպիսի կարգով՝ կամ շակութեամբ ետք կը-  
զարնեն (կանդրադարձրնեն՝) կրցուացրնեն՝ որ քիչ  
մը հեռու կրժողվին անսոնք պղտիկ միջոց՝ կամ  
տեղ մը ու հոն ինչ որ բլսայ սաստիկ կրակի պէտ  
շուտ մը կերեն կրապառեն։ Ասանկ հայլիին  
գլխաւոր թէութիւնը ան է՝ որ իր մէջ տեղը (ա-  
ռանցքը՝) կամ ճառագայթները ժողվելու կէ-  
տը շտկէ շիտակ արեգական միջակէտին դիմացը  
գայ՝ որ ճառագայթից աղդեցութիւնը զօրաւոր  
ըլլայ։ —

Այսու առաջիկ կրուի ոսպնաձեւ կրոր ողորկ ու  
մաքուր ապակիի կտոր մը, որ արեգական դիմացը  
դնես նէ՝ անկից իր վրայ ինկող ճառագայթները  
անանկ կրժողվէ կրմիացրնէ (բեկբեկելով՝ ու  
ետեւ անցընելով) նեղ տեղոյ մը վրայ՝ որ հոն  
բլսող այրելու մարմինը իբրև սաստիկ կրակի մէջ  
շուտ մը կերէ։ Հասարակօրէն ասանկ ապակիի-  
ները կրլան երկու դիաց քիչ մը բարձրացած՝  
կամ ուռած, որովհետեւ ասանկները արեգական  
ճառագայթները շատ ուժով կրծդեն՝ կամ կան-  
ցընեն իրենց ետեւ բլսող մարմինին՝ կամ անոր  
մէկ որոշ կէտին վրայ։ Այսպիսի ապակիները զօ-  
րաւոր բլսալու համար պէտք է որ իրենց մակե-  
րեսոյթը՝ կամ երեսը բնդարձակ բլսայ, իսկ վա-  
ռարանը՝ կամ արեգական ճառագայթները ժող-  
վըւած կէտը պղտիկ բլսայ. և միանգամայն պէտք  
է որ արեգական ճառագայթները ուղղակի իյ-  
նան անոնց վրայ, որ և անկից կիմացւի թէ որ

Աւ չիկրնար ըսւելու՝ թէ գուցէ լուսինը աս զերմաշափ դործիքներուն վրայ աչքի չխուսնըւ-

նոյն վառարանին վրայ ձևացած արեգական պատկերը բոլորովին կլոր է : Կրնայ առ ապակիին վրայ քիչ մը հեռու ուրիշ ոսակնաձև ապակի մըն ալ դրսիկ՝ իրենց ազդեցութիւնը սաստկացընելու համար :

Ասոնց վրայ կրնան ուսումնասէրները ընդհանուր բնարանութեան մէջը ընդարձակ ծանօթութիւններ դանել . հոս միայն հարկաւոր կըսեպեմ լուսին շառաւխիլներուն բէիբէիմանը ու ցուլոցմանը (անդրադարձութեանը) վրայ կարճ ՚ի կարծոյ յիշել : Արբոր արեգական ճառագայթները թափանցիկ (լոյս անցընող) մարմնոյ մը վրայ կիյնան, ինչպէս են օդը, ապակին ու ջուրը, իրենց շիտակ ընթացքէն կարգելուն, ուստի իրը թէ բեկրեկւելով կամ կոտրտելով անկից կանցնին ու կերթան ծուռ կիյնան անոր ետեի անթափանցիկ՝ կամ թանձրագոյն մարմինին վրայ . և ահա աս է բէիբէիման լուսոյ՝ կամ շառաւիլոց : Օդը, ջուրը ու ապակին կըսւին մէջոց՝ կամ մէջնորդ բէիբէիման : — Իսկ թէ որ լոյրո՛ կամ անոր ճառագայթները բոլորովին՝ կամ ըստ առաւել մասին անթափանցիկ մարմինին վրայ կիյնան՝ չիկրնալով յառաջ երթալ՝ նոյն մարմինին հասածնուն պէս ետք կրդառնան՝ կամ կրդարներին (կանդրագառնան) ան միջոցին (օդին, ջուրին) վրայէն, որուն մէջէն անցնելով եկած ինկած էին նոյն անթափանցիկ մարմինին վրայ, և այսպէս իըշալանան, որ է ետք իըշալանան . և ահա աս է ցուլցունն (անդրադարձութեան) շառաւիլոց : Որչափ աւելի ազէկ ողորկած ու մաքուր է անթափանցիկ՝ կամ դիմահար մարմինի մը երեսը՝ որուն վրայ կիյնան լուսոյ ճառագայթները ու կրցոլանան, այնչափ աւելի կանոնաւոր կրլայ իրենց ետք դառնալը՝ (անդրագառնալը) ու ցուլացումը : Վ.ս բանիս վրայ կրհիմնի հայլիի դիւտը ու դործքը՝ կամ ներդործութիւնը :

լու փոփոխութիւն մը կընէ, (որ է՝ օդին տաքութիւնը կաւելցընէ,) ինչու որ աս գործիքներուն վրայ մի միայն ջերմութեան աստիճանին տասնեւրորդ մասին աւելնալը կրնայ աղէկ իմացւիլ:

Ասոր համար՝ ինչպէս աղէկ կըսէ Արակո. \*)  
պէտք է որ մարդ անրան՝ կամ անխելք սեպէր,  
թէ որ ասչափ տեղեկութիւններէն ու ծանօթութիւններէն ետքը ըսէր՝ թէ գիսաւոր մը՝ թէպէտև 1811ին գիսաւորէն տասը հեղ ալ աւելի պայծառ ըլլայ՝ մեր եղանակացը ու հողին պտղաբերութեանը վրայ անսանկ աղդեցութիւն մը կրնայ ընելու՝ որ երկրի արմտեաց՝ կամ պտուղներուն յաջողելուն ու աղէկութեանը պատճառ կըլլայ:

Հիմայ տեսնենք՝ թէ արդեօք գիսաւորը իր ձգողական զօրութիւնովը կրնայ երկրի ու օդին վրայ ներգործութիւն ու աղդեցութիւն մը ընել։ Աս դարձեալ լուսինը առնունք օրինակ՝ Ասիկա՝ ինչպէս բնախօսներուն մէջը հաւանական կարծիք է՝ իր ձգողական զօրութիւնովը ծովուն տեղատութեանը ու մակընթացութեանը՝ այսինքն անոր ջրերուն ամէն օր վեր ելլելուն ու վար իջնալուն՝ պատճառ կըլլայ։ Արդ՝ թէ որ 1811ին գիսաւորը, կամ անոր նման ուրիշ մենծ գիսաւոր մը՝ իր ձգողական զօրութիւնովը աղդեցութիւն մը կրնար ընելու պէտք էր որ ասանկ շարժմունքներ ու տեղատութիւններ պատճառէր. բայց ինչւան հիմայ և ոչ մէկ աստեղաբաշխ ասանկ բան մը տեսաւ՝ կամ իմացաւ. ուրեմն աս աղդեցութիւնը՝ կամ աս ձգողութեան ներգործութիւնը անզգալի բան մըն է։

Վուցէ կըմտածեն ոմանք՝ որ գիսաւորները թէպէտև և մեր տարիններուն եղանակացը փոփոխութիւն մը չեն կրնար ընելու, բայց կրնան մեր օդին

\*) Կուրհրտած. է մէրայ հէսու. Ուսան Ա. Յօդ. 10:

վրայ ուրիշ կերպ աղդեցութիւն մը ընել . ինչպէս՝  
մէջ թացութիւն՝ կամ չորութիւն, թանձր մշուշ,  
մրրիկ օդոյ՝ կամ գոռում, կարկուտ ու ցեղ ցեղ  
օդային երևութներ՝ կամ մետէորաներ պատճառել:  
Իսկ աստեղաբաշխները աս բանիս վրայ ասանկ կը-  
սեն. կրնայ ըլլալ որ գիսաւորները ասանկ բաներ  
պատճառեն, բայց նաև կրնայ ըլլալ որ շիպատճա-  
ռեն: Ամէն մէկ տարի մէյմէկ տեսակ հանգամանք  
ունի օդը՝ ու ցեղ ցեղ պատահմունքներ կըլլան իր  
մէջը. բայց միմէկ արժանի՞ է որ մարդ քննէ թէ աս  
պատահարները գիսաւորներէն կըպատճառին թէ  
չէ. ու քննելու ալ ըլլայ՝ ստոյգ ու անտարակուսելի  
բան է՝ որ ամենեին բան մըն ալ չիմանար:

Լիդրով՝ Ա եննայի աստեղաբաշխական դի-  
տանոցին վերակացուն՝ կըսէ՝\*) թէ մենծ աշխատան-  
քով փորձեցի անցած երկու դարերուն ամէն մէկ  
տարիին ունեցած թացութիւնը՝ կամ խոնաւութիւ-  
նը ու չորութիւնը քննելու. բայց ամենեին ստու-  
գութիւն մը՝ կամ հաւանական ծանօթութիւն մը  
չիկրցայ ունենալու՝ թէ աս տարիիներուն զանազան  
եղանակ ունենալուն պատճառը գիսաւորներէն էր:

(Օրինակի համար ըսեմ. տասնըեօթներորդ  
դարուն մէջը գտայ ութը շատ թաց՝ կամ խոնաւ  
տարի ու եօթը շատ չոր տարի, որոնց ոչ մէկուն  
մէջը գիսաւոր մը երևցած է: Իսկ տասնըութերորդ  
դարուն մէջը գտայ իրեք շատ թաց տարի որոնց ա-  
մէն մէկուն մէջը մէյմէկ գիսաւոր երևցած է. դար-  
ձեալ գտայ երկու թաց տարի երկ՝ երկու գիսաւո-  
րով ու 13 թաց տարի առանց գիսաւորի մը: Ասոր  
դէմ՝ գտայ չորս շատ ցամաք տարի միայն մէկ գի-  
սաւորով, երկու ցամաք տարի՝ երկու գիսաւորով  
ու տասնըհինգ ցամաք տարի առանց մէկ գիսաւորի:

\*) Պիտուառ. 'է վերայ դէսուս. Ել. 100:

Ասկից ի՞նչ կրնայ հետևիլ. ուրիշ բան չէ՝ բայց միայն աս՝ որ բան մըն ալ չիկրնար հետևիլ:

Աս բանս կրնանք ըսելու նաև մեծ մշուշներուն ու ուրիշ օդային երևութներուն վրայ: Անցած դարուն մէջը երևելի է 1783 տարին իրեն արտաքոյ կարգի թանձր ու երկարատև մշուշին համար. ու իրաւ է՝ որ աս տարի գիսաւոր մը երևցած է, բայց շատ պղտիկ էր ունոյեմբեր ամսուն մէջը երևցաւ, իսկ ան մշուշը մայիսի ու յունիսի մէջ եղաւ. ուստի շիտակ խօսելով պէտք էր ըսել՝ որ մշուշը զգիսաւորը բերած է և ոչ գիսաւորը զմշուշը:

Արակո աս մշուշին ամեննեին գիսաւորի մը հետ կապակցութիւն չունենալը ցուցընելու համար՝ ուրիշ կարծիքի մը դէմ կըդրէ ասանկ\*) : Տեսնենք թէ, կըսէ, արդեօք տեսնելով աս մշուշը՝ որ ուրիշ մշուշներուն բնութեանը դէմ չոր էր ու լրացեալ լուսինին լուսին նման լցյս մը կըտարածէր՝ հարկ կայ մի ըսել՝ թէ 1783ին երկիրը գիսաւորի մը պոչին մէջը մտաւ, կամ թէ գիսաւորի մը լուսաւոր պոչը եկաւ երկիրը ծածկեց: Աս մշուշը այնչափ հաստատուն ու խիտ չէր՝ որ մարդ չիկրնար ամէն գիշեր ու ամէն դի իր ետևէն աստղեր տեսնելու: Եթէ իշրաւցընէ աս մշուշը գիսաւորի մը պոչ էր, ու երկիրը աս գիսաւորին պոչին մէջը մտած էր՝ ինչու համար գիսաւորին գլուխն ալ չէր երևնար: Աս բանիս մէկ պատասխան մը կրնայ տրտիլ, այսինքն թէ՝ աս գլուխը միշտ արեգական հետ մէկտեղ հորիզոննէն վեր կելէր ու վար կինջնար, ուստի և անոր լցյուր կարգելէր գիսաւորին գլուխը տեսնել, որովհետեւ ասիկա միայն ցորեկը հորիզոննէն վեր՝ կամ դուրս կըլլար. և թէ՝ աս արեգական ու գիսաւորին՝ կամ իր գլխուն մէկտեղ քաղելը ամիսէ մը աւելի քշեց:

\*) Խորհրդած. ՚է վլ. հիւսու. Առան Ռ. Հօդ. 3:

Իրաւցընէ աս պատասխանը կրնար ընդունելի ըլլալ ան ատենները՝ երբոր դեռ գիսաւորաց յատուկ շարժումը հաստատուն կանոնաց տակ չէր սեպէքը, ու ամէն մարդ գիսաւորներուն վրայ անանկ դատաստան կընէր՝ ինչպէս մետէորայի մը վրայ, ու ինչ որ իր միտքը կուդար ու կուղէր՝ կըզուրցէր։ Ի՞սկ հիմակւան ժամանակներս քաջ աստեղագէտները քննած ու գտած ըլլալով՝ որ գիսաւորները ճշմարիտ երկնային մարմիններ են ու մոլորակաց շարժմանը օրէնքին հնազանդելով՝ իրենց կանոնաւոր շրջանը կընեն. նաև իրենց գիտողութիւններովը ու հաստատուն ուսմունքներովը ցուցրցած են՝ որ ամէն երկնային մարմինները՝ կամ, որպէս զի աւելի յայտնի ըսենք, մոլորակները ու գիսաւորները իրենց ճամբաններուն վրայ այնչափ աւելի շուտով կըքալեն՝ կըշրջին՝ որչափ աւելի մօտ են արեգակին, իրաւցընէ ամէն սկզբանց ու ծանօթութեանց դէմ կընէր մարդ՝ թէ որ կարծելու և ըսելու ըլլար՝ թէ երկրի ու արեգական մէջ տեղը գտնըւող գիսաւոր մը կրցաւ այնպէս արեգական բոլորտիքը պտըտիլ՝ որ երկրի վրայ զինքը դիտողի մը կերենար՝ թէ ամիսէ մը աւելի ժամանակ անոր՝ այսինքն արեգական՝ մօտ է։ Ուստի թէ և կարծէ ու ըսէ մէկը՝ թէ կընայ ըլլալ՝ որ 1783ին անանկ գիսաւոր մը երեցած էր՝ որուն պոչին լայնութիւնը 1744ին գիսաւորին պոչին լայնութենէ աւելի էր, սակայն չիկրնար հաստատել ու ցուցընել՝ թէ նոյն (1783) տարւան մշուշը գիսաւորի մը պոչ էր, կամ անկից պատճառած էր։

Կամ ան մենծ՝ լայնածաւալ ու երկարատեմշուշը՝ որ եղաւ 1831ին՝ ումանք պատճառ առին խեղճ գիսաւորները մեղադրելու՝ թէ իրենք ան մշուշով մէր երկիրը կըծածկեն՝ կապականեն։ Ի՞սկ զարմանալին ան է՝ որ 1831ին գիսաւոր մը չերեցաւ. ինչու որ ետքի գիսաւորը 1830ին գեկտեմբերի

27ին տեսնըւեցաւ ու ան մշուշը 1831ին աշնան մէջը եկաւ \*):

## ԳԼՈՒԽ ԵԿՇԵՐՈՒԹ

Վ.Հ.Ա. արդիական առաջնորդութիւնը հարստիան ու իշխանին ներուն հիւանդութիւններու վըայ:

**ԱՅ** արդիկ ամէն տեսակ խօսքերով անմեղ դիսաւորները բամբասելէն ու ամէն չարեաց պատճառ դնելէն ետքը, անոնք հիւանդութիւններու ալ պատճառ կըսեպէն: Աս կարծիքին ետքի ատենաներս առիթ տուաւ Ասիացէն Եւրոպա եկող նոր

\* ) Աս յիշատակաց արժանի մեծ մշուշը ամենեցուն ծանօթէ Է՝ որովհետեւ գրեթէ բոլոր Եւրոպային ու Երկրի ուրիշ մասերուն մէջն ալ երեցաւ: Օգոստոսի 3ին երեցաւ Վ.փրիկէի հիւսիսային ծովեղերքը. նոյն ամսուն 9ին երեցաւ Օտեսաս, 10ին՝ հարաւային Ֆրանսա. 15ին հիւսիսային Վ.մերիգային Նիւ Եօքք նահանդին մէջը ու 24ին Դոպոլոք՝ Ախպիրի մէջ. ու ամէն տեղ քանի մը ամիս քշեց: Աս մշուշը շատ նմանութիւն ունէր վերը միշւած 1783ին մշուշին հետ, որն որ նախ Ֆրանսա ու խտախա ու քիչ մը ետքը հիւսիսային Եւրոպա՝ ինչպէս նաև հիւսիսային Վ.մերիկայի մէջ ալ երեցաւ: Աս երկու մշուշն ալ օդին մէջը շատ բարձր կելէին ու ամենեին քամի մը չէր կրնար զանոնք ցրուելու: Ռամբորդները գտան աս մշուշները բարձր լըռներու վրայ ալ, բայց ծովու վրայ ու ծովեղերքի մօտ չէին երենար: Օդին սաստիկ մրրիկները ու խռովութիւնները ու անձրեները չէին կրնար աս մշուշները ցրուելու: Օրւան մէկ մեծ մասին մէջը արեգակին լուսը կարգելուին, ու թէ արեգակին և թէ լուսինին կապուտակ կանանչ գոյն մը կուտային:

հիւանդութիւնը (տուլեպան), որն որ շատերը գիսաւոր աստեղէ մը պատճառաւած կարծեցին։ Հիմայ տեսնենք՝ թէ խեղճ գիսաւորները մարդկան ու կենդանիներուն հիւանդութեանցը համար յանցանք մը ունին, անոնց կերպով մը պատճառ կը լաւն՝ չէ նէ աս բանիս մէջն ալ ամենեին աղդեցութիւն մը չեն ըներ, ինտոր որ եղանակաց ու օդին փոփոխութեանը համար ըստնք։

Ետքի ժամանակները ինկիլիդ բժիշկ մը Գրոսդը անունով՝ գիրք մը դուրս հանեց \*), որուն մէջը երկայն խօսքերով կաշխատի ցուցընել՝ որ գիսաւորները աշխրիս վրայ եղած ամէն հիւանդութիւններու պատճառ են, ու ամէն մէկ տարի՝ որուն մէջը մենծ հիւանդութիւն մը՝ կամ ուրիշ չար պատահար մը եղած է՝ ունէր մենծ գիսաւոր աստղ մը։

Վրդ աս գրքին մէջը ասանկ սկիզբ մը կըդնէ Գրոսդը. “Վնտարակոյս ստոյգ բան է որ, կըսէ, Վրիստոսի ծննդենէն ետքը միշտ պինտ վատառողջ ժամանակները անոնք էին՝ որոնց մէջը մենծ գիսաւոր աստղ մը երևցած է. ու աս երկնային մարմիններուն երևցած ժամանակը միշտ գետնաշարժ մը, հրաբուխ լեռներու բացւիլ ու կրակ դուրս նետել ու ահուելի օդային մրրիկ մը կըհանդիպէր. ու ասոր գէմ առողջ ժամանակները ոչ երբէք մենծ գիսաւոր մը երևցած է,,։ Հիմայ տեսնենք թէ ինչպէս կըցուցընէ աս զարմանալի խօսքին ստուգութիւնը։

\*) Վ. գիրքը տպած է 1829ին Խնկիլդերրայի ԿԲԸ մաքրութաքար քաղաքը ինկիլիդերէն լեզուով, “բուն անունը աս է. „Illustrations of the atmospheric origin of epidemic diseases“. այսինքն, Ամանուական պատճենական հանդիպութեանց է Հիմայ տեսնենք թէ ինչպէս կըցուցընէ աս զարմանալի խօսքին ստուգութիւնը։

Ալսկսի Ք.քիստոսի ծնունդէն ու ինչւան իր  
ժամանակը կըքննէ ամէն տարիները ու ժամանա-  
կադրութիւնները, ու ցեղցեղ հիւանդութիւնները  
ու պատահարները որ ամէն մէկ տարւոյ մէջ հան-  
դիպած են՝ ցուցակի մը մէջ կըկարգադրէ՝ կըշարէ,  
որ իրաւցընէ կընայը ըսւիլ, չուցակէ կամ ցանի հարդ-  
կային Աշուառութեանց : ‘Եղնպէս նոյն ժամանա-  
կէն ինչւան իր ատենները երևցած գիսաւորներն  
ալ մէկիկ մէկիկ կըփնտուէ ու կըդանէ իրը 500  
հատ : Ասոնք զգուշութիւնով կըդնէ ամէն մէկ տա-  
րիին կարգովը իր ցուցակին մէջը գրած հիւանդու-  
թիւններուն դիմացը, ու ասով աղլոր ու սքանչե-  
լի տեսարան մը կըյարմարցընէ մարդկային թը-  
շուառութիւններու ու գիսաւորներու, որոնք ան-  
թշուառութեանց պատճառ կըսեպէ :

Ի՞այց իր կարծէքը ու խօսքը միշտ ճշմարիտ  
ցուցըննելու համար հնարք մը կըբանեցընէ Գործադըր,  
ինչու որ նախ՝ ամենեին փոյթ մը չընէր՝ եթէ  
որ գտնայ տարի մը՝ որուն մէջը մենծ հիւանդու-  
թիւն մը ու գժբաղդութիւն մը եղած ըլլայ ու  
գիսաւոր երևցած ըլլայ, նոյնպէս փոյթ չընէր,  
թէ որ տարւոյ մը մէջ գիսաւոր մը երևցած ըլլայ՝  
ու ինքը տեղ մը հիւանդութիւն մը՝ գժբաղդու-  
թիւն մը չիգտնէ. զի ըստ իրեն կարծեացը՝ կընայ  
գիսաւորը ան պատահարներէն յառաջ՝ կամ ետքը  
երենալ՝ բայց միշտ անոնց պատճառ ըլլալ. ինչու  
որ՝ ինչպէս ինքը կըսորվեցընէ՝ գիսաւորը չէ թէ  
միայն քանի մը ժամանակով առաջ մարդկան ա-  
ռողջութեանը վրայ աղդեցութիւն կընէ, հապա  
կընայ նաև իր ետևէն շատ չար աղդեցութիւններ  
ետ թողուլ, որոնք իրեն աներեւոյթ ըլլալէն ետև  
դուրս կուգան :

Երկրորդ, կըսէ Գործադըր, գիսաւորները չէ  
թէ միայն մենծ՝ կամ փոխադրական (պուլշչէն)  
հիւանդութիւններու պատճառ են՝ հապա նաև ու-

ըիշ ամէն տեսակ պղտիկ հիւանդութիւններու, ցաւերու, որոնք շատ հեղ մէկ երկրի՝ կամ գաւառի մէջ կըդտնըւին, ու զանազան տեսակ ջերմերու, որոնց ստոյգ պատճառը՝ ինչպէս յայտ է՝ դուցէ քիչ մը առաջ եղած մենծ սովերը՝ կամ պատերազմներն են :

Երրորդ, կրակ, հարկաւոր չէ որ գիսաւորները միայն հիւանդութիւններու պատճառը ըլլան, հապանակ ուրիշ շատ պատահարներու ալ կրնան պատճառը ըլլալ, ինչպէս՝ գետնաշարժի, կարկուտի, հրաբուղիս լերանց կրակ ցաթկըցունելուն, գետերուն առատանալուն, ջորեակներու, ճանճերուն շատնալուն, անասնոց սատկելուն, մահտարաժամի, զանազան մետէորաներու՝ կամ օդային երևոյթներու, սաստիկ անձրեններու, առատ ձիւնի, թաց՝ կամ ցամաք տարիներու, ցուրտ ամառւան, տաք ձմեռան, անպատղութիւնի ու ասոնց նման ուրիշ հազար տեսակ թշուառութիւններու, որոնք մեր կեանքը կընեղեն :

Վմէն մարդ կրտեսնէ ու կրնայ ըսել՝ որ աս հեղինակը ասանեկ սկիզբ մը դնելով՝ ամենելին դժուարութիւն մը չիդտնար իր կարծիքը հաստատելու ու իրեն հիւանդութեանց ու թշուառութեանց ցուցակը լեցընելու, քիչ մը ատեն առաջ՝ կամ քիչ մը ատեն ետքը երեցած գիտաւորները անոնց պատճառ սեպելով : Հոս մեր կարդացողներուն ղբօսանքի համար աս հեղինակին սյսպիսի ճարտարմութեանը քանի մը օրինակը գնենք :

Յամի 1680ին երեցաւ ան մենծ գիսաւորը, որ՝ ինչպէս վերը (Գ.Լ. 12.) գրեցինք՝ պինտ նշանաւոր ու աղւոր գիսաւորներուն մէկն է. բայց խեղճ Գորադրին մենծ դլխացաւի պատճառ եղաւ, ինչու որ ան տարի ոչ մենծ հիւանդութիւն մը ու ոչ ուրիշ մենծ չարիք՝ կամ պատահար մը հանդիպեցաւ : Տեսնենք՝ թէ ինչ կըդրէ ինքը աս տարւոյ

Համար . „1680ին տեսնը եցաւ նշանաւոր մենծ գիւսաւոր մը , ու նոյն տարին եղաւ ցուրտ ձմեռ , տաք ամառ , ու Կեմցէստանի մէջ մետէորաներ երեցան“ : Փառք Աստուծոյ , որ ոչ հիւանդութիւն մը ու ոչ ուրիշ չարիք մը եղեր է . իսկ ձմեռւան ցուրտ ըլլալը ու ամառւան տաք ըլլալը՝ բնութեան մշտընչենաւոր կարգն է . նաև մետէորաներ ալ կերենան առանց գիսաւորի :

Համի 1665ին ապրիլ ամսոյն մէջը երեցաւ մենծ գիսաւոր մը , ու նոյն տարի Ի ոնտրա մենծ մահաւաժամ մը եղաւ , որուն պատճառ կըդնէ Գորսդըր աս գիսաւորը \* ) : Իսյց ինչու համար միայն Ի ոնտրա աս գիսաւորին բարկութեանը հանդիպեցաւ . ուրիշ տեղեր ալ չերեցաւ մի աս աստղը . ինչու համար միայն Ի ոնտրայի վրայ աս չարիքը թափեց . ինչու համար անոր մօտիկ քաղքըները , կամ Գրանսա , ( Օլանտա ու սահմանակից տեղերը իր տեսութիւնը աս հիւանդութիւնը չազդեց՝ չիպատճառեց : “ Աս խօսքը , աս հարցումը՝ կամ առարկութիւնը անանկ ստոյդ է , կըսէ անուանին Վրակո ” \*\* ), որ ինչւան որ ասոր հաւանական պատասխան մը չիտրվիր՝ կարծեմ” թէ մարդ ամեն խելացի ու բան հասկըցող մարդկան առջին ծիծաղելի ու արհամարհելի կրլայ՝ թէ որ գիսաւորները ժանտամահի՝ կամ հիւանդութեան գուշակող սեպելու ըլլայ ” :

\* ) Խրաւցընէ Գորսադըրին կարծիքին համաձայն խօսեցաւ ան վախկոտ անձը՝ որն որ երբոր լսեց՝ թէ 1832ին նոյեմբերի ետքերը Ա եննայի վրայ պիտի երենայ Պիէլայի գիսաւորը , (ուսկից շատերը կրվախնային ,) ըսաւ . “ Ես անոր համար վախ շունիմ” , ինչու որ ան ատենը Ա եննա պիտի չըլլամ” հապա ֆարիզ պիտի ըլլամ ” :

\*\*) Խորհրդ . ՚է ՛լ . ՚էն . Ուտոն . Ռ . Յօդ . 3 :

Ասոնցմե՛ ՚ի զատ ուրիշ շատ ծիծաղելու արժանի օրինակներ կը դնէ Գորսադըր . ինչպէս , 1668ին երեցաւ գիսաւոր մը , ու Ա ես վալիայի մէջ ամէն կատուները հիւանդացան ու շատն ալ սատկեցան : Ուրիշ տարի մը երեցաւ գիսաւոր մը , ու Օմուրինկիայի մէջ մեծ մրբիկ օդոյ ու կայծակ եղաւ , որ դաշտի վրայ իրեք գեղացի մեռցուց : Ուրիշ տարի մը տեսնըւեցաւ գիսաւոր մը , ու արևելեան Գորիզիայի մէջ եղերը ու կովերը ոտից՝ կամ կծղակի հիւանդութիւն ունեցան : Ուրիշ տարի մը երեցաւ գիսաւոր մը , ու Ակովտիայի մէջ օդային քար մը ինկաւ գեղի մը եկեղեցին վրայ ու անոր զանդակատան ժամացուցին անիւր վնասեց : Ուրիշ տարի մը երեցաւ գիսաւոր մը , ու Գալապրիայի մէջ շատ ջորեակներ եկան : 1746ին երեցաւ գիսաւոր մը , ու Տերութիւն Լիմա ու Գալատ քաղքըներուն մէջը գետնաշարժ եղաւ : Ղարձեալ գիսաւոր մը երեցաւ , ու գաւառի մը մէջ գետի մը ջուրը առատացաւ : Գիսաւոր մը երեցաւ , ու քաղքի մը մէջ մեծ կրակ մը եղաւ , և այլն , և այլն :

Ասանկ ցուցակ մը շինելու համար ամենեին աշխատութիւն ու դժուարութիւն մը չիկայ , մանաւանդ հիմակւան ատեններս՝ որ աղէկ հեռադիտակներով մէկ տարւան մէջը երկինքին վրայ երկու՝ իրեք գիսաւոր աստղ կը տեսնենք . ու ամէն տարի՝ ամէն ամիս , մանաւանդ թէ ամէն օր մասնաւոր պատահար մը՝ փորձանք մը բոլոր աշխարքիս վրայ գաւառի՝ կամ քաղքի մը մէջ պակաս չէ , կրնանք անմեղ գիսաւորին մէկը մէկ չարիքի պատճառ դնել մէկալը մէկ ուրիշին , ինչպէս օր կուղենք :

Ասոնք ծանուցանելէն ետև՝ մեր կարդացողներուն ցուցընելու համար՝ որ ինչւան հիմայ ըսածնիս՝ թէ գիսաւորները մարդկան՝ կամ կենդանիներուն հիւանդութեանցը վրայ աղղեցութիւն մը չեն ըներ՝ իրաւ է , քննենք ու գրենք պատմիչնե-

րուն դիրքերէն մեծամեծ հիւանդութիւնները ու ժանտամահերը՝ որ հնուցմէ 'ի վեր զանազան տեղեր եղած են: Ասոր հետ ալ (Օլպէրս աստեղաբաշխին շինած գիսաւորաց ցուցակէն առնելով գրենք՝ թէ որ տարի գիսաւոր աստղ երեցած է:

Յամի տեսառն 42ին կղաւդիոս կայսեր ժամանակը բոլոր հռոմայեցւոց կայսերութեան մէջը Եղիպտոսէն մտաւ ու տարածեցաւ մենծ հիւանդութիւն՝ կամ բորոտութիւն մը Ա'նդակակա՝ այսինքն կամ ծնօթէ (չէնէեյէ) անոր ըսւած, որ ինչպէս Պլինիոս կրպատմէ՝ \*) կըսկսէր կղակին վրայ բորի պէս դուրս տալ ու անկից կիջնար կուրծքին ու ձեռւըներուն վրայ: Ասիկա Եղիպտական ախտին՝ կամ բորոտութեան մէկ տեսակն էր:

Յամի 154ին սկսաւ նոյն կայսերութեան մէջը Գոյլութիւն ըսւած հիւանդութիւնը, որ սոսկալի ահ ու վախ ձգեց մարդկան մէջը: Աս ախտէն բռնըւողները դիշերանց գայլերու պէս գերեզմաններու ու անմարդի տեղերու մէջ ասդին անդին կըվաղէին ու կրպտըտէին: Ասկից հիւանդութիւնն ալ ըսւեցաւ Գոյլութիւն: Ա'կ քանի բժիշկներ կըկարծեն՝ որ աս ախտը հիմակւան ուշաբնյութիւն՝ կամ կելսցնութիւն ըսւած հիւանդութեան սկիզբն է:

Յամի 165ին Անտոնինոս կայսեր ժամանակը փոքր Ասիայի՝ հիւսիսային Ափրիկէի ու բոլոր Եւրոպայի մէջ եղաւ ժանտախտ մը՝ որ 7 տարի քշեց:

Յամի 182ին բոլոր Խտալիայի մէջ զարհուրելի ժանտախտ մը ելաւ, որ բնակչաց իրեք մասին մէկը մեոցուց: Հոռմ՝ քանի մը շաբաթ՝ օրը երկու հազարէն աւելի մարդ կըմեռնէր:

Յամի 250ին Ա աղերիանոս կայսեր ժամանակը սոսկալի հիւանդութիւն՝ կամ ժանտախտ մը ելաւ.

\*) Ա բնական պարագ. գ.ք. Ե.Օ. գ.լ. 1:

որ տասնըհինդ տարի բոլոր Հռոմայու կայսերութեան մէջը շատ մարդ մեռցուց \*):

Համի 312ին Եղիպտոսէն Խտալիա ու Հռոմը տաստան մնաւ Եղիպտոսն, տաճկերէն՝ Էլլալճը, հռոմերէն՝ անլիլաքս ըսւած ժանտախտը, ու երթալով անանկ սաստկացաւ՝ որ միջերկրական ծովուն շատ կղզիներուն բոլոր բնակիչները մեռան:

Արդ աս վերը յիշած ամէն մէկ ժանտախտի տարիներէն տասը տարի առաջ ու տասը տարի ետքը ու մէկ գիսաւորի շոշորդ՝ կամ յիշատակ մը կրդանենք պատմիչներուն գրոցը ու գիսաւորաց ցուցակներուն մէջը:

Համի 542ին սկսաւ Եւրոպային պինտ մենծ ու զարհուրելի ժանտախտը, որ քշեց յիսուն տարի, ու ամէն տասնըհինդ տարին մէյմը կրդառնար կուդար մի և նոյն տեղը: Քանի մը հեղինակներ կրկարծեն՝ որ աս ժանտախտը բուն արևելեան՝ կամ ասիական՝ այսինքն յատուկ մահտարաժամին սկիզբն է: Աս հիւանդութիւնը սկսելէն առաջ ընդհանուր անպտղութիւն ու սով մը եղաւ, շատ տեղեր ալ մենծ երկրաշարժներ եղան: Իսյց ասկից առաջ գիսաւորի վրայ միայն աս յիշատակը կրդրանենք՝ որ յամի 538ին, այսինքն՝ աս հիւանդութիւնը սկսելէն չորս տարիի չափ առաջ, պղտիկ ու անշուք գիսաւոր մը երևցած է: Իսյց ո՞ր խելացի մարդը կրնայ ըսելու՝ որ ասանկ պղտիկ բան մը ու ասչափ պղտիկ աստղ մը անանկ մենծ պատահարի պատճառ ըլլայ \*\*):

\* ) Աս հիւանդութեան ժամանակէն սովորութիւն մնաւ աշխարքիս կրթըւած ազգերուն մէջը՝ իրենց ազգականներէն մէկը մեռնելէն ետքը քիչ մը ատեն սուգի համար սև հագուստներ հազնելու:

\*\*) Աս ժանտախտէն բռնըւղները սաստիկ ու շատ հեղ կրյօրանջեին ու կրվունկային. անոր համար

Համել 717էն սկսելով իրեք տարի սաստիկ մենծ մահտարաժամ մը եղաւ արևելք, ու միայն Ատամպօլ 300000 մարդ մեռաւ: Բայց աս տարի Ներուն մէջը և ոչ մէկ գիսաւոր երեցաւ. զի անկից առաջ 684ին երեցած էր գիսաւոր մը, իսկ անկից ետքն ալ 729ին ուրիշ մը երեցաւ \*):

Համի 874ին ու 875ին Եւրոպայի մէջ մենծ մահ եղաւ, որուն պատճառ կըդրվի անթիւ անհամար ջորեակներու բազմութիւնը, որոնք աս երկու

մէծն Գրիգոր Հայրապետ Հռոմայ Հրաման Հանեց՝ որ ամէն մարդ յօրանջելու ատենը բերնին վրայ բթամատով խաչ հանէ, ու փոնկտալու ատենը իրարու ըսեն. “Իռողջութիւնն. կամ “Աստուած օդնէն. կամ “Աստուած առողջութիւն տայն. : Աս սովորութիւնը ինչւան հիմայ մնացած է:

\* ) Միայն քանի մը հեղինակներ կըդրեն՝թէ 719ին ուստի հիւանդութիւնը սկսելէն երկու տարի ետքը ու դադրելէն տարի մը առաջ երեցաւ դիսաւոր մը. որ ոչ հիւանդութիւնը բերող ու ոչ տանող կընայ ըստիլ: Իսկ աս տարիներուն մէջը կըդրէ մեր Ասմուել երեց ժամանակիրը իր ծամանակազրութեանը մէջը այսպէս. “Ո՞՛ թւին (Հայոց, որ է յամի տեառն 716ին) եղեն մեծամեծ նշանք ’ի մարտի ամսոյ մինչ ’ի յապիին, յօդոյ հող և փոշի տեղայր, և ցերեկին գիշեր թուեր, և երեւցան երեք սիւնք ամպեղէնք հրախառն ’ի կողմն հիւսիսոյ դ օր, և ելանէին ’ի վեր և իջանէին ’ր վայր և յետ այնորիկ երեցաւ աստղ մի ’ի չափ լուսնին և ’ի ցերեկի երեկը զերիս աւուրս. : Կերեայ՝ թէ աս աստղը գիսաւոր մը ըլլայ. որուն վրայ եթէ եւրոպացի պատմիչները զբած ըլլային՝ ստուգիւ մենծ շնորհակալութեամբ առած կըլլար Ֆորսդըք անիկա անսնցմէ ու իր կարծիքը հաստատելու համար անի ան մենծ հիւանդութեան պատճառ կըդնէր:

տարւան մէջը ամէն դի կըքալէին, անանկ որ շատ տեղ քանի մը մզոն արեգական լուսին շուք կընէին: Ու կըսւի՝ թէ իրենց դիերուն գարշահոտութիւնը՝ որոնք տեղ տեղ ոտնաչափ բարձրութիւնով դաշտերը կըծածկէին՝ աս ժանտամահը պատճառած է: Ասոնք Եւրոպայի ուրիշ կողմերը ապականելէն ետքը՝ երբոր կանցնէին Խնկիլդերրա՝ սաստիկ քամի մը ելաւ Գալէի անցքին՝ կամ նեղուցին քովը զիրենք ծովը ձգեց՝ խղդեց: Արդ աս երկու տարւան՝ 874ին ու 875ին՝ մէջը դիսաւոր սատղ չերեցաւ, հապա մէկ տարի ետքը՝ 876ին:

Յամի 996ին առջի հեղ եղաւ սուրբ հուռ ըստած ախտը, որ սոսկալի մահաբեր՝ շուտ վնասող ու շատ դիւրաւ փոխադրական հիւանդութիւն մըն է: Ասիկա մէկանց կիյնար կամ մարդուն ներսի մասունքներուն ու գործարաններուն վրայ, որոնք շատ հեղ քանի մը ժամէն ետքը բոլորովին կերէր կապականէր. և կամ արտաքին անդամներուն վրայ՝ որոնք երկրորդ օրը կըսենային՝ երածի պէս կերենային ու կիյնային<sup>\*</sup>): Արդ աս ատենները գիսաւոր սատղ չերեցաւ. միայն 983ին մէյմը երեցած էր, մէյմ' ալ երեցաւ 1005ին. այսինքն աս հիւանդու-

\* ) Աս հիւանդութենէ յառաջ եկաւ ուրիշ ախտ մը Հոռք Ենտոնի ըստած, ասկից ալ հիմակւան ելլաննչ հիւանդութիւնը ելաւ:

Աս սուրբ հուռ հիւանդութեան ժամանակը սկիզբ եղաւ քրիստոնէից մէջը սուրբ երկիրը ու Երուսաղէմ ուխտի երթալու. ուսկից ետքը՝ յամի 1096ին՝ սկսան խաչակիրներուն ճամբորդութիւնները ու պատերազմները Պաղեստինու սուրբ երկիրը, այսինքն՝ աս ատենները սկսան քրիստոնեայ թագաւորները ան դիերը զօրք (ասէիր) խրկել, նոյն սուրբ երկիրը ու քրիստոնեանները այլազգիներուն ձեռքէն խալքնելու համար:

թենէ տասւիրեք տարի առաջ ու ինը տարի ետքը \*):

Յամի 1092ին հարաւային Աւրոպայի մէջ ինկաւ ընդհանուր հիւանդութիւն ու մահ մարդկան ու անասուններուն մէջը ու քշեց ութը տարի։ Շատ երկիրներ իրենց բնակչացը կէսը կորսնցուցին. շատերն ալ անմարդի անապատ դարձան։ Ամէն մարդ կըկարծէր՝ որ աշխարքիս վերջը հասերէ։ Ինտանի կենդանիները բոլոր լեռներու վրայ ու անտառներու մէջ կրփախչէին ու վայրենի կրդառնային։ Ատքի տարիները Պաղեստին ալ մտաւ աս հիւանդութիւնը, ու քանի մը շաբաթ Արուսաղեմի մէջ օրը 500էն աւելի մարդ կըմեռնէր։ Անտիոք քաղքին բնակիչները դրէթէ բոլոր մեռան։ Ան ժամանակները քրիստոնէից խաչակիր ըստած զօրքը («օլուտունելլը») աս տեղերն էին, որոնցմէ երկու ամնըւան մէջը Անտիոք 200000 մարդէն աւելի մեռան։ 1097ին նոյեմբերի մէջ Աւրոպայէն 25000 մարդ ասոնց օգնութեան համար հոս եկած էր, որոնց դրէթէ ամէնն ալ նաւերէն ելածնուն պէս նոյն հիւանդութենէն բռնըւեցան ու մեռան։ Իսյոց աս սոսկալի հիւանդութեան ժամանակը գիսաւորներ չերեցան. միայն 1071ին երեցած էր \*\*), ու ետքը 1097ին երեցաւ, որ է՛ հիւանդութիւնը սկսելէն քանի մը տարի առաջ ու ետքը։

Յամի 1200ին Եղաւ մենծ մահտարաժամ Արդիակտոս, ուր տասը միլիոնի չափ մարդ մեռաւ, որոնց

\* ) Յամի 1007ին տսանկ կըդրէ Աամուել երեց մեր ժամանակադիրը. «Ել աստղ մի՚ի տեսիլ հրոյ, որոյ զհետ եկն շարժ սաստիկ և ցաւն որ կոչել խուլի, (կամ՝ խուլք) և պակասեցան մարդ և անասուն յոյժ,,,:

\*\*) «Ո.Հ. (1070.) Ի սոյն ամի երեցաւ աստղ մի զիսաւոր, և եղեւ սով սաստիկ,,,: Աամուել երեց։

դիերը հազարներով՝ Աւելոս գետը կընետւէին։ Աս տարի՝ ինչպէս կըգրէ արապներուն պատմիչը Հալի՝ կամ Ալի պէն Շոտոան՝ երեցաւ գիսաւոր մը, որուն դլուխը արուսեակ մոլորակէն իրեք անգամ աւելի մենծ էր։

**Յամի 1282ին** Աւելցէստանիու Խնկիլդերրայի մէջ եղաւ մենծ հիւանդութիւն մը ու քշեց չորս տարի, ուսկից անբաւ բաղմութիւն մարդկան մեռաւ, անանկ որ տեղ տեղ մեռելները սայլերու (առառանձիւն) վրայ կըլեցընէին ու փոսերու մէջ կըթափէին՝ կըծածկէին։ Հեղինակ մը կըգրէ՝ որ նոյն տարի (1282ին) գիսաւոր մը երեցաւ։

**1310էն** սկսելով եօթը տարի բոլոր Եւրոպայի մէջ մենծ մահտարաժամ մը եղաւ, անանկ որ շատ քաղքըներուն բնակիչքը բոլոր մեռան։ Շորասպուրկ մեռան 13000 մարդ. Տասիլիա՝ 14000. Անկունտիա 16000 ու Կողոնիա 30000։ 1305ին երեցած էր գիսաւոր մը, որ է՝ հիւանդութիւնը սկսելէն հինգ տարի առաջ։

**1347ին** սկսաւ ան զարհուրելի մահաբեր հիւանդութիւնը՝ ան հակ ըսւած, որուն նմանը՝ ինչպէս հասարակ կարծիք է՝ աշխարքիս սկսելէն ՚ի վեր չէ եղեր։ Ասիկա ելաւ արևելեան Ասիայէն ու երկրիս ամէն դիերը քալեց։ Առջի տարին ծովու մօտ տեղերը պտըտեցաւ. բայց եսքը երկրի մէջերն ալ մտաւ, ու անշափ շատ մարդ ու անասուններ կըմեռցընէր՝ որ մեռելները առանց թաղւելու ճամբաններու վրայ կըմնային։ Ոչ ոք կըբանէր կըդործէր արտերը, ու ընտանի կենդանիները վայրենիի պէս անտէր ասդին անդին մոլորած կըքալէին։ Պաղտատին, Տիարպէքիրին ու Շամին բնակիչները գրեթէ բոլոր մեռան։ Պաղեստինու Գաղա քաղաքը մէկ ամսըւան մէջը 22000 մարդ մեռաւ. Ոսնտրա 80000 մարդ մեռաւ. Փարիզի բնակչացը գրեթէ մէկ քառորդը մեռաւ. Լիւալէք քաղաքը մէկ գիշերւան մէ-

զը մեռան 1600 մարդ . իսկ Ա եննա իրեք ամիսի  
չափ ամէն որ 700 ինչուկ 800 մարդ կրմեռնէր . ու  
որ մըն ալ մեռան 1400 մարդ : Օճնազան տեղերու  
իշխանացը մէջէն մեռան՝ Անդրոնիկոս Ատամազօլի  
կայսրը, Ալբիոնսոս Ժ. Ա . Ապանիայի թագաւորը,  
Յոհաննա Փորդուկալի թագուհին , Խվանովիչ  
Վոսկովի կայսրը՝ կամ ձարը ու անոր եղբայրը ու  
եօթը որդիքը : Աս մահտարաժամը հինգ տարի քշեց,  
ու 1351ին դադրեցաւ : Աս ատենները ժամանակա-  
գրութիւններուն մէջը կրգտնենք երկու գիսաւոր  
աստղ , մէյմը՝ 1347ին ու մէյմ' ալ 1351ին , որ է  
ըսել՝ մէկը հիւանդութիւնը սկսած տարին , մէկն ալ  
անոր գաղրած տարին . ուստի պէտք էր ըսելու՝ թէ  
կան գիսաւորներ՝ որ հիւանդութիւն կըբերեն ու  
կան գիսաւորներ ալ՝ որ հիւանդութիւնը կառնեն  
կըտանին : Ափսոս որ ամէն տեսնըւած գիսաւորները  
աս երկրորդ տեսակ գիսաւորներէն չեն , որ աշխար-  
քիս վրայ ամենեին հիւանդութիւն չըլլար , ու գի-  
սաւորները հիւանդութեանց պատճառ կարծողները  
լուէին :

1356ին Երկրորդ անգամ սկսաւ աս ան Տան  
ըսւած հիւանդութիւնը առջինէն աւելի սաստիու-  
թիւնով ու քշեց նոյնպէս հինգ տարի : Խտալիայի  
մէջ , ինչպէս Տեղրարքա կըդրէ , քանի մը տեղեր  
1000 մարդէն հաղիւ տասը հոգի կենդանի մնացին :  
Կողոնիա քաղաքը մեռան 20000 մարդ ու Վվե-  
նեօն քաղաքը 17000 մարդ , որոնց մէջը տասը կար-  
գինար ու հարիւր եպիսկոպոս ալ մեռաւ , որոնք ան  
ատենները հոս եկած էին ժողով մը ընելու հա-  
մար : Աս հինգ տարւան մէջը և ոչ մէկ գիսաւոր  
երեցած է :

1367ին սկսաւ Երրորդ անգամ նոյն հիւան-  
դութիւնը ու քշեց եօթը տարի : Աս հեղուս աս  
հիւանդութենէն բոնըւողները խեցածի պէս կը-  
պտրտէին՝ կըվաղէին՝ կըցամկէին ու յետոյ կըկատ-

զէին, ինչւան որ բերաննին կըսկսէր փրփրալու ու կիյնային կըմեռնէին, ու ետքը իրենց մարմինը՝ որ կէս մէջքէն վար ուռոած կըլլար՝ կըճաթէր կըբացւէր: «Աիւրնպէրկ քաղաքը քանի մը ամիս օրը 200ի չափ մարդ կըմեռնէր, իսկ Շ գրասպուրկ 300ի չափ: Աս ատենները ամէն մարդ կարծելով՝ որ պիտի բոլոր մեռնին՝ իրենց ստակները ու ունեցածնին եկեղեցիներու ու վանքերու կուտային, ինչւան որ օրէնքով արդելեցաւ աս բանը, որպէս զի չըլլայթէ ժառանգները իրենց բոլոր ժառանգութենէ զրկըւին: Աս եօթը տարւան մէջը գիսաւոր աստղ չերեցաւ, բայց եթէ ետևի տարին, այսինքն՝ 1375ին:

1431ին սկսաւ դարձեալ սաստիկ մահացու հիւանդութիւն մը ու քշեց ութը տարի: Ասկից առաջ եղած էր մենծ անպտղութիւն ու սով մը: Աս հիւանդութենէն մեռան Աւգոստա քաղաքը՝ 40000 մարդ. Տասիլիա քաղաքը ճամբաներու վրայ մեռելներէն ու մեռել թաղողներէն ուրիշ մարդ չէր տեսնըւեր: Ա եննա բոլոր դասատունները՝ ե-եկեղեցիները ու դատաստանարանները գոցւեցան: «Ա, եմցէստանին, Գրանսային ու Խտալիային շատ զիերը գրէթէ բոլոր անմարդաբնակ եղան: Աս տարիներուն մէջը երկու հատ պղտիկ գիսաւորներ երեցան, այսինքն՝ 1433ին ու 1434ին, որ է հիւանդութիւնը սկսելէն երկու՝ իրեք տարի ետքը:

1472ին սկսաւ մենծ մահտարաժամ մը բոլոր Եւրոպայի՝ մանաւանդ Խնկիլդերրայի ու Գրանսայի մէջ ու քշեց եօթը տարի: Ասկից առաջ երեցաւ մենծ գիսաւոր մը, որն որ տգէտները աս հիւանդութիւնը պատճառող սեպեցին \*):

\* ) Աս մահտարաժամը շատ սաստիկ փոխադրական ըլլարւն՝ Եւրոպայի մէջ նոյն ատենները (1473ին) սկիզբ եղաւ քառասնօրական արդելանոցներ՝ որ է լուսրէն կամ բարձրնելին դրւելու:

1485ին առջի հեղ ելաւ ժբանիուք զերմ ըսւած հիւանդութիւնը, որ ան ատենները անանկ շուտ փոխագրող (պաշտոն) ու մեռցընող ախտ մըն էր՝ որ հարիւր հիւանդէն հաղիւ մէկը կրիսալրուէր կառող ջանար։ Աս ատենները՝ այսինքն 1467էն ինչւան 1491ը՝ գիսաւորներ չերեցան։

Գուցէ թէ ան ետքի գիսաւորը՝ որ 1491ին երեցաւ՝ իրրև հետեղը ըլլայ նոր տեսակ հիւանդութեան մը, որ 1489ին սկսաւ Ապանիայի մէջ ու անկից բոլոր հարաւային Եւրոպա տարածեցաւ, ու անանկ վեասակար ու փոխագրական էր՝ ինտոր հասարակ՝ կամ արևելեան մահտարաժամը։

1518ին ելաւ Ամերիկայի մէջ պինտ առջի հեղ ծաղկէն հիւանդութիւնը, որ ետեւէ ետեւ թէ հոս ու թէ երկրի ուրիշ մասերուն մէջը այնչափ մարդկան մահուանը պատճառ եղաւ։ Հիսպանիուլա՝ կամ Աան Տոմինկո մենծ կղղին բնակչացը զրէթէ ամէնն ալ մեռան, իսկ Անգլսիքոյի տէրութեան մէջը չորս ամսուան մէջ իրեք միլիոնէն աւելի մարդ մեռաւ։ Աս տարիները՝ ինչպէս քանի մը տարի առաջ ու ետքն ալ՝ գիսաւորներ չերեցան։

1574ին սկսաւ ընդհանուր մահտարաժամ մը բոլոր Եւրոպայի մէջ ու քշեց երկու տարի։ Աս հիւանդութիւնը կրսկսէր փոր քշելով ու փսխելով ու կրվերջանար շուտ մահով մը, ու թէ որ քանի մը հոգի մահւընէ խալըսէին ալ՝ խեղանդամ՝ կամ անդամալց կրմնային։ Աս հիւանդութենէ մեռան Վ ենետիկ 70000 մարդ ու Լիսպոնա 60000 մարդ։ Նիւրնպէրկի բնակչացը հինդ մասին մէկը բոլոր մեռաւ։ Լովանիա օրը 500 մարդ կրմեռնէր։ Տրիտէնդի, Միլանի ու Լոմպարտիայի ուրիշ շատ քաղքըներուն բնակիչները զրէթէ բոլոր մեռան։ ու կրսւի՝ թէ ան ատեննէն Խտալիայի արևմտեան ծովեղերքը Բիզայէն սկսած ինչւան 'ի Գերրաշինա ինչուկ հիմայ անչափ շատ մարդ մեռնելուն նշանը,

որ է՝ սակաւամարդութիւնը կըտեսնըւի։ Իսյց աս մահտարաժամին ատենն ալ գիսաւորներ չեկան մեր երկրին սցցելութեան։ զի մէկմը երևցած էր 1519ին ու մէկմըն ալ տեսնըւեցաւ 1577ին։

1598ին արևելք մեծ մահտարաժամ մը եղաւ, ուսկից Ատամպօլ քիչ մը ատեն օրը 2000ի չափ մարդ կըմեռնէր։ որոնց մէջը քանի մը օրւան մէջ մեռան Պ.։ սուլթան Խէհմետին տասնըերթը քըրվըտիքը։ Աս տարի ալ գիսաւոր մը չերևցաւ։ միայն 1596ին մէյմը երևցած էր։

1624ին սկսաւ զարհուրելի մահաբեր հիւանդութիւն մը գրէթէ բոլոր Եւրոպայի մէջ ու քշեց հինգ տարի։ Ա ենետիկ մեռան 90000 մարդ ու Լոնտրա 35000։ Խտալիա իր բնակիչներուն չորս մասին մէկը կորուս։ Աս հիւանդութիւնը վերջանալու վրայ էր՝ մէյմ' ալ ելաւ հարսանիլ՝ իստ ձարդան (Խոստուի՝ կամ ժուռնէ) հիւանդութիւնը՝ որ փոխադրական ախտերուն մէկը եղաւ՝ մանաւանդ տղոց մէջ։ Գիսաւորներ երևցան միայն 1618ին ու 1652ին։

1642ին սկսաւ ընդհանուր մահտարաժամը բռնը Եւրոպայի մէջը ու քշեց տասնըմէկ տարի։ Ակիզը եղաւ Ապանիայի մէջ փոխադրական հէմայունը մը որ քիչ ժամանակի մէջ տարածեցաւ ամէն երկիրներ ալ։ Մինակ Ապանիայի երկու նահանգին մէջը մեռան 230000 մարդ։ Նաև հոստեղաց բոլոր բժիշկները մեռան։ Արակոսա քաղքին մենծ հիւանդանոցին մէջը իրեքհարուր հիւանդնայողներէն երկուհարիւր իննըսունը մեռաւ։ Խտալիայի հարաւային գիերը աս հիւանդութենէ բռնըւողները յանկարծակի գետինը կիյնային ու կըմեռնէին։ Հոռմ մեռան 22000 մարդ։ Աարոլի 80000 մարդ։ բոլոր Հոռմայու տէրութեանը մէջը մեռան 160000 մարդ։ իսկ Աարոլիի տէրութեանը մէջը երկու միլիոնի չափ։ Աս տարիները երևցաւ գիսաւ-

ւոր մը, բայց 1752ին, որ է հիւանդութիւնը սկսելէն հինգ տարի ետքը:

**Ա.** Հա ասչափ տարիներուն հիւանդութեանցը ու պատահարներուն մէջը կըտեսնէ ամէն խելացի մարդ՝ թէ արգեօք ասոնք գիսաւորներուն երենալէն՝ կամ չերևնալէն կախում մը ունին թէ չէ: **Ա.** Վերը յիշած օրինակներէն 'ի զատ կրնայինք ինչւան մեր օրերը եղած ժանտախտները, հիւանդութիւնները ու պատահարները՝ մանաւանդ արեւելքի դիերը հանդիպածները՝ մէկիկ մէկիկ դրել անպարտ գիսաւորները անիրաւ զրպարտութենէ պաշտպանելու համար: Բայց մտադիր ըլլողին կօգտեն ասչափ օրինակները՝ որ հոս գրեցինք:

## ԳԼՈՒԽ ՏԵՍՆԵՐՈՒԴԻ

Երբեօք իրենայ գիւղուար հը էր սնվեացչին և զը և եր հուղարկուարին հանդիպէլ իսմ զարնըէլ:

**Յ**նչւան 'ի հոս խօսեցանք մարդկան զանազան կարծիքներուն վրայ, որոնք իրենց անհմտութիւնով գիսաւոր աստղերը զանազան պատահարներու ու չարիքներու պատճառ կրդնեն: Ետքի ատեններս՝ երբոր աստեղագիտութիւնը ծաղկեցաւ, գիսաւորաց կանոնաւոր շարժումը յայտնի եղաւ ու իրենց շատութիւնը ստոյգ ճանչցրեցաւ, սկսան մարդիկ՝ որ է աստեղաբաշխք՝ ուրիշ վախ մը ունենալու. սյսինքն թէ՝ գուցէ պոչաւոր աստղ մը իրեն ընթացքին մէջը մեր երկրին շատ մօտիկնալով ու անոր դէմը ելլելով՝ կամ անոր զարնըւելով՝ մենծմենծ ու զարհուրելի զեներ պատճառէ:

**Ա.** Կարծիքին միտքը աս է. թէ որ գիսաւոր մը իր արևամերձութեան ժամանակը մեր հողադունտին շատ մօտենայ, ան ատենը կրնայ իր ձգո-

զական ուժովը երկիրը իրեն ճամբէն գուրս հանել։ Աս ըլլալով՝ պէտք է որ երկիրը սկսի երերալ ու իր դիրքը փոխել, ծովի ջուրը ու ուրիշ մեծամեծ ջուրերը իրենց տեղերէն ելլէն ու ցամաքը կոխեն։ ‘Եաւ ան տեղերը՝ որոնք հիմայ միշտ սառուցքով ծածկած են՝ երկրին դիրքը փոխելով՝ պէտք է որ մէկանց հասարակածին տակի տեղերուն պէս սաստիկ տաքութիւն ունենան, ու ասոր դէմ՝ պտղաբեր ու տապախառն երկիրները յանկարծ սաստիկ ցրտութեան մէջ իյնան ու սառուցքով ծածկը կին։ Ասով բևեռներուն տակի տեղերը պիտի հասարակածին՝ կամ այրեցած գոտիին տակը երթային ու հասարակածին տեղերը բևեռներուն տեղը փոխադրուէին։ Ո՞ինակ աս յանկարծական փոփոխութիւնով կամ տեղափոխութիւնով բոլոր մարդկային ազգը (գուցէ մէկ քանի մարդիկներէն ’ի զատ) պէտք էր որ կորսըւէր՝ ջնջըւէր։ ‘Եմանապէս ամէն կենդանիները ու տունկերը թէ ան մեծամեծ ջուրերուն ցամաք երկիրը կոխելէն ու թէ եղանակներուն յանկարծական փոփոխութենէն պէտք էր որ բոլոր կորսըւէին։

Իսյց թէ որ գիսաւոր մը շտկէ շիտակ մեր հողագնտին դէմը գայ ու իր արագ շարժումին մէջը անոր զարնըւելու ըլլայ, ան ատենը կրնար բոլոր երկրագունտը կտոր կտոր ըլլալ ու իր վըայի բնակիչները աւելի զարհուրելի վեասներ կունենային։ Կամ թէ կրնար ըլլալ՝ որ գիսաւոր մը ասանկ մեր հողագունտին հանդիպելով՝ ասոր ձգողական զօրութեանը ազդեցութիւնովը՝ սկսի լուսինին պէս անոր բոլորտիքը պտըտելու։ Ասով երկիրը իր ճամբէն դուրս կելլէր՝ իր ընթացքը կըփոխէր, ու ան ժամանակը պէտք էր որ մենք սկսէինք մեր օրերը ու տարիները ուրիշ կերպ հաշուել։ Կամ կրնար ըլլալ որ գիսաւոր մը երկիրը առնէ իր բոլորտիքը պտըտցընէ. ան ատենն ալ երկիրը երբեմն արե-

գական շատ մօտիկնալով՝ (այսինքն՝ գիսաւորին արևամերձութեան ժամանակը՝) իր տաքութիւնը կրնար կրակ դարձած երկաթի տաքութեան չափ սաստիանալ, ու երբեմն արեգակէն չափէ դուրս շատ հեռանալով՝ անտանելի ցրտութեան ու սառուցքի մէջ մնալ: Ուսողունք ուրիշ սարսափելի վտանգները ու աւերակները:

Ասոնք մտածելով հիմակւան քաջ աստեղաբաշխերը՝ Աեվդոնէն ետքը, կըհարցընեն՝ թէ ինչ չափէ ասանկ հանդիպելու պատահարներուն կարելիութիւնը. կամ թէ արդեօք գիսաւորները ունին անանկ մարմին՝ (զանգուած, գոյացութիւն) որ կարենայ զարնըւելու ուրիշ ամուր մարմինի մը, ինչպէս է մեր հողագունտը, ու անոր աս վերը ըսւած վեասները պատճառէ: Ու կրպատասխանեն՝ թէ եթէ որ գիսաւորները մեծ մարմին ըլլան, բայց նուրբ՝ թոյլ ու գրէթէ ամպերու ու թանձր մշուշի նման զանգուած ունենան, կամ թէպէտ և ամուր բայց այնչափ պղտիկ ըլլան՝ ինչպէս օդային քար մը՝ որ երբեմն երկինքէն՝ այսինքն օդէն մեր հողագունտին վրայ կիյնայ, ան ատենը յայտնի է որ ասանկ մարմինի՝ կամ գիսաւորի մը երկրի հետ հանդիպելէն՝ կամ զարնըւելէն՝ ասոր ամենեին մենծ զեն մը ըլլար. մանաւանդ թէ եթէ ասանկ զարնըւածք մը հանդիպելու ըլլայ՝ մեր երկրին ամէն դին չիմացւիր ու ըզդացւիր:

Արդ՝ գիսաւորաց տեսիլքը ինքիրմէ կըյայտնէ՝ կիմացընէ՝ որ ասոնք հաստատուն ու ամուր մարմիններու ամենեին նմանութիւն չունին, զի ամէն հեղ կերեան մեր աշացը իբրև ամպեր, տկար ու աղօտ քաղուած՝ կամ զանգուած մը գոլորշիներու ու իբր թանձրացած օդ. ուստի ծաղրական բան մը կըլլար ըսել՝ որ ասանկ թոյլ ու տկար մարմինները իբրենց զարնըւածքովը անանկ սոսկալի պատահարներ ու զեներ կրնան պատճառել: Օա-

Նօթ բան մըն է՝ որ երկրի վրայ եղած թանձր մշու-  
շին՝ կամ մէզին ետելը ըլլող ծառերը՝ տուները ու  
ասանկ մենծ մարմինները շատ հեղ միայն հարիւր  
քայլի չափ հեռուանց չեն տեսներւիր. բայց գիսա-  
ւորաց լուսաւոր շրջանակին ետելը հաղարաւոր մը-  
ղոն հեռու ըլլող պղտիկ աստղերը իրենց պայծառ  
լուսովը կերենան։ Աս կը լլայ աւելի գիսաւորաց  
պոչին ետեանց, որ թէպէտ երբեմն միլիոնաւոր մը-  
ղոն լայնութիւն՝ կամ հաստութիւն ունի, բայց իր  
ետելը ըլլող պղտիկ հաստատուն աստղերուն տե-  
սիլքը չեկրնար խափանել։ Ուրեմն յայտնի է որ  
գիսաւորները մշուշէն աւելի թանձր չեն։

Դարձեալ՝ ան նիւթը՝ ուսկից գիսաւորաց  
մարմինը բաղադրած՝ կամ կազմած է, անանկ կա-  
կուղ ու թոյլ՝ կամ լոյծ է, որ բատ քաջ աստեղա-  
բաշխից չէ թէ միայն գոլորշիներու քաղուած մը  
կըսեպւի, հապա նաև թէ որ աս գոլորշիները ան-  
բաւ բաղմութեամը մէկտեղ ժողվրւելու ըլլան՝  
հաղիւմէկ վեցանկիւնի ոտնաչափ թանձր զուր հա-  
նել կրնան. ու թէ որ աս նուրբ գոլորշիները երկ-  
րի հանդիպելու ըլլան՝ իրեւ տկար ու թեթև ցող  
անոր վրայ կիյնան։

Գուցէ թէ շատ գիսաւորաց միջակէտը՝ մէջ  
տեղի մասը՝ կամ պորտը քիչ մը աւելի թանձր ըլ-  
լայ՝ քան թէ իրենց բոլորտիքը, ինչպէս որ հասա-  
րակօրէն կըկարծըւի իրեն իր շրջանակէն քիչ մը  
աւելի պայծառ լոյս ունենալուն համար. բայց աս  
ալ ուղիղ կարծիք՝ կամ մակաբերութիւն չէ, ինչ-  
պէս կըսէ Լիդրով \*): Ինչու որ՝ ինչպէս հաւա-  
նական կերենայ՝ աս աւելի լուսաւորութիւնը՝ կամ  
պայծառութիւնը միջակէտին թանձրութիւնէ չի-  
պատճառիր, հապա տեսակ մը հոսկուսէ պէս շո-

դացող լՍՄէն՝ որ գիսաւորաց սեփհական է \*):  
‘Եաւ ան ալ պէտք է մտածել՝ որ շատ գիսաւորաց

\* ) **Փաստորոս՝ կամ Գրաֆորոս** (գառագօքօչ) Հոռմի  
բառ է, որ կընշանակէ լուսավոր, լոյս գոտութ, լոյս  
ունեցող. ու կըսւի անանի մարմիններուն՝ որոնք  
մասնաւոր յարմարութիւն՝ կամ յատկութիւն ու  
նին՝ որ եթէ խել մը ատեն լուսին կամ արևուն  
առջեր կեցած կըլլան՝ լոյսը կըծծեն ու ետքը  
մութ տեղ լոյս կուտան։ Ասոնք հասարակօրէն  
հանդարատ՝ ճերմակ ու նաև գունաւոր լոյս մը կը-  
հանեն, բայց (բաց ’ի մէկ տեսակէն) բոց չեն  
հաներ։ Հիները քիչ մարմիններ ասանի յատ-  
կութիւնով ճանչցած էին. բայց նոր բնաբաննե-  
րը շատ ճանչցած ու գտած են. որ և կըբաժնը-  
ւին բնական ու արհեստական լուսակիր մարմիններ։  
Բնականներուն մէջը երևելի է Պոնոնիայի՝ կամ Պո-  
լոնիայի ժարք, որ հնոց մէջն ալ ծանօթ էր. ասի-  
կա շատ մենծ յարմարութիւն ունի լոյսը ծծելու  
ու յետոյ մութ տեղ դուրս տալու։ Ասանի են  
ուրիշ քանի մը հողի ու քարի տեսակներ, նաև  
տեսակ մը եղեին (չամ) ծառի նոր փայտը ու  
քանի մը կննդանական նիւթեր։ Տիւ Գէյ բնա-  
խօսը գտաւ՝ որ ուրիշ շատ մարմիններ կիր (ժէ-  
րէն) դառնալով՝ լոյսը ծծելու ու ետքը դուրս  
հանելու յատկութիւն կըստանան. ասանի են  
ոստրէի խեցին (սնէրէտես հապուղու), զաճը (ալ-  
չըն), կիրի քարը, մարմարիոնը ու անդամանդը  
(ելմար). աս ետքինը մասնաւոր փորձեց գտաւ  
նոյն բնաբանը՝ որ եթէ արեւուն լոյսին առջեր  
երկայն կըկենայ՝ ետքէն աւելի զօրաւոր լոյս կու-  
տայ. ու աս զօրութիւնը երկայն ժամանակ կը-  
պահէ թէ որ լոյսը ծծելէն ետքը անմիջապէս  
սե մեղրամումի մէջ կըդոցւի։ Աս բնական զօրու-  
թիւնը ունին նաև մեռած կենդանիներուն մար-  
մինները՝ կամ դիերը՝ որ փատելու կըսկսին, ինչ-  
պէս՝ ծովու ձուկերը, որթի միսը, և այլն։ Ասանի  
կըլլայ նաև ճուկ հուր բաւող տեսակ մը թութը-

միջակէտը՝ կամ աւելի լուսաւոր մասը շատ պղտիկ ու անշուք՝ աննշան բան մըն է:

Ի՞սկ որովհետեւ ինչւան հիմայ քիչ գիսաւորներ աղէկ ճանչցըւած ու տեսնըւած են, կրնայ ըսւիլ որ կարելի է՝ թէ գիսաւոր մը՝ որ անբաւ միջոցով մեզմէ հեռու է, շատ մենծ զանգուած՝ կամ մարմին ունենայ, ու մոլորակներուն աղդեցութիւնովը իրեն ճամբէն ու բուն ընթացքէն դուրս ելլելով՝ մեր հողագունտին մօտենայ ու վերը յիշւած զեները ու կործանումները պատճառէ: Իրաւցընէ աս բանս կրնայ հնարաւոր ու խրելէ ըսւիլ, բայց աս հնարաւորութիւնը ու կարելիութիւնը անանկ տկար ու անանկ հեռու է՝ որ կրնայ ըսւիլ անկա-

ռուն լոյսը, որ գերեզմաննոցներու մէջ գիշեր ատեն կրաեսնըւի: Այսպէս են նաև ելեքդրական զօրութիւնով ինչպէս նաև ուգիշ՝ մինչև հիմայ բնաբաններէն անձանօթ մնացած՝ զօրութիւնով լուսակիր՝ այսինքն լոյս պահող ու լոյս հանող՝ կամ փոսփորոսականն ըլլող մարմինները. ինչպէս են փոսուռայ՝ կամ կածոռիկ (անել ու օճէնէլ՝ նաև եւլուռ ժողորոս) ըսւած պղտիկ ճանձիկը կամ որդը, լամպարտիկը ըսւող տեսակ մը մենծ թիթեռը (+էֆէնէի) հարաւային Վ.մերիկայի մէջ, ինչպէս նաև կատուի տեսակ կենդանիներուն աշվըները՝ որ մութ տեղ կրփայլին, ու անօնց մօրթն ալ՝ որ շփւելու ըլլան նէ՝ մութ տեղ լոյս կուտան: — Վ.րհեստական՝ կամ բնալուծական (+էֆէնէի) օգնութեամբ շինած փոսփորոսական՝ այսինքն լուսակիր մարմիններ ալ շատ կան, զոր բնալոյժները զանազան հողային հանքերէն ու ուրիշ նիւթերէն կրպատրաստեն: Ո՞եր վախճանէն դուրս ու շատ երկայն կրլայ հոս ամէն ծանօթարհեստական մարմինները յիշել, որոնց բնալոյժները՝ յատկութիւն կուտան՝ ցորեկը ծծած լոյսը մութ տեղ ու դիշեր ատեն դուրս հանելու՝ կամ լուսատու ըլլալու:

րելի։ Ասիկա քիչ մը մտածելով ալ յայտնի կրէ-  
լայ, թէ որ կը յիշենք՝ թէ ինչ անբաւ անհուն ըն-  
դարձակութիւն է ան միջոցը՝ ուր հողագունտը կր-  
դտնը ու գիսաւորները կրպտրտին, ու ինչ պղտիկ՝  
ու նկատմամբ ան անհուն միջոցին կէտի մը չափ  
մարմիններ են ասո՞ւք, այսինքն երկիրը ու գիսա-  
ւորները, ինչպէս մեծիմաստն լարլաս կըսէ։

Չափաբերական հաշիւով աս բանը աւելի  
պայծառ կը հասկընանք՝ կրտեսնենք։ Աս հաշիւը  
մեր աչքին առջել կրդնէ թուական կարելիութիւնը՝  
կամ հաւանականութիւնը (այսինքն՝ քանի հեղ  
կարելի ու հաւանական ըլլալը) գիսաւորի մը մեր  
հողագունտին հանդիպելուն։ Աս վարպետական  
հաշիւը ըրած է անուանի աստեղաբաշխը (Օլպէրա,  
որ գիսաւորաց վրայ շատ դիտողութիւններ ըրաւ՝  
շատ բան գրեց՝ բայց աւելի անանկ գիսաւորներու  
վրայ՝ որոնք արեգական աւելի կրմօտենան՝ քան  
թէ մեր հողագունտը, ուստի և իրենց արևամեր-  
ձութեանը ժամանակը արեգական ու երկրի մէջ  
տեղը կիյնայ<sup>\*)</sup>)։ Արդ ասանկ գիսաւորներուն համար

\*) Ամեն գիսաւորաց ճամբանները միաչափ ու միօ-  
րինակ չեն, ինչպէս յառաջ գրածներէս յայտնի  
է. սոյնպէս և իրենց արևամերձութեանը չափը  
նոյնօրինակ չէ. ոմանքը շատ կրմօտենան արեգա-  
կան՝ ոմանք քիչ. շատերը երկիրէն քիչ կրմօտե-  
նան անոր՝ իսկ ոմանք աւելի. կան գիսաւորներ  
ալ որ նաև փայլածու մոլորակէն (որ արեգակին  
պինտ մօտ ըլլող մոլորակն է,), աւելի կրմօտե-  
նան արեգակին. բայց անանկ գիսաւորներ ալ  
կան՝ որ իրենց արևամերձութեանը ժամանակը և  
ոչ հրատ մոլորակին չափ արեգական կրմօտե-  
նան։ Վնչւան հիմոյ փայլածուէն աւելի արեգա-  
կին մօտիկցող գիսաւորները՝ որչափ որ աստե-  
ղաբաշխները տեսած են՝ 20 հատ են. իսկ արու-  
սեակէն աւելի մօտիկցողները 60 հատ են։

կըսէ՝ որ կարելի է՝ (անհնարին չէ) թէ հողագունտին զարնըւին՝ զեն մը ընեն։ Եաքը կըսէ՝ որ հասարակօրէն խօսելով՝ դիսաւոր մը մեր հողագունտին կիսատրամագիծին կէսին չափ կիսատրամագիծ ունի \*): Ասի զնելով, կըսէ, հաւանական կըդտնանք՝ որ դիսաւորի մը մեր երերին հանդիպիլը 281000000 անգամին մէջէն միայն մէկ անգամ կարելի է։ կամ թէ ասանկ ըսենք։ դիսաւորի մը մեր հողագունտին զարնըւելուն կարելիութիւնը այնչափ է՝ ինչչափ է աս կարելիութիւնը՝ որ եթէ տուփի մը մէջ 281 միլիոն հատ գնտակ զնես, որոնց միայն մէկ հատը սերլայ ու մնացածները բոլոր ճերմակ ըլլան, ու ուզենալով անկից մէկ հատ մը դուրս հանել ան հանածդ մէկ հատիկ սեր գնտակը ըլլայ՝ ու չըլլայ 2809999999 ճերմակ գնտակներուն մէկը։ Ուստի ով կըվախնայ՝ թէ գուցէ պոչաւոր աստղ մը մեր հողագունտին զարնըւելով բոլոր մարդիկ ջնջէ վերցընէ՝ կընմանի ան մարդուն՝ որ դիտնալով՝ թէ ինքը մահուան պիտի դատապարտըւի՝ երբոր տուփի մը մէջէն՝ ուր 2809999999 ճերմակ՝ ու մէկ սեր գընտակ կայ, իրեն համար գնտակ հանւած ատենը

\* ) Տեսաբեր կամ մէջակէն կըսէ կըսէ մարմինի՝ կամ մենծ շրջանակի՝ որ է կլոր գծի մը մէջ տեղէն քաշւած շիտակ գիծը, որ անոր մէկ կէտէն սկսելով ու միջակէտէն՝ կամ կենդրունէն անցնելով ինչւան ուրիշ մէկ կէտը շիտակ կերթայ կըհանի, ու ասանկով բոլոր կլոր մարմինը՝ կամ շրջանակը երկու հաւասար կէս՝ կամ կիսաբոլորակ և կամ կիսաշրջանակ կըբաժնէ։ Որովհետեւ աս տրամագիծը կիծը կլոր մարմինին՝ կամ շրջանակին մէջը պինտ մենծ գիծն է, անոր համար իր երկայնութիւնը՝ կամ շափր նոյն մարմինին՝ կամ շրջանակին լայնութիւնը ճիշտ կըցուցընէ։ Կիսատրամագիծը աս գիծին կէսն է։

առջի ելածը ան սև գնտակը ըլլայ, սկսի ահու դողու մէջ իյնալու՝ որ ըլլայ թէ առջի գնտակը ան սև գնտակը ըլլայ ու ինքը անով մահուան դատապարտը:

Իսպաց կրնայ մէկը հարցընել՝ թէ աս վերը դրած հաշիւին համաձայն Երբ՝ կամ քանի՛ տարիէն ետքը կարելի է արդեօք որ գիսաւոր մը հողագունտին հանդիպի՝ զարնըւի ու զեն հասցունէ: Պատասխանը աս է, կրնանք ըսել՝ որ հասարակօրէն մէկ տարւան մէջ երկու գիսաւոր մեր հողագունտին կրմօտենայ ու մեզի տեսանելի կը ըլլայ, և որովհետեւ ինչպէս ըսինք՝ գիսաւորի մը հողագունտին զարնըւիլը 281 միլիոն անգամին մէկ անգամը կարելի է, անոր համար կը հետեւի՝ որ 140500000 տարին մէյմը կարելի է գիսաւորի մը հողագունտին հանդիպիլ՝ զարնըւիլ: Աւ եթէ կը դնենք որ աշխարքիս ստեղծմանէ ետեւ 6000 տարի անցած է, ան ատենը կը դանենք՝ որ 140494000 տարիէն ետքը կարելի է որ գիսաւոր մը մեր երկրին զարնըւի: Կամ ուրիշ կերպով մը ըսենք, մեր երկիրը իր ստեղծւելէն ինչւան հիմայ որչափ որ կեցեր է՝ պէտք է որ 24000 հեղալ ալ անչափ կենայ՝ ինչւան որ գիսաւորի մը կարելի ըլլայ անոր զարնըւելու: Ասասնեկ ըլլալով՝ կրնանք մենք ալ՝ ու հազարաւոր տարիներ մեզմէ ետքը աշխարք եկողներն ալ հանգիստ ապրիլ առանց վախ մը ունենալու՝ որ մեր հողագունտը գիսաւորէ մը զեն մը պիտի քաշէ, կամ կրնայ քաշելու:

Իսուր աս դլխուն մէջը ըսածնիս աւելի հաստատ ցուցընելու համար դնենք հոս վարպետ աստեղաբաշխի մը խորհածութիւնը: Վիտենք ու փորձած ենք՝ որ աստեղաբաշխերը ինտոր զարմանալի ճշգութիւնով ու ստուգութիւնով հաշւած ու որոշած են մոլորակներուն կանոնաւոր շարժումը: Վիտենք՝ որ իրենք հարիւրաւոր տարիներով ա-

ոաջ կորոշեն ու կըծանուցանեն Երկինքին ան տեղ՝  
ուր որ ամէն մէկ մոլորակ աս՝ կամ ան վայրկենի  
մէջ պիտի գտնըւի. ու ետեւէն եկող աստեղաբաշխերը կըդտնան անոնց հաշիւը անանկ ճիշդ  
ու ստոյդ՝ որ իրենց որոշած տեղէն և ոչ բարակ  
թելի՝ կամ մազի մը չափ խոտորում՝ կամ շփոթութիւն կըդտնըւի:

Աս ստուգութեանը վրայ հասարակ ու գրոց  
աշակերտ չըլլող մարդ մըն ալ կրնայ վկայութիւն տալ՝ որն որ օրացոյցներէն լսելով՝ թէ տարւոյն աս օրը՝ աս ժամը՝ աս վայրկեանը արեգակը՝ (Երկիրը՝) կամ լուսինը բոլորովին՝ կամ այսչափ ու անչափ տեղ, անչափ՝ կամ այնչափ ժամանակ պիտի խաւարի, փորձով կըտեսնէ՝ կիմանայ որ ան գուշակութիւնը չէ թէ միայն իր որոշ օրին ու ժամին՝ հապա իր վայրկենին ալ կելլէ՝ կըստուգի, որով յայտնի կըլլայ ամէն մարդու՝ թէ ինչչափ կատարելութեան հասեր է աստեղաբաշխութիւնը:

Արդ՝ բոլոր աստեղաբաշխութիւնը աս ենթադրութեան վրայ հիմնած է՝ թէ ոչ հաստատուն աստղերը իրենց չափէ դուրս մեծ հեռաւորութեանը պատճառովը ու ոչ դիսաւորները իրենց շատ պղտիկ ու տկար զանդուածին՝ կամ գոյացութեանը պատճառովը կրնան արեգական բոլորտիքը պտըտող մոլորակներուն վրայ աղղեցութիւն մը ընել: Աս ենթադրութեան ուղիղ ու ստոյդըլլալը յայտնի կըցուցւի վերը յիշած գուշակութիւններուն միշտ անսխալ ու որոշ կատարելովը ու ստուգւելովը: Օք թէ որ մի միայն դիսաւոր մենծ ու թանձր զանդուած՝ կամ մարմին ունենալով պինտ հեռու մոլորակներուն մէկուն այնչափ մօտիկնար, որ կարենար անոր ընթացքին քանի մը փոփոխութիւններ ու շփոթութիւններ պատճառելու՝ ան ատենը պէտք էր որ՝ ան գուշակութիւնները սուտ ելլէին ու չիկատարելին, ու գրեթէ բոլոր աս տեսակ առ-

տեղաբաշխական դիտողութիւնները պարապ ու 'ի զուր ըլլային։ Բայց որովհետեւ հաղարաւոր տարիներէն ինչւան հիմայ աստեղաբաշխերը (որոնք երկինքի վրայ եղած ամէն մէկ երեւոյթը ու նորութիւնը կըսկսեն՝ կիմանան ու կընշանակեն), ասանկ շփոթութիւն մը չիտեսան՝ չիգտան, անոր համար պէտք է որ ան ենթադրութիւնը ստոյգ ըլլայ, ու մեր ըսածներն ալ անսխալ ըլլան՝ թէ դիսաւորները իրենց պղտիկ ու թոյլ մարմինովը չեն կրնար ուրիշ երկնային մարմիններուն ու հողագնոտին վրայ աղջեցութիւն մը ընել, կամ անոնց շատ մօտենալով՝ զեն մը պատճառել։

Աս ալ պէտք է զիանալ՝ որ չէ թէ միայն ամենեին վախ չիկայ որ դիսաւոր մը հողագունախն կարենայ հանդիպելու ու զարնըւելու, հապա նաև մենծ դիսաւորի մը նոյն հողագունախն առ ջեկն անցնիլը՝ կամ անոր մօտիկնալը չիկրնար մեզի վնասակար ըլլալու. ինչու որ դիսաւորաց շարժումը անանկ շուտ է, որ երբոր մեզի զեն հասցունելու չափ երկրի մօտենալու ըլլան՝ քանի մը ժամէն ետքը մեզմէ անբաւ ընդարձակութիւնով կըչեռանան. ուստի և իրենց ձգողական զօրութեան աղջեցութիւնը իրենց ներգործելուն՝ կամ աղջելուն ժամանակին կարձութեանը համար պէտք է որ տկար ու անզօր ըլլայ։ Կիսաւոր մը՝ որ մինակ իր արեւամերձութեան ժամանակը պիտի կարենար մեր հողագունախն հանդիպելու ու վնասելու, անանկ շուտ կըշարժի աս ատենը՝ որ մէկ երկրորդական վայրկենի մէջ՝  $5\frac{8}{10}$  մղոն, կամ մէկ ժամի մէջ՝ 20894 մղոն տեղ կըքալէ. որ է թնդանօթի (Առէկ) մը գունտէն հարիւր հեղ աւելի շուտ կըվաղէ։ Ասն դիսաւորներ՝ որոնց ընթացքը՝ կամ շարժումը արեգական ու երկրի մօտենալու ատեննին աս ըսածներնէս աւելի շուտ է։

Ի վախճանի՝ բոլոր աս պատճառներուն վրայ՝ որոնցմով ցըցուցինք՝ թէ դիսաւորներէն մեզի ու

մեր երկրին վախ մը չիկայ՝ աւելցընենք զօրաւոր պատճառ մ'ալ, այսինքն թէ՝ ան մարդասէր ու ամենակարող Արարիչը՝ որուն հրամանովը երկինք իր աստղերովը ու երկիր իր բնակիչներովը ստեղծըւցան ու նոյն հրամանին միշտ պիտի հնազանդին, որուն է երկիր լրիւ իւրով, աշխարհ և ամենայն բնակիչք նորա \*) բանաւորք և անրանք, չիթողուր որ իր ստեղծւածները իրար ջնջեն ու կորսընցընեն:

## ԳԼՈՒԽ ՄԵՏԸՆԿԵՐՈՐԴ

Ի՞նչո՞ւ ի՞նձանցը է՝ լու գիւտուոր հը ուրիշ անհայ երեսած է:

**Ե**րբոր գիսաւոր աստղ մը երևնալու ըլլայ՝ որուն պոչին ձեւը՝ կամ երկայնութիւնը ու լայնութիւնը, միջակէտին մեծութիւնը ու լուսին թանձրութիւնը ու պայծառութիւնը ուրիշ հեղ երեցած գիսաւոր աստղի մը հետ շատ նմանութիւն ունենայ, չիկըրնար ըսւելու՝ թէ ան պատճառով երկու հեղ երեցած աստղը մի և նոյն գիսաւորն է: Ուստի աստեղաբաշխերը գիտնալու համար՝ թէ արդեօք նոր երեցող գիսաւոր մը առաջ ալ երեցած է թէ չէ՝ ասանկ նշաններու չեն նայիր, հապա մենծ զգուշութիւնով միտք կըդնեն՝ կըդիտեն իրեն ընթացքը՝ կամ շարժումը ու շրջանը:

Գիսաւոր մը իրեք հեղ աղէկ տեսնելէն ու զննելէն ետքը՝ կըսկսին աստեղաբաշխերը դիտել ու հաշուել իրեն ճամբան հանգամանելու՝ կամ ոչունադարրնելու, այսինքն իր ընթացքին որպի-

\*) Ա-Հ. 19. 2:

սութիւնը, որոշ ժամանակ մը արեգակէն ունեցած հեռաւորութիւնը, արևամերձութեանը չափը, իր ճամբուն դիրքը ու ձեզ՝ որ է անոր մեծ առանցքին՝ կամ երկայնութեանը ու փոքր առանցքին՝ կամ լայնութեանը չափը, նոյն ճամբուն դիրքը՝ կամ կեցւածքը դէպ 'ի երկրի ճամբան (ըստ Հոոց՝ ծիր արեգական), այսինքն թէ որչափ հակեալ՝ կամ ծռած է դէպ 'ի նոյն ճամբան. դարձեալ՝ դիսաւորին երկրի ճամբուն մէկ դիաց մէկալ դին անցնելու կէտը ու իր ընթացքին՝ կամ քաղելուն կարգը, այսինքն՝ թէ արդեօք ուղղագնաց՝ կամ ուղղաշարժէ՝ թէ յետախաղաց, որ է ըսել՝ արդեօք արևմուտքէն դէպ 'ի արևելք կըքալէ՝ թէ արևելքէն արևմուտք: Եսքը կընային կըքննեն՝ թէ արդեօք 'Իսաւարաց յանին մէջը (որ ամէն աստեղաբաշխական դիտարանները կըդտնըւի, ուր դիսաւորաց ընթացքին վրայ եղած դիտողութիւնները ու հաշիւնները որոշ կարգով կըդրւին,) աս նոր դիսաւորին ընթացքին կամ շրջանին համաձայն՝ կամ անոր նման ընթացք ունեցող դիսաւոր մը երևցած ու նշանակած է՝ թէ չէ:

Իսյց դնենք՝ թէ ան ցանկին մէջը նշանակած դիսաւորաց ընթացքին հանգամանքները նոր երևցողին հանգամանացը հետ ըստ ամենայնի համաձայն չըլլան, սակայն անկից չիհետեւիր, կըսէ Վրակո<sup>\*</sup>), որ ան դիսաւորը ցանկին մէջը նշանակածներուն մէկուն հետ նոյն չէ. որովհետեւ դիտւած ու ծանօթ բան է՝ որ եթէ դիսաւոր մը մոլորակ աստեղ մը մօտէն կանցնի՝ անսանկ շփոթութիւն կրնայ ունենալ իր ընթացքին մէջը, որ իր ըրած շրջանը՝ կամ ճամբան չիկրնար ան շրջանին շարունակութիւնը երևնալ՝ որն որ առաջ կընէր:

<sup>\*)</sup> Խորհրդագութեան է մէջ . հետու առան Ա . Յօն . 4 :

Խակ թէ որ ասոր ներհակը դնելու ըլլանք որ՝  
նոր երևցած գիսաւորին ընթացքին հանգամանքը  
քիչ տարբերութիւն ունին ուրիշ գիսաւորի մը ըն-  
թացքին հանգամանքէն, որ նոյն ցանկին մէջը ու-  
ղիղ հաշիւով դրւած է ու նաև շատ ատեն առաջ  
երևցած չէ, ան ժամանակը նոր գիսաւորը մենծ  
հաւանականութեամբ կրնայ ան գիսաւորին հետ  
նոյն սեպւիլ, որն որ ուրիշ հեղ երևցեր է ու կրո-  
կին անդամ դարձեր արեգական ու երկրի կրմօ-  
տիկնայ :

Յսինք՝ մէծ հաւանականութեամբ իրնայ նոյն  
սեպւիլ. ինչու որ չափաբերապէս (մաթեմաթի-  
դապէս) խօսելով՝ անկարելի բան մը չէ՝ որ երկու  
զատ զատ գիսաւորներ երկու զատ շրջաններ ընեն,  
ու ասոնց ձեւը ու դիրքը երկնից ընդարձակութեանը  
մէջը իրարու հաւասար ու նման ըլլայ: Ֆէպէտ  
հոս ալ պէտք է ըսել՝ որ հիմակւան քաջ աստե-  
ղաբաշխերը իրենց ընտիր հեռադիտակներովը ըդ-  
դուշ ու որոշ քննութիւններ ընելով ու դիտելով՝  
ամէն մէկ գիսաւորին ընթացքին հանգամանքը ու  
պարագաները այնպէս աղէկ կիմանան՝ կրհաշուեն  
ու կրնշանակեն, որ հիմակու ժամանակներս ապա-  
հով ու անսխալ ստուգութիւնով կրնանք իմանալ  
ու կիմանանք՝ թէ որ գիսաւորները մինչև հիմայ ե-  
րևցած են, քանի հեղ ու երբ երևցած են. ինչ-  
պէս ասկից ետքը գրածներէս կրնայ տեսնըւիլ:

Վս դլխուն մէջը գրածները աւելի աղէկ կի-  
մացւին ետևի եկող գլուխներուն մէջը գրածներս  
կարդալով :

# ԳԼՈՒԽ ԵՐԿՈՉԵՍԱՌԵՐՈՐԴ

Ինչուն հիմայ աղբէ ճանչըլուած ու ժնիւած գէ-  
ստուբնէրը:

**Յ**նչուկ հիմայ քիչ հանդիպած է՝ որ աստեղա-  
բաշխերը ստուգիւ կարենան գուշակելու՝ կամ յա-  
ռաջագոյն ծանուցանելու, թէ աս՝ կամ ան ժամա-  
նակ պոչաւոր աստղ մը պիտի երևնայ: Այնքան  
հարիւրաւոր գիսաւորներ յանկարծ կերևնան՝ ա-  
ռանց յառաջագոյն ծանօթը ըլլալու իրենց երևնալը,  
ու աստեղաբաշխերը միայն կընային ու կըջանան ա-  
նոնց երեցած ատենը ամէն մէկը աղէկ զննելու ու  
իրենց հանդամանքը աղէկ իմանալու ու գրելու, որ  
եթէ նոյն գիսաւորը ուրիշ հեղ մըն ալ իր տեսու-  
թիւնովը մեր երկրին այցելութիւնի դալու ըլլայ՝  
նոր աստեղաբաշխերը անոնք իրրե ծանօթ հիւր ըն-  
դունին ու դիտեն:

**Ա**րդ՝ այնչափ հաղարաւոր գիսաւորներէն՝ ո-  
րոնք երկնից ընդարձակութեանը մէջը կըպտըտին  
ու երբեմն երբեմն երկրի կըմօտենան՝ մայն չորս գէ-  
ստուբնց ընթացքը ու շրջանին ժամանակը ստոյդ  
դտնըւած ու ճանչըրւած է, ու անոր համար ալ ի-  
րենց մեզի երենալու ժամանակը կընան յառաջա-  
գոյն ծանուցանել ու կըծանուցանեն աստեղաբաշ-  
խերը: Աս չորս գիսաւորները՝ (առաւելապէս եր-  
կուքը՝ այսինքն Պիէլայի ու Անքէի գիսաւորները)  
մոլորակաց ճամբաներուն՝ կամ սահմանին մէջը  
կը շրջին, որոնց հետ մէյտեղ արեգական բոլորտիքը  
իրենց կանոնաւոր պտոյտը կընեն: Խոկ մէկալ ան-  
ծանօթ պոչաւոր աստղերը անչափ հեռաւորու-  
թեամբ մեր մոլորակաց սահմանէն դուրս իրենց  
պտոյտը ընելով՝ անբաւ միջոցով մեզմէ հեռու  
կըքալեն:

Աս չորս ծանօթ գիսաւորները՝ իրենց յայտնի ծանչցըւիլ ու քննըւիլ սկսելու ժամանակին համաձայն՝ աս կարգով են :

Առջինը՝ Հաւելէկէ Գէստոռնն է, որուն վրայ երկրորդ մասին մէջը երկայն պիտի խօսինք :

Երկրորդը՝ Օլբէրսէ Գէստոռնն է : Ասիկա 1815ին մարտի 6ին տեսաւ՝ կամ գտաւ նեմցէ աստեղաբաշխը (Օլպէրս, անոր համար իր անունը գիսաւորին վրայ դրւեցաւ : Ասոր արևամերձութեանը օրը նոյն տարի ապրիլի 25ին էր : Իր շրջանին ժամանակը 74 տարի է . ուստի 1887ին դարձեալ պիտի տեսնըւի ու փետրվարի 9ին արևամերձութեանը օրը պիտօր ունենայ : Իր ճամբուն երկայնութեանը կիսատրամագիծը 342411400 մղոն է . իսկ լայնութեանը կիսատրամագիծը 158678000 մղոն է : Աս ճամբուն դիբքը դէպ 'ի երկիրը անանկ է՝ որ գիսաւորը անոր վրայ քալած ատենը չիկրնար երկրագունտին շատ մօտենալ ու անոր վտանգաւոր ըլլալ : Որովհետև աս գիսաւորը 74 տարին մէյմը արեգական ու երկրի կրմօտիկնայ ու տեսանելի կըւլսյ, զարմանալի բան մըն է՝ կըսէ Լիդրով աստեղաբաշխը<sup>\*)</sup> որ հին աստեղագէտներուն դրոցը մէջը իր վրայ յիշատակ մը չենք գտնար :

Երրորդը՝ Լյուէկէ Գէստոռնն է : Ասիկա գտաւ՝ կամ ամենէն առաջ տեսաւ յամի 1818ին նոյեմբերի 26ին Բռն ֆրանսը աստեղաբաշխը Վարսիլիա քաղքին մէջը : Բայց որովհետև Լյուէկ դերմանացի աստեղաբաշխը Պէրլին քաղքին մէջը աս գիսաւորին ճամբուն մեծութեանը չափը ու իր շրջանին ժամանակը հաշուեց՝ որոշեց ու յայտնի ցըցուց, անոր համար իրեն անունովը ըստեցաւ՝ Պէտրու Լյուէկ՝ կամ Լյուէկետն : Արդ՝ աս գիսաւորին բոլոր

<sup>\*)</sup> Պէտրու . Է վեր . գէստ . էր . Յ :

շրջանին ժամանակը գրեթե իրեք տարի ու 115 օր, կամ մէկանց 1210 օր է, այսինքն՝ այսչափ ժամանակւան մէջը երկիրէն ու արեգակէն կը հեռանայ ու դարձեալ անոնց կը մօտենայ: Ինչւան հիմայ տեսնրւած ու աղեկ դիտւած գիսաւորներուն մէջը ասոր պէս կարճ ճամբայ՝ կամ պղտիկ պտղյտ ընող գիսաւոր չիկայ: Ասիկա տեսնրւեցաւ ու դիտեցաւ յամի 1786ին, 1795ին, 1805ին, 1822ին, 1825ին, 1828ին, 1832ին, 1835ին ու 1838ին:

Իր գրսի ձեւին ու տեսիլքին դիաց՝ պղտիկ ու տկար լուսով գիսաւորներուն մէկն է. ձեւը կը որակ գնտածն է, միջակէտը ըստ ամենայնի իր մէջ տեղը չէ. յայտնի երեցող պոչ չունի. ինչպէս Տախտակ Բ. Չեւ 5 կը տեսնրւի, որ 1828ին շատ մենծ ցուցընող դիտակով տեսնրւածին համաձայն նկարւած է: Հասարակօրէն միայն հեռազիտակով կը տեսնրւի աս գիսաւորը. ուստի թէպէտ շուտ ու շատ հեղ երկրի կը մօտիկնայ ու տեսանելի կը լսյ, բայց աստեղաբաշխ չըլլողներուն՝ կամ պարզ աչքի չիտեսնրւիր, իսկ աստեղաբաշխներուն համար մեծ օգուտով է, ինչու որ ինչւան հիմայ միայն աս գիսաւորն է՝ զոր մէկ աստեղաբաշխ շատ հեղ կը նայ դիտել ու զննել, որովհետեւ իրեք ու կէս տարին մէյմը մեղի տեսանելի կը լսյ:

Աս գիսաւորը իր արեգական խիստ մօտ եղած՝ կամ արեւամերձութեան ժամանակը՝ անկից 7219710 մղոն հեռու է. իսկ խիստ մեծ հեռաւորութեանը ժամանակը՝ անկից 86214090 մղոն հեռու է: Իր ճամբուն մեծ առանցքին՝ կամ երկայնութեանը չափը 45933200 մղոն է, իսկ փոքր առանցքին՝ կամ լայնութեանը չափը 2554500 մղոն:

Նորոր 1818ին Բոն աստեղաբաշխը՝ ինչպէս ըսինք՝ աս գիսաւորը գտաւ, Կնքէ անոր ընթացքը աղեկ մը դիտելով՝ շուտ մը իմացաւ՝ թէ պէտք է որ անիկա իր արեգական բոլորտիքը ընելու շրջանը

շատ կարճ ժամանակի մէջ կատարէ: Ետքը դտաւ ասոր ու 1805ին տեսնըւած ու դիտւած գիսաւորին ընթացիցը հանգամանքներուն մէջը շատ մենծ նմանութիւն: Խոկ քանի մը պղտիկ աննմանութիւնները ու տարբերութիւնները՝ որ կային, ուրիշ երկնային մարմիններուն ձգողութենէ պատճառած էին: Ասոր վրայ (Օլպէրս աստեղաբաշխն ալ քըննութիւն ընելով ըստ թէ կարելի է որ աս գիսաւորը 1795ին ու 1786ին դիտւած գիսաւորին հետնոյն ըլլայ: Ետքէն Կնքէ աւելի որոշ զննութիւններ ու հաշիւններ ընելով, ստոյդ իմացաւ ու ծանուց՝ թէ աս զանազան տարիններ, այսինքն՝ 1786ին, 1795ին, 1805ին ու 1818ին երեցած գիսաւորները մի և նոյն գիսաւորն է, նաև ըստ՝ որ 1822ին դարձեալ պիտի երենայ, բայց աս ալ ծանուց՝ թէ գիսաւորին ընթացքը անանկ կըբերէ՝ որ ան տարի (1822ին) հիւսիսային կիսագունդին հորիզոնէն վեր չխպիտի ելլայ՝ ու անանկ եղաւ:

Բայց յաջողութեամբ հանդիպեցաւ՝ որ Իւմքէր աստեղաբաշխը աս գիսաւորին երենալու ժամանակը հարաւային կիսագունդին վրայ (Կանտայի Բարամադդա քաղաքն էր, ու ասիկա 1822ին յուլիսի 2ին գտաւ ու որչափ ժամանակ որ տեսանելի էր՝ դիտեց զննեց: Աս աստեղաբաշխին դրածներէն յայտնի եղաւ՝ որ գիսաւորին ընթացքը Կնքէին յառաջագոյն ըրած հաշիւին համաձայն էր պղտիկ տարբերութիւնով մը, որ ինչպէս վերը (Պ.Լ. Ե.Ռ.) գրեցինք, եթերին գիմադարձութենէ կըպատճառէր:

Աս նոր դիտողութիւններուն օգնութիւնով նորէն աւելի ճիշդ հաշիւ մը ըրաւ Կնքէ աս գիսաւորին ընթացքին վրայ, ու որոշեց՝ թէ անիկա 1825ին դարձեալ պիտի երենայ: Եւ իրաւցընէ իր որոշած ժամանակը երեցաւ գիսաւորը. ու ան ատենան աստեղաբաշխերը իրենց զգուշաւոր դիտողու-

Թիւններովը Անքէին հաշիւը ու գուշակութիւնը բոլորովին հաստատեցին :

Երբոր 1828ին ու 1832ին ալ երևցաւ աս զիսաւորը՝ ամէն դիտողութիւնները Անքէին հաշիւներուն անսխալութիւնը ու շտկութիւնը յոյտնի ցըցուցին : 1832ին յունիսի 16ին աս դիսաւորին երկրի խիստ մօտ եղած ժամանակն էր, զի ան օրը երկրագունտէն միայն հինգ միլիոն նեմցէի մըշտն հեռու էր, որ է ըսել՝ անոր չորս անդամ աւելի մօտ էր քան զարեգակը ու իրը երկուք ու կէս հեղ աւելի հեռու քան զլուսինը : Աւ թէպէտ աս հեղու մեզի ասչափ մօտ էր դիսաւորը, բայց իր դիրքը դէպ 'ի արեգակը անանկ էր՝ որ աստեղաբաշխերը շատ մենծ դժուարութիւնով կրցան զըննել ու դիտել անիկա : Աս անդամ Աւրոպայի բնակչացը տեսանելի չէր, բայց տեսնըւեցաւ Ամերիկա ու Ափրիկէ :

Համի 1835ին դարձեալ երևցաւ, կամ աղէկ խօսելով երկրի ու արեգական մօտ եկաւ աս դիսաւորը. բայց ինչպէս 1822ին՝ նոյնպէս աս տարի ալ՝ մանաւանդ հիւսիսային կիսադունտին բնակչացը համար անանկ անյարմար դիրք մը ունէր՝ որ իր հանդամանացը վրայ բան մը յայտնի չեղաւ :

Առքի հեղ տեսնըւեցաւ աս դիսաւորը 1838ին: Վանի մը աստեղաբաշխեր սեպսեմբերի սկիզբները ան տեղերը՝ ուր բատ յառաջ եղած գուշակութեան պիտի գտնըւէր աս դիսաւորը՝ մշուշի պէս լսու մը տեսնելով կարծեցին՝ որ Անքէի դիսաւորն է. բայց՝ ինչպէս ետքը յայտնի եղաւ՝ ատիկա սխալ էր: Ուստի յատկապէս խօսելով առջի հեղ տեսաւ աս դիսաւորը ինկիլիզ աստեղաբաշխ մը Գենսինկղընի դիտանոցէն սեպտեմբերի 21ին, որ և կերւար իրը լուսաւոր մշուշային բիծ մը իններորդ կարգի (պարզ աչքով չիտեսնըւելու) աստղի մը չափ: Աս աստեղաբաշխը աս օրս քննելով Անքէի աս դիսաւ-

ւորին շրջանին համար յառաջ ըրած հաշիւը՝ գտաւ անիկա անսխալ։ Աս օրս հեղու էր գիսաւորը երկրագունտէն 81 միլիոն մղոն, իսկ արեգակէն 159 միլիոն մղոն։

“Այեմբերի սկիզբները մինչև անոր 7, որ էր գիսաւորին երկրամերձութեանը՝ կամ երկրի պինտ մօտ եղած օրը՝ միշտ աղօտ լուսով ու առանց միջակէտի կերևնար։ բայց իր մէկդին շոշորդ՝ կամ նշան մը պոչի կըտեսնըւէր։ “Այեմբերի 7էն ետքը քանի մը գիշեր պարզ աչօք ալ տեսնըւեցաւ՝ բայց իբրև մըուշային բիծ մը, ու միջակէտ ալ չունէր։ Խոկ պոչի նման լոյս մը կըտեսնըւէր գիսաւորին մէկ դին տկար հեռաղիտակով ալ։

Աս հեղու արեւամերձութեանը օրը դեկտեմբերի 19ին էր։

Չորրորդ աղէկ ճանչցըւած ու դիտւած դիսաւոր աստղն է Պիելայէ Գէստունը։ Ասիկա Իրակա քաղքին աստեղաբաշխը Պիելա 1826ին փետրվարի 28ին առջի հեղ տեսաւ։ անոր համար իր անունը դրւեցաւ ան գիսաւորին վրայ։ “Այն աստեղաբաշխը իր դիտողութիւններովը հաշուեց գըտաւ՝ որ գիսաւորը իր բոլոր ընթացքը 6 տարւան ու 270 օրւան մէջը կընէ։ Աս գիսաւորը երեցած էր 1772ին ու 1805ին ալ։ և թէպէտ ուրիշ աստեղաբաշխ մը կարծիքով ըսած՝ ու հաւանական ցըցուցած էր՝ որ աս երկու հեղ երեցած գիսաւորները միևնույն գիսաւորը ըլլայ, բայց Պիելա իր ճիշտ հաշիւներովը ստուգիւ ցըցուց՝ որ աս երկու տարւան ու 1826ին երեցածն ալ մի և նոյն գիսաւորն է։ Նաև գուշակեց՝ որ 1832ին դարձեալ պիտի երենայ, որ և լման կատարեցաւ։ Ասկից ետքը երեցաւ 1839ին, բայց անանկ դիրք ունէր՝ որ Եւրոպայի երելի աստեղաբաշխներն ալ չիկրցան զինքը աղէկ դիտել։ Աս հեղու իր արեւամերձութեանը օրն էր յուլիսի 23ին։

Աս գիսաւորը իրը պղտիկ կլոր ու տկար լուսով մշուշ մը կերևնայ երկինքը, ու աս մշուշին մէջը քիչ մը աւելի թանձ՝ ու պայծառ լուսով միջակէտ մը կայ, ան ալ գիսաւորին՝ կամ մշուշին մէջ տեղը չէ՝ հապա՝ Անդէի գիսաւորին պէս՝ դէպ ՚ի մէկդին։ Իր արևամերձութեան ժամանակը՝ կամ մերձակէտը արեգակէն 18339900 մղոն հեռուէ, իսկ անկից ունեցած խիստ մենծ հեռաւորութիւնը 130663300 մղոն է։ Ասկից յայտնի է՝ որ ասիկա արեգակին աւելի կը մօտիկնայ՝ քան թէ հողագունաը։

Ծառակէտ Պիելսի գիսաւորը շատ պղտիկ ու տկար լուսով է, բայց ամէն տեսնըւած գիսաւորներուն մէջէն նշանաւորներուն մէկն է՝ չէ թէ միայն իր ընթացքին ժամանակին կարծութեանը՝ կամ իր ճամբուն պղտիկութեանը համար, հապա նաև ան պատճառէն՝ որ ամէն մէկ անգամ արեգական մօտիկնալու ատենը երկրի ճամբուն շատ կը մօտենայ ու ասով ամէն գիսաւորներէն աւելի նշանաւոր է ու խօսակցութեան նիւթ կուտայ՝ մարդկան սիրտը վախ մը ձգելով՝ թէ գուցէ օր մը հողագունտին կը զարնըւի ու անոր զեն մը կընէ։ Աս կարծիքը ու վախը անհիմն է, ինչպէս վերը (Գ.Լ. Ճ.Վ.) ընդհանրապէս ամէն գիսաւորաց համար ցըցուցինք։

Ասկից առաջ՝ այսինքն 1832ին երենալուն՝ հոկտեմբերի 29ին երկրադունտին շատ մօտեցաւ գիսաւորը, այսինքն՝ անոր ճամբէն մինակ 4300 մղոն հեռու մնաց, անանկ որ 12 հեղ աւելի մօտ էր երկրի ճամբուն՝ քան թէ լուսինը։ Աս հաշիւը ունանիք սիսալ հասկընալով՝ սկսան գուշակել ու խօսիլ՝ որ գիսաւորը առ հեղու հողագունտին շատ վտանգներ կընայ հասցընել։ Ասոնք շինթեցին երկրի ճամբան բուն երկրագունտին հետ, ու կարծեցին թէ գիսաւորը ան ժամանակը բուն երկրագունտէն միայն 4300 մղոն հեռու պիտի ըլլայ։

Շայց ասիկա սխալ կարծիք էր . ինչու որ ան ժամանակը երկիրը իր ընթացքին մէջը իր ճամբուն ան մասին՝ կամ կտորին վրայ չէր՝ ուսկից գիսաւորը նոյն ժամանակը 4300 մղոնով միայն հեռու էր , հապա երեսունեւրկու օր ետքը , այսինքն՝ նոյնմբերի 30ին կը հասնէր հոն . որով և գիսաւորը երկիրէն տասնըմեկ միլիոն մղոնէն աւելի հեռու կը լլար :

Արդ պէտք է գիտնալ՝ որ Պիելայի գիսաւորը մեր հողագունտին զեն մը չիկրնար ընել ինչւան որ գեկտեմբեր ամսոյն մէջը իրեն արեգական խիստ մօտ ըլլալու ժամանակը չունենայ , ան ատենը կրնայ կարծըւիլ՝ որ իր ընթացքին մէջը հողագունտին հանդիպի ու անոր վտանգ մը պատճառէ : Աս ալ ըստ ուղիղ հաշուի աստեղաբաշխից՝ կրնայ հանդիպելու յամի 1933ին գեկտեմբերի մէջ , թէ որ գիսաւորը իր շրջանը միշտ նոյնչափ ժամանակի մէջ ընէ՝ ինչպէս որ հիմայ կը լնէ : Շայց աս ալ ի՞նչչափ անհաւանական բան է . ինչու որ՝ ինչպէս ուրիշ տեղ (Պ. Ե.) ըսինք՝ ամէն մէկ գիսաւոր մոլորակներուն ձգողութեանը պատճառովը ու անոնց իր վրան ըրած ազդեցութիւնովը՝ իր ընթացքը ու ճամբան ու անով իր շրջանին ժամանակը կը փոխէ : Ուստի աս Պիելայի գիսաւորն ալ ինչւան ան ժամանակը (1933ը) իր ընթացքին ժամանակին վրայ փոփոխութիւն՝ կամ շփոթութիւն մը ունենալով՝ երկրագունտին չիհանդիպիր :

Շայց ան ժամանակէն (1933էն) առաջ ուրիշ բան մը կրնար ըլլալու՝ թէ որ աս դիսաւորը միշտ իր հիմակւան ունեցած շրջանը պահելու ըլլար , այսինքն՝ կրնար իր ընթացքին մէջը Խնքէի գիսաւորին հանդիպիլ ու զարնըւիլ . ինչու որ աս երկու գիսաւորին ճամբաները իրար կը կտրեն՝ կամ իրարու վրայէն կանցնին : Ու աս բանս կրնայ անանկ ժամանակ ըլլալ՝ որ մեր հողագունտէն կրնանք հե-

ուաղիտակով տեսնելու աս զարհուրելի տեսարան՝  
որ է Պիելայի դիսաւորին Խնքէի դիսաւորին հետ  
երկինքի վրայ դիմացէ դիմաց գալը՝ իրարու զարնը-  
ւիլ ու գուցէ իրար կտոր կտոր ընելը։ Իսյց աս ալ  
հաւանական բան մը չէ։ ինչու որ դիսաւորներուն  
ընթացքը այնչափ փոփոխութիւններ ու շփոթու-  
թիւններ կրնան ունենալ՝ որ ինչւան ան ժամանակը  
կարելի է թէ աս վերը յիշած երկու դիսաւորներն  
ալ իրենց շրջանին ճամբան փոխեն ու իրարու չը-  
հանդիպին :

Ահա ասոնք են ան չորս դիսաւոր աստղերը՝  
որոնց ճամբան՝ կամ ընթացքը ու մեզմէ ինչափ  
ժամանակ հեռու ու անտես մնալը ստուգութեամբ  
հաշւած ու ճանչցրւած է։ Ասոնցմէ առաջինին՝ եր-  
րորդին ու չորրորդին՝ այսինքն՝ Հալեկի, Խնքէի ու  
Պիելայի դիսաւորին վրայ եղած հաշիւները ինչւան  
հիմայ բոլոր ստոյգ ու անսխալ ելան, իսկ երկրոր-  
դին՝ այսինքն՝ Օլպէրսի դիսաւորին վրայ եղած հա-  
շիւները ըստ մեծի մասին անսխալ ելան։ Աս դիսա-  
ւորներուն իրեքը, այսինքն՝ Օլպէրսի, Խնքէի ու  
Պիելայի դիսաւորը ուղղագնաց են, որ է՝ արևեմուտ-  
քէն դէպ 'ի արևելք կըքալեն՝ իսկ Հալեկի դիսա-  
ւորը՝ ասոնց կարգին ու ընթացքին դէմ՝ յետա-  
խաղաց է, որ է՝ արևելքէն դէպ 'ի արևեմուտք կեր-  
թայ :

Կան ուրիշ երկու դիսաւոր ալ, որոնց վրայ  
կըկարծըւի՝ թէ ուրիշ անգամ երեցածներուն հետ  
նոյն ըլլան։ Ինչպէս 1264ին ու 1556ին երեցած  
դիսաւորը մի և նոյն դիսաւոր կըսեպւի. ուստի և  
կըկարծըւի թէ 1848ին դարձեալ պիտի երևնայ։  
Այսպէս 1743ին ու 1819ին երեցած դիսաւորը  
մի և նոյն դիսաւորին զանազան անգամ երենալը  
կըսեպւի, որ և կանուանի Վլադիկէն Գևորգը,  
զի Վլաւոլէն՝ կամ Վլողան աստեղաբաշխը անոր  
ընթացքին վրայ հաշիւներ ընելով՝ կարծիք հանեց՝

թէ ան երկու հեղ երեցածը մէկ գիսաւոր է, որ հինգ ու կէս տարւան մէջ իր շրջանը կըկատարէ:

Բայց ինչպէս ուրիշ քանի մը գիսաւորաց՝ նոյնպէս աս երկուքին վրայ ալ եղած հաշխները ու կարծիքները այնչափ ստոյդ ու ապահով չեն, ուստի ասոնք դեռ աղէկ ճանչցըւած գիսաւոր աստղերուն կարգը չեն կընար դրւիլ:

## ԳԼՈՒԽ ԵՐԵԲԱՇԱՄԱՆԵՐՈՒԴԻ

Եւզէ գլուխներուն մէջը ուրած մէկ բանէ ծանօթնելիներուն աւելէ բացայաց մէկնելին:

**Ա**սկից առաջ քանի մը նիւթի վրայ, մանաւանդ է. Ժ. Ժ. ու Ժ. Ժ. գլուխներուն մէջը գիսաւորաց ճամբուն ու շրջանին ու ասոր սկզբնատարերացը՝ կամ մասնաւոր հանդամանացը վրայ ըսածներս, ինչպէս նաև չորս ծանօթ գիսաւորաց համար (որ են՝ Հալլէյի, Օլպէրսի, Լնքէի ու Պիէլայի գիսաւորները,) գրածներս աւելի աղէկ մէկնելու ու աչքին առջելը դնելու համար պատշաճ կըսեպեմ մասնաւոր պատկեր՝ կամ Ձեւ մը դնել, որ է Տախտակ Գ. ու անոր մէկնութիւնովը ըսածներս յայտնի ընել: Արդ՝ աս ձեխն մէջը Ա. Բ. Գ. Դ շրջանակը՝ Ճ երկրի Օ արեգական բոլորտիքը ընելու կլորակաձև ճամբան է, որուն մէջ տեղը (թէպէտ ամէն դիաց միաչափ հեռաւորութեամբ չէ) Օ արեգակը կենդրոն՝ կամ միջակէտ եղած է: Արեգական մէջ տեղէն քաշւած են երկու շիտակ երկայն գիծեր, որոնք իրար շտկէ շիտակ՝ ուղղանկիւն կայն գիծեր, որոնք իրար շտկէ շիտակ՝ ուղղանկիւն արեգական մէջ տեղը կըկտրեն: Աս գիծերուն մէկուն ծայրերը Վ կայ ու ՛ կը կենդանակերպերը կան, իսկ մէկալին ծայրերը Վ կեցէրէն ու Ռ այծէլք կենդանակերպերը: Արեգակը՝ ինչպէս

յայտնի է՝ աս չորս կենդանակերպներուն մէջը կերևայ մեղի մեր տարւոյն չորս եղանակացը սկիզբները, այնպէս որ երկիրը իր ընթացիցը մէջը կըհասնի

Այն վրայ՝ մարտ ամսոյն 21ին գարնան սկիզբը,

Բին վրայ՝ յունիս ամսոյն 21ին ամառան սկիզբը.

Դին վրայ՝ սեպտեմբեր ամսոյն 23ին աշնան ըսկիզբը.

Դին վրայ՝ դեկտեմբեր ամսոյն 21ին ձմեռան սկիզբը:

Ասիկա հերիք է դիտնալ՝ որով դիւրին կըլլայ որոշակի չափելով գտնել՝ թէ տարւոյն ուրիշ ամիսներուն ամէն մէկ օրը երկիրը իր ճամբուն որ զին ու որ կէտին վրայ կըհասնի: Աս ըրջանակին՝ այսինքն Երկրի ճամբուն կիսատրամադիծը իրրե կանոն՝ կամ 1 թիւ կըսեպենք աս ձեին՝ կամ տախտակին մէջի ուրիշ գծերուն չափին համար. և աս 1 թիւը՝ կամ երկրի ճամբուն կիսատրամադիծը և կամ երկրագունդին միջին հեռաւորութիւնը արեգակէն՝ կընէ 24046 կիսատրամադիծ երկրի, կամ 20666000 նեմցէի աշխարհագրական մղոն, որուն տասնըհինգը կընէ մէկ աստիճան աշխարհագրական:

Աղջրակներուն ճամբաները մասնաւոր դիծերով ամբողջ չինշանակեցինք աս ձեին մէջը, ինչու որ դիծերը շատնալով նայողները ու կարդացողները կրնային դիւրաւ շիոթիւ. ուստի միայն իրենց ճամբաներուն կիսատրամադիծները իրենց յատուկ նրաններովը ⊕ արեգակէն ինչւան 'ի Վ խոյր եղած գծին վրայ նշանակեցինք: Որո՞նցմէ աս ⊕ ♀ նշանները կըցուցընեն փայլածուին ճամբուն կիսատրամադիծը, ասոնք ⊕ ♀, արուսեակին ճամբուն, ասոնք ⊕ ♂, հրատին, ասոնք ⊕ ♣, լունթագին ու ասոնք ⊕ ♪, երևակին: Աէկալ հինգ նոր դժնըւած մոլորակներուն, այսինքն՝ Խստիային, Հերային, Դեմետրին, Աթենասին ու Արանոսին ճամբանե-

ըլ հարկ չխսեպեցինք նշանակել, մանաւանդ Ու-  
րանոսինը՝ որ արեգակէն շատ մենծ հեռաւորու-  
թիւն ունենալուն՝ թուղթին չափն ալ չեր բաւեր  
իր ճամբան՝ երկրի ճամբուն համեմատ մեծութիւ-  
նով՝ գծագրել։ Արդ՝ աս կիսատրամադիծներուն  
օգնութիւնովը դիւրին է արեգական բոլորտիքը մո-  
լորակներուն ամբողջ ճամբաները ձևացընել, որոնք՝  
ինչպէս ուրիշ տեղ ըսինք՝ կատարեալ կլոր չեն։  
Տես նաև Շնորհան. Տեսութիւն Երիտաժնորոյ, Տակու-  
ի. Ձե 1:

b. 2-1:

Պատկերին մէջը ըլլող մէկալ երկայնաձև՝  
կամ հաւկըթաձև կլոր գիծերը կըցուցընեն վերը  
(ՊԼ. Ժ.Բ.) յիշւած չալլէյի, (Օլպէրսի, Պիէ-  
լայի ու Վնդէի գիսաւորներուն ճամբաները։ Ուէ  
ասոնց ու թէ՛ մոլորակաց ճամբաներուն քովը դրինք  
տէգեր՝ իրենց ընթացքին կարգը՝ կամ շտկութիւնը  
և կամ դիմումը ցուցընելու համար, որով առ երկ-  
նային մարմինները գէալ 'ի արեգակը կըդիմեն կեր-  
թան ու անկից ետք կըդառնան, կամ անոր բոլոր-  
տիքը կըպտըտին արադ ընթացքով։ Վ. սոնցմէ կը-  
տեսնըւի՝ որ (Օլպէրսի, Պիէլայի ու Վնդէի գիսաւոր-  
ները երկրի ու մէկալ մոլորակներուն պէս արե-  
մուտքէն գէալ 'ի արևելք, կամ Վ խոյէն գէալ 'ի օ  
խեցգետինը ու Շ կշիռէն գէալ 'ի Յ այծեղջիւրը  
կերթան, կամ ըստ ուղիղ կարգի մոլորակաց կը-  
քալեն, ուստի ուղագնաց են. իսկ չալլէյի գիսա-  
ւորը առ կարգին գէմ՝ արևելքէն գէալ 'ի արե-  
մուտք կըքալէ, անոր համար կըսւի յէպահապաց։

Վ.ս ճամբաներուն ամէն մէկուն մէկ մասը երկ-  
րի ճամբուն (խաւարման ծիրին) վերի դին է ու մէ-  
կալ մասը անոր վարի դին . առջի մասը լեցուն քաշ-  
ւած դիծով նշանակած է . իսկ երկրորդ՝ կամ երկ-  
րի ճամբուն վարի դին ըլլող մասը՝ կէտ կէտ եղած  
դիծով : Ան դիծը՝ որ ամէն մէկ ճամբուն աս եր-  
կու մասը իրարմէ կըբաժնէ , միշտ ⊖ արեգական

մէջ տեղէն կանցնի, և կըսւի՝ գիսաւորաց ճամբուն զօդին գէծը: Աս գծին մէկ ծայրը՝ ուր գիսաւորը իր ճամբուն վարի մասէն վեր ելած ժամանակը՝ երկրի ճամբուն վրայօքը կըսկսի անցնիլ՝ կամ ասիկա կըկտրէ՝ կըսւի՝ վէր ելող զօդ, ու աս Ձ նշանով կընշանակւի: իսկ մէկալ ծայրը՝ ուր գիսաւորը երկրի ճամբուն վրայէն վար ինջնալ կըսկսի կամ անիկա կըկտրէ՝ կըսւի՝ վար ինջող զօդ, ու աս Ձ նշանով կընշանակւի:

Աս չորս գիսաւորաց ճամբաներուն մեծութիւնը՝ ձեւը ու գիրքը իրենց բուն չափին համաձայն ու երկրի Ա. Բ. Գ. Դ. ճամբուն համեմատ դրւած է աս ձեւին մէջը: Պիելայի ու Լնկէի գիսաւորներուն ճամբաները կարծ ըլլալուն՝ անոնք ամբողջ դրինք, ուր և կըտեսնես իրենց երկայնաձեւ՝ կամ հաւկրթաձեւ ըլլալը, որուն նմանութիւնը կըցուցընէ Տախտակ Ա. Չեւ Զ: Աս ճամբաներուն երկու գլուխին մէկին վրայ դրւած է մ, ուր է գիսաւորին արեւամերձութեան՝ կամ արեգական պինտ մօտ եղած տեղը՝ մերձակէտը, իսկ անոր դիմացի դին դրւած է հ, ուր է գիսաւորին ամենամեծ հեռաւորութիւնը արեգակէն՝ կամ անկից պինտ հեռու եղած տեղը՝ հեռակէտը: Իսկ Հալէկի ու (Օլպէրսի գիսաւորներուն ճամբան շատ երկայն ըլլալուն՝ իրենց միայն մէկ մասը դրինք հոս, ուսկից հմուտ ըլլողները ամբողջ ձեւն ալ կրնան իմանալ՝ կամ գծել: Ան շիտակ գիծը՝ որ աս ճամբաներուն մէջը մ կէտէն ինչւան՝ ի հ կրնայ քաշւիլ՝ կըսւի երկայնաձեւ ճամբուն մէնծ տուանցը՝ կամ Ելիայնութիւնը, իսկ ասոր մէջը ճամբուն երկայնութեանը վրայ քաշւած՝ կամ քաշւելու գիծը կըսւի՝ անոր պատճեն՝ տուանցը՝ կամ լայնութիւնը: Ասոնց վրայ տեսնաւ հինգերորդ գլխուն մէջը գրածներս:

Ուրիշ գրքերէն գիտեն կարդացողները՝ որ աստեղաբաշխերը ու չափարերները երկրի Ա. Բ.

Վ. Դ. կլորակաձև ճամբան (ինչպէս նաև ամեն կլոր գիծերը՝ կամ շրջանակները՝) 360 հաւասար մաս՝ կամ աստիճան կը լաժնեն, անանկ որ Դին քովը կը սկսի իր թիւը, որ է՝ 0 (զրոյ) աստիճան, ու անկից կարգով երթալով՝ Դին քովը կը լլայ 90 աստիճան։ Այն քովը 180 աստիճան։ Եին քովը 270 աստիճան, ու երբոր Դին կը հասնի կը լլանայ 360 աստիճանը։ Աս աստիճանները կը սւին շրջանակին Երկայնութեանը, կամ Երկայնութեան աստիճաննեանը։ Արդ՝ թէ որ երկնից վրայ կէտ մը ան գծին ծայրը կը տեսնըւի՝ որն որ ⊙ արեգակին մէջ տեղէն ու (օրինակի համար ըսեմ) երկրի ճամբուն 30 աստիճանին վրայէն կերթայ՝ ան ատենը կը սւի, թէ երկնից ան կէտին երկայնութիւնը (այսինքն՝ Վ. գարնանային գիշերահաւասարին կէտէն սկսելով ու դէպ՚ի Դ. երթալով) 30 աստիճան է, կամ թէ ըսեմ՝ ան կէտը գարնանային գիշերահաւասարին կէտէն 30 աստիճան հեռու է։

Աս ամենայն ծանօթութիւնները ունենալով կրնան աստեղաբաշխերը գիսաւորաց ճամբաներուն մասնաւոր հանգամանքները՝ որոնցմով իրարմէ կը տարբերին՝ քննելով շափելով գտնել։ Աս մասնաւոր՝ կամ որոշ հանդամանքները կը սւին սկզբանապարհներ ճանապարհներ գիշերահաւասարին կէտը՝ եղած հեռաւորութիւնը, որ կրնայ ըլլալ՝ 10. 20. 30, ինչւան 360 աստիճան։

Երկրորդ սկզբնատարրն է՝ Երկայնութեան կամ կամ կամ գիսաւորին ճամբուն գիսաւորին ճամբուն դէպ՚ի երկրի ճամբան (ծիրն խաւարման), այսինքն՝ վեր ելով զոդ-

քէն սկսեալ . գիսաւորին երկրի ճամբուն վերի դին  
ըրած ճամբային ու երկրի ճամբուն մէջը եղած հե-  
ռաւորութիւնը . կամ ան գիծը՝ որ վեր ելլող զօդ-  
քէն 'ի վեր գիսաւորին ճամբուն ծայրին ու երկրի  
ճամբուն մէջը կրնայ գծւիլ . և կամ ան անկիւնը  
ուր աս երկու ճամբան իրար կըկորեն \* ) :

Երրորդ սկզբնատարրն է՝ Երկայնութեան ա-  
րեւանդապնդեան՝ կամ Աւշախինդափին . այսինքն՝ ան կե-  
տին՝ որ գիսաւորին ճամբուն արեգական պինտ մօտ  
եղած մասին վրայ է , կամ անոր մերձակէտին՝ որ և  
արեւամերձութեանը կէտին գարնանային գիշերա-  
հաւասարին կէտէն ունեցած հեռաւորութիւնը :

Վորրորդ սկզբնատարրն է՝ արեւանդապնդեան  
հեռաւորութեանը . այսինքն գիսաւորին արեգական  
պինտ մօտ եղած կէտէն՝ կամ մերձակէտէն ինչւան  
'ի արեգակը եղած հեռաւորութիւնը :

Հինգերորդ սկզբնատարրն է՝ գիսաւորին ըն-  
լացքն իտքը , որ է՝ ուղղագնաց՝ կամ յետախա-  
ղաց ըլլալը . այսինքն արդեօք իր ճամբուն վրայ ա-  
րեւմուտքէն դէպ 'ի արեւելք կերթայ՝ թէ արեւելքէն  
դէպ 'ի արեւմուտք :

Վասնցմէ 'ի զատ նաև գիսաւորաց ճամբուն Եր-  
կայնութեանը ու լայնութեանը՝ կամ Ած ու Գոր ա-  
ստեցքն չտիը , ուսկից նաև իրենց շըջանին ժամո-  
նանը՝ գիտնալու հարկաւոր հանգամանք են , որոնք  
վերը ըսւած սկզբնատարրները քննելով ու իմանա-  
լով կորոշւի :

Վրդ յառաջ յիշւած չորս ծանօթ գիսաւորաց  
ճամբաներուն հանգամանքները ու սկզբնատարր-  
ները ահա աս աղիւսակին մէջը կըտեսնես :

\* ) Ես ծանօթ ութիւններուն մէջը մէկ քանի բան որ  
խրթին կերենան՝ ընդհանուր աստեղագիտու-  
թեան մէջը աւելի բացայացտ կըսորվուին :

Կ. Համաւոր

	Հայլենիի :	Օլզելսի :	Լիզելիի :	Պիկելայիի :
Վեր Ելլող զօղքին Եր- կայնութիւ- նը՝	54 աստի- ճան	83 աստի- ճան	335 աս- տիճ.	249 աս- տիճ.
Հակումն գիսաւորին ճամբային դէպ ՚ի Երկ- րի ճամբան՝	162	44	13	13
Վրեամեր- ձութեանը երկայնու- թիւնը՝	303	149	157	108
Ունծ ա- ռանցքին կէսը՝ Երկրի ճամբունկի- սատրամա- դիծը 1 սե- պելով՝	18.0	17.6	2.2	3.6
Պղտիկ ա- ռանցքին կէսը՝ Երկրի ճամբունկի- սատրամա- դիծը 1 սե- պելով՝	4.6	6.4	1.2	2.4
Շրջանին ժամանակը հասարակ տարիով՝	76 տարի	74 տարի	3 $\frac{1}{3}$ տարի	6 $\frac{3}{4}$ տարի
Վրեամեր- ձութեանը օրը՝	1835	1815	1838	1839
Ընթաց- քին կարգը՝	Կոյեմ 16.	Լոպը 25.	Դեկտ. 19.	Յուլ. 23.
	Խաղաց	Ուղղա-	Ուղղա-	Ուղղա-
		գնաց	գնաց	գնաց:

Ասոնք են չորս ծանօթ գիսաւորաց ճամբաներուն՝ կամ շրջանին սկզբնատարրները . որոնք քննելով ու հաշուելով իմացան ու ծանուցին աստեղաբաշխերը՝ Օլպէրս, Խնքէ, և այլն:

Վայսպէս՝ աղէկ ու ճիշդ դիտելով ու քննելով ամէն մէկ նոր երեցած գիսաւորին ճամբուն՝ կամ շրջանին սկզբնատարրները, ինչպէս որ վերը գրեցինք, կրնայ ճանչցըւիլ՝ թէ արդեօք անիկանոր ու գեռ անծանօթ գիսաւոր մըն է՝ չէ նէ ուրիշ հեղ երեցած է: Վրդէն յայտնի է՝ որ երկրի ու մոլորակաց ճամբաներուն սկզբնատարրները անփոփոխելի պիտի սեպւին, կամ այնչափ փոփոխութիւն պիտոր ունենան՝ որ անոնցմէ գիսաւորի ճամբուն չափը ու անոր վերադարձը ստուգելու վեասըլլար:

Ո՞խայն աս սկզբնատարրներէն կրնայ իմացւիլ նոր երեցող գիսաւորի մը ուրիշ հեղ երեցածին հետ նոյն ըլլալը . զի իրեն մեծութեանը, ձեին, լուսին պայշծառութեանը՝ կամ տկարութեանը՝ ու իր պոչին ձեւին, դիրքին ու մեծութեանը նայելով չիկրնար որոշւիլ՝ թէ նոր երեցող գիսաւոր մը աս կտորներուս մէջը ուրիշ գիսաւորի մը բոլորովին նման ըլլալուն՝ անոր հետ նոյն է . ինչու որ աս կտորներուս մէջը գիսաւորները չէ թէ միայն շատ տարիներէն ետքը՝ հապա մէկ երկու օրւան (չըսեմ՝ մէկ գիշերւան) մէջ մենծ մենծ փոփոխութիւններ կունենան: Ի՞սկ աս ալ կըծանուցանեմ հոս՝ որ գիսաւորաց շրջանին բուն սկզբնատարրները գիտողութեամբ գտնելը անհնարին դժուարութեամբ կըլլայ . ուստի մեծն՝ Անվան՝ որ պինտ առաջ ասանկ գիտողութեան ետևէ եղաւ՝ կանուանէ անիկա Վահագիւառըն:

Վ.ս գիտողութիւնը ու անկից ելլելու որոշումը՝ կամ ճիշդ ծանօթութիւնը գիսաւորաց ճամբաներուն՝ կամ շրջանին սկզբնատարերացը դժուարցը-

նող զլիսաւոր պատճառներուն մէկը ան է՝ որ դիսաւորները իրենց տկար լուսին համար միայն արեգական մօտեցած ատեննին ու անոր մօտը կըտեսնըին մեզի, ուստի և ըստ մեծի մասին իրենց ընդարձակ ու երկայնաձև ճամբուն մէկ պղտիկ կտորին վրայ միայն կըտեսնենք ու կըդիտենք անոնք. ու երբոր արեգակէն ու անով մեր երկիրէն ալ կըսկսին հեռանալ՝ աղէկ աստեղաբաշխական դիտակներով ալ չեն տեսնըւիր : Ասկից կըլսայ ԴՌԻ խաւորապէս՝ որ դիտողութիւններու մէջը ըլլոյ պղտիկ սխալները՝ որոնցմէ, դիսաւորաց մարմինին չափը շատ անորոշ ըլլալուն՝ շատ դժուար է զգոյշ ու ազատ ըլլալ, շատ հեղ մեծ զեն ու արգելք կուտան իրենց ճամբաններուն սկզբնատարրները ճշդիւ որոշելու:

Աս դժուարութիւնը՝ կամ անյաջողութիւնը մասնաւորապէս կըպատահի դիսաւորաց ճամբուն մեծ առանցքին չափը՝ կամ անոր արեգական բոլորտիքը ընելու շրջանին ժամանակը որոշելու մէջը: Որչափ աւելի երկայնաձև է աս ճամբան՝ այնչափ աւելի դժուար է անոր վրայ եղած շրջանին ժամանակը ճշդիւ գտնալը որոշելը: Աս պատճառով կըտեսնենք՝ որ միև նոյն դիսաւորին շրջանին ժամանակը զանազան աստեղաբաշխեր իրարմէ տարբեր կըհաշուեն կըդնեն: (Օրինակի համար, 1769ին դիսաւորին շրջանը Լքքսէլ աստեղաբաշխը հաշուեց գտաւ 400 տարի ու Ենկրէ 1200 տարի. իսկ Պեսէլ հիմակւան երեւլի վարպետ աստեղագէտներուն մէկը՝ սոյն դիսաւորին վրայ եղած դիտողութիւնները մենծ փութով ու զգուշութեամբ հաշւելով գտաւ անոր շրջանին ժամանակը 2089 տարի: Այնպէս 1680ին երեցած դիսաւորին շրջանին ժամանակը Հալլէյ իր հաշւովը դրաւ 575 տարի. իսկ Ենքէ աստեղագէտը մենծ զգուշութիւնով ու ճշշդութեամբ հաշուելով ու քննելով ան դիսաւորին

վրայ եղած դիտողութիւնները՝ անոր շրջանին ժամանակը գտաւ 8800 տարի : Ասանկ տարբերութիւնները կըպատճառին շատ պղտիկ սխալ ներէն որ կըլլան դիսաւորը դիտելու ժամանակ . ու մէկ քանի երկրորդական վայրկեան սխալելով՝ բոլոր դիսաւորին ընթացքին հաշիւը այնպէս կըշփոթի որ մենծ մենծ փոփոխութիւններ՝ կամ տարբերութիւններ իր շրջանին ժամանակին մէջը կըմտնայ : Իսյց ետքի ժամանակաց քաջ աստեղագէտները աս կտորիս մէջն ալ իրենց անխոնջ աշխատութեան ու մենծ հմտութեան պտուղը կուտան ամէն արգելքները՝ որչափ որ կարելի է՝ մէկդի դնելով . ինչու որ աս բանիս մէջը իրենց աստեղագիտական ճարտարութեան ապացոյցը կրնան տալ : Ուստի կըսէ իմաստունն (Վրակո \*), հիմակւան ժամանակս բան հասկըցող մարդկան առջին աստեղաբաշխից վարպետութիւնը՝ կամ քաջութիւնը ու հմտութիւնը ան ատենը աղէկ կըճանչցըւի ու կըցուցի՝ երբոր ճիշդ կըհաշուեն ու անսխալ կըգտնան դիսաւորաց վերադարձը, այսինքն՝ ան ժամանակին ստոյգ տեղութիւնը՝ որ դիսաւորի մը հարկաւոր է իր բոլոր շրջանը կատարելու համար :

\* ) ՀՅԱԿԱՆԵՐԱԲԱՆՆ. Տարեդր. յանի 1836. Առան ԵՐԵՒԱՆ ՔԵՐԱԿՈՒՐԻՆ ՀԱՄԱՐԵԼ է յետին նուագի :

# ՄԵՍՆ ԵՐԿՐՈՐԴ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊՐԱՎԱՐԱՐԻ ԱՎԱՐԱՐԻ

ՎՐԵՅ

ԳԼՈՒԽ ԵԱՅ. Զ. Ի. Ե.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊՐԱՎԱՐԱՐԻ ԱՎԱՐԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԵՅ :

**Ո**ՅՈՒՂԻՆ աղեկ ճանչցըւած ու քննըւած գիսաւոր աստղերուն մէջը աւելի հռչակած ու նշանաւոր է հաւաքուն գիտութեանը . ինչու որ չէ թէ միայն շատ հեղ երեցած է, հապա ամէն մէկ հեղ երեւնալուն աստեղաբաշխից պատճառ տըւած ու իբր թէ օգնած է գիսաւոր աստղերուն հանգամանացը՝ բնաւորութեանը՝ դրիցը ու շարժմանը վրայ զանազան նոր գիւտեր ընելու ու նոր ծանօթութիւններ ստանալու : Աս գիսաւորը ասանկ նշանաւոր ըլլալուն համար՝ իր ամէն մէկ անգամ երեւնալուն որպիսութեանը վրայ խօսելէն առաջ, հոս յարմար կրդատեմ անուանի Հալլէյ աստեղաբաշխին վարքը կարձառօտիւ գրել, որն որ գրէթէ բոլոր աստեղաբաշխներուն մէջը առջինը եղաւ, որ ցըցուց թէ մէկ անգամ երեցած գիսաւորը մէյմ' ալ կրնայ երեւնալ երկրի . ու առաւելապէս աս մէկ գիսաւորին վրայ (որուն համար աս մասին մէջը պիտի գրենք,) աղեկ քննութիւններ ու հաշիւններ ընելով անոր վերստին գարձը գուշակեց, ուստի և նոյն

պոչաւոր աստղն այ իր անունովը Հաւելյան գիւղ-  
ութեան ըսւեցաւ:

Եւ մոհաբան Հաւելյան՝ կամ Հաւելյ ծնաւ յամի  
1656ին նոյեմբերի 8ին Լոնտրա քաղաքը անուա-  
նի ու հարուստ ծնողացմէ: Պղտիկուց իր մայրենի  
լեզուէն 'ի զատ լատիներէն՝ հոռմերէն ու երայե-  
ցերէն լեզուները սորվելէն ետքը, տասնըեօթը  
տարեկան գնաց (Օքսֆըրտ քաղաքը ինկիլիպի թա-  
գուհիին դպրոցը մտաւ: Հոս շուտ մը յայտնի ե-  
ղաւ իրեն մասնաւոր սէրը ու փոյթը՝ որ ուրիշ գի-  
տութիւններէն աւելի աստեղաբաշխութեան վրայ  
ունէր: Տասնըւինը տարեկան ըլլալով աղէկ ու  
ընտիր դրւածք մը գուրս հանեց մոլորակ աստեղաց  
ճամբաններուն ձևին վրայ. որով և ան ատենւանի-  
մաստնոց մէջը աս նիւթին վրայ եղած վէճը վեր-  
ջացուց, ու իր պանծալի անունը ան ժամանակէն  
սկսաւ ծանօթ ընել:

Եւ որովհետեւ Ինկիլուրրա ասանկ իմաս-  
տուն ու քաջ ուսումնական մարդկան յարդը աղէկ  
կըճանչնայ, անոնց արժանաւոր վարձ ու պատիւ  
կուտայ ու անոնց օգուտը ամէն մարդու տարածե-  
լու կըջանայ, անոր համար Հալլէյին ասանկ բա-  
նիբուն ըլլալը տեսնելով 1676ին նոյեմբերի մէջ  
տէրութեան ծախքովը խրկեց անիկա՝ որ ան ատե-  
նը հազիւ քսան տարեկան էր՝ Այուրը Հեղինէ  
կղզին, որն որ մէկ ու կէս դար ետքը՝ Արբոլէնն  
Պոնաբարդէին պքսորանացը ու գերեզմանին տե-  
ղը եղաւ, որպէս զի հոնկից երկինքին հարաւա-  
յին կիսակամարին հաստատուն աստղերը քննէ՝  
գիտէ ու ստորագրէ, ու անանկով Պլէմսդիտին ու  
Կիքոյին շինած աստղերուն ցուցակին անկատարու-  
թիւնը լրացընէ՝ կատարելագործէ: Հոս տասնըու-  
թը ամիս զանաղան օգային ու ուրիշ նեղութիւններ  
քաշելով իրեն յանձնըւած գործքը աղէկ հմտու-  
թիւնով լմնցուց ու դարձաւ Լոնտրա. ուր իրեն

աշխատանքին արժանի պատիւը ընդունեցաւ . զի եղաւ վարդապետ աղատական արհեստից ու անգամ արքունի ուսումնական ընկերութեան : Ինկիլիներա դառնալէն ետքը նոր պատկեր՝ կամ ցուցակ մը դուրս հանեց անշարժ աստեղաց՝ կամ աստեղատուններու, որուն մէջը դրաւ իրեն երկնից հարաւային կիսակամարին վրայ նոր դտած աստեղատունները՝ կամ համաստեղութիւնները :

**Յամի 1669ին** գնաց Տանցկա քաղաքը՝ Հեվելիոս անուանի աստեղաբաշխը տեսնելու ու անոր հետ մէկ քանի աստեղագիտական նիւթերու վրայ խօսելու համար, ուր՝ ինչպէս ճշմարիտ իմաստնոց սովորութիւն է՝ շուտ մը իրարու հետ ընտանեցան՝ բարեկամացան ու սկսան մէկտեղ իրենց աստեղաբաշխական հմտութիւնները ճոխացընել : Արպատմրէ՝ որ առջի դիշերը՝ որ Հալէյ Տանցկա հասաւ կարծես՝ թէ շատոնցւընէ բարեկամութիւն ունէր Հեվելիոսին հետ՝ առանց ժամանակ կորսնցընելու գացին աստեղաբաշխական դիտանոցը ու սկսան իրենց հասարակ դիտողութիւնները ընել աստեղաց վրայ :

**Քանի մը** տարի ետքը, այսինքն՝ 1680ին գնաց Խտալիա ու Ֆրանսա՝ հոստեղաց անուանի աստեղագէտներուն հետ տեսութիւն ընելու համար : Աս ճամբորդութեան ժամանակը Վալէյի ու Փարիզի մէջ տեղը տեսաւ 1680ին երեցած մէծ դիսաւորը, ու ան ատենւընէ սկսաւ դնելու իր խորունկ ու ընդարձակ քննութիւններուն հիմը՝ զոր յետոյ դիսաւորաց վրայ ըրաւ :

**Յամի 1682** կարգըւեցաւ աղնուական ու խելացի ինկիլիզ օրիորդի մը հետ : 1684ին սկսաւ ծանօթութիւն ընել ու բարեկամանալ երևելի՝ Աբոգն՝ կամ՝ Աեվդոն ինկիլիզ աստեղաբաշխին ու մէնծ փիլիսոփային հետ, ու աս բարեկամութեան առջի պտուղը ան եղաւ՝ որ Աեվդոնի ան սքանչելի ու

ինչուկ հիմայ մէկ հատիկ սեպւած դործքը՝ Շառա-  
բերական սիզըունք ընտիկան իմաստանիլութեան, (այն  
է՝ ընտիկանութեան) Հալլէյի դործակցութիւնովը  
դուրս ելաւ\*) :

Այն ատենները շարադրեց ինքը Հալլէյ  
գրքով մը մագնեսի ասեղին՝ կամ կողմնացուցին  
(Նուռալային) վրայ. ուրիշ գրուած մի ալ հանեց  
քանի մը կանոնաւոր քամիներու վրայ, որոնք՝ ա-  
ռաւելապէս Հնդկաց ծովին վրայ՝ տարւոյն որոշ  
ժամանակները երկրի զանազան դիերէն որոշ կար-  
գով անվրէպ կըփշեն: Աս երկու գրուածքով չէ թէ  
միայն իր սրամութիւնը ու հմտութիւնը յայտնեց  
Հալլէյ, հապա նաև նաւարկութեան ալ մենծ օ-  
դուտ ըրաւ:

Ասկից ետքը տասը տարիի մէջ անխոնջ ու  
անդադար աշխատասիրութեամբ՝ ՚ի լոյս ընծայեց  
ընտիր տեսաբանական՝ բնաբանական ու երկրաշա-  
փական դործքեր, որոնք ինչուկ հիմայ իմաստնոց  
առջին մենծ յարգ ունին: Աս գրուածներուն ա-  
նունները մէկիկ մէկիկ հոս տեղը զնելը հարկաւոր  
չեմ սեպեր, միայն աս կըսեմ՝ որ Հալլէյ իր ուս-  
մունքներովը ու դուրս հանած դիրքերովը ինկիլիու

\*) Աս իմաստադից ու խորունկ հմտութեամբ գրւած  
գիրքը լատիներէն է՝ աս անունով. „Principia  
Philosophiae naturalis mathematica“. Աս գիր-  
քին յարգը բնաբաններուն ու աստեղագիտնե-  
րուն մէջը անանկ մեծ է՝ որ կար. Ի դրսվ աստե-  
ղաբաշխը (Խօս + յառ. հետու. Հալլէյ յառ. 1835.  
Եր. 184.) կանուանէ անիկա՝ բոլոր հին ատենները  
ու նորերս բնական դիտութեանց վրայ գրւած  
գիրքերուն մէջը ամենէն բնտիրը, որ ամէն մարդ  
զարմացուց: »Das grösste Buch im Gebiethe der  
Naturwissenschaften, das vielleicht je die Mit- und  
Nachwelt staunen machte«. R. L. Littrow: »der  
Halley'sche Komet im Jahre 1835«. S. 184.

տէրութեանը առ ջին օրէ օր աւելի մեծ անուն սուանալով ղանաղան պաշտօններու վրայ դրւեցաւ իրեւ յաջողակ անձ մը:

1696ին թագաւորին հրամանովը դրւեցաւ հրամանատար նաւի մը՝ որ երթայ իրեն մագնեսի սաեղին վրայ հանած կարծիքներուն ստուգութիւնը ծովու վրայ դիտէ ու փորձէ: Ելաւ ճամբայ ու յաջողակի հասաւ ան տեղերուն մօտ՝ ուր որ իր դիտողութիւնները պիտի ըներ, բայց իր նաւուն մարդիկոցը մէջը ապստամբութիւն մը ելելով՝ պարտաւորեցաւ 1699ին Խնկիլդերբա գառնալու: Երկու ամիսէն ետքը նորէն ճամբայ ելաւ երկու նաւով, ու գնաց պարտեցաւ Գանարեան կղզիները, Ա. Հեղինէ կղզին, Պրաղիլի ծովելերքը, Պարպատա, և այլն, ու հասաւ հարաւային սառնապատ ծովուն մէջը ինչւան յիսուներկուերորդ լայնութեան աստիճանին տակը, ուր ահագին սառոցներուն պատճառէն չիկրնալով առաջ երթալ՝ յամի 1700ին աջողակի իր տեղը դարձաւ: Բայց երկրորդ տարին շատ նաւերու վրայ հրամանատար դրւելով՝ գնաց Ֆրանսայի Լա Մանշ ջրանցքին՝ կամ Գալեյի նեղուցին աշխարհացոյցը՝ կամ աշխարհագրական պատկերը երկրաչափական կարգով՝ դժագրելու ու զանազան ծովեղերքի մօտ մակընթացութեան ու տեղատութեան ժամանակը ու որպիսութիւնը դիտելու համար: Աս դործքերն ալ իր ճարտարմաութիւնովը աղէկ կատարեց:

Յամի 1702ին Խրկեց զինքը Վննա ինկիլիդի թագուհին Ա Ենետիկի ծովածոցին մէջը եղած կայսերական նաւահանգիստները՝ ու ետքը տէրութեան դործքերուն համար խաւրեց Ա Եննա կայսեր քովը, որուն շատ սիրելի եղաւ Հալեյ իրեն աղէկ վարմունքովը ու հմտութիւններովը: Ետքի ճամբորդութեանը ժամանակը Թորեստի նաւահանգիստը կարդի դրաւ ու աս դործքին մէջը իրեն երկրա-

շափական ու ճարտարապետական հմտութիւնը յայտնի ցըցուց : Անկիլդերրա դարցածին պէս (Օքս- ֆլըտի համալսարանին մէջը երկրաչափութեան դասատու եղաւ :

Ինչպէս առջի մասին մէջը դրեցինք՝ գիսա- ւորաց բնաւորութեանը վրայ ինչւան մեծին՝ Աեվ- գոնի ժամանակը շատ անհաւանելի՝ սխալ ու տե- լորդապաշտական կարծիքներ եղած էին : Եւ թէ- պէտ Գեղվլէրէն ետքը՝ Աեվգոնի իրեն սուր մոքո- վը դտած ու ցուցրցած էր՝ որ գիսաւորները մոլո- րակ աստեղաց պէս երկնային մարմիններ են, որոնք արեգական բոլորտիքը երկայնաձև ճամբու վրայով կըքալեն : Իսպաց սխալ ու աւելորդապաշտական կարծիքները անանկ արմատացած էին՝ որ շատ եր- կայն ժամանակի հարկաւոր եղաւ աս նոր ուսման լըսը ամէն դի տարածելու : Ան ատենեան անուանի իմաստուններն ալ Լայպնից, Հույկէն, Մարալտի, և այլն, աս նոր վարդապետութեան դէմ կըդառ- նային ու կըգրէին : Միայն քաջիմաստն Հալլէյ մտադրութեամբ քննելով անիկա, համաձայնեցաւ անոր ու բոլորովին ընդունեցաւ :

Յամի 1680ին երեցած պայծառ մենծ գիսա- ւորը Հալլէյի միտքը աստեղաբաշխութեան աս մասին՝ այսինքն գիսաւորաց հմտութեան վրայ դար- ձուց ու պատաղեցուց . որ և ան ատենները աս նիւ- թիս վրայ դրուածք մը դուրս հանեց : (Օքէ օր աս բանիս վրայ աւելի միտք դնելով, նաև՝ Աեվգոնին հետ խօսակցելով ու անոր 1680ին գիսաւորին վրայ դրածները կարգալով քսանըեօթը տարի ետքը դիրք մը հանեց գիսաւորաց վրայ, որուն նմանը Գեղվլէրին ժամանակէն՝ ի վեր չէր երեցած :

Աս գիրքին մէջը ինչւան ան ատենները երե- ցած գիսաւորները՝ որոնց վրայ ստոյգ ծանօթու- թիւն՝ կամ գիտողութիւն մը կըդտնըւէր զանազան հեղինակաց գիրքերուն մէջը՝ Աեվգոնի նոր ուսմա-

նը համաձայն մեկնեց ու անոնց հանդամանքին համաձայնութիւնը աս ուսման հետ յայտնի ընելով՝ ցըցուց անոր անսխալութիւնը : Առաջին յարմար ու ուղիղ գիտողութիւնը ու ծանօթութիւնը գտաւ Կիկեփորս «Գրիգորասին գիրքին մէջը, որ գրած էր 1337ին երևած գիսաւորին վրայ \*): Անկից ետքը գրէթէ 400 տարւան մէջը, այսինքն ինչուկ 1698ը գտաւ ուրիշ քսանւիրեք գիսաւոր որոշ ու յայտնի յիշատակած զանազան գիրքերու մէջ . անոնց վրայ ալ իր քննութիւնը ըրաւ, ու ամէնն ալ «Եւվլոնի ուսումը շտկէ շիտակ հաստատեցին :

Աս քսանըորս գիսաւորաց ընթացքին հաշիւր շատ տարի ընելէն ետև՝ երբոր լմնցունելու մօտիկ էր աս դործքը, ինչպէս ինքը Ճալէյ կըպատմէ, սկսաւ բոլոր գրածները կարդալու ու ամէն գիսաւորներուն ընթացքին զննութիւնները ու հաշիւները իրարու հետ բաղդատելու . և գտաւ՝ որ իրեք գիսաւորին՝ որ երևցեր էին 1682ին, 1607ին ու 1531ին՝ ընթացիցը հանդամանքը՝ կամ սկզբնատարրները, ու միանդամայն իրենց զանազան աստեղատուններուն մէջէն բռնած շրջանը՝ կամ անոնց մօտը հասած ժամանակը, կամ թէ ըսենք՝ իրենց ճամբաներուն դիրքը երկինքին վըրայ՝ իրարու շատ նման էին : Աս ասանկ գտնելով՝ մտածեց Ճալէյ՝ թէ պէտք է որ աս իրարու նման ճամբաները յատկապէս մէկ գիսաւորի ճամբայ ըլլան, որ արեգական բոլորտիքը մէկ կերպով շըրջան ընելով՝ վերը յիշած տարիները իրեն երկայ-

\*.) Աս պատմիչին գիրքին մէջը երկու իրեք աեղ (Առաջանաւունքն բէ-ընկած պատմութեաց, Պ. Դ. Վ. Գ. 9. Լ. Պ. Ժ. Վ. Վ. 6. Լ. 9.) կըդանենք աղէկ ասղեկութիւն գիսաւորաց երենալուն ու մէկ ասաւեղատունէն մէկալը անցնելուն վըայ :

նաձեւ ճամբուն մէջը արեգական ու Երկրի մօտիկ-  
ցեր էր :

Վ.սիկա ալ այսպէս գտնելով՝ կամ հաստա-  
տելով պէտք էր որ մի և նոյն գիսաւորին զանա-  
զան հեղ երեւալուն մէջը նոյնչափ ժամանակ ան-  
ցած ըլլար: Առ իրաւոցընէ աս գիսաւորին արեւ-  
մերձութեան օրերուն մէջը որ 1531ին ու 1607ին  
ունեցեր էր՝ կրդանըլւին իբր 27352 օր. իսկ  
1607ին ու 1682ին ունեցած արեւամերձութեան  
ատենին մէջը կրսեպւէին 27937 օր. որ թէպէտ  
կատարեալ՝ կամ թէ ըսեմ՝ աստեղաբաշխական  
համաձայնութիւն չէ, բայց ան կարծիքին հաս-  
տատութիւն ու հիմ մըն է: Վ.սկից 'ի դատ՝ նաև  
առ 1607ին ու 1682 երեցած գիսաւորաց զանա-  
զան աստեղատուններուն մէջէն բռնած ճամբանե-  
րը՝ կամ շրջանները իրարու անանկ նման էին՝ որ  
Հալլէյէն առաջ Ինքարտ, Անդանարի ու ուրիշ  
աստեղաբաշխներ սկսան տարակուսիլ ու ըսել՝ թէ  
կրնայ ըլլալ որ աս երկու հեղ երեցած գիսաւոր-  
ները մի և նոյն գիսաւորը ըլլան:

Վ.անի մը տարի առաջ սորվեցուցած էր ա-  
նուանի աստեղաբաշխը՝ Կոմինիկոս Վ.ասսինի՝ որ  
եթէ զանազան գիսաւորներուն հանգամանքը, զոր  
օրինակ վերը յիշածներնիս, որ է՝ իրենց ճամբուն  
գիրքը, արեւամերձութեան չափը, և այլն, իրա-  
րու նման ըլլան, կրնայ համարձակութեամբ ըսւե-  
լու՝ թէ անիկա մի և նոյն գիսաւորին զանազան  
հեղ երեւալն է: Հալլէյ իրեն ըրած քնութիւն-  
ներովը ու անկից ունեցած տեղեկութիւններովը  
Վ.ասսինին կարծիքը ընդունեցաւ ու հաստատեց:  
Խսկ ան մէկ քանի պղտիկ տարբերութիւններուն  
համար, որ ինքը գտած էր նոյն գիսաւորին 1531ին  
ու 1607ին ունեցած ընթացքին ու շրջանին սկըլ-  
բնատարրներուն մէջը, ըսաւ, թէ գուցէ հին ա-  
տենւան անզգոյշ ու անկատար զննութիւններէն ու

ղիտողութիւններէն են : Ասոր համար ստոյդ դրաւ՝  
թէ ան իրեք հեղ երեցածը մի միայն գիսաւոր է,  
որ 75, մինչև 76 տարւան մէջը կընէ իր շրջանը ա-  
րեգական բոլորտիքը : Կաև դրաւ՝ կամ հաւա-  
նելի համարեցաւ՝ թէ աս դիսաւորը 1682ին՝ կամ  
իրենետքի հեղ երենալուն վրայ 75 տարի անցնե-  
լէն ետքը՝ իբր յտմի 1758իննորէն պիտի երենայ :

Ասկից ետքը խել մը ժամանակ մէկ դի թո-  
ղուց Հալէյ աս նիւթը . բայց յետոյ նորէն սկսաւ  
մենծ զգուշութիւնով աշքէ անցընել՝ քննել հին  
ժամանակները երեցած դիսաւորաց ցուցակը, ու  
գտաւ ուրիշ իրեք դիսաւոր ալ, որոնք երեցած են  
75, կամ 76 տարի միջոցով իրարմէ ետքը, այս-  
ինքն՝ 1305ին, 1380ին ու 1456ին . ասկից ետքը  
ինչպէս յայտնի է՝ 75 տարի անցնելէն ետքը կու-  
գար 1531ին երեցածը, որն որ առաջ դտած էր  
Հալէյ, ինչպէս վերը դրեցինք :

Պասնաւորապէս 1456ին երեցած դիսաւորին  
վրայ գտաւ հեղինակաց դիրքերուն մէջը զանազան  
աղէկ դիտողութիւններ, որոնցմով կարող եղաւ  
ստուգելու՝ թէ պէտք է որ անիկա 76 տարի յա-  
ռաջ երեցած դիսաւորին հետ նոյն ըլլայ : Կաև  
գտաւ որ 1305ին երեցող դիսաւորին համար պատ-  
միչները կըդրէին՝ թէ շատ մենծ ու լուսաւոր էր, և  
որովհետեւ 1456ին, 1531ին, և այլն, երեցած դի-  
սաւորն ալ (ինչպէս որ անոր 1305ին երեցած ժա-  
մանակին յարմարութիւննէն կըհետևէր) շատ մենծ  
ու աղւոր պէտք էր ըլլալ, անոր համար Հալէյի  
կարծիքը անօնց նոյնութեանը՝ կամ մէկ աստղ  
ըլլալուն վրայ աւելի հաւանական ու շիտակ սեպ-  
ւեցաւ :

Ասանկ երեւելի աստեղաբաշխական նոր գիւ-  
տի մը նշանները ունենալով սիրտ առաւ Հալէյ  
ու սկսաւ իր խելքը բոլորովին աս նոր դիւտը հաս-  
տատելու հարկաւոր քննութիւններու տալ : Ինչ-

ւան ան ժամանակը դիսաւորաց ճամբան կոր գիծ  
կամ ծիր, որ է զուգորդ (բարապոլու) կըկարծէր  
Հալլէյ, որ թէպէտ իրեն հաշիւներուն քանի մը  
դիւրութիւններ կուտար, բայց դիսաւորաց կա-  
նոնաւոր շրջանով շատ հեղ երկրի մօտիկնալուն  
ու դառնալուն դէմ կելլէր. ինչու որ աստեղաբաշ-  
խական՝ կամ երկրաչափական զուգորդը՝ կամ կոր  
գիծը՝ փակած գիծ չէ, հապա անբաւ ընդարձակու-  
թեամբ յառաջ կերթայ կերկըննայ ու ոչ երբէք  
իր սկսուածին կըդառնայ՝ կամ իր ճոթին հետ կը-  
միանայ, ուստի իրեն վրայ քալող մարմինը՝ կամ  
աստղը՝ մէյ մ' ալ ետք չիդառնար իր քալած տե-  
ղը չիգար<sup>\*)</sup>): Բայց որովհետեւ ինքը անանկ մեծ  
հաւանականութեամբ կըկարծէր՝ որ ան վեց հեղ  
երևցած երկնային մարմինը մի և նոյն դիսաւորն է,  
անոր համար պէտք էր որ քննէ՝ դիտէ չէ թէ մի-  
այն դիսաւորաց ճամբուն երկնից ընդարձակութեան  
վրայ ունեցած դիրքը, հապա նաև անոր մեծութիւ-  
նը՝ կամ չափը ու ձեր, այսինքն՝ պէտք էր որ առ-  
ջի եղած դիտողութիւններուն օգնութիւնովը դի-  
սաւորաց ճամբուն չափը որոշէ: Այսպիսի աս դժուա-  
րին խնդիրը ան ատեններուն հմտութեանցը ու  
տատեղաբաշխական դործիքներուն պակասաւորու-  
թեանը համար չէր կրնար Հալլէյ դիւրինցընելու-  
ու մեկնելու՝ թէ որ դիսաւորին այնչափ հեղ ետ  
դառնալը ու երևնալը իրեն օգնած չըլլար՝ անոր  
շրջանին ժամանակը, կամ՝ որ նոյն է՝ անոր ճամ-  
բուն երկայնութեանը՝ կամ մեծ առանցքին չափը  
երբեւ արդէն ճանչցրւած երկայնութիւն մը իր հա-  
շիւին մէջը դնելու:

Երդ աս եղանակով դտաւ՝ որ աս դիսաւորը  
կըշարժի՝ կամ կըքալէ արևելքէն դէպ ՚ի արև-

<sup>\*)</sup> Տես նաև վերը Պ. Ե. Ե. 47. Հանգուստիւն մէջը  
գրածներս ու Տախտակ Ե. Զեւ 3:

մուտք երկայնաձև կլոր ճամբու (շրջանակի) մը վրայով, որուն պղտիկ առանցքը՝ կամ լայնութեանը տրամագիծը 190 միլիոն նեմցէի աշխարհագրական մղոն է, իսկ մեծ առանցքը՝ կամ երկայնութեանը տրամագիծը իրը 744 միլիոն մղոն է։ Ուստի արեգական պինտ մօտ եղած՝ կամ արևամերձութեան ժամանակը մէկ ժամի մէջ 59500 մղոն տեղ կը քալէ։ իսկ անկէ պինտ հեռու եղած ժամանակը նոյնչափ ատենի մէջ միայն 980 մղոն տեղ կը քալէ, որ է՝ իր արեգակէն ունեցած ամենամեծ հեռաւրութիւնը երկու անգամ աւելի է քան թէ Ուրանոս մոլորակին (որ արեգակէն պինտ հեռու ըլլող մոլորակն է) հեռաւրութիւնը անկից։

**Վ.**սոնք գտնալէն ու հաստատ իմանալէն ետքը, դիւրութեամբ ճանչցաւ՝ թէ աս դիսաւորին ամէն մէկ հեղ արեգական մերձաւորութեանը գալու՝ կամ երկրի երեելի ըլլալու համար մի և նոյն չափ ժամանակի չիկարօտիլը, հապա երբեմն 74 ու երբեմն 76 տարւան մէջը մեզի դառնալը կը պատճառի իրեն լուսնթագ ու երեակ մոլորակին երուն առջևէն անցնելէն, որոնք անիկա մենծ ուժով իրենց կը քաշէին, ուստի և անոր շրջանին ժամանակը կը շփոթէին՝ կայլայլէին։

**Վ.**սկից ետև իր կարծիքին ու ըսածներուն վրայ ամենեին չիտարակուսելով, բոլորովին ստոյդ յուսով ըսաւ՝ թէ նոյն դիսաւորը դէպ 'ի 1758 պիտի երենայ. բայց աս ալ ծանուց՝ որ բոլորովին չափաբերական ճշգութիւնով որոշելը ու հաշուելը անոր երենալուն որոշ ժամանակը՝ իրեն ատենւան չափաբերական հմտութիւններէն վեր է. ուստի ըսաւ՝ որ աս իր ըրած դիւտին ու նախապատրաստութիւններուն կատարելագործութիւնը անոնց կը թողով՝ որոնք աս գուշակութեան ստոյդ ելլալը տեսնալով՝ սիրտ առնեն ու իր ըրած հաշիւնները նոր քննութիւններով ճոխացընեն ու կատարելագործեն, որ

աստեղաբաշխութեան ծաղկելուն ու դարդանալուն  
շատ կօգնէ:

Վ.սոր վրայ խօսք մընալ ըստ Հալլէյ, որով  
ցըցուց՝ թէ ամենեին անձնասիրութիւն՝ կամ իր  
անձին պատիւին համար հոգ մը չունէր, հաղա բո-  
լոր իր աշխատանքին ու գիւտին պատիւը իր ինկիլիզ  
ազգին՝ իր հայրենեացը վրայ դնել կուղէ: Իսած  
խօսքը աս էր. “Եթէ ըստ նախադուշակելոյ մերոյ  
գիսաւոր աստղը իրը յամի 1758ին նորէն դառնա-  
լու երենալու ըլլայ, ան ատենը ճշմարտասէր յա-  
ջորդները պիտի խոստովանին՝ թէ աս բանը պինտ  
առաջ անգղիացի մը ճանչցաւ գտաւ,,\*)”:

Վ.ս գովելի փափագը ու խօսքը կատարեցաւ  
իր ատենին: Առողոր աշխարքիս իմաստունները Հալ-  
լէյի գուշակութեանը կատարւիլը տեսնելով՝ իրեն  
անունը մշտնջենաւորեցին ու մենծ պատօւվ  
պսակեցին, իր անունը աս գիսաւորին վրայ դնելով  
ու անուանելով անիկա՝ Գ.Խառ-սը Հալլէյ: որով  
իր ուսումնական կենցաղօդուտ աշխատանացը պը-  
տուղը վայելեց ու պիտի վայելէ քանի որ աշխարք  
կըմնայ:

Վ.ս երեելի գիւտը ընելէն ու ծանուցանելէն  
եւքը՝ ուրիշ քանի մը գրուածքներ ալ դուրս հա-  
նեց, քանի մը աստեղաբաշխական նիւթերուն հար-  
կաւոր դիտելիքը մեկնեց: 1720ին եղաւ Արինիչ  
քաղքին աստեղաբաշխական դիտարանին վերակա-  
ցուն կամ կառավարը, ուր ըստ իրեն փափագնացը  
ինքը զինքը բոլորովին աստեղաբաշխութեան տը-  
ւաւ: Օանաղան աստեղաց ու մոլորակաց վրայ նոր

\*) „Si secundum praedicta nostra redierit iterum  
cometa circa annum 1758, hoc primum ab ho-  
mine anglo inventum fuisse, non inficiabitur ae-  
qua posteritas“.

նոր դիտողութիւններ ըրաւ, բայց ամենէն աւելի լուսինին վրայ, որն որ տասնըութը տարի անդադար քննեց ու դիտեց: Խնքը եղաւ առջինը՝ որ ցըցուց՝ թէ ինչափ կօդնէ լուսինը ծովու վրայ աշխարհագրական երկայնութիւնը որոշելու համար, որով և նաւարկութեան նոր ու մենծ օգուտ մըն ալ ըրաւ:

Վ.սչափ ուսումնական աշխատութիւններուն ու զբաղմունքներուն մէջը միշտ առողջ ու հանգիստ էր Հալլէյ: Երրոր 82 տարեկան եղաւ՝ վրան կաթուածի՝ կամ անդամալուծութեան պէս հիւանդութիւն մը եկաւ, որով հարկ եղաւ իր ուսումնական զբաղմունքները քիչ մը քիչցընել: Բայց օրէ օր հիւանդութիւնը ու տկարութիւնը աւելնալով ու խորին ծերութիւնն ալ հասած ըլլալով՝ յամի 1742ին 86 տարեկան մեռաւ. որով և պակսեցաւ աշխարքէն խիստ անուանի աստեղաբաշխներուն ու փիլիսոփաներուն մէկը:

## ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴԻ

ՀԱԼԼԷՅԻ ԳԵՂԱԿԱՆ ՊԱՌԱՊԱՆ ԱՆԴԱՄ ԵՐԵՒԱԿ ԷՆՍ  
ՄԱՆ ՚Ի 1759:

**Հ**ալլէյի մահւընէ ետեւ երկայն ժամանակ գիսաւորաց ուսմանը վրայ մասնաւոր խօսող ու գրող, չեղաւ: Ուէպէտ դիտնոց մէջը անտարակուսելի էր թէ իրեն գուշակութիւնը ստոյգ է ու դիսաւորը անտարակոյս դարձեալ պիտի երևնայ, բայց անոր երևնալուն որոշ ժամանակին վրայ զանազան կարծիքներ կային: Վ.սոնց վրայ պիտի խօսինք վարը: Հոս գրենք առ դիսաւորին զանազան անդամ երենալուն վրայ ինչւան՝ ի 1759:

Ատոյգ է՝ ինչպէս նախընթաց դլխուն մէջն ալ տեսանք՝ որ Հալլէյի դիսաւորը միշտ 74 ինչւան

76 տարին մէյմը երևցած ու տեսանելի եղած է Երկրի . բայց իր վրայ աղէկ ու ապահով ծանօթութիւններ ունինք 1456էն սկսելով : Անկից առաջ ամենելին աստեղաբաշխական ծանօթութիւն՝ կամ գիտողութիւն մը չիկայ անոր վրայ , ու միայն մակարերութիւնով կրնան նոյն գիտաւոր սեպէիլ 1456էն առաջ 74, կամ 75 և կամ 76 տարի իրարմէ հեռու միջոցով երևցած գիտաւորները : Այս կայն ասիկա անստոյգ՝ կամ տարակուսելի բան մընէ , ինչու որ մի և նոյն տարիի մէջ զանազան գիտաւորներ կերպենան . ուր թողունք որ հին ատենաները աստեղաբաշխական հմտութեանց ու գործիքներուն պակսութեանը համար շատ հեղ մետէորաները՝ կամ օդային երևութները գիտաւորաց կարգը կըդրէէին ու գիտաւոր կրսեպէին :

Ի վերայ այսոր ամենայնի՝ իրեւ յիշատակաց արժանի բան մը կրնայ սեպէիլ՝ որ 75, ինչւան 76 տարի իրարմէ հեռու ժամանակով ետ երթալով ինչուկ շատ հին ատենաները՝ միշտ կըդտնենք գիտաւորներ : Ոչ 1456էն իրը 76 տարի ետ երթալով կըդտնենք՝ որ երկու հեղինակներ՝ Ալստեգիոս ու Լուպիենեցքի 1379ին ու 1380ին մէջը կըդնեն երկու գիտաւոր , որոնց մէկը հաւանելի է թէ Հալլէյի գիտաւորը ըլլայ , որ և իրեք ամիսի չափ ջեհան աստեղատան՝ կամ կենդանակերպին քովերը տեսանելի էր : Ասկից նոյնչափ տարի ետ երթալով կըդտնենք 1305ին դարձեալ գիտաւոր մը , որ իրեն զարհուրելի մեծութիւնովը (մանաւանդ որ նոյն տարի ալ մենծ մահտարաժամ կար ,) ան ատենաւան մարդկանց սիրտը շատ վախ ձգեց <sup>\*)</sup> : Դարձեալ

<sup>\*)</sup> Աս ատենաւան ժամանակադիրներէն ոմանք կըդրեն առ (1305ին) գիտաւորին համար այսպէս . Երեցաւ զարհուրելի մեծութեամբ գիտաւոր մը

74, կամ 75 տարի ետք երթաղով յամի 1230ին կըդտնենք Չիներուն յիշատակարանացը մէջը գիսաւոր մը: «Այնպէս յամի 1155ին ու 1080ին երեցած են գիսաւորներ . այսինքն՝ 75 տարի միջոցով իրարու ետևէն : Անկից առաջ յամի 1005ին կը յիշէ Հալի պէն Բոտոան արապ հեղինակը գիսաւորի մը համար , որ կրնայ Հալէյի գիսաւորը սեպվիլ: Ասոր համար կըդրէ՝ թէ իր գլուխը արուսեակէն իրեք անգամ աւելի մենծ էր ու (առաջին քառորդի մէջ ըլլող) լուսինին պէս կըլուսաւորէր : Ասկից 75 տարի առաջ դարձեալ կը յիշեն պատմչները իրը յամի 930ին գիսաւոր մը , որուն վրայ ուրիշ ծանօթութիւն չիկայ՝ բայց միայն աս՝ որ ԷԵԿ-ԳԵՊԻՆ աստեղատան քովը երեցեր է: «Դարձեալ քանի մը հարիւր տարի առաջ , որոնց մէջը Հալէյի գիսաւորը իրեն 76 տարեկան շրջանը կը ընար հինգ անգամ կատարել՝ կըդտնենք յամի

զատկի տօնին օրերը . որուն վրայ եկաւ մեծ մահապաժամ»: Աս ետքի խօսքը՝ որով ան ատենան հեղինակները գիսաւորին մեծութիւնը ցուցընել կուզեն՝ իրենց անոր մեծութեանը վրայ դրածներնուն ստուգութիւնը տարակուսելի կրնէ . ու ինչպէս Լալանտ աստեղագէտը կըսէ , կրնայ ըլլալ՝ որ մահտարաժամին տրւած վախը՝ գիսաւորին մեծութիւնը մարդկան աշացը առջին աւելի սոսկալի ու նորատեսիլ ցուցրցած ըլլայ : Աս խորհրդածութիւնը նաև Արակո կրնէ : (Խորհրդական էր Երևելը դիսուրբէն Հալէյի ՚ի յետին նույն քիքն : ) Բայց ուրիշ կողմանէ ալ , ինչպէս աղէկ կը ծանուցանէ իմաստունն Առնդէքուլան , (Օանօն . ՚ի Քէր գիքն . Հալէյի , Եր. 17.) աս գիսաւորին 1759ին իր ճամբուն վրայ ունեցած գիրքին նայելով պէտք է ըսել՝ որ անիկա նոյն տարին՝ որ է 1305ին՝ Երկրի շատ մօտիկցած էր , որով և արտաքոյ կարգի՝ կամ զարհութելի մեծութեամբ կերենար :

550ին գիսաւոր մը , որուն համար ան ատենան  
մարդիկը իրենց կարծեացը համաձայն կըսէին՝ թէ  
Տոտիղա բռնաւորին շում առնելուն չար գու-  
շակն էր : Ասկից առաջ 150 տարիի՝ կամ գիսաւո-  
րին երկու հեղւան շրջանին ժամանակին չափ ետք  
երթալով իրը յամի տեառն 399ին՝ կամ 400ին  
կըդտնենք մենծ գիսաւոր մը , որն որ ան ատենան  
պատմիչները կանուանեն՝ “Պիսաւոր ահազին մե-  
ծութեամբ՝ զարհուրելի տեսիլքով , որ իրը թէ իր  
պոչը մինչև երկիրը երկընցուցած կերենար,, ”):  
Պարծեալ 76 տարի ետք երթալով՝ յամի 323ին  
կըդտնենք պատմիչներուն գրոցը մէջը ուրիշ գի-  
սաւորի մը վրայ յիշատակութիւն , որն որ իոյս աս-  
տեղատան մէջը երեցաւ , որուն վրայ , ինչպէս կըսէ

\*) Առան . Ես ազնեցի , թ . է առրոն գիտառաց : —

Աս գիսաւորին վրայ ասանկ կըզրեն Առ-  
կրատէս (Եպտարմութեան Եկեղեցայոյ , Գ. ք . Պ . Գ. լ . 6.)  
ու Առզոմենոս (Եպտարմ . Եկեղ . Գ. ք . Պ . Գ. լ . 4.) հո-  
ռոմ պատմագիրները . Յամի 400ին տեսնըւեցա-  
շատ զարհուրելի (ամենազարհուրելի) գիսաւոր  
մը՝ որուն նմանը երրէք չէր երեցած : Ասիկա Կոս-  
տանդինուպօլսի վրայ բորբոքած կըկենար : Թէ-  
պէտ և երկնից կամարին վերի դին կըշողար գի-  
սաւորը , բայց միանդամայն և մինչև երկիրը կըհաս-  
նէր : Իր ձեւը սուրի ձեւը կրնմանէր : Աս խօսքերէն  
կերենայ՝ որ աս գիսաւորին պոչը շատ երկայն էր :  
Դայց շիտակը խօսելով , ինչպէս նոյն պատմիչ-  
ներուն խօսելու եղանակէն ալ կերենայ , գիսաւ-  
որին անանկ չափէ գուրս զարհուրելիութիւնը  
քիշ մըն ալ անկից պատմառած կրնայ սեպւիլ  
որ ան ատենան մարդիկը ուզեցին աս գիսաւորը  
իրը չար գուշակ ու յառաջնթաց ցուցրնել ան  
խռովութիւններուն՝ որ Գայինաս անունով սկիւ-  
թացի՝ կամ գթացի ապատամբ մարդ մը իր ա-  
պրոտամբութիւնովը կոստանդնոսւպօլսի վրայ բե-  
րաւ . ինչպէս նոյն պատմիչները կըզրեն :

Բոնդէքուլան \*), մէկ քանի նմանութիւններ կան Հալլէյի գիսաւորին հետ :

Ասոնցմէ 'ի զատ կըդտնըւին աւելի հին ատենաները քանի մը գիսաւորներ, որոնց իրարու մէջը ունեցած տարիներուն համբանքին նայելով՝ կրնանք ըսել թէ Հալլէյի գիսաւորին զանազան հեղեղ երևնալն է. ինչպէս Վրիստոսէ 129, կամ 130 տարի առաջ երեցող գիսաւորը, որուն վրայ վերը (Երես 60.) գրեցինք, աս Հալլէյի գիսաւորը կըկարծըւի : Իսոյց ինչպէս առաջ ըսինք՝ ասոնք բոլոր անստոյդ ու անորոշ ծանօթութիւններու վրայ հիմնած են, որոնց համար այսքան կարճ տեղեկութիւն տալէն ետև՝ խօսինք գիսաւորին յամի 1456ին ու անկից ետքը երևնալուն վրայ :

Վրդ 1456ին երեցաւ Հալլէյի գիսաւորը իբր 40 օր՝ յունիս ամսոյն մէջը սկսելով. ու նոյն ժամանակի մէջ արեգական ու երկրի շատ մօտիկ ըւլալուն համար ուրիշ ամէն անդամներէն աւելի մենծ՝ պայծառ ու աղւոր էր : Յունիսին մէջը հասաւ իր արևամերձութեանը՝ կամ իր շրջանին արեգական պինտ մօտ ըլլալու տեղը : Վարիլի ետքերը երկրագունտէն միայն իրեք միլիոն մղոն հեռու էր, անոր համար երկրի բնակչացը շատ պայծառ ու աղւոր կերենար : Իր պոչը՝ որ ատեն ատեն զանազան ձեռով ու գոյնով կերենար՝ իր խիստ լուսաւոր եղած ժամանակը 60 աստիճան երկայնութիւն ունէր, ուստի Երկինքին կիսակամարին իրեք մասին մէկին վրայ տարածած էր : Յունիսի սկիզբները իր միջակէտը կլոր էր եղան աչքի մէծութեան չափ, ինչպէս ան ատենւան հեղինակ մը կըդրէ, ու արեգակին պինտ մօտ եղած ժամանակը հաստատուն աստեղաց պէս

\* ) Օպանօն . է մէր . հէս . Հալլէյ , էր . 14:

պայծառ լոյս ունէր . իսկ իր պոչը տարածած էր սիրամարդի պոչի մը պէս :

Արովհետև գիսաւորը աս հեղու իրեն տեսանելի ըլլալուն ժամանակին սկիզբները անմիջապէս կէս գիշերէն ետքը կըտեսնըւէր, իսկ քիչ մը ետքը՝ իրիկունը արեւը մարը մտնելէն ետև կերեւնար, անոր համար ոմանք կարծեցին՝ թէ մի և նոյն ժամանակի մէջ երկու գիսաւոր կըտեսնըւի : Իսայց գիտուն քննիչները իմացան ու ճանչցան՝ թէ անիկա մի միայն գիսաւոր էր, որ արեգական աւելի մօտենալուն ու իր շրջանին մէջը յառաջ երթալուն պատճառով այնպէս ուրիշ ուրիշ ժամանակ կըտեսնըւէր :

Վիչ մը ժամանակ հիւսիսային Եւրոպայի մէկ քանի գիերուն վրայ բոլոր գիշերը կըտեսնըւէր գիսաւորը, այսինքն իրենց եզերտքէն (հորիզոնէն) վար չեր երթար :

Ան ատենւան քանի մը հեղինակաց զրած խօսքերը՝ որ գիսաւորին երևնալը զանազան չարիքներու ու գիպուածներու գուշակող ցուցընել կըջանան՝ մէկ գի կըթողում : Ո՞իսայն ասի կուզեմ յիշել՝ որ Հալլէյի գիսաւորը ո՛չ առաջ ու ո՛չ ետքը այնպէս պայծառ ու աղւոր երեցաւ՝ ինչպէս աս հեղու (1456ին) իր երկրի ու արեգական մէջը ունեցած յարմար գիլքին պատճառովը՝ կամ անոնց շատ մօտիկնալուն համար : Աւստի ան ատենւան ժամանակագիր մը կանուանէ անիկա “Վիսաւոր չիլսւած” կամ անպատմելի մեծութեամբ, որ բոլոր յունիս ամսոյն մէջը արտաքոյ կարգի մենծ պոչով երեցաւ, անանկ որ երկնից վրայ երկու կենդանակերպներու տեղերը բռնած էր :

Ասկից ետքը երեցաւ Հալլէյի գիսաւորը 1531ին : Աս հեղուս այնչափ պայծառ ու աղւոր չէր ինչպէս անցեալ հեղու . իր պոչն ալ այնքան մեծ ու երկայն չէր : Աս պատճառուէն՝ ու միանգա-

մայն ան տարիները Կորոպա բոլորովին խաղաղութեան ու հանգստութեան մէջ ըլլալուն՝ քիչ ամելորդապաշտ մարդիկ եղան՝ որ գիսաւորին երևնաց չարիքի՝ կամ պատահարի մը նշան ու դուշակող ըսին:

‘ԵՄ ատենները կապրէր Կաթոլիկ Ինկուլցադ քաղաքը անուանի աստեղաբաշխը Պիետրոս Ապիանոս (Պինեւից), որ առջինը եղաւ գիսաւորաց՝ մանաւանդ աս գիսաւորին վրայ որոշ զննութիւններ ընելու ու տեղեկութիւններ տալու . որ և հիմ դրաւ ճանչնալու գիսաւորաց հանգամանքը՝ Վահկա աս գիսաւորը դիտելով գտաւ ու յայտնեց՝ որ գիսաւորին պոչը գրէթէ միշտ շիտակ արեգակին դէմը կըկենար . ուստի և ցըցուց արեգական գիսաւորաց հետ ունեցած կապակցութիւնը . և աս բանս ստուգեց չէ թէ միայն ինչւան 1539 երեցած հինգ գիսաւորներէն, հապա նաև առջի ատեննան դիտողութեանց մէջն ալ ասոր համաձայն քանի մը ծանօթութիւններ գտաւ:

Գիսաւորին աս անգամ երևնալուն վրայ Վահիանոսին տուած ծանօթութիւններէն՝ ի զատ կը գտնանք քանի մը տեղեկութիւններ ճարոնացիներուն ու Զիներուն գրոցը մէջը: ‘Զիներուն պատմագիրքերը կըգրեն՝ որ աս գիսաւորը օգոստոսի հինգին՝ Դահնա (երկուորեակ) աստեղատան քովին էր:

Վ.ս հեղուս (1531ին) երեցաւ Հալլէյի գիսաւորը օգոստոս ամսոյն մէջը. ու իրեք շաբաթի չափ տեսանելի էր երկրի բնակչացը: Իր պոչը անանկ պղտիկ էր՝ որ ան ատեննան մարդիկը գիսաւորը անուանեցին Տօլուտուու տառը՝ կամ Հարամ, զի վրան երկայն պոչ՝ կամ մէկ զին երկնցած լուսեղէն գիծ շիտեսնըւելուն՝ աստղին քիչ մը դուրս ելած լուսանիւթ մասը իրը մաղ ու մօրուք կերևնար: Վահիանոս կըսէ՝ թէ աս հեղուս գիսաւորին պոչը մասնաւոր որպիսութիւն մը ունէր, որ երբոր գիսաւորը

մարը մանելու կըմօտենար՝ պոչը աներեղյթ կըլլար, անանկ որ՝ քիչ մը ատեն կըկարծէի՝ թէ շուտով վրայ եկած ամազ մը գիսաւորին պոչը կըծածէ՝ իմ աչքիս անտես կընէ, բայց բուն պատճառը արեգակին պայծառութիւնն էր :

Այս աս անդամուն գիսաւորը դէպ ՚ի առտու՝ կամ արեգական ծագելէն քիչ մը առաջ կերենար, ու արեգական ծառագայթները երեւալուն պէս ինքը աներեղյթ կըլլար ու իրիկունը արևը մարը մտնելէն ետքը դարձեալ կըտեսնըւէր, անոր համար անհմուտները անցած հեղւան պէս կըկարծէին՝ թէ երկու գիսաւոր նոյն ատենւան մէջ կերեւան, սակայն հմուտները յայտնեցին գիսաւորին զանազան ատեն երեւալուն արեգակին աւելի մօտիկնալէն պատճառիլը :

Թէպէտ Ապիսնոս իրեն զանազան գիտողութիւններովը ու ծանօթութիւններովը ցըցուց՝ թէ գիսաւորները երկնային մարդիններ են, որոնք՝ ինչպէս ուրիշ աստղերը՝ իրենց մասնաւոր բնաւորութիւնը ու շարժմունքը՝ կամ շրջանը ունին, որով և տեղ տեղ իմաստնոց մէջը գիսաւորաց վրայ ըլլող անդէպ կարծիքները վերնալ սկսան, բայց հասարակ մարդիկոց մէջէն ան վախը ու տուասպելները՝ թէ գիսաւորները չարագուշակ երեղյթներեն՝ անկորուստ մնացին \*): Ըստակը ըսելով՝ Ա-

\*.) Աս ատեններուն իմաստնոցը կարգը կրնաց սեպւիլ լուպիենեցքի լեհ մատենագիրը, որուն վրայ վերը (Եր. 24.) գրեցինք՝ որ կըդներ թէ չիկնար բուիլ որ գիսաւորները միշտ չարիք՝ կամ միշտ բարիք գուշակող են: Ասիկա չալենիի գիսաւորին աս հեղու (1531ին) երենալուն վրայ խօսած ատենը ասանկ կրգրե: “Ա. իսաւորաց ետեւէն նաև ուրախական գիսպուածներ զալը, ուստի և անոնց նշանակութիւնը՝ կամ գուշակութիւնը անտար-

պիանոս՝ ինչպէս իր գրածներէն կերևնայ՝ աղէկ մանցաւ՝ որ աս գիսաւորը (ինչպէս ուրիշ գիսաւորներն ալ) կանոնաւոր ընթացք ունի, արեգական բոլորտիքը կըպտըտի, ու իր շրջանը որոշ ժամանակով՝ այսինքն՝ 74 ինչուկ 76 տարի է, որով և կրնար գուշակել ու գրել թէ այսչափ (74, կամ 76) տարի անցնելէն ետև դարձեալ պիտի տեսնը, կամ արեգական պիտի մօտենայ : Իսայց աղէկ աստեղաբաշխական գործիքներ՝ դիտակներ ու ուրիշ օգնութիւններ չունենալուն չիկրցաւ ստոյդ ու որոշ բան մը գրել աս գիսաւորին վերադարձին՝ կամ նորէն արեգական մօտենալուն վրայ : Կրնայ ըստիլ թէ գուցէ վախցաւ որ ասանկ

բեր ըլլալը ամեն տեղ կըցուցընեմ : Ան տրտմական և ուրախական դիպուածները՝ որ աս գիսաւորին ետևէն եկան՝ իրենց բնական՝ կամ բարոյական պատճառները ունին . ուստի կրնային պատահիլ թէպէտ և երկնից վրայ ամենուին գիսաւոր մը չերենար . ինչպէս շատ հեղ ըսինք : Ասոր համար անոնցմէ գիսաւորաց գէմ բան մըն ալ չիկրնար ստուգութէամք մակաբերւիլ : Ինչպէս անստարակոյս գիտենք՝ որ աս տարի (որուն մէջը գիսաւորը երեցած էր,) շատ ուրախական դիպուածքներ եղան . ինչու որ աշխարքիս վրայ տրտմական ու ուրախական դիպուածները միշտ խառն մէկզմէկու ետևէ կուգան,, : Ասոր նման կըխօսի նոյն ատենները Գրինէսս մատենագիրը . աշեմ կրնար, կրոէ, բաւական զարմանալ ոմանց տղիտութէանը ու յանդգնութէանը վրայ, որնք կըյանդգնին գիսաւորներուն երենալէն անպաղութիւն գուշակել,, : Երանի՛ թէ աս տղիտութիւնը ու յանդգնութիւնը մեր ժամանակւան մարդիկներն ալ չունենային, մանաւանդ որ հիմայ գիտութիւններուն լոյսը հարիւրապատիկ աւելի տարածած է քան թէ վերը միշտ մատենագիրներուն ժամանակը :

խօսքով իրրեւ նորապատում մարդ մը իր ժամանակակիցներէն հալածանք ու գլխացաւ՝ կամ նեղութիւն մը չունենայ: Ինչ որ է նէ, աս ծանօթութիւնը՝ այսինքն մէկ գիսաւորին շատ անգամ երկրի տեսանելի ըլլալուն գիւտը ու յայտնութիւնը Հալեյի պահւած էր:

Անցած հեղու (1456ին) գիսաւորին երևնալէն ինչւան աս հեղու (1531ին) երևնալուն մէջը անցան 75 տարի՝ 2 ամիս ու 17 օր: Իրեն աս անգամն ու առջի անգամնան հանգամանացը մէջը եղած տարբերութիւնը անկից կրպատճառէր՝ որ իր ընթացքին մէջը կամ մենծ մոլորակներէն և կամ արեգական մօտիկցած ժամանակը անոր ձգողական զօրութենէն իր ճամբան այլայլած էր:

Երրորդ անգամ երևցաւ Հալեյի գիսաւորը 1607ին: Հոկտեմբերի 26ին արեգական պինտ մօտ եղած՝ կամ արևամերձութեանը օրն էր, ուսկից նոյն օրը միայն 10 միլիոն մղոն հեռաւորութիւն ու նէր: Այս ժամանակւան երկու անուանի աստեղաբաշխերը՝ Գեփիլէր ու Լոնկոմոնդանոս, ինչպէս նաև Հերբիոդ ու Դորբորլէյ ինկիլիզները, աս երևնալուն վրայ զանազան տեղեկութիւններ դրեցին: Կան նաև ուրիշ քանի մը ան ժամանակւան աստեղաբաշխներուն ծանօթութիւնները:

Գեփիլէր առջի անգամ տեսաւ գիսաւորը սեպտեմբերի 26ին, որուն պայծառութիւնը անօրը իրը առաջին կարդի հաստատուն աստղի մը պէս կերևնար, ու պարզ աչքով նայելով՝ անոր վրայ պոչ շիտեսաւ նոյն օրը, բայց իր քովը ըլլող մարդիկը՝ որոնք աւելի սրատես էին՝ տեսան գիսաւորին պոչը: Երկրորդ օրը ինքը Գեփիլէր ալ տեսաւ նոյն պոչը, որ խել մը երկայն տեղ տարածած էր: Իր մարմինը կատարեալ կլոր չէր, մեծութեանը շափը ամէն հաստատուն աստղերէն մենծ էր, լցու տկար, գեղնադոյն ու լուսինին լու-

սին նման էր։ Իր պոչը լուսնոյ լբմանէ ետև ալ թէպէտ և լուսինը պայծառ կըլլար՝ կերենար, որ և երբեմն երբեմն կերկլննար ու երբեմն կըկարձընար<sup>\*</sup>)։ Կեփլէր դիտեց գիսաւորը մինչև հոկտեմբերի 26ը. աս օրս անտես եղաւ։

Լոնկոմոնդանոս տեսաւ գիսաւորը առջի հեղ սեպտեմբերի 28ին, ու ինչպէս ինքը կըսէ՝ պարզ աչքով նայելով լուսնթագին չափ մենծ կերենար, բայց իր լցուը աս մոլորակին լուսէն աւելի աղօտ ու տկար էր։ Իր պոչը աւելի երկայն ու խիտ կերենար քան զոր ուրիշ գիսաւորաց պոչը հասարակօրէն կերենայ, բայց ասոր լցան ալ բուն գիսաւորին լցուին պէս տկար էր։ Դէպ ՚ի հոկտեմբերի 24ը շատ աղօտ լուսով կերենար գիսաւորը։ Իր երենալուն ետքի ժամանակները իր մարմինը՝ կամ դլուխը (միջակէտը ու լուսեղէն բոլորտիքը<sup>†</sup>) միշտ կըպղտիկնար, իսկ պոչը բոլորովին անտես եղաւ։

Հնդհանրապէս խօսելով՝ Հալէյի գիսաւորը աս հեղու (1607ին) երենալուն քանի մը մասնաւոր հանգամանքներ ունէր, որոնց դլխաւորը աս էր՝ որ իր պայծառութիւնը ու ձեւը շուտ շուտ կըփոխէր։ Վսիկա կըպատճառէր իր շրջանին կերպէն՝ կամ իր դիրքէն, զի գրէթէ շտկէ շիտակ դէպ ՚ի երկրագունդին վրայ քալելով՝ իր հեռաւորութիւնը երկիրէն օրէ օր զգալաբար կըփոխէր։ Վս պատճառէն քանի մը հեղ երեցաւ աւելի մշուշի քան թէ աստղի նման։

\*.) Վս զարմանալի երեղյթը ուրիշ գիսաւորաց վրայ ալ տեսած են աստեղաբաշխերը. ինչպէս 1618ին գիսաւորին վրայ տեսաւ Քիսաւոս. 1652ին ու 1661ին գիսաւորներուն վրայ՝ Հեփելիս. 1807ին գիսաւորին վրայ՝ Շքէոդէր ու 1811ին գիսաւորին վրայ՝ Քլատնի։ Տես նաև վերը Գլ. ՚1. երես 44։

ինչպէս անցած երկու անգամներուն համար զրեցինք՝ աս հեղու ալ քանի մը օր իր շրջանին մէջը՝ Անցէստանի ու ուրիշ քանի մը տեղերու համար չէր ծածկը. էր՝ կամ հորիզոնէն վար չէր երթար, ուստի առտու իրիկուն անմիջապէս արևուն ելելէն առաջ ու մօնալէն ետքը կերևնար, ասոր համար քանի մը անձինք անիկա մասնաւոր մտադրութիւնով չդիտելնուն՝ կարծեցին ու դրեցին՝ թէ նոյն օրերը երկու գիսաւոր կերևնար՝ մէկը առտըւանց կանուխ ու մէկալը իրիկւան։

Գիսաւորին անցած հեղու (1531ին) ու աս հեղու (1607ին) երևնալուն մէջը անցան 76 տարի՝ 2 ամիս ու մէկ օր, ուստի մէկ տարի աւելի անագան երեցաւ քան թէ անցեալ հեղու։ այսինքն՝ իր շրջանը 1531էն ինչւան ՚ի 1607 ընելու համար մէկ տարի աւելի առաւ քան թէ 1456էն ինչուկ 1531ը քալած ատենը։ որ հաւանական է՝ թէ մեծ մոլորակի մը մօտենալով ու անկից քաշւելով իր ճամբան երկնցուցած է։

Վսկէ ետքը երեցաւ ալէյի գիսաւորը յամի 1682ին։ որ և կրնայ ըստիլ իր պինտ աղէկ երեցած ու դիտւած անգամներուն ստղինը, ինչու որ աս ատենները կապրէին մէկ քանի անուանի աստեղաբաշխեր, որոնք երկնային մարմիններու վրայ աղէկ տեղեկութիւններ կրնային տալ ու տըւին, ինչպէս պիտի դրենք։

Վաղիանոս աստեղաբաշխին ատենէն ՚ի վեր մտեր էր իմաստնոց մէջը սէր ու փոյթ մը գիսաւորաց ընութեանը ու շարժումին հանգամանացը վրայ ուղիղ դիտողութիւններ ընելու ու անսխալ տեղեկութիւններ ունենալու, բայց աս բանիս մէջը մեծ յառաջադիմութիւն մը չէր եղած։ Ոչսղլին, Դիքո Պիտահէ ու Գեփլէր աստեղաբաշխներուն աս բանիս մէջը ըրած զննութիւններուն վրայ յիսուն տարի անցած էր, բայց ասոնց ալ շատ միտք գնողներ

չիկային, ինչւան 1660ին ելաւ Հեվելիոս աստեղարաշխը Տանցկա քաղաքը, ու պինտ առաջ կարծիք հանեց՝ որ գիսաւորները կոր գիծի (ճամբու) վրայով կըքալեն ու աս գիծը միշտ ծուած է դեպի արեգակը, որ և գիսաւորները շարժող զօրութիւնին միջակետն է։ Աս կարծիքը Հեվելիոսին միտքը անկից ինկաւ՝ որ մեր երկրագունադին վրան ամէն վեր նետւած՝ կամ ձգւած մարմինը՝ իր վար իշնալու՝ կամ իշնալու ժամանակը կոր գիծ մը կընէ (կըձեւէ). ու ասկից հետեցուց երկնային մարմիններուն շարժումին ձեւ՝ կամ շրջանը։ Ասկից՝ ի շատ ալ ցըցուց Հեվելիոս, (ինչպէս իրմէն առաջ Վեփլէր աստեղաբաշխն ալ նշանակած էր,) թէ գիսաւոր աստեղաց վրայ միշտ երկու զօրութիւն կըներդործէ, մէջ մը արեգական ձգողական զօրութիւնը ու մէջմ' ալ մշիչ՝ կամ վանող զօրութիւն, ու ըստ՝ որ գիսաւորները արեգական պինտ մօտ եղած ժամանակնին շատ շուտ կըքալեն։

Հեվելիոսէն նտքը ան ատենւան քանի մը անուանի երկրաչափները աշխատեցան աս կտորիս մէջը ստոյդ ու որոշ ծանօթութիւններ տալու։ Դամինիկոս Վասսինի՝ որ աստեղաբաշխութեան զարդացմանը շատ օգնեց, կըսէր՝ թէ երբոր երկու գիտացմանը հետ նոյն՝ կամ նման կըդըտնըւին՝ կընայ ըստիլ՝ որ անոնք մէկ գիսաւոր են. ասով ու զեց Վասսինի գիսաւորաց վերադարձը՝ կամ նորէն մեղի երևելի ըլլալը ցուցընել։ Իսյց որովհետեւ ինքը բոլոր իր զննութեանցը ու գիտողութեանցը մէջը երկիրը իրբեւ կենդրոն՝ կամ միջակետ գիսաւորաց շարժմանը կըդնէր, անոր համար իր ծանօթութիւններէն հաստատուն ու շնորհ հետեւութիւն մը դուրս չելաւ։

Ասկից ետքը ելաւ անուանին ու մեծն Վեփլդոն, որ Վեփլէրի դրած հիման վրայ իր աստեղա-

բաշխական զննութիւնները հաստատելով՝ բոլոր չափարերութեան՝ կամ մաթեմաղիդայի ու աստեղաբաշխութեան համար սքանչելի սկզբունքներ ու հմտութիւններ տրւաւ։ Ասիկա 1680ին երեցած մենծ գիսաւորին ընթացքը իրեն վարդապետութեանը ու կանոնացը համաձայն հաշուելով ստուգիւ ցըցուց՝ որ գիսաւորաց ընթացքը ու շարժումը կոր գիծի (զուգորդի) վրայ չէ, թէ աս զարմանալի երկնային մարմինները միայն մեզի տեսանելի ըլլալու ու արեգական մօտենալու ժամանակնին իբր թէ կոր գիծի վրայով քաղել կերևնան, և թէ իրենց շրջանը մոլորակ աստեղաց նման երկայնաձև կլոր ծամբու՝ կամ գիծի վրայով արեգական բոլորտիքը կընեն, երբեմն անոր շատ կըմօտիկնան ու երբեմն անկէ շատ կըհեռանան։

**Ա**սանկ սորվեցուց «Եեվդոն, որուն աս սքանչելի ու անսխալ ուսումը՝ ինչպէս վերը գրեցինք՝ քիչ մը ատեն իմաստնոց մէջը ընդունելի չեղաւ, մանաւանդ թէ շատերը անոր դէմ գրեցին, միայն Հալեյ սկսաւ պաշտպանել «Եեվդոնի վարդապետութիւնը՝ մանաւանդ գիսաւորաց վրայ սորվեցուցածը ու ջանաց օրինակներով ցուցընել անոր շըտկութիւնը։ Տես վերը։

**Ա**րդ՝ աս հեղու (1682ին) Հալեյի գիսաւորին երեցած ատենը ինքը Հալեյ զբաղած ըլլալով գտնելու ու ստուգելու՝ թէ 1531ին ու 1607ին երեցած գիսաւորները մի և նոյն են՝ աղէկ օգնութիւն մը եղաւ անոր, զի սկսաւ անոր ընթացքը ու հանգամանքը՝ կամ սկզբնատարրները կրցածին չափ զգուշութեամբ դիտել, ու ան դիտողութիւնով իրեն կարծիքը հաստատեց նախ՝ թէ մէկ երեցած գիսաւորը մէյմ՝ ալ կրնայ ետ դառնալ երենալ, երկրորդ՝ թէ աս 1682ին երեցած գիսաւորը 1607ին և այլն՝ երեցածին հետ նոյն է. ու երրորդ՝ թէ նոյն գիսաւորին շրջանին ժամանակը գրէթէ 76 տա-

թի ըլլալով՝ իրր յամի 1758ին դարձեալ պիտի եւ բևսայ:

Կոյն տարի (1682ին) օգոստոսի 23ին պինտ առաջ տեսան Հալէյի գիսաւորը Երիւրիւտի աստեղատան քովը՝ Պրանսայի (Օրլէան քաղքին յիւսուսեան արեղաները, ու անկից իրեք օր ետքը տեսաւ Տանցկա քաղաքը Հեվելիոս աստեղաշխին ծառան, զոր սովորութիւն ըրած էր բոլոր գիշերը թող տալու՝ որ նայի՝ դիտէ ու իրեն իմացընէ երկինքին վրայ տեսնելուած յիշատակաց արժանի երեղյթները: Անկից ետև ալ շատ անուանի աստեղաշխին գիտեցին անիկա ու իր վրայ գրեցին. ինչպէս՝ Պիրլա, Պլէմոդիյտ, Հալէյ, Պասսինի, Շիքարտ, Լահիր, և այլն: Անպտեմբերի 11ին ետքի անգամ տեսաւ ու դիտեց անիկա Շիքարտ: Հեվելիոս թէպէտ օգոստոսի 26էն ինչուկ սեպտեմբերի 17 գիտեց անիկա, բայց աս ամսոյն 12էն ետքը հեռաղիտակով ալ հազիւ կրնար տեսնելու:

Իր տեսնելուն առջի օրերը երկայն ու պայծառ պոչ ունէր գիսաւորը: Հեվելիոս կըսէ՝ թէ օգոստոսի 28ին իր երկայնութիւնը 12 աստիճան էր. իսկ Շիքարտ ու Լահիր նոյն օրը իրը 30 աստիճան կըդնեն իր երկայնութեանը չափը: Աս պոչը մինչեւ սեպտեմբերի մէջը միշտ կըմենծնար ու կերկըննար, իսկ անկից ետև շուտ շուտ կըպղտիկնար:

Ճոլոր իր տեսանելիութեան ժամանակը հաւկըթածե միջակէտ մը ունէր: Իր բոլոր մարմինը աւելի պայծառ ու ատեն ատելի մէնծ էր քան թէ 1680ին երեցած գիսաւորը: Կաեւ իր բոլոր տեսիլքը աս հեղու շատ լուսաւոր ու շատ աւելի աղւոր կերեւնար քան թէ 1607ին:

Ի սկզբան բոլոր գիշերը կերեւնար գիսաւորը, այսինքն հորիղոնէն վար չեր երթար. բայց սեպտեմբերի մէկին առջի հեղ հորիղոնէն վար ինչամ կամ մարը մնաւ: Կոյն ամսոյն 24ին՝ ինչպէս դի-

տեց Հալլէյ՝ գիսաւորին արեգական շատ մօտ  
ըլլալու՝ կամ արևամերձութեանը օրն էր, ու միայն  
12 միլիոն մղոն հեռաւորութիւն ունէր արեգակէն:

Ենցած հեղու՝ այսինքն 1607ին՝ ու աս հե-  
ղու՝ որ է 1682ին գիսաւորին երենալուն մէջը ան-  
ցան 74 տարի՝ 10 ամիս ու 18 օր. ուստի աս հե-  
ղու աւելի կարճ ժամանակ քշեց իր ճամբորդու-  
թիւնը ու մեղի վերադարձը՝ քան թէ 1531էն ինչ-  
ւան 'ի 1607. և աս անհաւասարութիւնը՝ կամ  
շփոթութիւնը՝ մոլորակաց՝ մանաւանդ լուսնթագ  
մոլորակին ձգողութենէ կըպատճառէր. ինչպէս  
ինքը Հալլէյ ալ ճանչցաւ:

## ԳԼՈՒԽ ԵՐԵՌԻԴ

Հալլէյի գիսաւորին յունի 1759ին երեւանը:

**Յ**նչ որ ինչւան 'ի հոս Հալլէյի գիսաւորին զա-  
նազան հեղ երենալուն վրայ գրեցինք՝ չէին կրնար  
ցուցընել՝ որ գիսաւորաց վերադարձին վրայ եղած  
գուշակութիւնը անտարակոյս ստոյդ է. զի ան գու-  
շակութիւնը դեռ ետեւէն եկած ճշմարտութիւնով  
մը հաստատւած ու ստուգւած չէր: Ի՞այց առ  
անգամուն (1759ին) երենալուն, որուն վրայ հի-  
մայ պիտի գրենք, աս գուշակութեանը ճշմարտու-  
թիւնը բոլոր աշխարքին քարոզեց ու յայտնի  
ըրաւ. որով և Կեվդոնի ուսումը՝ որ ըսած էր՝  
թէ գիսաւորները երկայնաձև կլոր (չէ թէ կոր գի-  
ծի՝ կամ մէկ դին բաց) ճամբու վրայէն կըքալեն,  
ու ասկից յաւաջ եկած Հալլէյի ուսումը՝ թէ մէկ  
հեղ երեցած գիսաւորը ուրիշ հեղ ալ կրնայ երե-  
նալ երկրի՝ իրեն ամէն հակառակորդներուն վրայ  
յաղթանակ կանգնեց:

Ա երը զրեցինք՝ որ Հալէյ մեռաւ յամի  
1742ին, անկից ետև բոլոր աշխարք, կամ ամեն  
բանիքունները՝ կրնամ ըսել՝ բերանաբաց կըսպա-  
սէին՝ որ դայ համնի ան տարին՝ ան ժամանակը,  
որուն մէջը մարդկային մասց սրութիւնը ու քաջու-  
թիւնը պիտի երևնար, ու ան աստղը՝ որ ատեն ա-  
տենիրեն նայողները ահու դողու մէջ ձգած էր՝ ի-  
րենց ուրախութեան աւետիքը բերէ՝ թէ ահա մարդ-  
կային միտքը իր սրատեսութիւնովը կրնայ երկինքի  
վրայ միլիոնաւոր մղոններով հեռու գնացող աստ-  
ղին ետեէն երթալ, անոր ճամբան քննել չափել  
ու անոր ետ դառնալուն ժամանակը աշխարքին  
յառաջագոյն ծանուցանել ստուգիւ:

Վ յսպէս անտարակոյս յուսալով կըսպասէին  
իմաստունները գիսաւորին դառնալուն, բայց որոշ  
տարիին՝ կամ ատենին վրայ մէկ կարծիք չունէին:  
Խնչպէս յառաջ զրեցինք՝ ինքը Հալէյ տկար  
պատճառներու վրայ հիմնելով ըսած էր՝ թէ  
1758ին՝ կամ 1759ին սկիզբները պիտի երևնայ:  
‘Աեվգոն առանց շատ քննելու՝ միայն տեսնելով որ  
աս գիսաւորին ինչւան ան ատենները ամէն մէկ  
հեղ երևնալուն մէջը մի և նոյն չափ ժամանակ  
անցած չէր, տարակուսանքով ըսաւ՝ թէ անիկա  
1758ին պիտի դառնայ դէպ ’ի մեղի: ‘Ա, յնպէս  
Ա իսդոն ու Շեղո՞ աստեղաբաշխները նոյն տարիին  
դրին իրեն վերադարձը: Վէկ քանի փիլիսոփաներ  
ալ ըսին՝ թէ 1756ին պիտի երևնայ:

Հալէյի անանկ արտաքս կարդի դուշակու-  
թիւնը, կըսէ Հէրշըլ \*), ’ի հարկէ պէտք էր որ ա-  
մէն աստեղագէտներուն միտքը ղարթուցանէ ու  
անոր կատարմանը վրայ մտաղիր ընէ զանոնք: Եւ  
երբոր անոր կատարելուն ժամանակը մօտեցաւ նէ՝

\*) Առաջին Ասորելահետո. Գ.Լ. Ժ. Հալէյ. 481:

մենծ գրդիու մտաւ իմաստնոց մէջը քննելու իմանալու՝ թէ արդեօք մեծ մոլորակներուն (լուսնթագին ու երևակին) ձգողութիւնը գիսաւորին իր ճամբուն վրայ ընելու շարժմանը շփոթութիւն մը պատճառած էր թէ չէ:

Արդ եկաւ հասաւ 1756ը, ու գիսաւորը անտես էր երկրի. եկաւ անցաւ 1757ն ալ, ու գեռ գիսաւորին շոշորդը չիկար. եկաւ նաև 1758ն ալ ու երկինքին վրայ չցուցուց զինքը չալլէյի գիսաւորը: Աս ասանկ ըլլալով՝ նոյն տարին Վլերո՛ Գրանսայի ան ատենաւան անուանի աստեղաբաշխներուն մէկը՝ ոկսաւ մեծ ու անտանելի աշխատանքով գիսաւորին շրջանին վրայ շատ զգոյշ ու ծիշդ հաշիւ մը ընել, բոլոր ինչւան ան ժամանակը եղած քննութիւնները ու հաշիւները աղէկ մը քննելով: Շատ ծանր ու շատ գիժար էր աս գործքը, բայց ամէն զգուշութիւնը բանեցուցած ըլլալով՝ իր աշխատութեանը ու համբերութեանը պատուղը վայելեց Վլերո, ինչպէս կրոէ մեծանուն չափաբերը ու աստեղագէտը Լարլաս<sup>\*</sup>): Օի ստոյդ հաշիւով դտաւ՝ որ երկու մենծ մոլորակները՝ այսինքն լուսնթագը ու երևակը, որոնց պիտի մօտենար ու առջևէն անցներ գիսաւորը՝ իրեն վերադարձը պիտի ուշացընէին, ուստի և հազիւ 1759ին ապրիլի 13ին իր արևամերձութեանը ժամանակը պիտի ունենար գիսաւորը<sup>\*\*</sup>): Միայն աս ալ ծանուց՝ որ մոլորակ-

(\* ) Վենունէն դրէց աշխարհի գ. կ. Դ. Վ. կ. — M. Laplace, *Exposition du Système du Monde.* Livre IV. Chap. IV. Առ գործքս աշխարքիս դրից՝ կամ արեգական ու մոլորակաց վրայ նոր ատենաւոր գրւած շատ ընտիր աստեղաբաշխական գիրքերուն մէկն է:

(\*\*) Պէտք է գիտնալ՝ որ երբոր տստեղաբաշխները գիսաւորի մը վերադարձին ժամանակը ու օրը

Ներուն ձգողական դօրութիւնին աղջեցութիւնը  
սաստկանալէն ու գիսաւորին քալած տեղւոյն՝ կամ  
եթերին արգելելէն, ինչպէս նաև ուրիշ քանի մը  
խափանմունքներէն՝ զոր ինքը չեր կրցեր քննելու,  
կրնայ հանդիպիլ՝ որ ամիս մը առաջ արեգական  
պինտ մօտ ըլլալուն տեղը ու ժամանակը հասնի՝  
կամ իր արևամերձութիւնը ունենայ \*):

կորոշեն ու կը ծանուցանեն, չեն ուզեր անով ա-  
նոր մեղի տեսանելի ըլլալու օրը որոշել կամ  
յայտնել, հապա հասարակօրէն ասի միայն կու-  
ղեն իմացընել՝ թէ որ ժամանակ դիսաւորը իրեն  
ճամբուն արեգական պինտ մօտ եղած կտորին՝  
կամ տեղւոյն վրայ պիտի հասնի, կամ իր արեւա-  
մերձութեանը օրը պիտի ունենայ: Ասով չեն  
ըսեր՝ թէ աս ժամանակը պիտի սկսի տեսնըւիլ՝  
կամ տեսանելի ըլլալ դիսաւորը. որովհետեւ շատ  
անդամ դիսաւորները իրենց արեւամերձութեան  
տեղը հասած ատեննին մեղմէ աներեւոյթ կը լլան,  
ու շատ յաջող պարագաներ պէտք է հանդիպե-  
լու՝ որ դիսաւորը արեգական շացուցիչ ճառա-  
գայթներուն ասանկ մօտիկ ըլլալով՝ մեր աչքին  
երենայ: Շատ հեղ դիսաւորները իրենց արեւա-  
մերձութենէ առաջ կրտեսնըւին ու արեգական  
շատ մօտ եղած ատեննին չեն տեսնըւիր, յետոյ  
անկից հեռանալով դարձեալ կերենան, ինչպէս  
ուրիշ տեղ ըսինք: Խրաւցընէ աստեղաբաշխու-  
թեան մէջը շատ դժուար բան է որոշելը՝ թէ երբ  
դիսաւոր մը իրեն արեւամերձութիւնը պիտի ու-  
նենայ. միայն ճիշդ հաշիւով ու ամէն արդեւը-  
ները՝ որ մոլորակներէն ու եթերէն կընան պատ-  
ճառի նկատելով կընայ որոշել աս բանը:

\*.) Բանդեքսուլան կըսէ, (Օանօթ. ՚է վէր. հէմ. և ա-  
լյալ, Եբ. 32.) որ գտոցէ թէ Վկերու աւելի որոշ  
զտած ու գուշակած կրլլար գիտաւորին առ հե-  
ղու. (1759ին) արևամերձութեանը օրը, եթէ որ  
երեակ մոլորակին մարմինին՝ կամ դանդուածին

Իրաւի իր խօսքը շտկէ շխտակ կատարեցաւ, ինչու որ յամի 1759ին մարտի 12ին այսինքն իր սահմանած օրէն ամիս մը առաջ՝ ինչպէս որ ինքը ծանուցած էր, հասաւ գիսաւորը իրեն արեղական պինստ մօտ ըլլալու տեղը, կամ նոյն օրը ունեցաւ իր արևամերձութեանը ժամանակը : Այս ասանկով աս հեղու աս գիսաւորը իրեն երենալովը՝ Հալէյին՝ ‘Աեվդոնին’\*) ու Ք. լերոյին անուանը ու փառքին պայծառութիւնը աւելցուց ու իրենց յիշատակը անմահ ըրաւ, նաև ստուգեց՝ թէ բնութեան գաղտնիքը որչափ որ ծածկած ըլլան՝ մարդկային միտքը իր սրութիւնովը ու անդադար աշխատանքովը կրթափանցէ՝ ան գաղտնեաց վարագուրը կըպատուէ կըբանայ :

Հալէյի գիսաւորին աս անգամ երենալուն հանդամանացը վրայ խօսելէն առաջ հոս կըծանու-

խօսութեանը չափը (ու անկից գիսաւորին վրայ բնելու ազդեցութիւնը) աւելի որոշ գիտցած ըլլար, ինչպէս որ մենք հիմակ գիտենք ու միանգամայն եթէ որ կարող եղած ըլլար՝ Արանս մալորակին նոյն գիսաւորին բնթացքին վրայ պատճառած շփոթութիւնը իմանալ գտնալ. բայց աս մալորակ առտղը Ք. լերոյին ժամանակը գեռչէր գտնրւած. ինչպէս նաև եթէ որ հաշուած ըլլար երկիրին գիսաւորին շարժմանը վրայ ըրած ազդեցութիւնը ու պատճառած փոփոխութիւնը. որովհետեւ կարելի է որ գիսաւորը 1682ին երկրի մօտեցած ատենը աս մերձաւորութեննէ իր բնթացքին վրայ շփոթութիւն մը պատճառած ըլլայ, ինչպէս որ 1759ին պատճառեցաւ,,:

\*) Հոս մասնաւորապէս սառուգեցաւ ‘Աեվդոնի անուսումը’ թէ երկնային մարմինները իրարու վրայ ձգողական զօրութիւնով մը կաղդեն, իրար իրենց կրքաշեն, ու անով իրարու բնթացքին շփոթութեանը՝ կամ այլայլութեանը պատճառ կըլլան :

ցանեմ՝ որ գիսաւորները՝ ինչպէս յայտնի է՝ իրենց բոլոր ընթացքին մէջը մշղի չեն երևնար, հապա միայն երկու ժամանակ կրնան տեսնըւիլ. մէյմը՝ իրենց արեգական խիստ մօտիկնալէն առաջ, ան ալ քիչ մը առեն, ինչու որ օրէ օր արեգական մօտիկ-նալով կըհասնին անոր ճառագայթներուն ու ա-նոնց պայծառութեանը մէջը անտեսանելի կըլան մեզի: Յետոյ կըհասնին իրենց ընթացքին ետքի սահմանը, այսինքն արեգական պինտ մօտ ըլլալու տեղը, ու ետքը կըսկսին անկից հեռանալու՝ ինչւան որ անոր պայծառ ճառագայթներէն մէկդի կեր-թան, որով իրենց տկար ըյսը երեւելի կըլայ ու ան ատենը մենք ալ երկրորդ անգամ կըտեսնենք զի-րենք: Այս ժամանակն ալ անցնելէն ետքը՝ ալ հա-սրակօրէն չենք կրնար տեսնել գիսաւորը՝ ինչւան որ շատ տարիներ անցնելով, կամ թէ իրենք իրենց շրջանը լմնցընելով՝ երկրորդ անգամ դառնան գան դէպ 'ի արեգակը ու երկրագունտը:

Վարդ աս հեղու (1759ին) ասանկ չեղաւ ալ-էյի գիսաւորին երևնալը. ինչու որ երկրի կիսա-գունտին՝ կամ հիւսիսային մասին համար երկու հեղ աներեւոյթ եղաւ ու իրեք հեղ՝ կամ իրեք միջոցի մէջ տեսանելի եղաւ: Ասիս 1758ին դէպ 'ի դեկտեմբերի ետքերը, որ է իր արեւամերձու-թեան ժամանակէն առաջ տեսնըւեցաւ ու 1759ին փետրվարի մէջերը անցայտ եղաւ՝ արեգական ճա-ռագայթիցը մէջը մանելով: Յետոյ մարտի վեր-ջերը աս ճառագայթներէն դուրս ելլելով՝ երկրորդ անգամ տեսնըւեցաւ: Վապրիլի 22ին երկրորդ ան-գամ աներեւոյթ եղաւ. ինչու որ հասարակածին շրջանակին մօտ անանկ դիրք մը ունեցաւ՝ որ հիւ-սիսային՝ կամ մեր կիսագունտին անտեսանելի եր: Տայյց նոյն ապրիլ ամսոյն 29ին դարձեալ մեր հո-րիզոնէն վեր ելլելով՝ երրորդ ու ետքի անգամ տեսանելի եղաւ ու մինչուկ յունիսի սկիզբները կե-

բենար, ինչւան որ իր ճամբուն մէջը շատ յառաջ երթալով՝ երկիրէն բոլորովին հեռացաւ ու անտես եղաւ. ու անտեսանելի մնաց ինչւան 1835ը, որուն մէջը մեզի երեցաւ, ինչպէս պիտի գրենք :

Վրդ ամեն աստեղաբաշխներէն առաջ (որոնք շատոնցւընէ իրենց հեռադիտակները ձեռվընին կըսպասէին Հալլէյի գիսաւորին գալստեանը,) 1758ին գեկտեմբերի 25ին տեսաւ՝ կամ գտաւ անիկա երկինքին վրայ Փալիչ անունով գեղացի մը Փրոլիս գեղը Ապսոնիայի Տրեղտա քաղքին մօտ \*):

\*) Աս գեղացին ղարմանալի մարդ մըն էր. իր հասարակ ամեն օրւան երկրագործութեան՝ կամ մշակութեան աշխատանքէն դադրելէն ետքը՝ հանդստեան ժամանակները եռանկիւնաչափութեան ու աստեղաբաշխութեան ետեւէ կըլլար: Աւստի 1իդրով (1 հիւրո՞ Արտակէլլի+ Երնիշ, ի՞մ ԱՇԻՆՈՒՐԻՆ ԴՐԵՇ աշխատնի, ԱՌԱՆ Բ. Գ.Լ. Ժ.Գ. Յօդ. 225.) կանուանէ անիկա՝ Գ.Ե.ՂՋ-ի ասուելու հէտ՝ կամ ասուելու հիւնական, (Astronomischer Bau-er): Իսկ Հերշը (Աստումն Աստեղաբանիութ. Գ.Լ. Ժ.Յ. Հ.Ա. 594. Ճանօնութեան Աշջը,) ասանկ կըդրէ անոր վրայ. “Եթ նա ըստ պայմանի կենացն գեղ ջուկ՝ իսկ ՚ի բնութենէ աստեղագետաւութեան,.. („He was a peasant by station and an astronomer by nature.“) Ասիկա իրեն աստեղաբաշխութեան մէջը ունեցած հմտութիւնը ցրցուց չէ թէ միայն աս Հալլէյի գիսաւորը աս հեղու (1758ին) ուրիշ բուն աստեղագետներէն իբր ամիս մը առաջ գըտնալով կամ առջի հեղ տեսնալով, հապա հաստատուն աստեղաց վրայ ալ ուրիշ նոր ծանօթութիւններ գտնելով: “Աս գեղացին, կըսէ Հերշը, անանիկ աղեկ ու որոշ սորւած էր ու կըճանչնար աստեղալից երկինքին ամեն մէկ հանդամաները, որ այնչափ բիւրաւոր աստեղաց մէջը գտաւ իմացաւ (իբր յամի 1782ին) թէ Պերսէոս աստեղատան Նկուլ կամ Յ (Ո իդա) ըստով մէկ աստղը

1759ին յունվարի մէջ շատ տեղեր տեսանելի էր : Են ատենաւան գիտնոց մէջը Անսիէ ֆրանսրդ աստեղաբաշխը Փարիզ՝ անուանի Տըլիզը աստեղագէտին աշկերտը՝ յունվարի մէջ գտաւ անիկա ու դիտեց տեսաւ՝ որ կլոր ձևով էր, շատ տկար լոյս ունէր ու դեռ իր պոչը չէր երևնար : Եւ թէպէտ յունվարէն առաջ ալ կրնար տեսնըւելու, բայց ան տարի նոյեմբերէն սկսած Փարիզի մէջ ամպոտ օրեր ըլլալով ու գիսաւորը դեռ հորիզոնին մօտ գտնըւելով՝ չիկրցաւ տեսնըւելու :

Երկրորդ անգամ երևնալուն, (այսինքն արեգական ճառագայթիցը պայծառութենէ դուրս ելլելէն ետքը, որ եղաւ 1759ին յունվարի մէջ,) Եւրոպայի մէջ մարտի վերջերէն սկըսելով ինչւան ապրիլի մէջերը քիչ դիտեցաւ գիսաւորը, ինչու որ դեռ հորիզոնին մօտը իր շրջանը ընելով՝ անյարմար դիրք ունէր : Անսիէ պարդ աչքով գտաւ ու տեսաւ անիկա ապրիլի մէկին, որ և շատ աւելի մենծ ու լուսաւոր էր՝ քան թէ երբոր առջի հեղուն անիկա իր տեսութենէ կորսնցուցած էր : Աս ժամանակին ունէր մենծկակ պոչ ու իր միջակէտին լուսին գոյնը ձերմակիեկ էր արուսեակ մոլորակին նման : Ապրիլի 17ին տեսաւ անիկա Անսիէ (աս երկրորդ անգամ երևնալուն միջոցին մէջը) ետքի հեղ . ան-

իր լուսին պայծառութիւնը կրփոփոխէ, երբեմն աւելի պայծառ կերևնայ ու երբեմն աղօտ . նաև աս փոփոխութեան ատենն ալ իմացաւ ու որոշեց՛ : Աս գեղացւոյն դործքը ու ասանկ հմտութիւնը աստեղաբաշխութեան մէջը՝ մեր միտքը կրբերէ հին քաղդեացւոց հովիւներուն յիշատակը՝ որոնք առանց աստեղաբաշխ ըլլալու այնշափ հմտութիւններ ունեցան աստեղագիտութեան մէջ ու այնշափ ծանօթութիւններ տուին անոր վրայ :

կից ետեւ ալ զանազան աստեղատուններէն անցնելով՝ Քէցանինինի աստեղատան քովը աներեւոյթ բեռյթ եղաւ:

Որովհետեւ աս միջոցէն ետքը Խւրոպայի համար ինչւան ապրիլի ետքերը անտեսանելի եր գիսաւորը՝ անոր համար ինչ զննութիւն որ իր վրայ կայ աս ատենւան մէջը՝ ըրած է Տըլանիւ Գրանսրդը արևելեան Վ.փրիկէի Պուրապոն կղզիին վրայ. բայց իր աստեղաբաշխական գործիքներուն ու գիտակներուն անկատարութեանը համար՝ ըրած զննութիւնները այնչափ յարգոյ չեն գիտնոց առջին: Այնպէս և Լաքայլ նոյն կղզիին վրայ ու Վ.էօրտիւր աստեղաբաշխը՝ Հնդկաստանին Շոնտիշէրի քաղաքը գիտեցին նոյն գիսաւորը, ու երկուքն ալ կըզրեն՝ որ իր պոչը պարզ աչքով շատ աղէկ կըտեսնըւէր ու 14 աստիճաննէն ինչւան՝ ի 47 աստիճաննը տարածած կերեւնար:

Խրրորդ ու վերջին անգամ երենալուն, որ է ապրիլի 28էն ինչւան յունիսի սկիզբները, շատ ու աղէկ գիտողներ ունեցաւ գիսաւորը: Վն ժամանակւան ամէն անուանի աստեղաբաշխերը, Վ.ասսինի տէ Յօնուրի, Վարալտի, Լաքայլ, Լալանտ, Վնեսիէ, Հէլլ, և այլն, մենծ փութով ու եռանդով գիտեցին ու զննեցին անիկա:

Ո երոյիշեալ Տըլանիւ աստեղաբաշխը տեսաւ անիկա դէպ ՚ի ապրիլի ետքերը 25 աստիճանն Երկայնութեամբ պոչով, իսկ մայիսի 5ին գտաւ անոր երկայնութիւնը 47 աստիճան: Բայց երրոր նոյն մայիս ամսոյն մէջը Խւրոպայի վրայ տեսնըւեցաւ նէ գրէթէ ամենելին պոչ չունէր, ինչպէս կըսէ Լալանտ, որուն պատճառը հաւանական է թէ աս ըլլայ՝ որ գիսաւորը արեգակէն շատ հեռացած ըլլալով իր լոյսը շատ տկարացած էր: Վանի մը օր լուսինին լոյսն ալ կարգելուր գիսաւորին պոչը տեսնել, ինչպէս կըսէ Շոնդէքուլան:

Աս հեղուս (1758ին ու 1759ին) երևնալուն՝ այնչափ մօտիկցաւ Հալլէյի գիսաւորը մեր երկրագունտին, որ անկից քաշւելով՝ իրեն ընթացքին մէջը 16 օր շփոթութիւն եղաւ, աս պատճառով ու ուրիշ մոլորակներէն ունեցած շփոթութեանը պատճառովը՝ իր բոլոր ընթացքը ընելու համար աս հեղու 586 օր աւելի առաւ՝ քան թէ 1607էն ինչւան՝ ի 1682ը ըրած շրջանին համար։ Աս հեղու իր ընթացքը կատարեց 76 տարւան՝ 5 ամիսի ու 29 օրւան մէջ։ Այ երը գրածներնէս աս ալ կիմացւի՝ որ աս անդամուս իր լուսը շատ աւելի տկար էր՝ քան թէ 1682ին երևնալուն։

Այս ինչւան մեր օրերը ասչափ անդամ եկաւ երևցաւ երկրի բնակչացը աս աշխարհածանօթ երկնային մարմինը, ու անիկա՝ որ մեզմէ հարիւրաւոր՝ մանաւանդ թէ հաղարաւոր տարիներ առաջ ըլլողները տեսան՝ ետքը ետքը եկաւ մեզի ալ տեսնըւեցաւ ու մէկ քանի ամիս (1835ին ու 1836ին) սցելութիւն ըրաւ։ Հիմայ մենք ալ զինքը տեսած ըլլալով՝ պէտք է որ իր վրայ՝ իբրև ծանօթ հիւրի մը վրայ խօսինք։

## ԳԼՈՒԽ ՉՈՐՏՈՒԹԻՒՆ

Հաւելյան գետաբերքին ետքէ անդամ (1835ին) երեսուն դուռ վրայ հանագիտելու։

Հաղիւ թէ աս գիսաւորին 1759ին երևնալուն վրայ ըլլող դիտողութիւնները լմնցած ու դրով ծանուցւած էին՝ դրէթէ ամէն աստեղաբաշխեր սկսան իր շրջանին հանդամանքը աս դիտողութիւններուն օգնութիւնովը հաշուել ու որոշել, անանկ որ անկից ետև գիսաւորաց շրջանին հաշիւները աստեղաբաշխից գրոցը մէջը հասարակ դիտելիք մը

եղան։ Անսնաւորապէս հաշուեցին ու յայտնի ըրին Հալլէյի գիսաւորին շրջանին հանգամանքը Լալանտ, Արալտի, Լաքայլ, Վլինկենպէրկ, Պայլի ու ուրիշները։ Բայց շիտակը խօսելով, կըսէ նոր աստեղաբաշխ մը, ասոնց և ոչ մէկին աշխատասիրութիւնը զիրենք մենծ պարծանքի ու պատույ արժանի կրնայ ընել՝ կամ Վլերոյին աշխատանքին կրնայ նմանիլ՝ կամ հաւասարիլ, որ՝ ինչպէս վերը ըսինք՝ 1759ին աղէկ զգուշութեամբ հաշւած էր գիսաւորին ընթացքը։

Դուրին քաղքին գիտութեանց ճեմարանը 1812ին մենծ վարձ խօստացաւ ան աստեղաբաշխին՝ որ ամենայն կերպ զգուշութիւնով հաշիւ մը կընէ Հալլէյի գիսաւորին շրջանին՝ կամ ճամբուն հանգամանացը վրայ՝ նկատելով ամէն շփոթութիւնները՝ որ զանազան մոլորակաց առջեւն անցած ատենը պիտի ունենայ։ ու իրեն վերադարձին տարին՝ կամ ժամանակը ու օրը կորոշէ՝ կըծանուցանէ։ Շատ աստեղաբաշխներ սկսան աս բանիս վրայ միտք դնել ու հաշիւներ ընել, բայց անոնցմէ միայն Տամուազո աստեղաբաշխին հաշիւը ընդունելի եղաւ ու 1820ին վարձ առաւ։ Ետքէն նաև ուրիշ քանի մը անուանի աստեղաբաշխներ, ինչպէս Ռոնդէքուլան, Ռողենպէրկէր, և այլն, ըրին վարպետական հաշիւներ նոյն գիսաւորին ճամբուն վրայ ու իրեն վերադարձին՝ կամ յատկապէս խօսելով արևամերձութեան ժամանակը որոշեցին։

Մրդ՝ ասոնցմէ Տամուազո որոշած էր՝ թէ 1835ին նոյեմբերի 4ին գիսաւորը իր արևամերձութիւնը պիտի ունենայ։ իսկ Ռոնդէքուլան առաջ դրած էր նոյն նոյեմբերին 7ին։ բայց յետոյ աւելի որոշ քննութիւն մը ընելով ու գիսաւորին ընթացքին երկրի ձգողութենէ ունենալու շփոթութիւնը հաշուելով իր առջի հաշիւին վրայ վեց օր ալ դրաւ ու ըսաւ՝ որ նոյեմբերի 13ին պիտի

Հասնի Հալեյի գիսաւորը իր ճամբռւն ետքի սահմանը, կամ արեգական պինտ մօտ ըլլալու տեղը՝ որ է՝ մերձակէտը։ Աակայն ինչպէս վարը պիտի տեսնենք՝ աս ետքի հաշիւին մէջն ուլ սխալեցաւ Բոնդէքուլան իրեք օրով. վասն զի աստեղաբաշխերը տեսան ու գտան՝ որ գիսաւորը 1835ին նոյեմբերի 16ին հասաւ իր արևամերձութեանը. որով և յայտնի եղաւ՝ թէ աս քաջ աստեղաբաշխը (Բոնդէքուլան) 28006 օրւան մէջ՝ որ է Հալեյի գիսաւորին շրջանին ատենը՝ միայն իրեք օրով սխալած էր :

Տամուաղոյին ու Խոնդէքուլանին հաշիւները  
ու գուշակութիւնը գիսաւորին արևամերձութեա-  
նը վրայ էր և ոչ թէ մեզի՝ կամ երկրի տեսանելի  
ըլլալու ժամանակին՝ կամ օրւան վրայ, որուն հա-  
մար ըստինք՝ թէ արևամերձութեան ժամանակին հետ  
նոյն չէ: (Տես վերը Անանիա. Գ. Վ. Ճահովուու-Եւստ  
իշչը:) Եւ ոչ մէկ աստեղաբաշխ մը կրցած՝ կամ  
համարձակած էր գուշակելու ու որոշելու ան օրը՝  
որուն մէջը գիսաւորը 1835ին առջի հեղ պիտի  
տեսնըւէր: “Երկինքին հանգամանքը, կըսէ Արա-  
կո \*), իրիկւան՝ ու առտըւան աղօտ լուսին՝ կամ  
արշալուսին զօրութիւնը, աստեղաբաշխական գոր-  
ծիքներուն որպիսութիւնը, դիտողին աշացը՝ կամ  
տեսութեանը կատարելութիւնը՝ կամ անկատա-  
րութիւնը, նաև ան փոփոխութիւնը՝ որ կարելի է  
թէ գիսաւորին մարմինին՝ կամ զանգուածին վրայ  
1759էն ետև եղած էր, այնպիսի հանգամանքներ  
էին՝ որոնք ամենեւին հաշիւի մը տակ չէին իյնար-  
ուստի հարկ էր որ աստեղաբաշխերը աս բանիս  
վրայ լուռ կենացին,,:

\*) Հայության պատճենը. Տարբեր. 1836. Աշխարհական համար  
— պահանջական է յարագի շահագութեա:

Ու էպէտ աս բանս իրաւ էր, ու աստեղաբաշխ ներուն մենծ մասը ըսած էր՝ թէ հազիւ օգոստոս ամսոյն սկիզբները պէտք է սկսիլ գիսաւորը երկնից վրայ փնտռելու. բայց (Ծլպէրս երևելի աստեղաբաշխներ զանազան պատճառաց համար հաւանելի համարեցան՝ որ Հալլէյի գիսաւորը 1835ին փետրվարի՝ կամ մարտի մէջ կրնայ հեռադիտակաւ տեսնըւելու: Աս կարծիքը անկից իրենց միտքին մէջ տեղ ըրաւ՝ որ գիտէին՝ թէ ուրիշ քանի մը գիսաւորներ, ինչպէս 1811ին երևցած գիսաւորը, արեգակէն շատ աւելի հեռաւորութիւն ունէին՝ քան զոր Հալլէյի գիսաւորը 1835ին գարնան՝ կամ փետրվարի ու մարտի մէջ պիտի ունենար՝ և սակայն տեսնըւեցան մեզի. ասի ու ուրիշ քանի մը պարագաները մտածելով հաւանելի սեպեցին՝ թէ առ գիսաւորն ալ կրնայ տեսնըւիլ գարնան մէջը: Ի՞նչ աս կարծիքը չիհաստատւեցաւ. զի գիսաւորը չէ թէ գարնան մէջը՝ հապա ամառան ետքերը տեսանելի եղաւ. ինչպէս հիմայ պիտի գրենք:

## ԳԼՈՒԽ ՀԵԿ ԳԵՐԱԲԵՐ

**ՀՅԱԼՔԵՐ ԴԵԿԱՆՈՒՅԻՆ ԵՎՐԵԿ ՀԵԿ (1835ին և 1836ին)  
ԵՐԱԿԱՆՈՒՅՆ ՀՅԱՅ:**

**Տ**ամուազո աստեղաբաշխն հաշիւին համաձայն յամի 1835ին օգոստոսի 5ին գիշերը պիտի տեսնըւեր՝ կամ կենար Հալլէյի գիսաւորը յարտե՛ռ (ծէք իտլին) ըսւած աստղերու քովը ըլլող յաւ աստեղատան հիւսիսային արևելեան դին: Առ հա իրաւցընէ ստուգեցաւ ասիկա, զի Հռովմայի դպրոցին աստեղաբաշխական դիտարաննէն տեսան անիկա հոնտեղաց երկու աստեղաբաշխները՝ Տիւ-

մուշէլ ու Ա իքո՝ նոյն գիշերը առաջւան դէմ իրը  
7 ու կէս ժամին Հռովմայի հաշիւով շուշ աս-  
տեղատան մէկ աստղին քովը։ Իր լըսը դեռ շատ  
տկար ու մարած էր ու կընմանէր Պիելայի գիսաւո-  
րին։ Աս գիշեր կարճ ժամանակ կրցան գիտել անի-  
կա աստեղաբաշխերը, ինչու օր լուսինին լուսը զօ-  
րանալով ու արշալոյսը վրայ գալով ու ամպեր ալ  
երկինքը ծածկելով իր տեսութիւնը արգելեցին։  
Իստ հաշուի Տամուազոյին՝ ինչպէս նաև Շոնդէ-  
քուլանին ու Շողենպէրկէրին՝ աս օրս, օր է օգոս-  
տոսի 7ին՝ երկրագունտէն Կ6 միլիոն մղոն, իսկ ա-  
րեգակէն 37 միլիոն մղոն հեռու էր աս գիսաւորը։

Ասանկ օգոստոսի 5ին գիշերը գտնըւիլը՝ կամ  
տեսնըւիլը Հալէյի գիսաւորին անկից եղաւ՝ որ  
թէպէտ աստեղաբաշխերը չէին կրցեր որոշ ըսելու՝  
թէ որ օր առջի հեղ պիտի տեսնըւի, բայց հաշւած  
ու գտած էին իրեն ամէն մէկ օր զանազան աստե-  
ղատուններուն մէջէն՝ կամ առջեկն անցնելով ու-  
նենալու ընթացքը. ուստի Հռովմայի աստեղաբաշ-  
խերը աս հաշուին հետևելով իրենց հեռադիտակը  
երկնից ան կողմը շտկեցին՝ ուր որ գիսաւորը ըստ  
այնմ հաշուի նոյն գիշերը պիտի հասներ ու անան-  
կով դտան անիկա։ Ասով ստուգեցաւ՝ որ աս-  
տեղաբաշխերը չէ թէ յանդգնութեամբ՝ հապա  
զդուշաւոր հաշիւով գիսաւորին ամէն մէկ օրւան  
մէջը ընելու ընթացքը որոշած էին։

Այսպէս անուանի աստեղաբաշխերուն դու-  
շակութեանը կատարւիլը ու Հալէյի գիսաւորին  
անոնց որոշած տարիին ու մօտիկ օրերուն ու տեղ-  
ւոյն մէջը այնչափ տարիներէն ետքը գալը երե-  
նալը աստեղաբաշխութեան յաղթանակն է, ու  
կրցուցընէ մարդկան իրենց խելքը ու ջանքովը ի-  
րենց գիւտերուն՝ հաշիւններուն ու գիտութեանց  
մէջը ըրած յառաջադիմութիւնը։ Ոչկ հատիկ դըժ-  
բաղդութիւնը՝ որ գիսաւորին աս հեղու երենա-

լուն աստեղաբաշխութեան համար հանդիպեցաւ՝  
ան էր, որ երկինքին շատ հեղ ամպերով ծած-  
կը կը կիլը ու ուրիշ քանի մը արգելքները թող չի-  
տուին՝ 76 տարիի չափ բաղձացւած գիսաւորը ա-  
մէն գիշեր ու ամէն տեղ տեսնելու ու գիտելու \*):

Այս արգելքներուն պատճառովը օգոստոսի  
22էն առաջ և ոչ մէկ աստեղաբաշխ Կերմանիայի  
մէջ կը ցաւ աս գիսաւորը տեսնելու։ Ու ՚ի սկզբան  
երբոր լսեցին զանազան տեղերու աստեղաբաշ-  
խները՝ թէ Հռոմայի գիտանոցէն օգոստոսի օրին  
գիշերը տեսնըւած է անիկա՝ կարծեցին թէ ուրիշ  
երկնային մարմին՝ կամ աստղ մըն է։ Իսպաց յե-  
տոյ քննեցին իմացան՝ որ իրաւոցընէ Հալէյի գի-  
սաւորն է։ Նաև ճանչցան՝ որ Հռովմայի աստե-  
ղաբաշխներուն անիկա անանկ կանուխ տեսնելնուն  
պատճառներուն մէկն ալ Խտալիայի վրայ երկինքին  
պայծառ ըլլալն էր։

Երդ օգոստոսի սկիզբէն սկսած շատ աստե-  
ղաբաշխներ աշխատեցան տեսնելու աս աստղը, բայց  
ինչւան նոյն ամսոյն ետքերը չիկըցան։ Ետքը ետքը  
կար. Ի իդրով աստեղաբաշխը Ա եննայի աստեղա-  
բաշխական գիտանոցէն օգոստոսի 22ին կէս գիշե-

\* ) Աիքոլայի աստեղաբաշխը իրեն ու ուրիշ աստե-  
ղագէտներուն օգոստոսի սկիզբները Հալէյի գի-  
սաւորը տեսնել չիկընալուն պատճառ կուտայ  
տեսակ մը օդային մշուշը, որ գիտանոց մէջը օդայ-  
ին մուի՝ կամ մուի արեգական կրաւի, Ասիկա չոր  
ու օդին մէջը բնդարձակ տարածւած ու երկարա-  
տեւ մշուշ մըն է՝ որ ծծմբային ու ուրիշ գոլոր-  
շիներէն կը դոյանայ ու բոլոր օդը կը պղտորէ ու  
անոր թափանցիկութիւնը կարգելէ, անանկ որ  
արեն ալ գեղնագոյն կերենայ։ Աս պատճառէն  
նաև օդին մէջը ըլլող պղտիկ գիտաւորները չեն  
տեսնըւիր։

րէն իրեք ժամ ետքը շատ աշխատանքով գտաւ անիկա գրէթէ երկնից ան տեղը՝ ուր որ յառաջ եղած հաշիւները ցուցըցած էին՝ թէ պիտի ըլլայ նոյն օրը։ Աս օրս կերևար գիսաւորը իրու աղօտ լուսով երկայնաձև մշուշ մը առանց պոչի։ Իր միջակէտն ալ շատ պղտիկ ու անշուք՝ աննշան էր. անանկ որ քաջ աստեղաբաշխերը ընտիր հեռադիտակներով հազիւ կրցան տեսնել անիկա։ Ասկից յայտնի է՝ թէ իր մեծութեանը ու լուսին վրայ օգոստոսի 5էն ինչւան 22ը քիչ՝ կամ թէ ոչինչ փոփոխութիւն եղած էր։

(Օգոստոսի 23ին կէսդիշերէն իրեք ժամ ետքը դարձեալ գտաւ ու դիտեց անիկա նոյն Լիդրովը, աս օր շատ յառաջ գացած էր գիսաւորը դէպ՚ի հիւսիսային արևելեան դին, ու լոյսը առջի օրւան պէս տկար էր, որուն պատճառը հաւանելի է թէ անկից էր՝ որ երկինքին ան կողմը՝ ուր գիսաւորը իր շրջանը կընէր՝ աս գիշեր այնչափ յստակ ու մաքուր չէր։ Ասօր երկրագունտէն 35 միլիոն մղոն հեռու էր գիսաւորը, իսկ արեգակէն 31 միլիոն մղոն, անանկ որ աս օրը (օգոստոսի 23ին) աս գիսաւորը մեզմէ մէկ ու կէս անգամէն աւելի հեռու էր քան զարեգակը։ Իր ընթացքը միշտ դէպ՚ի երկրագունտը շտկած կըքալէր ու ամէն օր 750000 մղոն տեղ անոր կըմօտիկնար։

(Օգոստոսի 25ին կէս գիշերէն իրը 4 ժամ ետքը երկեցաւ գիսաւորը քիչ մը աւելի մենծ քան թէ առջի օրերը, բայց լոյսը միշտ առաջւան պէս տկար ու աղօտ էր ու ասկից ետքն ալ ամպերէն ծածկըւելով չիտեսնըւեցաւ ինչւան սեպտեմբերի չորսը. աս օրը՝ ինչպէս նաև նոյն ամիսին 7ին դիտեցին անիկա աստեղաբաշխերը հեռադիտակով ու գտան իր լոյսը աւելի պայծառ ու աւելի մեծ, բայց լուսինին հետ մէյտեղ երենալուն պատճառով իրեն վրայ երկայն զննութիւններ չեկրցան

ընել: «Երին լուսինին պատճառովը ինչւան սեպտեմբերի 18 շնորհանքաւ գիսաւորը:

Իրեն երևնալուն առջի օրերէն ինչւան սեպտեմբերի սկիզբները ուրիշ բան չէր՝ (կամ չէր երևնար) և ալէյի գիսաւորը՝ բայց եթէ պղտիկ կլոր ու շատ աղօտ լուսեղէն մշուշ մը, որուն մէջ տեղը քիչ մը աւելի լուսաւոր էր քան զիր բոլորտիքը ու ամենեին ոչ պոչ ունէր ու ոչ յատուկ պայծառ՝ կամ թանձր միջակէտ: Ինչւան սեպտեմբերի եօթը ըրած դիտողութիւններովը գտան աստեղաբաշխերը՝ որ իրեն դրիցը՝ շարժմանը ու ուրիշ հանդամանքներուն որպիսութիւնը գրէթէ շտկէ շիտակ համաձայն էին Յողենպէրկէր աստեղաբաշխին յառաջընէ հաշուածին ու որոշածին: Ենայց անկից ետեւ գիսաւորը իր ընթացքովը ցըցուց որ ինչւան սեպտեմբերի ետքերուն համար իր վրան եղած հաշիւները մէկ քանի պղտիկ սխալներ ունէին:

Աեպտեմբերի 21ին երկինքը ամպերէն աղատը ըլլալով ու լուսինին լցոն ալ այնչափ արգելք չընելով նորէն տեսնըւեցաւ գիսաւորը: Ասօր իր լուսը՝ կամ պայծառութիւնը շատ աւելցած էր ու կարծ ու լայն տարածւած պոչ ունէր. նաև կըտեսնըւէր իրեն միջակէտը՝ կամ պորտը, որ անիւի ձևով կամ կլորակ ու շատ պայծառ էր ու երբեմն կըշողար: Ասով ասօրս աս գիսաւորը՝ 1828ին երեցած Խնքէի գիսաւորին շատ նման էր: Խւթէպէտ աս օրերը արեւը մարը մտնելէն գրէթէ երկուժամի չափ ետքը կելլէր, բայց հիւսիսային բևուին շատ մօտ ըլլալուն համար չէր կրնար տեսնըւելու ու դիտւելու:

Ինչւան վերը յիշւած օրերը՝ որչափ որ երկինքը ամպերով ծածկած չէր՝ միայն հեռաղիտակով տեսնըւեցաւ գիսաւորը: Ենայց առանց հեռագիտակի պարզ աչքով յայտնի ու ստուգիւ տեսնըւեցաւ սեպտեմբերի 27ին իրրեւ աղօտ ու բոլորա-

կաձև լուսեղէն մշուշ մը . իսկ սեպտեմբերի 30ին ,  
ինչպէս Արակո կրահ , բոլոր երկրի բնակչացը համար  
տեսանելի եղաւ : « Այն սեպտեմբերի 28ին ու ետ-  
քը հեռադիտակով նայելով առաջւընէ շատ ա-  
ւելի խիտ՝ կամ թանձր ու մենծ կերևնար , բայց  
պոչը դեռ շատ կարճ էր : Կը տրամադիծին մեծու-  
թիւնը արեգական տրամագիծին իրեք մասին մէ-  
կին չափ էր \* ) :

\*.) Օգոստոս ամսոյն մէջը , կրուե Պեսոել աստեղա-  
բաշիր , (Յասովելաբաշի . Տարեդը . Գերմանիոյ յան  
1836.) ու ետքն ալ կերենար գիսաւորը իբր  
դեղնագոյն մշուշ մը , որուն մէջի դին քիչ մը  
աւելի խիտ՝ կամ թանձր էր , բայց կամաց կամաց  
արեգական ու երկրի մօտենալով իր պայծառու-  
թիւնը ու մեծութիւնն ալ կաւելնար : Ես ալ  
տեսայ անիկա ինչւան հոկտեմբերի մէկը մշուշի  
մը նման . միայն մէկ կէտին վրայ քիչ մը աւելի  
խտութիւն կրտեսնըւէր , բայց ան ալ ամենեին  
հաստատուն մարմինի մը երեսյթ՝ կամ նմանու-  
թիւն չունէր : —

Եվապէ ասանեղաբաշխը (Յաստէղաբաշխական  
ծանօթութիւնս Ըստմաների. Հայո. յ. 10.) ասանկ կը-  
դրէ. «Ոեպտեմբերի մէջը եղած դիտողութիւն-  
ներով ուրիշ բան չիկրցանք իմաննալ աս դիտա-  
ւորին բնական՝ կամ ֆիզիքական հանգամանացը՝  
կամ կազմութեանը վրայ, բայց առ միայն՝ որ  
գրէթէ կլոր ձև ունէր ու լուսեղէն նիւթէ մը-  
բաղադրած՝ կամ գոյացած էր, որ իր դողդո-  
չուն՝ կամ նշողաւոր շարժմանը վը հաւարակ  
լուսեղէն մշուշներէն կրտարբերէր: Դէպ 'ի մէջ  
տեղը քիչ մը խտացած էր ու աւելի պայծառ կե-  
րենար, ու քիչ մը միջին կէտէն՝ կամ պորտէն  
գուրս գէպ' 'ի արեգական կողմը հաստատուն աս-  
տեղայ նման լուսակէտ մը կրտեսնը էր: Աս լուսա-  
կէտէն՝ 'ի դատ ուրիշ հաստատուն թանձը լուսով  
միջակէտի և ոչ նշանը կար»:

Խնչւան սեպտեմբերի ետքերը կէսդիշերէն առաջ աղէկ չէր տեսնըւէր։ Հոկտեմբերի առջի օրերը բոլոր գիշերը հորիզոնէն վար չեր ինջնար, անոր համար մեր հիւսիսային հօղագունտին միշտ կրնար տեսնըւիլ։ բայց աս օրերը լուսինին պայծառութեանը պատճառով ամէն մարդու այնչափ աղէկ տեսանելի չէր։

Արովչետև աս հեղու (1835ին) հոկտեմբերի մէկէն սկսելով շատ նշանաւոր ու գիտնալու արժանի փոփոխութիւններ տեսնըւեցան Հալէյի գիւսաւորին վրայ՝ որ աստեղաբաշխերն ալ զարմացուցին, անոր համար կուղեմ աս ամսոյն ամէն մէկ օրը եղած երկոյթները՝ որչափ որ տեսնըւեցան կարծ՝ ի կարծոյ ստորագրել, որոնց մէկ քանիներուն ձեւերը՝ կամ պատկերը՝ Դախտակին մէջը կրտեսնեն ընթերցողները։ Աս ձեւերը բոլոր հեռագիտակով տեսնըւածին համաձայն նկարւած են, զի պարզ աչքով ասանկ երկոյթներ չիտեսնըւեցան դիսաւորին վրայ։

Վրդ՝ հոկտեմբերի 1ին գիտաւորին մէջ տեղը քիչ մը աւելի խտացեալ լոյս կերենար, որ էր իր միջակէտը, բայց ան ալ հաստատուն մարմինի չէր նմանէր։

Հոկտ. Զին մէկանց շատ փոխւած երեցաւ գիսաւորը։ իրեն լուսեղէն շրջանակը՝ կամ բոլորտիքը աւելի մենցած էր, իր միջակէտը տկար հեռագիտակով նայելով այնպէս պայծառ կերենար՝ որ կարծես թէ, կըսէ Պեսսէլ, իր ետևէն վեցերորդ կարգի հաստատուն աստղ մը կըսողայ։ բայց շատ սուր հեռագիտակով նայելով այնչափ պայծառ չէր ու մոլորակաց մարմինի նմանութիւն մը չունէր։ Աս գիշեր լուսինին լուսին պատճառովը գիսաւորին պոչը չէր տեսնըւէր։

Աս գիշերւընէ սկսեալ՝ գիսաւորին վրայ ուրիշ զարմանալի երկոյթ մը տեսնըւեցաւ։ ինչու որ

իր միջակէտէն՝ կամ դէպ 'ի մէջի դիէն լուսի շող՝ կամ ճառագայթ մը դուրս ելած իրեն լուսեղէն շրջանակին վրայ դէպ 'ի արեգակը կըտարածէր կերպննար հողմահարի (Եէլքոնէն) ձեռով։ Աս շողին՝ կամ լուսեղէն հողմահարին սկիզբը՝ այսինքն միջակէտին քովի կտորը աւելի լուսաւոր էր քան թէ իր ծայրը։ Աս լուսեղէն շողը՝ կամ հողմահարը քսան անգամ աւելի երկայն էր քան զմիջակէտին կիսատրամագիծը. իսկ գիսաւորին լուսեղէն շրջանակը՝ կամ բոլորտիքը տասւերկու՝ մինչեւ տասնը հինգ անգամ աւելի տարածած՝ կամ ընդարձակ էր քան զաս շողը՝ կամ հողմահարի ձեռով ճառագայթը։

Աս արեգական կողմը ըլլող գիսաւորին երկայնաձեւ ճառագայթը մէկ քանի աստեղաբաշխերու հետ կանուանենք անոր Երիբորտիան պոչ։ Իսուն գլխաւոր՝ կամ յատուկ պոչը արեգական ներհակ դին՝ աս երկրորդական պոչին դիմացն էր. ու աս գիշեր լուսընկային լուսին պատճառովը չետեսնըւեցաւ։

**Հոկտ.** Յին կէս գիշերէն ետքը պարզ աչքով ալ տեսնըւեցաւ գիսաւորը, բայց անշուք ու պղտիկ էր. իսկ հեռաղիտակով նայելով շատ մենծ կերենար. իր միջակէտը խոշոր ու պայծառ էր՝ իսկ գըլխաւոր պոչը պղտիկ։ Աս օրս իր տրամագիծը գրէթէ արեգական տրամագիծին կէսին շափ կերենար։

**Հոկտ.** Շին՝ երկրորդական պոչը՝ կամ հողմահարի ձեռով ճառագայթը երկընցած էր ու իր ձեն ալ այնպէս էր՝ ինչպէս կըտեսնըւի ՏախտակՊ. Զեւ 1. ու բոլոր գիսաւորին լուսեղէն շրջանակին կիսատրամագիծին չորրորդ մասին վրայ երկընցած էր։ Աս 1 Զեւին մէջը նկարւած է միերկընցած էր. իսկ լուսեղէն շրջանակը ու կըրորդական պոչովը. իսկ լուսեղէն շրջանակը ու մենծ՝ կամ գլխաւոր պոչը նկարւած չէ։ Աս գիշեր

Քիչ մը աւելի մենծցընող հեռադիտակով նայե՞լով՝ աս երկրորդական պոչին երկու դիաց ծայրերը քիչ մը աւելի դուրս ելած կերևնային, ու ա ծայրը աւելի լուսաւոր էր քան թէ բ ծայրը:

Հոկտ. 8ին՝ երկրորդական պոչը աւելի երկրնցած ու պայծառացած էր, բայց լայնութիւնը նեղցած էր, ու այսօր աւելի դէպ 'ի արեգակը ծըռած կերևնար:

Հոկտ. 10ին՝ ոչ դիսաւորին գլխուն ու ոչ երկրորդական պոչին ձեին վրայ յայտնի փոփոխութիւն մը տեսնըւեցաւ, միայն երկուքն ալ աւելի մենծցած ու պայծառացած էին:

Հոկտ. 11ին՝ թէպէտ դիսաւորին մէջ տեղը հաստատուն միջակէտ չէր տեսնըւէր, բայց հոն շուտ խտացող դեղին գունով լուսեղէն մշուշ մը կերևնար, ինչպէս Տախ. Դ. Ձեւ 2. կըտեսնըւի: Իր երկրորդական պոչը բաց 'ի 1 Ձեւին մէջը ըլլող ա և բ ճառագայթներէն՝ որոնք աս օրս աւելի բացւած՝ կամ իրարմէ հեռացած էին, (ինչպէս կըտեսնես Ձեւ 2. ա և բ.) ունէր երրորդ գ ճառագայթ՝ կամ շող մը: Ա, աև աս երկրորդական պոչին՝ կամ բոլոր դիսաւորին դէպ 'ի արեգակը դարձած կողմը աւելի պայծառ էր՝ քան թէ մէկալ կողմը, ինչպէս աս 2 Ձեւին մէջը աղէկ կըտեսնըւի:

Հոկտ. 12ին՝ երկրորդական պոչը աւելի երկրնցած ու նեղցած էր ու դէպ 'ի աջ դին ծռած. բայց ետքը սկսաւ դէպ 'ի ձախ դին ծռիլ, ու բոլոր դիշերը աւելի ան կողմը կըծուէր: Ա սկզբան միայն 19 աստիճան ծռած էր, բայց կէս դիշերէն երկու ժամ ետքը 55 աստիճան եղաւ ծռութիւնը: Աս ծռիլը՝ կամ հակումը ամսոյն 13ին ալ տեսնըւեցաւ:

Հոկտ. 14ին՝ բոլոր դիսաւորը շատ լուսաւոր էր. իր գլխաւոր պոչը աւելի երկրնցած էր. իսկ

Երկրորդական պոչը նոյն իրեք ճառագայթները ու նէր՝ որոնք ամսոյն 11ին տեսնըւած էին։ Աս զիշեր (14ին) աս երկրորդական պոչը նորէն դէպ 'ի աջակողմը՝ այսինքն աւելի դէպ 'ի արեգակը ծռած էր։

**Հոկտ.** 15ին՝ դիսաւորին լցուը աւելի պայծառ էր, իր երկրորդական պոչը ու միջակէտը քիչ մը պղտիկցած էին, բայց պայծառութիւննին նոյն էր։ Գլուխը՝ Ձեւ Յ. ա. բ. դ. ունէր մէջ տեղէն դուրս իր միջակէտը, ու դէպ 'ի արեգակը դարձած կողմը ա քիչ մը ներս գացած՝ կամ ճմլած էր. և ասիկա անկից կըպատճառէր՝ որ երկրորդական պոչը երկու բ. դ. թե բաժնած արեգակին ներհակ դին յառաջ երթալով դիսաւորին դլխաւոր պոչը կըկազմէին՝ կամ անոր հետ կըմիանային։ Աս պոչին երկայնութիւնը աս դիշեր 20 ինչւան 24 աստիճան էր ու քիչ մը ծռած էր. իր աւելի պայծառ ճառագայթները կերենար՝ որ միջակէտէն կելային ու քիչ մը պոչին դէպ 'ի մէկ դին՝ այսինքն երկիրէն նայելով ճախ՝ կամ բ դին էին։

Աս ամսոյն 10էն սկսած դիսաւորին լցուը աւելի պայծառանալով ու հողագունտին ալ մօտենալով՝ լուսինին ելլելէն առաջ պարզ աշքով ալ աղէկ կըտեսնըւէր. բայց ինչպէս տեսնողները կըյիշեն՝ հասարակ հաստատուն աստղերէն աւելի մենծ չէր երենար, պոչին երկայնութիւնն ալ շատ մենծ չէր։ Աս ամսոյն 12ին իրեն երկրամերձութեանը՝ կամ երկրի խիստ մօտ եղած օրն էր, ինչու որ ասօր միայն 3850000 մղոն հեռու էր անկից, որ է իրը 80 անգամ աւելի հեռու էր անկէ քան թէ լուսինը, բայց արեգակէն այնչափ հեռու էր՝ որ քիչ լուսաւորութիւն կառնէր անկից. նաև իր պոչն ալ դէպ 'ի երկրագումտը չէր դարձուցած, ուստի և իր տեսիլքը պյնչափ պայծառ ու աղւոր չէր։

**Հոկտ.** 16ին սկսեալ թէպէտ պարզ աչքով  
ալ կերևնար գիսաւորը, բայց լսու քիչ մը աղօտ  
էր. իր գլխաւոր պոչն ալ քիչ մը կարճցած էր:

**Հոկտ.** 19ին՝ միջակէտէն վեց ճառագայթ-  
ներ ելած դէպ 'ի գուրս կըտարածէին ու կերթային  
լուսեղէն շրջանակին հետ կըմիաւորէին, ինչպէս  
տեսաւ Ամիջի աստեղաբաշխը Ֆիօրենցա:

**Հոկտ.** 21ին՝ բոլոր գիսաւորը քիչ մը աւելի  
պզտիկցած էր, բայց միջակէտը ու երկրորդական  
պոչը աւելի պայծառ էին ու միջակէտը հաւկը-  
թածե կերևնար:

**Հոկտ.** 22ին՝ երկրորդական պոչը նոր ձեռվ  
մը կըտեսնըւէր, այսինքն իրեք կարդ ճառագայթ-  
ներ բաժնած. ինչպէս կըտեսնես Տախտ. 1. 2Եւ  
4. ա. բ. գ. որոնք բացւած ու տարածած էին ու  
դէպ 'ի վար ծռած ըլլալով՝ մանաւանդ երկու դին  
ըլլողները բ և գ, կիսարուրակ մը կըձեացընէին,  
կամ՝ ինչպէս Պիեսսէլ կըսէ՝ այսօր գիսաւորին եր-  
կրորդական պոչին ձեւը բարակ փետուրներու փունջ  
(ՔԵ-ԱՔԵ-Լ) մը կընմանէր, որուն երկու դիերը դէպ  
'ի վար ծռած էին \*): Աս գիշեր ալ յայտնի կե-  
րեար՝ որ գիսաւորին միջակէտը հաստատուն մարմին  
մը չէր, հապա խտացեալ լուսեղէն նիւթ մը՝ մենծ

\*) Աս ձեւը տեսնըւեցաւ 1744ին Երեցած աղւոր  
գիսաւորին վրայ, ինչպէս որ ստորագրած ու  
նկարած է ան ատենաւան աստեղաբաշխը Հայն-  
սիոս, ուսիից կիմանանք՝ որ ան գիսաւորը թէ-  
պէտ Հալլէյի գիսաւորին աս անդամւան ունե-  
ցած ձեին շատ նմանութիւն ունէր՝ մանաւանդ  
երկրորդական պոչին դոյանալուն ու ուրիշ հան-  
դամանացը դիէն, բայց իր պայծառութիւնը  
Հալլէյի գիսաւորէն աւելի էր: Տես նաև վերը  
Գլ. է. Երես 68—69 աս 1744ին գիսաւորին  
վրայ գրածներս:

պայծառութեամբ ու դեղին գոյնով։ Վլուխը ու գլխաւոր պոչը աս զիշեր աւելի պայծառ էին, մանաւանդ արեգական դին, ուր գլուխը աւելի ներս գացած էր քան թէ առջի զիշերները, ինչպէս կըտեսնըւի ‘Ձեւ 5. ա. պոչը աւելի քիչ ծռած էր քան թէ երէկ ու իր աւելի պայծառ մասը՝ բկողմն էր։ Իս զիշեր պարող աչքով կերեար զիսաւորը իբրև երկրորդ կարգի անշարժ աստղի մը նման։’

Հոկտ. 25ին՝ միջակէտըքիչ մը աւելի պըզտիկ էր, բայց նոյն պայծառութիւնը ունէր ինչպէս առաջ. երկրորդական պոչէն միայն իրեք գըտխաւոր ճառագայթներ կերենային, ինչպէս է ‘Ձեւ 6. ա. բ. գրէթէ նման 4. Ձեւին, միայն աստարբերութիւնով՝ որ երկու կողմի ճառագայթները բ. գ. գէպ ’ի վար ծռած չէին ու բ կողմը աւելի երկայն ու լուսաւոր էր քան թէ գ կողմը։’

Հոկտ. 27ին՝ երկրորդական պոչէն դարձեալ իրեք ճառագայթնելած էին, որոնց երկու դիունները դէպ ’ի վար ծռած էր։ Վիչ մը ետքը նոյն պոչը՝ կամ իր ճառագայթները անանկ տարածւնցան՝ որ իր ձեւը կիսաբոլորակի կընմանէր, գրէթէ այնպէս՝ ինչպէս որ ամսոյն 22ին՝ (4. Ձեւին համաձայն) տեսնըւած էր. միայն թէ աս զիշեր իրեք կարդ չէին ճառագայթները՝ հապա հինդ կարդ։ ինչպէս կըտեսնըւի ‘Ձեւ 7. ա. բ. գ. դ. ե.՝ Վիչ մըն ալ ետքը տեսնըւ եցաւ գիսաւորին վերի ու վարի դին՝ Ձեւ 8. ա. բ. աւելի մութ միջոցներ։ Աէս ժամ ետքը գիսաւորին գլուխը ու գլխաւոր պոչը իրարու հետ նոյն պայծառութիւն ունէին, ինչպէս կըտեսնըւի ‘Ձեւ 9. աս պոչին մենծ պայծառութիւնը մէջ տեղը չէր՝ հապա դէպ ’ի ձախ՝ կամ բ դին. և աս կողմը աւելի լուսաւոր էր քան թէ գ կողմը։ Վլուխը ա՝ ներս գացած ձեւը միշտ ունէր։’

Հոկտ. 30ին՝ միջակէտը շատ պղտիկցած էր, բայց իր դեղին (մոլորակաց լուսին նման) լցուը միշտ

ունէր . Երկրորդական պոչը աներևոյթ եղած էր , կամ թէ՝ գիսաւորին գլխունու գլխաւոր պոչին հետ միացած էր :

Վա ամսոյն ետքի օրերը թէպէտ երկիրէն կը-  
չեռանար գիսաւորը , բայց օրէ օր արեգական աւելի  
մօտենալով աւելի կը լուսաւորւէր անկից ու ինչ  
ւան նոյնմբերի սկիզբը . քանի որ լուսինին լոյսը ար-  
դելք չէր ընէր՝ աղէկ կըտեսնը էր :

Այսեմբերի մէկին միջակէտը շատ պղտիկ  
բայց շատ պայծառ էր , ու ինչպէս Ձեւ 10. կր-  
տեսնը քիչ մը երկայնաձև էր . խկ գլուխը ան  
արեգական կողմը եղած ճմշածութիւնը՝ կամ ներս  
կոխւած ձեւ կորսնցուցած էր : Իր ա զին յայտ-  
նապէս աւելի պայծառ կերենար՝ քան թէ բ կող-  
մը : Այդին միջոցը գ՝ այսօր միջակէտէն աւելի հե-  
ռու էր քան թէ ուրիշ օրերը :

Այսեմբ . Յին՝ գիսաւորին վրայ մենծ փոփո-  
խութիւն մը չխեսնըւեցաւ :

Այսեմբ . Յին՝ շատ պղտիկ բայց շատ պայծառ  
երեցաւ գիսաւորը . միջակէտին երկու գիացը հինգ  
ճառագայթ կելլային , և որովհետեւ գլխաւոր պո-  
չին լոյսը տկար էր և երկինքն ալ լուսնու լուսին  
պատճառովը կատարեալ մութ չէր , անոր համար  
նոյն պոչը չէր տեսնըւէր . և գիսաւորին ձեւ աս  
գիշեր ուրիշ անդամներէն տօրիքը կերենար ,  
ինչպէս է Ձեւ 11. Վսկից կերենայ որ երկրոր-  
դական պոչը գեռ կար , բայց երկու իրարու դէմ  
կեցող թեւեր բաժնած էր ու հինգ ճառագայթ-  
ներով կըշողար : Տես նոյն 11. Ձեւը :

Այսեմբ . Յին՝ գիսաւորը լուսեղէն մշուշի մը  
պէս կերենար ու պղտիկ էր , մէջ տեղը 'ի սկզբան  
միջակէտ չէր տեսնըւէր , բայց քիչ մը ուշկեկ  
տկար լուսով միջակէտ մը երեցաւ , ինչպէս կը-  
տեսնես Ձեւ 12. ա . որ աւելի գիսաւորին արե-  
գական դարձած կողմն էր : Այսոյն դէպ 'ի բ . կամ

արեգական ներհակ կողմը լուսեղէն շառա իդ մը  
պոչի նման երկնցած էր . իսկ ա կողմը ասանկ շա-  
ռաւիդ՝ կամ պոչի նման երկնցած լոյս չէր երենար:

‘Այեմը . 7ին՝ որ գիսաւորը երկիրէն աւելի  
հեռու էր քան զարեգակը՝ իր պոչին երկայնու-  
թիւնը հազիւ մէկ աստիճան էր, բայց իր լոյսը  
աւելի խիտ կերենար՝ քան թէ իրեն երկրամերձու-  
թեանը օրերը , որ է՝ հոկտեմբերի մէջերը \*):

‘Այեմը . 13ին՝ շատ պայծառ էր գիսաւորը ,  
իսկ ետևի գիշերները տկար լուսով կերենար : Բատ  
հաշուի ճոնդէքուլան աստեղաբաշխին աս գիշեր  
(13ին) պիտի հասներ գիսաւորը իր արևամերձու-

\* ) Որովհետեւ Հալլէյի գիսաւորը առ հեղու իրեն  
երկրամերձութեանը ժամանակը արեգակէն շատ  
հեռու էր , իսկ արևամերձութեանը ժամանակն  
ալ երկիրէն շատ հեռու էր , անոր համար իր տե-  
սիլքը անանկ աղւոր ու պայծառ չերեցաւ , ինչ-  
պէս իր առջի մէկ քանի հեղ երենալուն՝ մանա-  
ւանդ 1456ին՝ եղած էր : Ուրեմն՝ թէ որ ասսր  
երկրամերձութիւնը ու արևամերձութիւնը նոյն  
կամ շատ մօտիկ ժամանակւան մէջ ըլլալու ըլ-  
լար՝ ան ատենը շատ մենծ ու պայծառ պիտոր  
երենար գիսաւորը . ու ան ատենը չէր կընար ,  
կըսէ նիքոլայի աստեղաբաշխը , (Յառելուշ-  
իւնան Յանչենիւնիւն Հայութէրէ , Հայութէրէ , Ճ. Տ. .)  
անոր վրայ նշան մը գտնըւիլ՝ որովհ հաստատէն  
աստեղագլունները՝ թէ առ գիսաւորը իր մենծու-  
թեանը՝ կամ զանդուածին մէկ մասը կորսըն-  
ցուցած է : Ուստի թէ որ իր նոր վերադարձին  
ատենը իր արևամերձութեանը ժամանակը յու-  
լիս ամսոյն մէջը հանդիպելու ըլլայ՝ իր տեսիլքը  
Երկրի բնակչացը շատ աղւոր ու սքանչելի պիտի  
երենայ , ինչու որ իր երկրամերձութեանը ժա-  
մանակին ալ ան ատենները կիյնայ , թէպէտ և  
նոյն ատենը երկրի այնչափ մօտ ըլլալը՝ ինչպէս  
որ էր առ հեղու հոկտեմբերի մէջերը : առ մաֆար

թեանը կէտը, բայց ինչպէս յառաջադոյն ըսինք՝ սստեղաբաշխերը դիտեցին ու գտան՝ որ նոյեմը բերի 16ին կէսօրւընէ քանի մը վայրեեան առաջ հասաւ իր արեւամերձութեանը, կամ արեգական պինտ մօտ ըլլալու տեղը, որ էր փայլածու ու արուսեակ մոլորակաց ճամբաներուն մէջ տեղը։ Հոս հասած ատենը արեգակէն 12123000 մղոն հեռու էր. իսկ երկիրէն իբր 27 (ըստ սյլոց՝ 31) ու կէս միլիոն մղոն \*):

• Ի՞իչ մը ժամանակ անտեսանելի մնալէն ետև՝ յունվարի 15ին (1836ին) տեսան անիկա զանազան սստեղաբաշխեր, որ և միայն իբր աղօտ լուսով՝

\*) Բանդէքուլան անոր համար դրաւ՝ թէ շալլէյի գիսաւորը 1835ին նոյեմբերի 13ին իր արեւամերձութեանը կէտը պիտի հասնի, որ ինքը իր հաշիւովը գտած էր՝ թէ աս գիսաւորին ընթացքը լուսնթագին ազդեցութենէն 135,34 օրով պիտի երկրննար. իսկ ասոր դէմ ալ իր ընթացքը պիտի կարճքնար երեւակին ազդեցութենէն՝ 51,53 օրով, Աւրանոսին ազդեցութենէն՝ 6,07 օրով, իսկ երկիրին ազդեցութենէն՝ 11,70 օրով։ Վրդ աս ազդեցութիւնները՝ գիսաւորին ընթացքին վրայ զանազան (շուտցընող ու կամացցընող) շիռութութիւններ պատճառելով՝ իրեն շրջանին տեղութութիւնը 66,04 օր երկրնցուցին. և որովհետև իրեն երկրննալուն՝ կամ շփոթելուն գլխաւոր պատճառը լուսնթագէն եղաւ, ու աս մօլորակին մարմինին՝ կամ զանդուածին համեմատութիւնը արեգական զանդուածին հետ՝ աս հաշիւին մէջը գլխաւոր գիտելու բանը՝ կամ պարագան էր, անոր համար յայտնի է՝ որ աս համեմատութեան չափին մէջը պզտիկ խոտորում ու տարբերութիւն մը սպարդելով մանելով՝ ընդհանուր հաշիւին վրայ երեւլի սխալ ու շփոթութիւն կուգայ։ Արբոր Ասնդէքուլան որոշեց՝ որ գիսաւորը 1835ին նոյեմբերի 13ին իր արեւամերձութեանը կէտը պի-

բայց աղեկի ճանչցըւելու մշուշ՝ կամ բիծ մը կերեւար : Այս տմիսին 17ին ու 20ին ալ քանի մը հառա մայս բժիշկ յն վասպ անցուած մէջ ու հասա՞

աի հասնի կենթադրէր շատ աստեղաբաշխներու հետ՝ որ լուսնթագին մարմինին՝ կամ գունտին չափ 1054 հատ գունտէր հարկաւոր են՝ որ արեգական գունտին հաւասար ըլլան, կամ թէ րուենք՝ արեգական գունտոր լուսնթագին գունտէն 1054 հեղ աւելի զանդուած ունի : Բայց անկից ետքը եղած դիտղութիւններով յայտնի իմացւեցաւ որ չէ թէ 1054 հաղա միայն 1049 հատ գունտ հարկաւոր է : Աակայյն լուսնթագին զանդուածին ասանկ մէկ պղտիկ առաւելութիւնը՝ որն որ բանդէքուլան չէր ճանչցած՝ շալէյի դիտաւորին արեւամերձութեանը օրը նոյեմբերի 13էն անոր 16ը կրտաներ :

Առկից 'ի զատ ոլէաք է նաև գիտնալ՝ որ բանդէքուլան իր հաշիւին մէջը միայն ան շփոթութիւններուն միտք դրած էր՝ որոնք գիտաւորը իր ընթացքին մէջը լուսնթագին, երևակին, Ուրանոսին ու երկիրին ձգողութենէ կրնար ունենալ : Բայց բողնապէրիէր չափարերը ու աստեղագեար քննեց ու գտաւ՝ որ արուաեակին, փայլածաւին ու հրատին ազգեցութիւնները՝ կամ ձգողութիւնները՝ որոնք իրը շնչին ու անզդալի բան մը սեպւելով չէին գիտած ու հաշիւի մէջ զրւած, կրնային 6<sup>1/3</sup> օրով գիտաւորին շնչանին ժամանակը կարձեցրնել . այսինքն՝ արուսեակը 5<sup>1/3</sup> օրով, իսկ փայլածաւն ու հրատը մէկտեղ մէկ օրով : Առոր գէմէրուէ բանդէքուլան՝ թէ արուսեակին ազգեցութիւնը ուրիշ կողմանէ զրեթէ բոլորամբն կոչնչանայ, որով և անկից գիտաւորին շարժմանը մէջը տարբերութիւն մը շիմաներ . իսկ հրատը իր զանդուածին տիարութեանը պատճառովը գիտաւորին արեւամերձութեանը ժամանակը շիկրնար օրով մը ետ ձգել . այսպէս փայլածուն ալ նոյն պատճառին համար անոր ընթացքին վրայ զդայի փոփոխութիւն մը շիկրնար ընել : — Աս երկու վարպետ աստեղագետներ :

վայրկեան Երկինքը ամպերէն բացւելով՝ տեսնըւեցաւ զաւ գիսաւորը. ու իր վրայ մասնաւոր փոփոխութիւն մը չէր եղած: Ամսոյն ԶՇին օդը պայծառ ըլլալով՝ երեցաւ գիսաւորը, բայց անշուք ու աղօտէր, զոր և հաղիւ խիստ աղէկ հեռադիտակով կրցան աստեղաբաշխերը գտնել ու դիտել: Երկրորդ օրը տեսնըւեցաւ առանց մշուշի ինտոր պրզտիկ հաստատուն աստղ մը. անանկ որ պարզ աչքով ալ կրնար տեսնըւիլ ու ճանչցըւիլ:

Այս ամսոյն ԶՇին տեսնըւեցաւ շտկէ շիտակ Երկնից ան տեղը՝ ուր բատ առաջին հաշիւններուն նոյն օրը պիտի երենար: Ասօր ուրիշ բան չէր աս աստղը՝ բայց եթէ կլոր ու պայծառ մշուշանման կէտ մը, որ թէ պարզ աչքով ու թէ հեռադիտակով կրնար տեսնըւիլ: Աս օրերէն ետքը լուսնոյ լցուր արդելեց գիսաւորին տեսութիւնը:

Փետրվարի 21ին ու 22ին տեսնըւեցաւ Երկինքին հարաւային կիսադունտին վրայ յէտպաւ աստեղատան մօտ: Վարտի ու ապրիլի մէջ քանի մը հեղ տեսնըւեցաւ որչափ որ լուսնոյ պայծառութիւնը ու ամպերը արդելք չէին ըներ, բայց եր տեսիլքը օրէ օր աւելի աղօտ՝ անշուք ու աննշան էր: Ապրիլի 4ին Երեցաւ նէ միջակէտ չունէր ու միայն իրրե պղտիկ մշուշ մը կերեար: Աս ամսոյն 20էն Ետե արեգակէն 55 միլիոն մղոն հեռու էր.

բուն՝ Յանդէքուլանին ու Տողէնապէրիկէրին խօսքերէն կրտեսնեն իարդացողները՝ որ առ նիւթիս վրայ որոշում տալը շատ դժուարին է. անօր համար աղէկ կրսէ իմաստառնն Արակո, (Յասովէռնէշի. Տողէքը. 1836. Լ այն.) թէ այս ամենայն անանկ դժուարութիւններ ու խնդիրներ են՝ որ չափէ դուրս մնած զգուշութիւններ ու հաշիւններ պէտք են անոնք որոշելու և ուղիղը սխալն զատելու՝ ցուցընելու համար:

ու անկից ետև ալ օրը կէս միլիոն մղոնէն աւելի կըհեռանար երկրադունտէն . իսկ արեգակէն մէկ քառորդ մղոնէն աւելի :

Վայիսին 3ին, 6ին, 7ին, 17ին ու 19ին ալ երևաւ ու դիտեցաւ . բայց՝ ինչպէս աստեղաբաշխ մը աղէկ կըսէ՝ աւելի դիսաւորին կեցած տեղը ըլլող տկար լուսի շող մըն էր դիտածը՝ քան թէ բուն դիսաւորը : « Իրյն ամսոյն 20ին նոյն կերպով տեսանը եցաւ քանի մը վայրկեան , ու մէկանց ամպեր վրան գալով գոցեցին աս Հալէյի դիսաւորին երեսը մէր երկրին բնակչացը համար աս հեղու , որոնց յաջորդներուն դարձեալ պիտի գայ երևայ՝ 76 տարի երկնից ընդարձակութեանը մէջը իր երկայն ճամբորդութիւնը ընելէն ետքը , այսինքն յամի 1911ին՝ կամ 1912ին ») :

Հալէյի դիսաւորը աս հեղու 1835ին նոյն միքերի 16ին իր արևամերձութեանը տեղը հասաւ , ուստի իր բոլոր շրջանը ընելու համար 1759էն ինչուկ 1835ը՝ իբր 69 օր աւելի ժամանակի կարօտացաւ քան թէ անցած հեղու , որ է՝ 1682էն ինչուկ 1759 :

\* ) Առ տարի (1836ին) անսւանի աստեղաբաշխը Հերշը Ա. Փրիկելի հարեյուսոյ հրուանդանը կըզ գտնրւէր , ուր յունվարի 14էն ինչւան մայիսի հինգը ամեն զիշեր կըտեսնէր Հալէյի դիսաւորը . ինչպէս ինքը զրեց հոնկից Փարփղ Արակո ասեղաբաշխին : Ու կըսէ թէ ետքն ալ կրնայի անիկա , բայց օդին պղտորութեանը համար չիկրցայ : Առ աստեղագետը իր դիտողութիւններովը իմացաւ որ դիսաւորը իր բնական տեսոիլքը՝ կամ ձեր փոխած էր . խել մը ատեն ամեննեին պոչ չունէր . նաև քիչ ժամանակին՝ կամ մէկ քանի ժամի մէջ իր լուսեղէն շրջանակին վրայ տեսակ տեսակ փոփոխութիւններ կըլլային :

Գիսաւորին ինչւան 'ի հոս յիշւած ամէն մէկ  
հեղու ըրած շրջանին ժամանակը՝ ու անոնց իրարմէ  
ունեցած տարբերութիւնը աղեկ կըտեսնըւի աս ե-  
տեւէն եկած հաշխիւն մ.ջը, որ ստոյգ ու ապահով է,  
որովհետեւ աս ետքի չորս անգամները գիսաւորին  
Երեցած ժամանակը շատ վարպետ աստեղաբաշ-  
խեր իրենց զգուշաւոր դիտողութիւններովը անոր  
ընթառքը աղեկ հաշւած են:

Վրդ աս աստեղաբաշխներուն հաշխիւն կը-  
տեսնենք որ

1531էն օգոստոսի 25էն ինչուկ	27811 օր է.
1607 հոկտեմբերի 26ը	
1607էն հոկտեմբերի 26էն ին- չուկ 1682 սեպտեմբերի 14ը	27352 օր է.
1682էն սեպտեմբերի 14էն ին- չուկ 1759 մարտի 13ը	27937 օր է.
1759էն մարտի 13էն ինչուկ	28006 օր է:
1835ը նոյեմբերի 16ը	

Այս հաշխիւն կըտեսնըւի՝ որ շալէյի դի-  
սաւորին աղեկ քննըւած ու դիտւած շրջաններուն  
Վոջինը եղած է 76 տարւան ու 52 օրւան մէջ.  
Երկրորդը՝ 74 տարւան ու 324 օրւան մ.ջ.  
Երրորդը՝ 76 տարւան ու 6 ամսըւան մ.ջ.  
Չորրորդը՝ կամ ետքինը 76 տարւան ու  $7\frac{1}{2}$ , կամ  
8 ամսըւան մ.ջ :

Վյուշափ ծանօթութիւնները շալէյի դի-  
սաւորին աս անգամւան հանգամանացը վրայ հե-  
րիք կըսեպեմ, ու միայն կուղեմ իրեք դիտելիք  
ալ հոս գրել ու աս դիրքիս վերջ տալ:

Կախ ինչպէս բոլոր աս ետքի գլխուն մ.ջը  
գրածներէս կերեւնայ՝ շալէյի դիսաւորին արտա-  
քին տեսիլըը, մեծութիւնը, ըստին պայծառու-  
թիւնը, և այլն, գրեթէ ուրիշ ամէն անգամներէն  
աւելի տկար ու նուազ էր: Խայց ինչպէս Վրակո-  
կըսէ, թէ որ դիսաւորին աս անգամւան հանգա-

մանքները, տեսիլքը ու ցուցըցած երևոյթները՝ իրեն ուրիշ անգամներ ունեցած հանգամանքներուն հետ բաղդատելու ըլլանք, ստոյգ կըտեսնենք՝ որ չիկրնար ապացոյց մը գտնըւիլ՝ որով կարող ըւլանք ցուցընելու՝ թէ աս գիսաւորը կամաց կամաց՝ կամ տարիներ անցնելով իր մարմինէն՝ կամ զանգուածէն բան մը կորսնցուցած է։ Վանաւանդ թէ՝ եթէ որ ասանկ դժուարին նիւթի մը մէջ տարւոյն շատ տարբեր ժամանակները եղած դիտողութիւնները հաստատուն ու որոշ կարծիք մը դուրս հանելու թող տային նէ՝ կրսէի, որ Հալլէյի գիսաւորին 1759ին ու 1835ին ունեցած երևոյթները իրարու հետ բաղդատելով՝ կըդտնեմ որ աս տարիներուն մէջի ժամանակը իր զանգուածը աւելի մենցած է քան թէ նուազած՝ կամ պղտիկցած։ Աս կտորիս վրայ տես նաև վերը, է՛տ. 32—33, — 195 Ճանօնութեան հ-ջը։

Երկրորդ, Արակո իրեն ճիշդ դիտողութիւններովը մասնաւոր զգուշութիւնով զննելով Հալլէյի գիսաւորը՝ մասնաւանդ հոկտեմբերի 23ին (1835ին) տեսաւ ու իմացաւ՝ որ աս գիսաւորը (ուստի և ուրիշ ամէն գիսաւորներն ալ) արեգակէն լոյս կառնէ ու կրցոլացընէ։ Ասոր համար հիմայ թէ և ստոյգ դիտողութեամբ հաստատուն դիտցրւած չիսեպւի՝ որ գիսաւորները իրենցմէ յատուկ լոյս չունին, կամ թէ բոլորովին մութ մարմին են, բայց աս բանս ստոյգ է՝ որ իրենց սեփհական լոյսը (թէ որ ունին նէ) շատ տկար է, ու իրենց պայծառութիւնը ու մենծ լոյսը արեգակէն կընդունին։

Երրորդ, թէպէտ Հալլէյի գիսաւորին արտաքին տեսիլքը աս հեղուս այնչափ մենծ ու աղւորչէր, որչափ որ առջի մէկ քանի անգամները (1456ին ու 1682ին) եղած էր, բայց իրեն երկրորդական պոչը ու անոր գոյանալուն եղանակը ու զանազան շարժմունքները ու ձեւերը աս անգամուս աստեղա-

բաշխներուն մենծ նիւթ դիտողութեան ու զննութեան տուին։ Աս երկրորդական պոչը՝ որ ինչպէս վերը զրածներէս յայտնի է՝ գիսաւորին արեգական գարձած կողմը սկսաւ գոյանալ, ճօճում՝ կամ դողդողալով դարձ մը ըրաւնախ աջ գիւն դէպ 'ի ձախ ու ետքը ձախէն դէպ 'ի աջ։ Աս ճօճումը, կըսէ Պիտու աստեղաբաշխը, արեգական ճգողութենէ չիպատճառեցաւ, հապա ուրիշ զօրութենէ մը, որ նման է ան զօրութեան՝ որ մագնիսի (ՏԸՆ-ԱՊԱԿ) ասեղը աշխարքիս մէկ որոշ գին կուղդէ՝ կամ կը շտկէ. ու թէ որ աս շտկութիւնը ուրիշ պատճառէ մը շփոթելու ըլլայ՝ ան ասեղին վրայ ճօճում մը կըպատճառէ առանց անոր ծանրութիւնը փոխելու։ Աս զօրութիւնը կանուանի բնեւագիւն զօրութիւն, պուն վրայ Անարանութեան ու Աստեղագիտութեան մէջը որոշ ու աղէկ ծանօթութիւններ կը գտնեն ուսումնասէր կարդացողները։

		Սայի Յառ	
		Դրասայի ծարմայ սանի՞ աշճի՞	
45		Հայի մասնաւ	
		Եր ծանի ծարմայ սանի՞ մասճի՞	
55		Սայի ցմանի առ	
		Հան ցմայի առմարդն զայռաւայի՞	
		Ապարակ միջլիզ և զայսամարդ	
65		Սայի ցմանի առ	
		Հան ցմայի առմարդն զայռաւայի՞	
		Ապարակ մայզմայսարմնի և մարդ	
75		Սայի ցմանի առ	
		Հի կի դրասայի սամայի գոմիդի՞	
		Մտքարու դի ցման միջլիզնիմց	
85		Հիւղմայր նոյի յիշուրմայ միս	
		Հի մենի իւղմայնոցի սկիզբի՞	
95		Հ նացմայ նարմա շինու զն դրասա	
		Դու ըման իմրա ըսնի՞ մայզմի՞	
105		Հ դմայուասէր ծայումն և նու	

# ՅԵՒԿ ԳԼԽԱՅՑ

## ՄՐԱՎՆ ՌՈՒՋԻՒՆ

### ԳԻՄՍԻՈՐԵՅ ՎՐԵՅՏԵԴԵՄԵՐԵՊԵՍ

	Կախագիտելիք . . . . .	1
ԳԼ; Բ.	Կախնեաց կարծիքները գիսաւորաց վրայ . . . . .	6
ԳԼ; Բ.	Առ աստեղաբաշխից կարծիքները գիսաւորաց վրայ . . . . .	15
ԳԼ; Գ.	Գիսաւորաց բնաւորութեանը վրայ . . . . .	24
ԳԼ; Գ.	Գիսաւորաց ձեին վրայ . . . . .	34
ԳԼ; Ե.	Գիսաւորաց շարժմունքին ու ճամբուն վրայ . . . . .	44
ԳԼ; Օ.	Ոինչև հիմայ երևցած գիսաւորներուն թիւը . . . . .	54
ԳԼ; Լ.	Լնչւան հիմայ երևցած մենծ գիսաւորները . . . . .	59
ԳԼ; Ը.	Գիսաւորաց ազգեցութիւնը մեր եղանակացը ու երկրին պտղաբերութեանը վրայ . . . . .	81
ԳԼ; Ժ.	Գիսաւորաց ազգեցութիւնը մարդկան ու կենդանիներուն հիւանդութեանցը վրայ . . . . .	94
ԳԼ; Ժ.	Արդեօք կրնայ գիսաւոր մը իր ընթացքին մէջը մեր հողագունաին հանդիպիլ կամ զարնըիլ . . . . .	110
ԳԼ; Ժ.	Ի՞նչպէս կըճանչցըւի թէ գիսաւոր մը ուրիշ անգամ երևցած է . . . . .	121
ԳԼ; Ժ.	Լնչւան հիմայ աղէկ ճանչցըւած ու քննըւած գիսաւորները . . . . .	124

ԳԼՈՒԽ. Առջի գլուխներուն մ.ջը զրւած  
մէկ քանի ծանօթութիւններուն  
աւելի բացայացտ մէկնութիւնը. 133

## ՄԵՐԸ ԵՐԿՐՈՒԴ

## ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՎՐԵՄ

ԳԼՈՒԽ աստեղաբաշխն կար  
ճառօտ վարքը • . . . . 143

ԳԵՂ ԲՆ. Հալլեյի գիտակորին զանազան ան-  
գամ երեւնալը ինչւան կ. 1759. 155


Վէ Պ. Հալեյի գիտաւորին յամի 1759ին  
երեսնալը . . . . . 170

ԳԵՂ Դ. Հայլէջի գիտաւորին ետքի անշաբան  
գամ (1835ին) երեւալուն վրաց


Տախագիտելիք . . . . . 179  
Հալէյի գիտորին եռքիչ հեղ  
(1835/3 - 1826/5)

(1835-ին ու 1836-ին) երեսալուն  
Վրայ . . . . . 182


Զեր 1.



Զեր 2.



Զեր 3.



Զեր 4.



Զ. Ա

Զ. Բ. Պ

Զ. Բ. Պ

Զ. Բ. Յ

Զ. Բ. Ա





Համար կամաց

համար

օր

Համար կամաց  
համար

Համար կամաց

Համար կամաց  
համար

օր

Համար կամաց

օր

օր

Համար կամաց

օր

Համար կամաց

օր



261.1



261.2



261.3



261.4



261.5



261.6




261.7



261.8



261.9



261.10



261.11



261.12















